

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՍԻԿԵՆԾԱՅ ԳՐԱՑՈՒՆ

Ա. Պ. ԵԱԶԵՑԵԱՆ ԵՒ ԸՆԿ.

15674

Հ. ԵՒ Զ. ԱՍԱՏՈՒՐ

ԳՈՐԾԱԿԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ա. Ր. Գ. Ա. Շ. Խ. Ա. Բ. Ա. Ր. Գ.

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

Գ. ԳԻՐՅ — Ա. ՄԱՍ

Թ. ՏՎԱԴՐՈՒԹԻՒՆ ՀԻՄՆՈՎԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒԱԾ

ՈՒԽՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԵՆ ՎԱԼԵՐԱՑՈՒԱԾ

Ա. ՊՈԼԻՍ

ՍԻԿԵՆԾԱՅ ԳՐԱՑՈՒՆ — Ա. Պ. ԵԱԶԵՑԵԱՆ ԵՒ ԸՆԿ.

1911

Տպագործեալ Յ. Մատեևսկու

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՄՊԵՂԵՍԱՑ ԳՐԱԴԱՆ
Ա. Պ. ԵԱԶԸՑԵԱՆ ԵՒ ԸՆԿ.

Հ. ԵՒ Զ. ԱՍԱՏՈՒՐ

Տ/Ա

ՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀԱԲԱՐԻ

Գ. Գ Ի Ր Ֆ

Ա. Մ Ա Ս

Բ. Տ Պ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

ՃԻՄՆԱԳՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒԹՅ

Ուսումնական խորհուրդի գալերացուած

Կ. Պ Ո Լ Ի Ս
ՏՊԱԳ. ԲՈՒԺ Ի Ւ Ն. Յ. Մ Ս. Տ Թ Ե Ռ Ո Ւ Ն Ա Ն

1911

15674

ՅԱՌԱԶԱԲԱՆ

ՏՊԱՐԱՆ, ՎԻՄԱԳՐԱՑՈՒՆ, ԿՈՉՄԱՏՈՒՆ, ԵՒ ԹՎԱՎԱՃԱՌԱՅՈՅ

Յ. Մ. Տ Ե Ռ Ո Ս Ե Ա Ն

Թիւ 27, Ֆինհաննըրլար Եօգոււու, Կ. Պոլիս



Գործնական Քերականութեան Գ. Գրքին Ա. մասն է ներկայ հատորը, ուր ջանացած ենք ամփոփել արդի աշխարհաբարին մէջ ընդունուած եւ գործածուած բոլոր այն էական կանոնները որոնք կը վերաբերին առողջանութեան, ու զդազրութեան, տառադարձութեան, տրոհութեան, բարակազմութեան, ինչպէս նաև գոյականի, յօդի, ածականի եւ գիւրանունի բառազիստ թեանն ու համաձայնութեանք:

Այս Գ. Գրքը յատկացած է մեր նսխակրթարաններու Բարձրագոյն զատընթացքին: Մեր զիսաւոր նպատակը եղած է պատկերացնել հոն Կ. Պոլոյ աշխարհաբարը այնպէս ինչպէս կը գրեն մեր արդի լաւագոյն հեղինակները. եւ այս նպատակին համար զիմած ենք երկար հետազոտութեանց, որովհետեւ դժբախտարար տակաւին կարելի չէ եղած գոյացնել, նոյն իսկ արեւմտեան աշխարհաբարը գրողներուն մէջ, լեզուի միօրինակութիւն: Այս է պատճառը որ հարկ կ'զգանք ներկայ յառաջարանով պարզել, հայ ուսուցիչներու զիւրութեան համար, կ'արգ մը էական կէտեր, բացատրելով մեր նախնական քերականական կանոններուն առաւելութիւնները, եւ կամ զանոնք նախնական պատճառները:

* * *

Պոյականներու թիւը.—Յոքնակի ի կազմութեան մէջ կան բանի մը կէտեր որոնց մասին գրողները բոլորովին համաձայն չեն: Այսպէս.

Ա. Ա Եւ ու պարունակող միավանկ բառերուն յորնակին այս օր ընդհանրապէս կը կազմուի առանց կորուսման կանոնին ենթարկելու զանոնք, եւ կը գրուի անխափի գիրքեր, թուղթեր, սիրտեր, գուռներ: Թէեւ կայ փորքամասնութիւն մը որ կը գործադրէ կորուսման կանոնը միավանկ բառերէն ոմանց համար, եւ կը գրէ գրքեր,

Թղթեր, սրբեր, գուներ, եւայն, սակայն մենք առաջին ծեւը նախնարած ենք ոչ միայն որովհետեւ այդ ծեւը ամէնէն սովորականը դառնալ սկսած է, այլ նաև նետնեւեալ երկու նկատողութիւններով. նախ՝ որովհետեւ կարելի չէ այս մասն ճշգել կանոն մը թէ ե՛րք պէտք է ի ու ու պահել եւ ե՛րք ճնշել յօրնակի մէջ, եւ յնոց որովհետեւ կարգ մը բառերու համար կորուսման կանոնը զործագուելով տեղի կը արուի անձան հոմմութեանց, ինչպէս թիզ եւ թուզ, նիշ եւ նուշ, կիր եւ կուր, եւայն, որոնց յօրնակիները իրարու հետ պիտի շփոթէին, եթէ կորուսման կանոնը գործադրուէր անոնց վրայ:

Բ. Մէկուկէս վանի ունեցող բառերէն ոմանց յօրնակիի մասին ալ համաձայն չեն զրոյները. կան որ կը գիշեն տարրեր, արշակուեր, եւ կան ալ որ կը գրեն տարրեներ, արկդեներ. Առաջինները իրենց հետ ունին արդի սովորութիւնը, եւ վերջինները Սյտընեանի հեղինակութիւնը: Մենք ընդունած ենք առաջին ծեւը, եւ դիտած ենք որ մէկ ու կէս վանկ ունեցող բառերը յօրնակիի կազմութեան տեսակէտով երկու կարգի կը բաժնուին. անոնք որոնց սկիզբն է կէս վանկը եւ անոնք որոնց վերջն է կէս վանկը: Առաջինները, ինչպէս գլուխ, հերով յօրնակի կ'ըլլան, իսկ վերջինները, ինչպէս արկդէ, երով: Սյս կանոնը, զոր ցարդ ո եւ է բերական չքը դիտած, անգիտակցաբար գործադրուած է զրոյներու մեծամասնութեան կողմէ, եւ իրեն հետ ունի նաեւ ներգաշնակութիւնը ուստի տարակոյս չընինք որ տարրեներ, արկդեներ ծեւերը իսպառ կորսուելու գատապարատուած են:

Գ. Ճիշդ նոյն դիտողութիւնը միավանկներով կամ կէս վանկով վերջացող միեւկիսավանկներով կազմուած բարդ բառերու յօրնակիին համար ար. Սյտընեան ատոնն համար միօրինակ կանոն մը ուունի ներ ով յօրնակի ընել զանոն իսկ մենք ճշգած ենք այն կանոնները որոնցմով պարզ զրոյները երբեմն երով եւ երբեմն ալ ներով յօրնակի կ'ընեն այդ կարգի բառերը: Սյս դիտողութիւնները, որոնք բարուովին նոր են, հիմուած են լաւագոյն զրոյներու գորուածներուն վրայ:

Դ. Ինչպէս կ'երեւեայ մեր աւանդած կանոններէն կարգ մը զրաբարի ծեւով յօրնակիներու գործածութիւնը ընդունած ենք, թէեւ զրոյներէն ոմանք ամէն պարագայի մէջ կ'ու զեն եւով կամ ներ ով միայն կազմել յօրնակին: Անուրանաշի է սակայն թէ այսօր ընդհանուրին զրյին տակ նուիրագործուած են այլ եւս այդ ծեւերը, որոնք արդէն ներգաշնակութեան տեսակէտով ալ նախնարելի են, բանի որ աշխարհաբարի ծեւով կազմուած յօրնակիներու կրկնութիւնը յանախ անտանելի միօրինակութիւնը մը յառաջ կը բերէ նախադատութեանց մէջ. ասկէ զատ յայտնի է թէ նոյն իսկ ժողովուրդը

դեռ կը պահէ իր լեզուին մէջ զրաբարի ծեւով կարգ մը յօրնակիներ, ինչպէս տղաք, տեղուանք, կտորուանք, եւայն: Անա՛ ինչու զրաբարի ծեւով յօրնակին տեղ տեղ զործածել թելազրած ենք, մասնաւորակէս կարգ մը մասնիկներով վերջացող հասարակ եւ յատուկ անուններու, ինչպէս նաեւ ազգերու վերաբերեալ յատուկ անուններու համար:

Գոյականեներու հօլվում. — Մեր արդի աշխարհաբարի գյականներու նորովիւնենց մէջ, անքան զանազանութիւն կայ որ բերականութեան հեղինակ մը մեծ զժուարութեան հանդէպ կը գտնուի այց մասին որպէս կանոն մը ծշգելու համար: Մեր զրոյներէն ոմանք խօսուած լիզուին հիւ հետեւող րլլազ կ'ու զեն, եւ զրեթէ ամէն պարագայի մէջ, պարզապէս ի, է, ով աւեցներով ուղղականին վրայ կը կազմեն սեռականն ու տրականը, բացառականը, զործիսկանը. Ուրիշներ կարենի եղածին չափ շատ փոփոխութիւններ կ'ընեն զրաբարի հորմումներէն, զործածելով եղակի եւ յօրնակի անանկ հորվման ծեւեր, որոնց համար զրաբարի մէջ ալ սովորութիւնն է միակ կանոնը, ինչպէս թեւ թեւոյ, թեւոց. կարգ, կարգաւ, կարգաց, զարդ, զարդուց. հիմ, հիմանց, ծալք, ծալքու, եւայն: Սյս իրեւ ծայրայեղ զրոյնեանց միջեւ կայ միջին ճամբայ մըն ալ, որուն հետեւողները հետագիտէ բազմանալու վրայ են: Ասանք կը շանան որոշ պարագաներու մէջ ասհմանափակել հորվման զրաբար ծեւերը, այդ պարագաներէն դուքս գործածելով աշխարհաբարի կոնսունը միայն: Մենք ալ հետեւած ենք այս վերջին զրոյնեան, եւ ինչ որ գժուար եղած է մեզ այդ սա համափափակումն է ահա՛: Երկար հետազոտութեանց պէտք ունեցած ենք ծշգելու եւ ի վեր հանելու համար հորվմանց այն զանազան ծեւերը, զրոս ներկայացուցած ենք զյականներու հորվմանց պատկերին մէջ:

Յօդի զրծածութիւն. — Արդի աշխարհաբարի բերականութեան ամէնէն կնեռուու մասերին մէկն է այս, եւ այս մասին՝ զրոյներուն միշեւ անհամածայնութեան մէկէ աւելի կ'ըստեր կան: Հարկ կը նրկատենք ուրեմն ուսուցիչներուն ուշադրութիւնը հրատիրել այդ կ'ըստերէն զինաւորներուն վրայ:

Ա. Ա եւ ն յօդերուն զրծածութիւնը այսօր միօրինակ չէ Կ. Պոլոյ աշխարհաբարին մէջ: Դրոյները համածայն են, երբ բառը ծայնաւորով կը վերջանայ, այն ատեն միշտ ն յօդը կը զրծածոււ: Բայց երբ բառը բաղադայնով կը վերջանայ, կան զրոյներ որոնք ն յօդը կը զրծածածն երբ յօդ առնող բաւխույածորդ բառը ծայնաւորով կը սկսի, եւ կամ ն կամ և բաղադայներով: կան զրոյներ ալ որոնք բաղադայնով վերջացող բառերուն քով միշտ ր յօդը կը գրծածածն, ի բաց առեալ երբ անոնց յաջորդող բառը հական բայց անհմանափական ներկան կամ անկատարն է եւ կամ ու, ալ

իսկ, անդամ շաղկապները, եւ ի վար, ի վեր նախազրութիւնները: Մենք այս գործածութեան վերջինը աւանդած ենք, ոչ միայն որովհետեւ այդ է այսօր Պոլսոյ մէջ լնդունուած մեւը թէ՛ ժողովրդեան կողմէ եւ թէ՛ գրագէտներու մեծամասնութեան զրջին տակ, այլ նաեւ որովհետեւ այդպէս զործածած են ֆէշտիւլազնեան Գրիգորի, Տէրյանցի, Զօրայեանի, Ստեփան Ուսկանի պէս հողինակութիւններ, որոնք աշխարհաբար զրած են անանկ ատեն մը երր լեզուն մէջ դեռ չէին մտած պայմանադրական նորութիւններ, կամ գրաբարի ազգեցութեամբ կատարուած փոփոխութիւններ.

Բ. Անորոշ յօդին գործածութիւնը կրկին ծեւ ունի այսօր Պոլսոյ աշխարհմաբարին մէջ: Կան որ մը անորոշ յօդին թը կը չնշեն մայնաւորներու առջեւ, ինչ որ նորամուտ սովորութիւն մըն է լեզուին մէջ: Խակ մեծամասնութիւնը մը ին թը չի չնշեր երբեք արծակին մէջ, եւ էական բային սահմանական ներկային եւ անկատարին բոլր դէմքերուն, ինչպէս նաեւ ալ շաղկապին առջեւ մրին քով և մը կ'աւելցնէ: Այս ձեւը, որ ժողովուրդին գործածած ծեւն է, մեր աշխարհաբարին անդրանիկ գրիչներէն գործածուելէ հոգը, թէեւ միջոց մը վատրուած է կարգ մը գրտներու կողմէ, բայց քառորդ զարէ ի վեր հետզնետէ լնդհանրամալու վրայ է: Այս ձեւն է զոր աւանդած ենք մենք ալ այս Քերայանութեան մէջ.

Գ. Զանացած ենք ամփոփել հնար եղածին չափ յատակ կերպարվ այն կանոնները, որոնցմով կարելի է ճշգրի թէ՛ ո՞ր պէտք է յօդ գործածել, եւ ո՞ւր չգործածել: Այդ մասին շատ մը նոր զիտութիւններ ներկայացուցած ենք:

Դ. Կարեւոր ինդիր մըն ալ յատուկ անուններու յօդին գործածութիւնն է, ուր գրողները բոլորովին համաձայն չին: Մենք շանացած ենք կարելի եղածին չափ պահսեցնել յատուկ անուններու բով յօդի գործածութեան պարագաները, ինչ որ որոշ զգուշ մը Կերեւայ մեր արդի լաւագոյն գրողներուն:

Գերանուններու գործածութիւն: — Այս Քերականութեան մէջ ընդունած ենք աշխարհաբարի գերանունները միայն, մէկ կողմ թողլով գրաբար գերանունի ծեւերը, որոնք այլ եւս բոլորովին դադրած են գործածական ըլլալէ: Պէտք է դիտել տանը սակայն թէ արդի աշխարհաբարին մէջ գործածուած դիտանունները ժողովուրդին գործածութիւնն քիչ մը կը տարբերին Այսպէս, երբ ժողովուրդը անձնական գերանուններու հայցականին համար կը գործածէ իս, մեզ, իեզ, ձեզ, եւայլն, այսօր գրողներուն սոտար մեծամասնութիւնը այդ ծեւերուն տեղ ընդունած է գրաբար հայցականները, այսինքն զիս, զմեզ, զիեզ, զձեզ, եւայլն: Այս գործածութեան զըլ-

խաւոր պատճառը եղած է իմաստի շփոթութեանց աեղի չտալու պէտքը, որովհետեւ եթէ զ ով հայցականը զանց առնուէր, հարկ պիտի ըլլար, ինք, իւենէ, ան, աննին, ծեւերը զործածել թէ՛ ուղղականի եւ թէ՛ հայցականի համար: Հակառակ ասոր, կան արդի գրողներուն մէջ ոմանք որ զ ով հայցական չզործածելու համար մեզ, իեզ, ձեզ, եւայլն ծեւերը իրը հայցական կը գործածեն՝ եւ արականի կը վերապահեն մեզի, իեզի, ձեզի, եւայլն ծեւերը, որոնք, սահյան, ժողովրդեան լեզուին մէջ կը գործածուին նաեւ իրը հայցական Յարաբերականի համար ալ աւանդած ենք զրցութիւնը, թէեւ զի համարակորդները որ եւ որոնք ծեւերը կը գործածեն, յաճախ տեղի տալով հոմն թեանց:

Տաղաչափական լեզու: — Ուրիշ կէտմըն ալ, որուն վրայ ուսուցիչներուն ուշադրութիւնը կ'ուզենիք հրաւիրել, այն քանի մը քերականական շեղումներն են, զորս յանուն ներզաշնակութեան ստիպուած ենք ընդունիլ տաղաչափական լեզուին մէջ, ինչպէս ամէն լեզուի մէջ ընդունած են: Հարկ կը համարինք համառօտ կերպով նշանակել հոս մեր ընդունած հետեւել երեք շեղումները, որոնք կ'երեւան մեր զամացիրը բերուածութիւնը մէջ.

Ա. Կ յօդը գործածած ենք փոխանակ թի բաղադայնով վերջացող բաւերուն վրայ, ամէն անզամ որ այդ բաւերուն ետեւէն ձայնաւորով եւ կամ չ կամ ի բաղադայնով սկսող բառ մը եղած է:

Բ. Մը անորոշ յօդին թը չնշած ենք ճայնաւորի առջեւ ամէն անզամ որ վանկին թիւը պահնակած է: Այս է պատճառը որ յանախ մըն ալ, մըն է ծեւերուն տեղ գործածած ենք մ'ալ, մ'է ծեւերը:

Գ. Երբեմն յօդը չնշած ենք տողին վերջը յանզի պատճառաւ:

*

Մեր այս աշխատութեան մէջ, չանացած ենք, որքան կարելի է, ամէն կէտերու համար ալ աւանդել այն կանոնները, որոնք իրենց կողմը ունին գրողներու մեծամասնութիւնը, եւ երբեք չենք ընդունած կանոն մը զոր շինած ըլլանք անտվոր գործածութիւն մը ընդունել տալու նպատակաւ, ինչպէս ըրած են նոււինեան եւ ուրիշներ, Երկարամեայ աշխատութիւն մը սակայն հարկ եղած է ամփոփելու համար այն դիտողութիւնները, զորս կը անդհայցըններ պայ է: Տարւոյն մէջ, հետզինետէ զաննը սրբագրելէ ու բարեփոխել ետքը: Տարակոյս չունինք թէ այս գործին նոր տպագրութեան ժամանակ ալ նորանոր դիտողութիւններ պիտի ունենանք տակաւին հոն մտնելիք, զոր փորձառութիւնը տուն պիտի տայ մեզ:

Այս գործին թ. մասը պիտի պարունակէ մանրամասն կանոններ բայերուն, զերբայներուն, մակրայներուն, նախաղըութեանց, շաղկապներուն եւ միջարկութեանց վրայ, թէ բառագիտական, թէ՝ համաձայնական տեսակէտով. նոյնպէս դասեր քերականական եւ տրամարանական լուծման, զրագան սեւերու եւ զրագիտութեան վրայ:


Կը յուսանք թէ հայ բանասէրները եւ ուսուցիչները պիտի գնահատեն մեր ներկայ աշխատութիւնը, ներսղամտութեամբ ղիտելով այն թերի մասերը որոնք կրնան սպրդած ըլլալ այս երկասիրութեան մէջ:

Հ. ԵՒ Զ. Ա.ՍԱ.ՏՈՒՐ



ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ա.Ր.Դ.Ի Ա.Շ Խ Ա.Ր.Ճ Ա.Բ Ա.Ր.Ի



ՆԱԽՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ

Ա. Դ Ա Ա

ԼԵԶՈՒ ԵՒ ԱՅԲՈՒԲԵՆ

1. Լեզու.—Լեզուն մտածումը արտայայտելու միջոց մըն է: Ազգի մը լեզուն այն յատուկ բարբառն է որով կը խօսին և կը գրեն այդ ազգին վերաբերող անհատները՝ իրենց գաղափարները բացատրելու համար:

2. Մեռեալ լեզու կը կոչուին այն լեզուները որոնք այլեւս չեն խօսուիր, ինչպէս լատիներէնը, հին յունարէնը, զրաբար հայերէնը, ևն:

3. Կենդանի լեզու կը կոչուին այն լեզուները որոնք հիմայ կը խօսուին, ինչպէս իտալերէնը, նոր յունարէնը, աշխարհաբար հայերէնը, ևն:

4. Աշխարհաբարի լեռականութիւնը կը սորվեցնէ այն կանոնները զորս պէտք է գիտնալ անսխալ խօսելու և գրելու համար մեր արդի լեզուն:

5. Գրելու և խօսելու համար, կը գործածուին բառեր որոնք զիրերէ կամ տառերէ կազմուած են:

6. Սյուրեն. — Լեզուի մը գիրերուն ամբողջութիւնը կը կոչուի այրուրեն: Բուն հայ տառերը երեսունը վեց հատ են: Օտար լեզուէ առնօւելով, ասոնց վրայ աւելցած են ԺԱ. դարձն ետքը, երկու նոր տառեր, ո որ կը համապատասխանէ այսին, և ֆ որուն տեղմեր նախնիք կը գործածէին: Խակ և պարզապէս միացումն է և և գիրերուն:

7. Վանեկ կը կոչուի ձայնաւոր մը առանձին կամ ուրիշ գիրերու միացած, երբ այդ գիրերը մէկ հնչումով կ'արտասանուեն: Էհ, shh, կեանի, են:

8. Մէկ վանկով արտասանուած բառերը միավանիկ կ'ըսուին, ինչպէս հայ. Երկու վանկով արտասանուածները՝ երկավանիկ, ինչպէս զիմիկ, երեք վանկով արտասանուածները՝ եռավանիկ, ինչպէս կատ-կան-դակի: Միավանկ չեղողները կը կոչուին նուև բազմավանիկ:

9. Կան նուև կարգ մը բառեր որոնք ոչ միավանկ են, ոչ երկավանկ, այլ մեկ ու կես վանկ ունին, ինչպէս տարր, անզդ, դրոշմ, գրաս, են:

10. Գիրերը երկու տեսակ են. ձայնաւոր և բաղաձայն:

11. Ձայնաւորներն են ա, է, է, լ, լ, ի, ո, ու, ո:

12. Յ գիրը ձայնաւոր է, երբ վանկի մը մէջ կամ վերջը, կէս է ի ձայն կը հանէ, ինչպէս եղբայր, դու, հայ, բայ:

13. Պարզ ձայնաւորներու պէս, միակ ձայն մը լսելի կ'ընեն նուև ու (դուն), է- (սիւն), և օտար բառերու մէջ՝ էօ (խօմին) որոնք բաղադրեալ ձայնաւոր կը կոչուին, որովհետեւ երկու ձայնաւորներ մէկ ձայնաւորի պէս կը հնչուին:

14. Երբ ձայնաւոր գիրեր քով քովի գոնի, և երկու որոշ ձայններ հանեն մէկ հնչումով արտարերուած, այդ ձայնաւորները մէկ վանկ կը կազմեն և երկրարբան կ'ըսուին, ինչպէս այ (հայր). այ երբ ույ կամ ոյ հնչուի, (դյու, գոյուրիւն), է- երբ հնչուի էու (ուրախուրիւն), է- (որդիւն), էօ (հօրը).

15. Երբ ձայնաւորներ իրարու քով գոնի և բուրութիւն անջատ կերպով հնչուին, երկրարբան չեն կազմեր, ինչպէս էա (հակ), էէ (կը խօսի), էու (կորիւն), էս (սիսկ), էէ (ոսկիէ), էու (Պիմինու), էու (զիուրիւն), էօ (Սիօն):

16. Բաղաձայններն են՝ բ, թ, դ, չ, լ, ժ, ւ, է, չ, ի, հ, յ, պ, ճ, յ, ն, շ, շ, պ, ջ, ու, ո, զ, շ, ու, ու, ո:

17. Ի զիրը երբ կի ձայն հանէ, բաղաձայնի ուժ կ'ունենայ, ինչպէս բաւական, անիւ, պատի:

18. Նայ կը կոչուին ու լ, յ, ն, ր, ու բաղաձայնները որոնք թոյլ բաղաձայններ են, և կէս ձայնաւորի ուժ ունին, ինչպէս հետեւեալ բառերուն մէջ. կլափ, մղել, դմակ, թնազդ, կրել, կրան:

19. Գրեթէ կէս ձայնաւորի ուժ ունին նաև ւ, ու, շ, ժ բաղաձայնները որոնք չչական տառեր կը կոչուին և թոյլ կերպով կը հնչուին, ինչպէս կլափ, յակ, յակ, յշիոն, նմար:

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

Ը Ն Տ Ա Ն Ի Ք Ը

Տունը և ընտանիքը փոքրիկ թագաւորութեան մը երկիրն ու սահմանն է, որուն նահոպետական աթուուին վրայ կը նստին ծնողը, հայրը՝ իրը թագաւոր, և մայրը՝

իբրև թագուհի, և կը կառավարեն հպատակ ընտանիքը.
այս ընտանեկան պալատին ու թագաւորութեան մէջ,
ոչ սոսական կայ, ոչ սուր, ոչ բանութիւն, ոչ գաւա-
զան. այլ ամէնուն տեղ՝ հայրապետական սէրը և մայ-
րական գործվն է. դաստիարակը և խրատը՝ ծնողքին
կենդանի օրինակն է: Այս օրինակը այնչափ բարի և
ապաւորիչ է, որ կարծես լուսանկարի պէս թափանցիկ
կերպով ծնողքին պատկերը նսյնատիպ կը հանէ իր զա-
ւոկներուն վրայ, և զուակները այդ սպիտական տի-
պարը առնելով, կը մտնեն ժողովուրդին և ընկերու-
թեան մէջ: Այնուհետև կ'սկսի տարածութիւն օրինակէ օրի-
նակ, և այսպէս ընտանեկան կեանքի բարի և չար օրի-
նակներէն, ժողովրդեան կեանքը կը բարւորի կամ կը
զեղծանի, կը շինուի կամ գայթակղութեամբ կը փլչի,
կենդանի կը մնայ աշխարհիս վրայ կամ կենդանւոյն կը
մնանի և իր լիշտառակը կը բարձուի աշխարհէս:

Ժողովուրդը ու ազգերը միայն հացով չեն ապրիր,
թագաւորութեամբ և ազատութեամբ չեն բարձրանար,
այլ աւելի բարոյական կեանքով. և այդ կենսական
կեանքը առողջ ընտանիքն է:

Ժողովուրդը եթէ յառաջադիմէ, իր առաջին քայլը
ընտանեկան սրահէն կ'առնէ. եթէ լուսաւորութիւն, իր
լոյսը ընտանեկան ճրագէն է. եթէ միանայ, իր ողին
և կապը ընտանիքն է. եթէ զօրանայ իր ուժը և բա-
զուկը ընտանիքն է. եթէ հարստանայ, իր գանձարանը
և գտնապետը ընտանիքն է. եթէ իր առունը և սեղանը
բարելից և առատ է, արիւնարեր անդաստանը ընտա-
նիքն է. եթէ աշխարհիս ծանրակիր լուծերէն ազատի
կ'ուզէ, թո՛ղ գիտնայ ու հուտայ թէ իր փրկիչ ձեռքը
ընտանիքն է. եթէ բարձրանայ ու փառաւորութիւն, իր
փառքի տաճարը ընտանիքն է. եթէ հայրենիքէն վտառ-
ուած ու հեռացած է, և կրկին հոն գառնալ կ'ուզէ, իր

ուղեցոյց առաջնորդը ընտանիքն է. եթէ իր զաւակները
բարեկիրթ քաղաքացի պատրաստել կ'ուզէ, իր բարե-
կրթութեան առաջին համալսարանը ընտանիքն է, եթէ
աշխարհիս վրայ երջանիկ ապրիլ կ'ուզէ, թո՛ղ հաւատայ
թէ երջանկութեան կեանքը բխող աղբիւրը ընտանիքն է:
ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿԱՆ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

1. Զրուցագրել այս հատուածը, եւ նշանակել անոր մէջ գտնուած
բաղադրեալ ծայնառները:
2. Ցոյց տայ այս հատուածին մէջ այն բառերը որոնց մէջ նայ
տառեր կան:
3. Մէյմէկի խօսք շինել այս հատուածին մէջ գտնուած հետեւեալ
բառերով.
4. Գտնել հետեւեալ բառերուն մէջն մէկ ու կէս վանկ ունեցող
բառերը.

Թանձր, կարմիր, գողար, սեղմ, բրինձ, կլափ, կրակ, կռան,
գրէս, թռան, բարձր, փոքր, դժուել, մնալ, վրէժ-, գլւել,
խմել:

5. Գտնել հինգ բառ որոնց մէջ նայ տառեր գտնուին:
6. Գտնել հինգ բառ որոնց մէջ օչական տառեր գտնուին:
7. Գտնել հինգ բառ որոնց մէջ երկբարբառներ կան:
8. Գտնել հինգ բառ որոնց մէջ բալաղրեալ ձայնաւորներ
ըլլան:

ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿԱՆ.—Դրազէտ եկեղեցական որ ծնած է 1820ին
Վանայ մէջ: Պատրիարք ընտրուած է Կ. Պոլոյ 1869ին եւ Կաթողի-
կոս Ամենայն Հայոց՝ 1892ին: Իր զրական կարեւոր գործերն են
Հրաւիրակ Արաւատեան, Դրախտի լինանիք, Սիրակ եւ Սամուել, Մար-
գարիս Մրայլութեան Երկնից, Խաչի ձառ, եւայն: Մեռած է 1907ին:

9. Ըսել թէ հետեւեալ բառերէն որո՞նց մէջ երկարքառներ կան.

Սենեակ, գիտակ, լեզուան, բոյս, Արաքսիա, որեար, միութիւն, կաշիէ, տապիոն, եղբայր, էական, կ'երգէի, մուտէսն, վառեակ, բոյր, այժմէութիւն, դղեակ, դնդէսն, խլեակ, եղեամ, Մարփամ, կը յաղթէիք:

10. Ըսել թէ հետեւեալ բառերէն որո՞նց մէջ կան բակալրեալ ձայնաւորներ.

Դուռ, հարիւր, մաքուր, հովիւր, խաւար, փայտակ, խայտիտ, դաւաճան, խոյր, Քաշմիէօ, կափուր, թրթուր, մայիւն, ալեակ, բորփիւն, թխաթոյր, թռչուն, տպազփոն, վարագսյր, լուսասփիւռ, դաշտավայր:

Շ Ա. Ռ Ա. Գ Ր Ա Խ Թ Ի Ւ Ն

Նկարագրել տղան իր բնանիքին մէջ. իր վայելած խնամքները. բաղդատեցէ՛ զայն բնանեղուրի տղուն հետ:

Բ. Դ Ա Յ

ՌԱ. Ջ Ա Ե Ր Ո Խ Ս Ո Ո Խ Թ Ի Ւ Ն Բ

21. Բառերը ուղիղ արտասանելու եղանակին առողանութիւն կ'ըսուի:

21. Է այնաւորը.—Է ձայնաւորէն ետքը երբ ծ ձայնաւոր գայ, հայ բառերու մէջ կը հնչուի Ե-Յ, ինչպէս ուկի-օլ, մարգարէ-օրհն, իսկ օտար բառերու մէջ է-Յ կը հնչուի իբր բազազրեալ ձայնաւոր, Ռիշիկօ, էօդեկիլի:

22. Պ. հնչումը.—Բառի մը սկիզբը երբ երկու կամ երեք բազաձայն կից են իրարու, առաջին բազաձայնէն անմիջապէս ետքը և կը հնչուի. կասկ, սգէս, հպարս, կը հնչուին կրտսկ, սգէս, հըպարս, նոյնպէս ըլբնաղ, մնչեղ, մնձիծաղ կը հնչուին ըլբնաղ, մընչեղ, ըլմձիծաղ:

23. Երբ բառի մը վերջը երկու կամ երեք բազաձայններ իրարու քով գան, և հնչու մը չի լսու իր այդ բազաձայններուն միջև, ինչպէս կազմ, ազդ, մասն, պատրաս, լանջից: Զարտուղի են.

1. Նայ տառերով վերջացող և մէկ ու կէս վանկունեցող կարգ մը բառեր, ինչպէս տարր, անզդ, զանին:

2. Ս և դ զիմորոշ յօդ ունեցող բառերը, ինչպէս տուն, զրիջոյ: Այս բառերուն վերջին բազաձայններէն տուաջ սուզը ի ձայն կը լսուի:

24. Երբ բառի մը մէջառեղը երկու բազաձայններ միայն կից են իրարու, իրենց միջև և հնչումը բնաւ չի լսուիր. Երբ բառը բարդ չէ, ինչպէս պապիայ, կոտրել, խորշակ, վոհնակ, իսկ երբ բառը բարդ է, այն տաեն և հնչումը կը լսուի, ինչպէս չարաձանի, դրանենար, բազ-

մաժիռ, օձապտոյց, որոնք կը կարդացուին յարաճքնի, դուսանելկար, բազմաժյուռ, օձապրտոյց :

25. Երբ բառի մը սկիզբը երեք բաղաձայնէ տւելի, իսկ բառի մը մէջտեղը երկու բաղաձայնէ տւելի կից են իրարու՝ սովորութեամբ կամ բառին կազմութեամբ միայն կարելի է ծշել և հնչումը, ինչպէս զրցեակ, բգֆել, թնձիրալ, կրկտել, խնդրանի, գիռսել, որոնք կը հնչուին զրցղակ, բըզրիտել, թընձիրալ, կրրկտել, խնձրանի, զրմբռսել, նոյնպէս ունկնդրել, անշշունչ, կոտրել, ցաժունել. շարժելիլ, անժրիր կը հնչուին ունկնդրել, անշշունչ, կոտրել, ցաժունել, շարժելիլ, անժրիր :

26. Երբ արմատ բառի մը սկիզբը ւ, ւ, ս, բաղաձայններէն ետքը ն, տ, +, -- պ, բ, տ, -- ր, ն հանդիպին, և հնչումը բառէն առաջ կը լուսի, ինչպէս. սկիզբ կը հնչուի ըսկիզբ, նոյնպէս զգայուն, սիանցանալ, շպար, զբաղիլ, ափոփել, շտենարան, սրափիլ: Զարտուղի են քանի մը բառեր միայն, ինչպէս ափոել, սպրդիլ, սկրբել. շիռ:

27. Ուրիշ բաղաձայններու առջեւ ւ, ւ, ս, կը կարդացուին ււ, ււ, սս, ինչպէս զրոյց, շրայ, սխալ: Զարտուղի են զիայլելի և կարդ մը օտար բառեր, ինչպէս Զմիւննիա, Սղալ: Զարտուղի են նաև զնել, զնել հայցականները:

28. Երբ բարդ կամ ածանցեալ բառերու սկիզբը ւ, ւ, ս գտնուին, միշտ ււ, ււ, սս կը հնչուին ինչպէս շենի, նտախօս, զել, սգակիր, ևայլն:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

ԽԱԲՈՂԻՆ՝ ԽԱԲՈՂ ՈՒ ԿԵՍ

Կարմիր բըբուկ սե սե բիտեր,
Լանջքը կանանչ, վըրան կէտեր.
Գըլուխը վեր բըռնած յոխորա,
Կտկըտալով, կտկըտալով,
Տան մ'աղբիւսին մէջ խորտ ու բորտ.
Ինքն իրմէ գոհ՝ կը ճեմէր վէս
Աղըոր մ'աղուոր ու ոսկէգէս
Կտկըտալով, կտկըտալով:
Մէյ մ'ալ նայիս, կամաց կամաց
Գըլուխը կախ, սիրաը ցաւ
Աղուէս մը չոր ոսկոր դարձած,
Մեր աքրորին մօտեցաւ:
«Բարեւ ըստաւ, ով դուն, Փիւնի՛կդ հաւերու,
«Այդ ինչ չընորհք, այդ ինչ պերճանք աչքառու.
«Ուրկէ՞ գըտար այդ փետուրներդ արծաթէ
«Ուրոնց ծայրէն յակինթ, զըմրուխտ կը կտթէ:
«Բըբուկդ հապա՛, մետաքսէ ծոպ ծիրանի,
«Բաջ Վարդանայ սաղաւարտին կը նմանի:
«Կըտուցդ արդեօք արեւա՞կն է թանկազին
«Որուն ձայնով բերկրանք կ'ազդես աշխարհքին:
«Ես չեմ ճանչնար թոչուն մ'աղուոր քեզ նըման.
«Կարապներն իսկ քեզմէ շատ վար կը միան:
«Մէկը միայն կը ճանչնայի, քու հայրդ էր.
«Բեզ պէս սիրուն՝ երգովի ըզմեղ կը կարթէր.
«Բայց ձիք մ'ունէր ան, զոր անշուշտ դուն չունիս.
«(Ինչպէս մոռնամ տաղանդն անուշ թոչունիս,)
«Երգած ատեն՝ աչքերը գոց կը կենար.
«Եյն ինչ ձայն էր. սըրի՞նդ, ջութա՞կ, վի՞ն, քընա՞ր»

Աքաղաղին անփորձ տըղան
Հաւատալով անոր խօսքին.
Փակեց աչքերն, ու բարձրաձայն՝
«Կուկուլիկուռ» պոռաց ուժգին,
Աղուէսն խկոյն վըրայ հասաւ,
Եւ խածնելով զոյն բշտապաւ,
Թեթե թեթե ու ոըրընթաց
Շուտ մ'ազրիւսէն փախաւ գընաց:
Բայց հովիւներ դաշտին մէջ չէն
Նըշմարելով արշան անոր խելագար,
Շուներուն հետ ինկան ընդհուսդ հուելէն

Բիրերով հաստ ու երկար:

Աքլորն յանկարձ, իր նեղ դիրքին հովառակ,
«Աղուէս եղբա՛յր, ըսաւ, պոռա՛ ոա շունին
«Եւ աս տըմար հովիւներուն անճարակ
«Թէ աքլորէդ իրենք բընաւ մաս չունին:»
Աղուէսն անվախ՝ ատամանելով իր տգին,
Բըռնած որսին սիրովն արրշիս՝ երջանիկ՝
Բացաւ բերանն աղաղակեց դայրագին.
«Աքլորն իմս է. պարապ տեղը մի՛ յոգնիք:»
Բայց աքլորն ծառին կտարն էր թըսեր:
Չորքոտանին վեր նայեցաւ խենդի պէս.
Ամքած մընաց. սրտին մէջ բոց կը վառէր:
«Սա՛ խեղճ ապուշ կինդանին աներես

Ի՞նչպէս ծուղակն ինկայ ես:

«Անէ՛ծք հազար, գոսեց լալով տյն ատեն,
«Այն բերնին որ լըսելու տեղ կը խօսի:»
Եւ թոշունն ալ պոռաց ծառին գագաթէն.
«Անէ՛ծք հազար տյն աչքին որ կը փակուի,
Երբ հըսկել պարաք է իրեն:»

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

11. Բարձրածայն կարդալ այս ոտանաւորը, եւ ամէն մէկ տողին վերջը՝ ըսել թէ տողը բանի՞ վանկէ բաղկացած է:
12. Գոց սորվիլ եւ արտասանել այս ոտանաւորը:
13. Օրինակել այս ոտանաւորին մէջն այն բաւերը որոնց մէջ տառը իբր ձախաւոր՝ կէս ի ի ձայն կը հանէ:
14. Գրել հետեւեալ բառերը, և զիրը դնել հոն ուր այդ ձայնը կը լսուի.

Արկու, վագր, խնձիզ, ցնծալ, իրտչել, հայրա, գերկու, գեւով,
կիրթ, սաղմ, վարմ, դրախտ, ձանկուտել, մատնանշել, կտակ, հեռանկար,
ցատքուտել, հատպանք, կցկոտը, խծեծել, դպրուեն,
կրծկալ, մշտնջենաւոր, քրթմէցիւն, փրնջեւն, լուրան, հանդիւն,
լանդրագիր, վրիփրալ, կարէս, սանտր, գրքակալ, լաիտ, հաստ,
ըիստ, գալիլ, փորձանք, կայտալ:

15. Գրել գ, ս, ս տառերով սկսող հետեւեալ բառերը եւ թ դնել
հոն ուր այդ ձայնը կը լսուի
- Զգետնել, գմուել, սպայ, զգօն, ստուար, ստուեր, զգած-
ուել, շտապել, զրոյց, շղթայ, զրահ, զգուել, սպանել, շփանալ,
սմբուկ, զմբուխտ, սպրկել, ստրիւտ, զկեռ, ստոր, սլաք, սիալ,
սթափիլ, սպանիլ, ստրջանք, զրկանք, սլոց, շուայլ, սրուակ,
տնդիկ, սկիչ, ստացուածք, շզուական, սնար, ստեւ, սպանել,
շպար:

Շ Ա Ր Ա Դ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Պատմել վերի ոտանաւորին նիւրը, լետոյ արձակ
շարադրել զայն դասարանին մէջ:

Գ. Դ. Ա

ԲԱՌԵՐՈՒ Ս. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա.

(Նարունակութիւն)

29. Յ գիրը.—Յ զիրը երբեմն բաղաձայն, երբեմն ձայնաւոր, երբեմն ու անձայն է :

30. Յ գիրը բաղաձայն է երբ և կ'արտասասնուի, յուսկ, յորդ, անյատակ, մշայորդ:

31. Յ գիրը ձայնաւոր է երբ կէս է ի ձայն հանէ բառերուն մէջաեղը, ինչպէս մայր, բոյ. միավանկ բառերուն վերջը, ինչպէս հայ, բայ, խոյ. և վերջին բառը միավանկ եղող բարդ և տծանց բաղմալանկ բառերու վերջը, ինչպէս Ռուսահայ, մակրայ, եայլն:

32. Յ գիրը անձայն կը մնայ մէկէ աւելի վաճկ ունեցող բառերէն վերջը. վիայ, յժխոյ, շափիւդայ, հաւաֆադոյ: Զարտուղի են նոյ միավանկ յատուկ անունը, և լայ, գայ, տայ, կայ միավանկ բայերը, որոնց վերջին յ գիրը անձայն է :

33. Ո ձայնաւորը.— Ո ձայնաւորը բառերու սկիզբը կը հնչուի և երբ և բաղաձայնէն անմիջապէս առաջ դրուած է, ինչպէս ովլիանոս, ովանանա, և ք. բոլոր միւս բաղաձայներէն առաջ, ինչպէս ուսանիկ, որիոր նոյնպէս օ կը հնչուի բառերուն մէջաեղը, ինչպէս մքննորդուր:

34. Ոյ երեք հնչում ունի, ոյ, օյ, օ.

Ա. Երբ օյ է անմիջապէս յետոյ բաղաձայն գիր գայ: կը հնչուի օյ. զոյծ (գույժ), բոյր (բույժ):

Բ. Երբ օյ իրմէ անմիջապէս ետքը ձայնաւոր գիր ունի և կամ երբ միավանկ բառերէ վերջը կը գտնուի, կը հնչուի օյ, ինչպէս զոյական (զօյական), խոյ (խօյ):

Գ. Ոյ բազմավանկ բառերէ վերջը կը հնչուի օ, ինչպէս յետոյ (յետօ), բրածոյ (բրածօ):

35. Ի- երեք հնչում ունի.

Ա. Բաղաձայնէ մը տռաջ, սովորաբար մէկ ձայնաւորի նման կը հնչուի. ինչպէս. ձիւր, ձիւդ, բիւր, զիւտ, զանգիւն, զեփիւռ, անսզիւտ: Այս պարագային է-բաղադրեալ ձայնաւոր է:

Բ. Ես- կը հնչուի՝ 1. Բառին սկիզբը բաղաձայնէ առաջ՝ իւդ, իւրացնել, 2. Ուրիւն մասնիկին մէջ, ինչպէս ուրախուրիւն, և 3. Ժողովուրդէն գործածուած կարգ մը բառերու մէջ. առիւծ, արդիւնի, արիւն, հարիւր, միւս: Այս պարագային է- երկբարբառ է:

Գ. Կը հնչուի էլ երբ ձայնաւորէ առաջ գայ կամ բառին վերջը գանուի. հիւանդ, անիւ, երբ բառը է-վերջանայ իր էլ հնչումը կը պահէ ոմէն անգամ որ իրմէ ետքը բաղաձայն զիր գայ իրը որոշիչ կամ դիմորու յօդ. արծիւն ալ, պատիւս, հովիւրդ: Այս պարագային՝ է ձայնաւոր է, և՝ բաղաձայն:

36. Նոր օտար յատուկ անուններու մէջ է- միշտ բաղադրեալ ձայնաւոր է, ինչպէս Էօմէն Սիւ, Լա Միւել, իսկ էլ հնչումը միշտ է և շտառերով կ'արտայայտուի, ինչպէս Իվոն, Լա Ժիւիլ:

37. Ի գիրը և է ետքը ու բաղադրեալ ձայնաւորը կազմելով իր օովորական հնչումը լսելի կ'ընէ, երբ իրմէ անմիջապէս ետքը բաղաձայն զիր գայ, ինչպէս փուշ, յաղցրուրիւն: Իսկ երբ ու է ետքը ձայնաւոր զիր գայ, ու և կը հնչուի, ինչպէս պատուտ (պատվար), ստուեր (ստվեր), նուեր (նրվէր), ասուի (ասվի), աղուոր (աղվոր), ազնուուրիւն (ազնըվութիւն):

38. Ո- իր սովորական հնչումը կը պահէ ձայնաւորներէ առաջ, հետեւեալ քանի մը պարագաներուն մէջ,

և այն աեն՝ կը կազմուին ուս (ու-ս), ուի (ու-է), ուի (ու-ի), ուս (ու-ս) երկըսբառները:

Ա. Ո- վերջացող բառերէ սմանց հոլովման մէջ .
կատու-ի, դաստու-է, ժիրացու-ով, և այլն:

Բ. Ու վերջացող բայերուն սահմանական և սառ-
բագասական անկատարին մէջ . իլ բողոք-ի , զրուելու-
ին , ևայն :

Գ. Օտար յառակ սնուններու և օտար լեզուէ
եկած բառերու մէջ. Մոսկովա-ա, Մատու-ի, Լու-ի,
ադեմու-իս, ևոյլ:

Սովորութիւն եղած է սակայն քանի մը նմանօրինակ բասերութիւն մէջ աճայնաւորը և հնչել, ինչպէս Շուկս, (Շուկս), Զուիցերիս (Զովիցերիս), պուկս (պուկս):

ԵՆԹԵՐՑՈՒԱԾ

ԳԼԻՒԽԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԻ ԿԱԶԱՏԵ

կրտսերն Պլինիոս, հոռածայեցի զբագլւը Միսէն
կը բնակէր, վեսուվէն քիչ հեռու, այն անուելի հրապա-
խին ատեն որ իր հօրեղորը, Պլինիոս բնագէտին մահ-
ուան պատճառ եղաւ: Բաղաքին բնակիչները բոլորն ալ
փափուսաթի զիմեցին: Պլինիոս իր անձին սպասնացող
վտանգը մոռնալով, իր մալրը քննառեց, գտաւ և ուղեց
ազատել զայն: Խեղճ կիսը ի զուր ջանաց դաւեկին հաս-
կցնել թէ ինք իր ծեր և անկար վիճակին մէջ չէր կրնար
ընկերանալ անոր, թէ քիչ մը ուշանալով, գուցէ եր-
կուքն ալ կորսուէին, թէ թերեւս փախչելու ժամանակը
անցնելու մօտ էր նոյն իսկ անոր համար: Պլինիոս չհա-
մոցուեցաւ, հակառակ մօրը կամքին, առաւ տարաւ զայն:

Օդին մէջ կուտակուած մասիրը իրենց վրայ կը տեղաբաշխ արդէն, աև ծռւիս մը երկինքը կը մթագնէր, և

զարհուրեկի երեսոյթ մը կու տար անոր ։ Այդ հոծ աղ-
ջամաւզջին մէջ, զիրենք շրջապատող բոցերէն զատ ըստ
չէին տեսներ ։ Սակայն ոչ վտանգը, ոչ ցաւը կրցան
խախտել իր բարի գուտկին հաւատարմութիւնը ։ Խոնջ,
ոգեսպառ, քանի մօրը կը նայի, իր ուժն ու կորովը
կ'արծարծին ։ Զօրափիք կ'ըլլայ անոր, կ'սփոփէ, կը խրա-
խուէ զայն, ու զիրկը առած՝ կը տանի մինչև որ վը-
տանգէն կ'ազատէ :

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

16. Զբացազրել այս հատուածը:
 17. Գտնել հինգ բառ ուր չ զիրը բաղամայն ըլլայ:
 18. Գտնել հինգ բառ ուր չ զիրը ծայնաւոր ըլլայ:
 19. Գտնել հինգ բառ ուր չ զիրը անծայն մնայ:
 20. Գտնել հինգ բառ ուր ոչ ուչ կարդացուի:
 21. Գտնել հինգ բառ ուր ոչ օչ կարդացուի:
 22. Գտնել հինգ բառ ուր իւ բաղապեհալ ծայնաւոր ըլլայ:
 23. Գտնել հինգ բառ ուր իւ իւ կարդացուի:
 24. Գտնել հինգ բառ ուր իւ իւ կարդացուի:
 25. Գտնել տասը բառ ուր ու վ ժնչէ:
 26. Ցոյց տալ թէ հետեւեալ բառերէն որանց մէջ և զիրը բաղամայնի եւ որո՞նց մէջ ծայնաւորի ուժ ունի.

Կարաւան, պատուհան, պատուիքրակ, հիւանդոս, ձեւառք,
լուսափայլ, հեւքոտ, գաւադիթ, բու, լումայ, գեւրին, թիւ, սա-
զաւարտ, համասփեւ, բեւեռ, նուշէել, հիւանց:

С У. Р У. 9. Е А Б Ф. В К С

զերոգրեալ հատուածին նիւքը ընդարձակելով շարադրութիւն մը գրել, մանրամասնորեն նկարացրելով երաբուխին տրիալիքը՝ Պիինիոսի փախած պահուն :

Դ. Դ. Ա

Ս.Ո.ՈԳ.Ա.ՆՈՒԹ.ԵՍ.Ն ՆՇԱ.ՆՆԵՐ

39. Բառերը ուղիղ արտասանելու համար կը գործածուին նաև ասովանութեան նշաններ, այս նշանները ձայնաւոր գիրերու վրայ կը դրուին, և հետեւեալներն են. Շեշ (՝), Երկար (՝), Պարոյկ (՞):

40. Առոգանութեան նշանները կը ծառային աւանակը, այսինքն՝ վանկերու հնչման տեւողութիւնը ցոյց տալու: Այս նշանները երգի խաղերէ առնուած են:

41. Շետ.—Շեշ կը դրուի բառի մը այն ձայնաւորին վրայ, զոր սուր կամ բարձր կերպով կ'ուզենք արտասանել. ևլուր, զնա:

42. Կոչականները առաջին վանկին վրայ կը շեշտուին, երբ իրենցմէ առաջ կամ ետքը բայ մը կայ. զրա՞ ինձի, Ա'ստուած. Ա'ստուած, ողորմի՞ ինձի: Բայց երբ կոչական յատուկ անուն մը մինտկ կը գործածուի մէկը կանչելու համար, վերջին վանկին վրայ կը շեշտուի. Մարիամ:

43. Հրամայականները վերջին վանկին վրայ կը շեշտուին. աշխատէ՛, հասէ՛:

44. Կոչականներն ու հրամայականները չեն շեշտուիր, երբ իրենցմէ առաջ շեշտեալ բառ մը կայ. հի՞ սելուր, աղէ՞կ միտիդ պահէ, ազնի՞ւ տղայ: Սակայն երբ կոչականն ու հրամայականը իրարու քով գան, երկո՞քն ալ կը շեշտուին, ինչպէս. մա՞յր, ևերի՛ ինձի:

45. Կես հարցական բառերը շեշտ կ'առնեն, փոխանուկ հարցական նշանի. յի՞ զիտեր թէ ինչո՞ւ եկած էի՞:

46. Կան բառեր օրո՞ք միշտ շեշտով կը գործածուին, ինչպէս. մի՛ յի՛, այ՞ն, ո՞չ, ևերի՛ք, թէ այս և թէ՛ այն:

47. Աղ երբ մակրայ է, միշտ շեշտով կը գործածուի. աւ յևի ուզեր. իսկ երբ շաղկապ է, շեշտ չառներ. մարդն ալ եկաւ:

48. Կան բառեր ալ օրո՞ք կրնան շեշտուիլ նախադասութեան մէջ իրենց բանած դիրքին համեմատ, և այս պարագային՝ պէտք է շեշտը գործածել ամէն անգամ որ տնոր զանց տունուիլը կրնայ երկդիմութիւն յառաջ բերել: Այսպէս, տարբեր իմաստ ունին. եղրօ՛րս աղջիկը (և ո՛չ թէ քրոջա), և եղրօս աղջի՛կը (և ո՛չ թէ մանչը):

49. Երկար. — Երկարը կը ցուցնէ թէ վանկը սովորականէն աւելի տեւողութիւն ունի. ո՞վ Աստուած, ինչ սիրս:

50. Երկարը կը գործածուի.

Ա. Միջարկութեանց մեծագոյն մասին վրայ. աւանդ, երանի՞ եկ:

Բ. Կիրքով կամ յուզումով արտասանուած բառերու վրայ. ինչ ոճիր: Դո՞ւն ես եղեր:

51. Պարոյկ. — Պարոյկ կը դրուի այն բառին և այն վանկին վրայ ուր հարցումը կ'իյնայ, ինչպէս զինիը տեսա՞ր, ո՞ւր տեսա՞ր:

52. Պարոյկին գործածութիւնը յաճախ իմաստի տարբերութիւն ալ յառաջ կը բերէ: Այսպէս տարբեր իմաստ ունին հետեւեալ երկու հարցումները. մայրս եկաւ. մայրս եկաւ:

ԸՆԵՐՑՈՒԱԾ

ՄԱՅՐԵՆԻ ՍԵՐ

Մօր ոէրը չի մեռնիր. կենդանի կը մնայ ան՝ զաւկին մաէն ալ, անոր ապերախտ մոռացութեանէն ալ ետքը: Այրերուն համար հայրութիւնը կարծես դէպք մըն

—Գործ. Բեր. Դ. Գէր. Ա.

ՊԱՏԵՆԱԴԱՐԱՆ
ՊԱՏԵՆԱԴԱՐԱՆ

է, կնոջ համար մայրութիւնը



կեսանքն իսկ է : Դիտէ զայն, երբ իր զաւկին առաջին քայլափոխը տեսնէ, երբ լսէ անոր բերմին առաջին մըրմունջը, երբ ընդունի անոր վերջին հառաչանքը : Կ'ուղես գիտնուլ թէ ինչպէս կը խօսին հրեշտակները, թէ ինչ անուշութիւն կայ անոնց նայուածքին մէջ, թէ ինչ է անոնց անպատճմ զմոցանքը, լսէ մօր հնարած լեզուն, առև անոր աշ-

քին ցոլմունքը : Երբ որդին մեռնի, հայրը կու լայ ծանրաթախիծ այլ ժամանակը անոր այս ցաւը միւս ցաւերէն աւելի չի յորդեր, բայց տարիներ ետքը, նայէ . մօր սրտին վէրքը դեռ արիւնահոս է : Այս սիրոյն նմանող քան չկայ արարչութեան մէջ . մէկ վայրկեանի մէջ կը ծնի սուրբ, անհուն աննուած : Անոր կամար ոչ զարգանալ կայ, ոչ ալ նուազիլ, վասնզի այսպիսի փոփոխութիւններ անկատարութեան նշաններ են :

ԹՈՎՄԱՍ ԹԵՐՁՆԱԾ

ԹՈՎՄԱՍ ԹԵՐՁԵԱՆ, բանաստեղծ եւ արձակագիր: Թէեւ հտալացի էր հօր կողմէ, սակայն իրը Հայ ապրեցաւ: Աշակերտ Վենաթիկի Մխիթարեանց, քաջանմուտ էր հայ լեզուի, զոր երկար տարիներ աւանդեց Կ. Պոսոյ թուրք եւ հայ վարժարաններու մէջ: Պարբերականներու մէջ հրաստարակած է բազմաթիւ ոտանաւորներ, քերթողի ներշնչումով գրուած: Թարգմանած է Անակրէոնի Տաղերը, Դրած է նաև թատրերգութիւններ, որոնց մէջ նշանաւոր են Արշակ Բ., Սանդորիս, Յովսէփ Գեղեցիկ, Մահ Աբելի, եւայլն: Ծնած էր 1842ին եւ մեռաւ 1909ին:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

27. Զրուցազրել այս հաստուածը, եւ ոռոգանութեան նշաններ զնել հարկ եղած տեղերը:
28. Կազմել երկու նախագասութիւն շեշտով, երկու նախադասութիւն երկարով, երկու նախագասութիւն պարովկով:
29. Օրինակել հետեւեալ նախագասութիւնները, եւ շեշտ, երկար, կամ պարոյկ զնել հոն ուր հարկ է:

Ով ամպեր, որ պատանքի պէս կը ծանրանաք լեռներուն գագաթին վրայ, պիտի ցրուիք արդեօք, թէ պիտի ողողէք բուրք բոյսեր ձեր հեղեղներուն տակ:

Ցողերուն շղարշներովը պարուրուած ծաղիկներ, թօթվեցէք ձեր շաղերը մարմանդին վրայ:

Ով յաւետենականութիւն, քու ծոցիդ մէջ պիտի մոռնանք արդեօք մեր ցաւերը, մեր վէրքերը, մեր արցունքները:

ՇԱՐԱԳԻ ԹՐՈՒԹԻՒՆ

Շարագրութիւն մը գրել վերոգրեալ հատուածին նիւթը ընդարձակելով, եւ պատմելով սիրոյ եւ անձնութրութեան այն արարքները զորս տեսած եֆ ձեր մօրք կողմէն :



Ե. ԴԱՍ

ԹԱՅԻՆԱԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ

53. Ուղղագրութիւն կը կոչուի բառերը անսխալ գրելու կանոնը :

54. Մեր լեզուին մէջ, ուղղագրութիւնը կը դժուարացնեն միեւնոյն կերպով հնչուող հետեւեալ տառերը . ր, ն — ն, ֆ — ֆ, + — ւ, ւ — ո, օ — ւ, ջ — յ, շ — լ, - — յ, հ : Թէև այս կրկին տառերը իրենց յատուկ հնչումները ունեցած են ժամանակաւ, սակայն հիմայ ատոնց հնչումը նոյն է կ. Պոլոյ գաւառաբարբարին մէջ, և այդ է պատճառը որ շատ մը բառերու ուղղագրութիւնը պէտք է զատ զատ սորվիլ : — Ունինք սակայն քանի մը ընդհանուր սկզբունքներ որոնք կը նպաստեն բառերու ուղղագրութիւնը դիւրացնելու :

55. Առանց ձայնաւոր գրի բառ չի կազմուիր : Սխալ է ուրեմն գրել մարդ մն հ, այլ պէտք է գրել մարդ մնն հ:

56. Հայ լեզուի բառերուն մէջ կրկնուած ձայնաւոր գրի չենք հանդիպիր : Հոլովման մէջ նոյն ձայնաւորները կրնան քովէ քով գալ, ինչպէս բազեկն, յոյժնակիին . սակայն բարդութեան մէջ անձաշակ է միեւնոյն ձայնաւորները քովէ քով բերել և գրել ամենաազիր, ամենաանպիտան, լաւագոյն է գրել ամենեն ազիր, ամենեն ամպիտան:

57. Հայ լեզուի բառերուն մէջ կրկնուած բաղաձայն գիր չկայ. բացառիկ են հետեւեալ պարագաները .

Ա. Կան կարգ մը բառեր, որոնց մէջ նոյն բաղաձայնները իրարու քով եկած են բառին սկիզբը կամ վերջը, բայց իրենց միջև սուզ ըի մը հնչումը կը լսուի,

ինչպէս զգուիլ, քրու ժժնակ, կիոց, աճի, շշունչ, դդում, շշուկ, տարր, եւայլն :

Բ. Կան կարգ մը ածանցեալ բառեր, որոնց մէջ ձայնաւորը կորսուած է . ինչպէս զմենել (զնին), ուղղութիւն (ուղիղ), զձութիւն (գծուն):

Գ. Երբ ան ախաղաս մասնիկը նով սկսող բառէ մը առաջ դրուի, ինչպէս աննախաղաս: աննախաղաս:

58. «Ա» ձայնաւորը . — Ա. ձայնաւորը բառին վերջը առանձին չի մնար, այլ յ կ'առնէ . Արաց, ակրայ, կ'երբայ: Զարտուղի են. 1. Ապա, աս, անա՛, հապա, ասիկա, ատիկա, անիկա: 2. Օտար լեզուէ տռնուած բառերը . դրիխա, պանիք, ակադեմիխա, եւայլն 3. Օտար յատուկ անունները . Աննա, Սահարա, եւլն : 4. Ալվերծացող բայերուն հրամայականները . դողա՛, կարշա՛, ելն :

59. «Ե» ձայնաւորը . — Ե ձայնաւորը բառին վերջը չի մնար երբեք . չ'ըսուիր կը տեսնե, այլ կը տեսնի, այսպէս բագէ, բարէ, ուսրէ, խօսէ, եւյլն :

60. Երբ արմատ բառի մը մէջ վերջնթեր գրէն առաջ է ձայնը հնչուի, միշտ է կը գրուի երբեք է . ինչպէս բերան, եկեղեցի, շեղու, ղեճակ, յեսան, ոետին, սերկելի, ջերմ, կերպ, տեղի, հրածեց : Բացառութիւն կը կազմէ աղեղուիս օտար բառը :

61. «Ը» ձայնաւորը . — Ը ձայնաւորը բառերուն մէջտեղը, երկու բաղաձայնի միջն, կը հնչուի, բայց չի գրուիր . սակայն բացառաբար կը գրուի հետեւեալ պարագաներուն մէջ .

1. Տողագործի ատեն, ինչպէս մը-խիբարել, տարտղնել :

2. Ուանաւորի մէջ, վանկի մը գոյութիւնը զգալի ընելու համար . Ու դեռ ոչ ովան վրեաւուած կը կարծէ:

3. Բարդութեանց մէջ, ինչպէս նորենծայ, հատքներ:

4. Կարգ մը բառերու մէջ, ինչպէս մըն, պտըին, անցընել, ևայլն:

62. Խ բաղաձայնը .— Խ բաղաձայնին կը յաջորդէ միշտ ո, երբեք ո. ախս, ցոլս, լախս, բախս:

63. Շ բաղաձայնը .—Շ բաղաձայնին կը յաջորդէ բառերու վերջը միշտ ո, և երբեք ո, ինչպէս վիօս, հաշտ, դաշտ, հեշտ: Զարտուղի է ճիշդ:

64. Ո ձայնաւորը .—Ո ձայնաւորով բառ չի վերջանար, այլ ոին քով ո կը դրուի միշտ, ինչպէս բրածոյ, մեծարոյ, սպածոյ, ևայլն: Զարտուղի է այո՞ :

65. Զ եւ Զ բաղաձայները .—Դիտուած է որ արմատ բառերուն մէջ, ու և բ նայ տառերէն վերջը միշտ չ կու գայ. աղջիկ, աղջանող, զայջ, ողջ, ևայլն, Քուրջ, լուրջ, որջ, վերջ, ևայլն: Բացառիկ են զեղջ, մորչ բառերը :

66. Ո եւ Թ բաղաձայները .—Ո և թ բաղաձայններով սկսով հայ բառ զրեթէ չկայ: Փոխանակ ո՞ի և ո՞ի, և հով կ'սկսին բառերը, ինչպէս հոնդիւն, հրապարակ, հրապոյր:

67. Ո գիրէն ետքը նէն զատ բաղաձայն գիր չի գար արմատներու մէջ. բուռն, դառնայ, խառն, դառն: Բացառութեւն կը կազմեն հոյշակ, ուռիսակ, խոյշակ, յուրիկ, ուռնանայ, խոպոս, և ժողովրդական բառեր, խոկալ, կոկուալ, վառվուն, ևայլն:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

ՓՈՔԻՒԿ ՀԱՅԱԳՈՐԾԼ

Ծունկին վըրայ առած տրղաքն իր երկու,
կը հարցընէ մայր մը ձայնով սիրարկու.
«—Ինչ գործի տէր պիտի ըլլաք, երբ մեծնաք!»

Ինք այրի էր, և յոյսն էին այդ տըղուք:
Տընակին մէջ չըկար ոչ հաց, ոչ պոնիր.
Վառարանին կայծը դարձած էր մոխիր.
Բայց կը տեսնէր արդէն մեծը՝ փաստաբան:
Միւմն ալ՝ բըժիչկ, հագուած չըքուած պատուական:
Ուստի կրկնեց .—«Պերձ, ի՞նչ ըլլալ կ'ուզես դուն!»
Մեծ զաւակը, աղուոր մանչ մը եռանդուն,
Վէս շարժումով, և չեշտով մը մեծաբան:
«—Մայրիկ, բոչեց, պիտի ըլլամ փաստաբան!»
Մայրիկն ուրախ՝ սըրտին վըրայ զայն սեղմեց.
«Ապրիս, ըսաւ, իրաւ կ'ըլլաս մարդ մը մեծ!»
Ցեսոյ հարցուց պղտիկ մանչուն . «Եյ, Մինաս,
Դուն ինչ արուեստ պիտի սորվիս, երբ մեծնաս:
—Ես, հացագործ պիտի ըլլամ որ, մամո՞ս,
Դուն սմէն օր ուտելիք հաց ունենաս!»

ՀՐԱՑԱՆԳՆԵՐ

30. Պրինակել այս ոտանաւորը եւ առողանութեան նշաններ դնել
հարկ եղած տեղերը.
31. Ուղղագրութեան օրէնքներուն համեմատ սրբազնել հետեւ-
եալ խօսքերուն տառասխաները:

Երբ գործողութիւնը խորհըրդածութենէն առաջ անցնի, զըղ-
չումը պիտի հէտէւի անոր:—Առտուն ընելիք բարիթքդ իրիկուան
կամ վաղուան մի՛ թողուր:—Բարզը տէսսակ մը սափոր է:—Խելա-
ցի մարդը միշտ ինչնէն կը վախնա:—Զկա աւելի անհաճո բան
մը որքան դաժան կէրպարանք մը:—Հիմա տուն դարձաւ:—
Բախտ չունիմ:

32. Ըսել թէ հետեւեալ բառերէն որոնց ուղղագրութիւնը միշտ
է, եւ որո՞նցը սխալ, եւ ինչո՞ւ.

Կէղէրչ, ջէրոր, տէրեւ, քըչահաւաք, դաշդ, կամուրջ, բա-
ղարչ, մեղքգի, գըսաւեւ, դասիք, ամբուզ, եղչերու, երջանիկ,
գաղջ, չոչիկ, շուրչառ, շեղջ, շրջանակ, մըչիւն:

33. Հսել թէ հետեւեալ բառերէն որոնց ուղղագրութիւնը միշտ է,
եւ որոնցը սխալ, եւ ինչո՞ւ.

Վաշտ, ուշդ, ախդ, տախտ, յարդո, անդոյ, հեշդ, հաշտ,
ճիշդ, կուշդ, Շահանդուխդ, զմրուխտ, ապուխտ, ապերախտ,
վարդախտ, երախտիք, հանածու

34. Գոց սորվիլ եւ արտասանել վերոզրեալ ոտանաւորը:

ՇԱ. ՐԱ. ԴՐՈԽ. ԹԻՒՆ

Վերոգրեալ ոտանաւորը նիւք առնելով, շարա-
դրութիւն մը գրել, եւ բացատրել թէ երկու սղոցմէ ո՞ր
աւելի լրջօրէն մասձած եւ պատասխանած էր մօրը հարց-
մանը, եւ խորհրդածութիւններ ընել այս մասին :

Զ. Դ Ա Ս

ԲԱ.Ռ.Ե.ԲՈՒ. ՈՒՂԴ.Ա.Դ.ՐՈԽ.ԹԻՒՆԸ

(Հարունակութիւն)

68. Ի եւ Ա գիւերը . — Ի զիրէն առաջ, միայն
~, է, է, ~ ձայնաւորները կրնան գալ, ինչպէս զաւառ,
Տերեւ, հաշիւ, զնյու : Ի էն առաջ կրնայ նաև և գալ,
ոտանաւորի մէջ և տողադարձի ատեն, և կարելի է գրել
նրագ, զբարք, եայն, Ի էն առաջ բաղածայն գիր չի
գար բնաւ, բացառիկ են չ վերջացող բառերուն սեռա-
կանները, ինչպէս հոգւոյ, տարւոյ:

69. Վ կը գործածուի բառերուն սկիզբը վկիլի
ձայն տալու համար և երբեք ~, ինչպէս Վրեժինդիր,
Վարդաղյն, վկայ, եայն :

70. Բառերուն մէջտեղը վկիլի ձայնը գրեթէ միշտ
~ գիրով կը նշանակուի, ինչպէս դաւանիլ, հաւնիլ,
Տեւական, եայն: Զարտուղի են այն բառերը որոնք չով
սկսած բառով մը կը բարդուին կամ կ'ածանցուին . ան-
վաւեր, հոգեվարք, զօրավար :

71. Բայց երբ վկիլի հնչումէն առաջ ~ ձայնաւորը
գոյց, այն ատեն չ կը գործածուի . Ժողովուրդ, խոր-
վել, խոստվանիլ : Զարտուղի են Ժողվել, որ Ժողեվիլի
կրճատումն է, սորվիլ որ սովորվիլի կրճատումն է, թօր-
վել որ թօրափելի կրճատումն է :

72. Վկիլի հնչումը բառերուն վերջը միշտ ~ ով
կը նշանակուի, բաց ի այն պարագայէն ուր չէն առաջ
~ ձայնաւորը գտնուի, ինչպէս զորով, սով, զով, բով :

73. Նոր օտար բառերու մէջ, հիմայ սովորութիւն
եղած է միշտ ~ գործածել, ինչպէս Թրամավազ, Քառ-
մէն: Միլլա, Միանիմավազ, եայն :

74. Փ ձայնաւորք. — Օ էն ետքը միշտ բաղաձայն գիր կու դայ, և օով բառ չի վերջանար հայ լեզուի մէջ։ Ասոր պատճառոր այն է որ օ ձայնաւորք ԺԱ. դարէն ետքը միայն սկսաւ գործածութիւ առ երկբարբառին տեղ, ամէն անգամ որ առ բառին վերջը չէր դանուեր, և իրմէ վերջը բաղաձայն գիր կու դար, ինչպէս աւրօր, աւզուտ—օգուտ, աւրհնեալ—օրհնեալ :

75. Այն օտար բառերը որոնք օ կը վերջանան հոլովման մէջ՝ ոչ ձայնաւոր կրնան առնել իրենցմէ վերջը, և ոչ յ, այլ օ կը փոխուի ոյի, ինչպէս Հիւկօ, Հիւկոյէ, Ֆուկոյօ, Ֆուկոյոյի :

76. Բացառաբար օ ձայնաւորէն ետքը յ, կը գործածուի Էօ բաղադրեալ ձայնաւորով վերջացող օտար բառերու հոլովման մէջ, և կը գրուի Էօյի, Էօյէ, ինչպէս. Ռիշլինօ, Ռիշլիկօյի, եւ այլն :

77. Լծորդ տառեր. — Լծորդ կը կոչուին այն տառերը, որոնք իրարու տեղ կրնան գործածուիլ, ինչպէս Յ և Ճ գձուձ—գծուծ. Լ և Ն, Պատոն—Պատոն :

78. Ռւղղագրութեան սխալներ. — Կարգ մը բառեր սխալ ուղղագրութեամբ կը գործածուին շատ գրողներու կողմէ, ինչպէս թօրուել՝ փոխանակ թօրիլիի, հոգնի՝ փոխանակ յոգնիլի, բրդի՝ փոխանակ փորիլի, ժողովուիլ՝ փոխանակ ժողվուիլի, խօսանայ՝ փոխանակ խոսանալի, դրօշնել՝ փոխանակ դրոշնելի, արձագանի՝ փոխանակ արձագանի, բաղնել՝ փոխանակ բախնելի։ Պէտք է զգուշանալ այս սխալներէն, որոնց թոյլատու չեն բնաւ միր լեզուին արմատներն ու կանոնները։

79. Կրկին ուղղագրութեամբ բառեր. — Բառեր կան որոնք կրկին ուղղագրութիւն ունին, և հաւասարապէս կը գործածուին, ինչպէս զերդ և զերը, յիենդ և յիեմը, ֆերոդ և ֆերոդ, անքիծ և ամքիծ, ամբարիչը և անբարիչը, կինն և կինջ, ծղութիւն և ծղութիւն։

և փափագ, հսկայ և սկայ, շղարշ և շղաշ, ծկոյք և նկոյք, և այլն։ Պէտք է գործածել ամեն և ոչ ամեն, երբեք և ոչ երբեք, գրաբար և ոչ գրաբառ, որովհետեւ առաջինները աւելի ընդհանրացած ձեւեր են, և աւելի համաձայն՝ ստուգաբանութեան և լեզուին պատմութեան։

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

ԿԵՂԾ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ

Երկու կատուներ կտոր մը պանիր գողցան խոհանոցէն և սկսան կոռուիլ իրարու հետ Մէկը կ'ըսէք. «Իմս է այս պանիրը, քանի որ ես տեսայ զայն առաջին անգամ և ես իմաց տուի քեզի։

— Ինչ կարեւորութիւն ունի տեսնելը, կը գոչէք միւսը, ես իմ ճանկովս քաշեցի պնակին մէջէն։ Դան բնաւ իրաւունք չունիս տակէ բաժին ուզելու։

Կոիւը կը մեծնար, և փսիկները նախատական բառեր պոռալէ յետոյ իրարու, սկսեր էին թաթիկնին բարձրացնել, երբ տանը կապիկը վրայ հասաւ. Պաղարիւնութեամբ մաիկ ըրաւ անոնց գանգատները, յետոյ, հեղնուո ժպիտով մը ըսաւ. «Ատանկ պարզ բանի մը համար կ'արժէ որ իրարու հետ թշնամանաք։ Պանիրը ինծի տուէք, երկու հաւասար մասերու բաժնեմ և կէս կէս տամ ձեզի։

Կատուները հաւանեցան։ Ո՞չ ապաքէն միշտ մեզմէ գերազանց մտքի տէր մարդոց խօսքին կը համոզուինք մենք ալ։ Եւ կապիկը, արդարախոն գտատոր, առա պանիրին կտորը, կշռեց, չտփեց, չափչփեց, զգուշութեամբ մէջակիլէն կիսեց. յետոյ նայեցաւ որ, հակառակ եր բոլոր ջանքերուն, մէկ կաորը միւսէն քիչ մը երկար էր. ուստի ծայրէն քիչ մը խածաւ։ Այս անգամ ալ

դժբախտաբար միւսը աւելի երկար երեւցաւ աչքին։ Վերջապէս կապիկին ձեռքը նժար չէ, ոչ ալ ակուն՝ դանակ։ հետեւաբար քանի կը կարէր, միշտ մէկ կտորը միւսէն երկար կը մնար աննշան տարբերութեամբ մը անշուշտ, և սակայն կապիկը չէր հանդուրժեր որ անիւրաւութիւն ըլլայ մէկուն, և մէյ մը մէկէն՝ մէյ մը միւսէն կը խածնէր։

Կատուները տեսան որ պանիրը կը հատնէր, և իրենց բան մը չպիտի մնար, ու սկսան աղաչել մնաչառ դատաւորին որ իրենց պանիրները ես տայ կարճ թէ երկայն։

—Ոչ, կ'ըսէր կապիկը, ոչ կարճ, ոչ երկայն։ պէտք է որ երկուքը ճիշդ հաւասար ըլլան։ ես չեմ ուզեր որ ձեզմէ մէկուն զրկանք ըլլայ։

Եւ առանց ուշաղրութիւն ընելու խեղճ փիսիկներուն պազատագին մլաւներուն, խածաւ, խածաւ շարունակ երկու պանիրներուն ծայրէն մինչև որ հատցուց զանոնք։

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

85. Զրուցազրել այս հատուածը առօգանութեան նշաններ դնելով պէտք եղած տեղերը։

36. Ուղղագրութեան օրէնքներուն համեմատ սրբազրել հետեւեալ խօսքերուն տառասխանմերը։

Առտուն ընելիք բարիքը երեկան մի՛ ձգեր։ — Իրավունք ունենալը քավական չե, պէտք է մարդ եր գաղափարները պաշտպանե խէլացութեամբ եւ արժանապատվութեամբ, եւ ոչ թէ անմիտ խօսքերով։ — Խէլացի մարդը միշտ խենթէն կը վախաւ։ — Ապաշավը երբ անկեղծ է, ամեն յանցանք կը ներվի։ — Հինգ քիլոյէն աւելի բեր չեմ կընար վերցնել։ — Կլէնատրա, Եգիպտոսի թագուհին, աշխարհի ամենէն փառարու կիներէն մէկն էր, բայց իր փառքը իսմէ աւելի չկրցաւ ապօքի։ — Հոգնիլ չգիտցողին համար՝ փափառելը՝ յաջողիւ է։ — Լաւ է ուշ՝ քան երբէք։ — Իւագիւն ինենք կորովով ու ինանդափառութեամբ լիցուն վէա մըն է։ — Դրաբառը մեռեալ լեզու է, եւ սակայն ի՞նչ անհուն գանձեր, ի՞նչ պերճանքներ ժառանգ թողած է մեզի։

37. Բերանացի ըսել թէ հետեւեալ բառերէն որո՞նց ուղղագրութիւնը միշտ է, որո՞նցը սիսալ։

Լաւատես, սավառնիլ, ամբողջ, հրաւէր, արձագանք, գովանալ, ջարդուբուրդ, թեւաբախ, սկայական, մեշենադրօշմ, քերդողահայր, Աքբլէս, Պտղոմէս, Գալիթ, Մոլտավիա, նախավկայ, անվճար, սեթեվեթ, խավիծ, անխաս, խոստովանիլ։

38. Գտնել հինգ բառ որոնց մէջտեղը վ բաղաձայն գտնուի, եւ ըսել թէ ինչո՞ւ։

39. Գտնել հինգ բառ զրս կարելի ըլլայ գրել թէ, խով, թէ՛ դով։

40. Գտնել երեք բառ զրս կարելի ըլլայ գրել թէ՛ ծով, թէ՛ ձով։

Շ Ա Ր Ա Դ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Վերոգրեալ հատուածին նիւքը պատմել դասարանին մէջ, յետոյ շարադրութիւն մը գրել, նմանութիւններ գտնելով անոր մէջ մարդկային կեանքին հետ, եւ խորհրդածութիւններ ընելով։

Է. Դ. Ա

ՈՒՂԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՆՇԱՆՆԵՐՆ ՆՇԱՆՆԵՐ

80. Ուղղագրութեան նշաններն են ապաքարց(?) և միուրեան զիծ (—)։

81. Ապաքարց. — Ապաքարցը կրծատուած ձայշնաւորի մը տեղ կը գրուի հետեւեալ պարագաներուն մէջ,

1. Երբ սահմանական ներկայ և անկատար կազմող է մասնիկը ձայնաւորով սկսող բայի մը հանդիպի, ինչպէս կ'ուզեն, կ'երգեն։

2. Երբ բացասական բայի մը սահմանական ներկայ երրորդ գէմքին շն ձայնաւորով սկսող բայի մը հանդիպի, ինչպէս չ'ուզեր, չ'երգեր։

3. Տաղաչափութեան մէջ, երբ վանկ մը պակսեցնելու համար, հարկ կ'ըլլայ կրծատել Տը և Տը յօդերը, ինչպէս մ'ալ փոխանակ մըն ալի, մ'ուժեր փոխանակ մի՛ ուժերի։

Ծաղիկ Մ'կ նարգես

Ծաղիկ մ'ալ դուն ես։

82. Միացման զիծ. — Միացման զիծը կը գործածուի գլխաւորաբար։

1. Միացնելու համար երկու բառեր. Հայ-Հոռոմ, Հնդիկ-Գեւեանական։

2. Երկու թուանշանի միջև՝ մինչեւ նախադրութեան տեղ, ինչպէս. Կ. Պողոս առաջին հայ Պատրիարք, Յովակիմ, պաշօնավարց 1461ին 1478. իրեն յացրդեցին Նիկողայոս (1478 — 1479), Կարապետ (1489 — 1509), եւայլն։

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

Ք. Ա. Դ. Ա. Ք. Ա. Բ. Ա. Բ. ՈՒԹԻՒՆԵ

Քաղաքավարութիւնը փափուկ զգացման մը և հանրային բարեսիրութեան մը արտայայտութիւնն է որ մեր առաքինութեանց յարդը կ'աւելցնէ, այնպիսի կերպ մը տալով մեր գործերուն ու խօսքերուն որ ոչ ոք կը վերաւորուի իր զգացմանց և իմացականութեան մէջ։ Քաղաքավարութիւնը հաճելի կ'ընէ ընկերական կեանքը, իբր արուեստ ըլ որ կը համաձայնեցնէ ինչ որ կը պարտինք մեր անձին։ Իր ազգեցութիւնը այնքան մեծ է իբր կապ ընկերութեան, որ երեւելի փիլիսոփաներ անարժան չամարեցին իրենց՝ անով զբաղիլ։ Ասոնք կը հաստատեն թէ, առոնց քաղաքավարութեան, մարդիկ միայն կռուելու համար պիտի հաւաքուէին։ Պէտք է ուրեմն կամ առանձին ապրիլ կամ քաղաքավար ըլլալ։

Քաղաքավարութիւնը այն է բարութեան համար, ինչ որ է չնորնքը գէմքին համար։ Գթութեան քաղցր պատկերն է։ Անկիրթ մարդոց վրայ առաքինութիւնը թանկադին քայլ մըն է որ գէշ տեղաւորուած ըլլալով, իր փայլին մեծ մասը կը կորսնցնէ։ Քաղաքավար կերպերը յատկութեանց արժէքը կ'աւելցնեն, և հաճելի կ'ընեն զանոնք։ Կերջապէս քաղաքավարութիւնը՝ քաղաքակիրթ մարդուն կնիքը՝ առաքինութեան համեստութիւնը՝ և պարկեցութեան փայլն է։

ՆԱՀԱՊԵՏ ՈՒԽԵԱՆԵԱՆ

ՏՕՔԹ. ՆԱՀԱՊԵՏ ՈՒԽԵԱՆԵԱՆ, բժիշկ Բարիզի համալսարանին, ԺԹ. դարու հայ գրագէտներուն մէջ ուշագրաւ զէմք մըն է։ Ծնած է 1819ին Կեսարիոյ էվքէրէ զիւղը, Ունի կարեւոր հրատարակութիւններ որոնց մէջ նշանաւոր են 1864ի եւ 1872ի Տարեցյաները, Ուղղախօսութիւնը, փիլիսոփայութեան դասագիրը մը, որ Փրանսերէն գրուած եւ հայերէնի թարգմանուած է, Վիքիու Հիւկոյի Ժիլ Պլասի ոտանաւոր թարգմանութիւնը, Եւայլն։ Մեռած է 1876ին Կ. Պողոս մէջ։

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

41. Զրուցագրել այս հատուածը:
42. Մէկ նախադասութեան մէջ գործածել այս հատուածին հետեւեալ բառերը.

Հանրային, ազգեցութիւն, իրացականութիւն, քաղաքակերպութեալ, անհատ, հոչակաւոր:

43. Ըսել թէ վերի հատուածին այս բառերուն տեղ ուրիշ ի՞նչ բառեր կրնանք գործածել, առանց նախադասութեանց իմաստը այլայլելու.
44. Միացման գիծեր զնել հետեւեալ խօսքերուն մէջ հարկ եղած տեղերը.

Տօքթու Ռուսինեան ապրած է 1819էն 1876, Դրեգոր Օտեան 1834էն 1887, եղիս Տէմիրճիպաշեան 1850էն 1909, Թովմաս Թէրգեան 1842էն 1909:

- Հայերէն լեզուն կը վերաբերի հնդիկ եւրոպական ցեղին:
45. Ապաթարց զնել հետեւեալ նախադասութեանց մէջ հարկ եղած տեղերը.

Վուշը կրակին մէջ չայրիր: —Մի՛ հանգչքը մինչեւ որ պարտականութիւններդ չաւարտին: —Կերթամ հոն ուր պարտքերս կը կոչեն զիս: —Սոխակը վանդակին մէջ չերգեր: — Ըսէ՛ք սգաւորներուն որ չարտասուեն, զան զի անոնց միթարութիւն խոստացաւ Քրիստոս: — Բոլոր բաղձանքներս կիրականանան աշխատանքով. իսկ եթէ չիրականանան, ես դարձեալ կաշխատիմ: —Եթէ կուգէք լաւ թէյ պատրաստել, մինչեւ որ ջուրը չեռայ, թէյը մէջը մի՛ նետէք: —Մեծամիտ մարդը չուզեր հասկնալ թէ երմէ արժանաւորին առջեւ խոնարհիլ նուաստանալ չէ: —Ուզես չուզես, պիտի համոզուիս թէ կարելի չէ կեանքի օրէնքներուն յաղթել: — Կարծէ՞ որ յուզուիք ոչինչ բաներու համար: —Կեանքը երագ մըն է որմէ կարթնանք գերեզմանին դրան առջեւ: —Որքան ալ լուսջ բանք, անհնար է որ չերազենք ինչ որ մեր յօժարութիւնները կը փայփայէ:

46. Առողանութեան եւ ուղղագրութեան նշաններ զնել հետեւեալ հատուածին մէջ հարկ եղած տեղերը.

Ո Վ Կ Ի Ա Ն Ո Ս Ի Ե

Թաւալէ, թաւալէ անդադար լուրթ եւ մթին կոհակներդ, անդնդախոր ովկիանոս: Հազար ու փիւր տորմիզներ ի գութ կաւեն մակերեւոյթիդ: Մարգս ցամաքին վրայ կը թողու հետքերը իր քանդումներուն, բայց իր կարողութիւնը կը կասի քու ափունքիդ վրայ: Նարմէտ դաշտին վրայ պատահած աղէտքները քու գործդդ են համակ, եւ մարդուս աւերներէն ստուեր մը անդամ չկայ հոն: Անոր քայլերը հետք չեն ձգեր բնու քու ձարբուդ վրայ, քու կայտածներդ զերծ են անոր քանդումներէն: Կելես կը կանդնիս դուն, եւ քերմէ հեռու կը նետես զայն Դուն բացարձակավէս կարչաւարհես երկիրը կործանելու անոր վատ կարողութիւնը: Վու ծոցէդ երկինք կը նետես զայն, սարսաւոլ զուարթ փոփուրիդ մէջ, եւ գուալուփ անոր գիքերուն դէմ: Կը մղես զայն դէմ ի նաւամատայցը կամ մերձակայ եղերքը որ հաստատած էիր բոլոր յոյսը, բայց հողին վրայ կը ձգես զայն, թող կենայ հոն ուր ուզեցիր զինքը նետել:

Եւ սիրեցի զքեդ, ովկիանոս, եւ մատաղ տարիքիս ուրախութիւնը եղաւ քու յանջքիդ վրայ դեգերիլ վրփուրներուդ մէկ պլպջակին նրան՝ անհունութեան մէջ համափիւս: Դեռ փոքրիկ մանուկ, խութքերուդ մէջտեղը կը խաղայի: Անոնք իմ գուդանքը էին: Եւ եթէ ծովը ալեկոծելով, ահարկու դարձնէր զանոնք, վախը բերկանք կազդէր սրտիս, զան զի քու զաւակի կը նկատի ինքինքն քու, եւ կը վատահէի ալեքներուդ, թէ հեռու ըլլայի եղերքէն եւ թէ մօտ, ու ձեռքովս կը փայփայէի բաշդ, ինչպէս կըներ հիմայ:

ՊԱՅՐԾՆ

Շ Ա Ր Ա Դ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ց

Նկարագրել քաղաքավար մարդը եւ անհաղաքավար մարդը՝ զանոնի իրարու հետ բաղդատելով, եւ ի յայս բերելով մեկուն գրաւած համակրանքը եւ միւսին ազդած հակակրանքը ընկերութեան մէջ:

ՊԱՅՐԾՆ, նշանաւոր Անզիփացի բանաստեղծ, 1778ին ծննած կոնսուի մէջ. գրած է Զայլ-Հերօս, Տօն Ժուան, Եւայն: Հայերէն սորված է միջոց մը Վենետիկի Ս. Ղազարու վանքը Մալովի Մեռած է 1824ին Միսոննկի պատերազմին մէց:

Գործ. թէր. Գ. Գիբտ. Ա.

Հ. Դ. Ս

Տ Ա Ր Ա Ր Ա Ր Ա

83. Բառի մը մէկ մասը տողին ծայրը թողլով .
միւս մասը յաջորդ տողը անցընելու կանոնը կը կոչուի
տողայարձի կանոն :

84. Բառի մը մէկ մասը մէկ տողէն միւսը փո-
խադրելու ատեն՝ տողին վերջը ենրաւենայ նշանը կը
գրուի որ հետեւեալ ձեւը ունի (-) :

85. Տողադարձի, ինչպէս հեգու մի համար, հարկ
է բառը վանկ վանկ բաժնել, ինչպէս առողջ, ան տա-
րաւ. կոյս :

86. Միավանկ բառերը չեն բաժնուիր, ինչպէս
հաց, ջուր, կողմ, կազմ, պարժ :

87. Բազմավանկ բառերու մէջ, երբ երկու ձայ-
նաւորի միջև մէկ բաղաձայն գիր կայ, բաղաձայնը յա-
ջորդ վանկին կ'անցնի, ինչպէս բարի, անուշ :

88. Երբ երկու ձայնաւորի միջև երկու կամ աւելի
բաղաձայն գիր կայ, վերջինը յաջորդ ձայնաւորին կ'անց-
նի, ինչպէս դար-բին, հանգ-չիլ :

89. Երբ վերջին բաղաձայնը նայ (լ, ւ, ժ, ն, ա, ը)
տառ է կամ չչտկան (լ, ւ, ժ, ն) բաղաձայն է, ումանք
վերջին երկու բաղաձայները վար կ'առնեն, ինչպէս
պա-տամեֆ, եր-կրորդ, ա-իսէ, ար-բջու, եայն : Արկայն
հիմա ընդհանուր կանոնը կը գործադրուի սովորաբար,
և կը գրուի. պատ-րանեֆ, երկ-րորդ, ափ-սէ, արբ-շիլ, են :

90. Բարդ կամ ածանցեալ բառերու մէջ, բացա-
սարար կարելի է երկու բաղաձայն վար առնել, երբ
վար առնուած մասը ամփոփուի մնացած բառ մընէ ինք-

նին, ինչպէս մեծա-հրաշ, մարդա-բնակի, Առանցան,
ան-նպատակ, աղբատա-խնամ, փառա-պասկի, եայն :

91. Երբ բառի մը մէջ ը հնչումը կը լուսի առանց
գրուելու, տողադարձի ատեն, վերի տողին ծայրը ը
գիրը կը հաշանակուի հան ուր կը հնչուի, ինչպէս ըգ-գոյշ,
ըր-կար, ըշ-տապ, տր-տում, ծընծ-դայ, եայն :

92. Երբ բառի մը առաջին վանկէն անմիջապէս
յետոյ, և հնչուող ա-գանուի, ա-ն վար կ'առնուի իրը
բաղաձայն, ինչպէս պատ-ուեր, պատ-ուար, ըստ-ուեր, են :

93. Երբ և հնչուող ո-էն ասուջ, ո-էն անբաժան
կերպով հնչուող բաղաձայն մը գանուի, բաղաձայնը
ա-ին հետ վար կ'առնուի, ինչպէս տես-նուած, ժող-
վուած : Ոյս պարագային, կարելի է նաև ի հարկին
բաղաձայնէն ա-ն բաժնել՝ ը նշանակելով և ան ջնջելով,
ինչպէս ժող-վը-ւած, տես-նը-ւած, զը-ւարթ, ելը-փի-րել :

94. Ա-, ե-, ի- կը բաժնուիր իրարմէ, երբ ա-էն
անմիջապէս հաքը ձայնաւոր գիր կայ, ինչպէս զօ-րա-
ւոր, հի-ւանդ, դի-ւա-նար, տա-ւիդ :

95. Այ, ոյ չեն բաժնուիր իրարմէ, երբ երկրար-
բառ են, ինչպէս բա-հի-նայ-ա-կան, զո-յա-կան :

96. Այ կը բաժնուիր, երբ երկրարբառ չի կազ-
մեր, այսինքն՝ երբ յն կը հնչուի և, ինչպէս բա-րա-յա-
տակ, պը-տա-յոյզ :

ԱՐՏԱՎԱՆՈՒԹԻՒՆ

Մ Ա Մ Ը

Տիրամօր անուշ ու շընորհալի,
Ներսղ նայուած քով պատկերին առջև,
Նիհար, անարիւն մոմը կը հալի
Իր լոյսէ հոգին ըսպասի մինչև :

Այս վըտիտ մոմի վառող լեզուակէն
Գոհ է Յիսուսի մայրիկն երկնային .
Եւ տեսէ՛ք սեփ սև լաչակին տակէն
Իր մեղք աչու կներն աղուոր կը նային :

Մոմը կը հայի , ու կ' բապառի ա՛լ .
Հոն է իր հաճոյքն ու իր արժանիք .
Պաշտամունքի մէջ՝ լուս ոչնչանալ ,
Հատնումով արշիա , անով երջանիք :

ԱՐՏԱՇԵՎ ՅԱՐՈՒԹԵԿՆԵՍԱՆ



ԱՐՏԱՇԵՎ ՅԱՐՈՒԹԵԿՆԵՍԱՆ, Մալիարացի գրագէտ եւ բանաս-
տեղծ , հրատարակած է երկու բանասակազմութեանց գեղեցիկ հա-
տորներ՝ Լուսա Քնար եւ Երկունիք , ինչպէս նաև բազմաթիւ յօդ-
ուածներ զանազան թերթերու մէջ:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

47. Կարդալ բարձրածայն այս ոտանաւորը , եւ բացատրել թէ ի՞նչ
կը նշանակեն հետեւ եալ բացատրութիւնները .
Ներող նայուածք , անարիւն մոմ , լոյսէ հոգի , վառող լեզ-
ուակ , մեղք աչուկ , հատնումով արշշամ .
48. Գոյ սորվիլ եւ արտասանել այս ոտանաւորը :
49. Մէյ մէկ նախազատութեան մէջ զործածել այս ոտանաւորին
հետեւ եալ բառերը .
Շնորհալի , սպառել , պաշտամունք , հատնում , արթշիու

50. Տողադարձի օրէնքներուն համեմատ թերանացի բաժնել հե-
տեւեալ բառերուն վանկերը .

Հրուանդան , ծաղկանկար , գարդմանակ , ստութիւն հիւ-
ծախտ , անհրաժեշտ , ափափայ , թանձրամիտ , մեղքածոր , աներ-
կեւու , մթնշաղ , անսուազ , զուգելնթաց , բանական , գլայնիկ , շպա-
սել , սկսնակ , ցնծութիւն , շափիւզայ , պատապարել , զանգուած ,
ձուածել , ասուեղէն , քալուրանշոյլ , բագմաստեղ , լուսատար ,
բարեկրոն , սրտագրաւ , թղթադրամ :

51. Թերանացի բացարել այս բառերուն նշանակութիւնը :
52. Ապադարձի օրէնքներուն համեմատ զրաւոր բաժնել հետեւ-
եալ բառերուն վանկերը ննթամնոյ դնելով .

Հովուական , թուաւոր , հոյակապ , հայասէր , ալուսոր , լաւա-
տես , բայարմատ , թէյավաճառ , թաղուկ , առնուել , հետեւանք ,
միայարկ , վաղայասոյ , մատնուած , բեւեռային , քաջայարմար ,
հարուածել , քանդուել , նաւարկել , ինքնայատուկ , պատուաւոր ,
լեզուանի , թեւերով , ամենայարմար , խոյանալ , նոյեմի , բարե-
նըպատակ , գերակշիռ , նոյեմբեր , մատենագրել , նորահնար , ան-
շնորհ , գլուխ , շլթայ , սրսկել , մաքրել :

Շ Ա Ռ Ա Գ Ր ՈՒ Թ Ի Ւ Ն

Երբ խօսիլ խորհրդածութենէն առաջ կ'երբայ , զըդ-
շումը կը հետեւի անոր :

Բացատրել այս առածք , եւ պատմութիւն մը յօրինել
ուր երեւան գան անխօնիւր լիութերուն վնասները :
Անխորհուրդ խօսիերուն ենակներէն են՝ սուտը .
պարծանիք , բամբասանիք , ուրիշին անձնասիրութիւնը
վիրաւորդ ակնարկութիւններ , որտի դպչող բառ մը ,
կամ լիշատակ մը , անգաղտնապահութիւն մը :

Թ. Դ. Ա

Ա Է Տ Ա. Գ Ր Ա Խ Թ. Ի Խ Ե

67. Կետարութիւնը կը սորվեցնէ գործածութիւնը այն զանազան նշաններուն որոնք պարբերութիւնները, նախադասութիւնները և նախադրութեան մասերը իւրարմէ կը բաժնեն :

98. Կէտաղրութեան գլխաւոր նշաններն են.

Բութ	(·)	Կախման կէտեր	(...)
Ստորակէտ	(,)	Փակողիծ	(())
Միջակէտ	(.)	Չակերտ	(« »)
Վերջակէտ	(:)	Անջատման գիծ	(—)

99. Բուք. — Բուքը բառի մը վերջը՝ վերի կողմը կը դրուի, ամէն անդամ որ հարկ ըլլայ այդ բառին վրայ չառ քիչ միջոց մը կանգ աւենել, Բութի գործածութեան գլխաւոր պարագաները հետեւեալներն են.

1. Զեղչուած կամ զօրութեամբ իսացուած բառի մը տեղ բութ կը դրուի միշտ. «Ստեփան Փախազեան գրած է Պեղձեան Ամիրայի եւ Անդրեաս վարժապետի կենաս գրութիւնները, եւ Տոքոր Թորգունեան՝ շատ մը հայ բժիշկներու կենացրութիւններ» :

2. Միջանկեալ նախադասութիւնները երբեմն բութով կը բաժնուին. «Զինորս մը՝ ծովեղերը նատած՝ իր ուղարկան կը նետ կամաց աղիմներուն մէջ» :

3. Բացայատիչը բացայատեալէն երբեմն բութով կը զատուի. «Պալատու Ո. Հրեշտակացես եկեղեցին առաջին անգամ շինեցին 1630ին երկու հայ ճարտարապետներ՝ Մուսա եւ Խաչեր» :

100. Ստորակէտ. — Ստորակէտը բառի մը վերջը կը դրուի, ամէն անդամ որ պէտք ըլլայ բութէն քիչ մը աւելի կանգ առնել: Ստորակէտի գործածութեան պարագաները հետեւեալներն են.

1. Իրարմէ կը բաժնէ կտոր նախադասութիւնները որոնք զիրար կ'ամբողջացնեն. «Հովը կը սուլի, երկինքը կ'որուայ, եւ ծովը հեռուն կը մոնջէ»:

2. Միեւնոյն նախադասութեան մէջ կը բաժնէ ենթականները, ածականները, բայցերը, ինդիրները, և ն, ինչպէս. «Ղազար Փարակցի, Անահիա Շիրակացի, Գրիզոր Նարեկացի հայ մատենացիններ են: — Պարնեւան սրամիս, զուարձախօս, հեզնոս, իմաստակր գրազի մը եղած է: — Եկիսնիկը կ'երգէ, կը խաղայ զուր կը խաշէ, մեռել կը ձեւանայ, — Լսնուկին կը զՏնուի Մեփակացի, Պրազիլիոյ, Գաղիմոնիոյ եւ Ուրալ լուսերուն մէջ»:

3. Կը բաժնէ միջանկեալ նախադասութիւնները. «Կեսնիը, կ'ըսէ Սոլքաս, պէտ է ըլլայ յարաւել խորհրդածութիւն մը մահուան վրայ»:

4. Կը բաժնէ կոչականները, բլլան միջանկեալ կամ ոչ. «Տղա՛ս, ուղիղ ճաւերէն զնա՛: — Հեռացի՛ր, զաւակի յարերէն»:

5. Երբ երկու բառեր կամ չատ պզտիկ նախադասութիւններ միացած են, աղկապով մը, երբեք ստորակէտ չեն առներ. «Կոնմկեմին եւ հարանուկը ծաղիկներն են: — Յասնիկը դեղին կամ ճերմակ կ'ըլլայ: — Սպունզը բէ բոյս եւ թէ՛ կենդանի է: — Աղրիւրը կը խոխցէ իսկ շրիմքը կը շառացէ»:

6. Իսկ երբ երկար նախադասութիւններ միացած են շաղկապով մը, միշտ ստորակէտով կը բաժնուին. «Ճանայողութիւնը աղբատութեան մէջ առաջինութիւն է, ինկ հարսութեան մէջ մողութիւն»:

104. Միջակէտ. — Միջակէտը որ կը կոչուինաելիս՝ կը գործածուի.

1. Յմբողջ խօսքի մը զիմաւոր նախադասութիւնները իրարմէ զատելու համար. Առեղոս զեւը Եղիպտոսին կանցնի. բոլոր երկիրը կը բեղմնաւորի անոր պարբերական ողողումներէն .»

2. Տեղէ մը բերուած վկայութենէ մը կամ ուրիշն խօսքերը յիշելէ տառաջ. «Մառմնիքի կ'ըսէ. «Տիւնարները մարդկային սեփի փշութենը են :»

3. Համառօտագրութեան տաեն (*). «Կ. Պոլիս, Ազգ. Հիւնադանց. Ա. Գրիգոր Լուսաւորիչ :»

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

Կ Ո Յ Բ Ը

Կոյր մը կոնսկը ջաւրով լիցուն ծանր տակտու մը առած կը տանէր մութին մէջէն ձեռքը լաստեր մը րրունած: «Ոյի՞նդ ես ինչ ես աղաղակեց անցորդ մը զայն տեսնելով մարդ Աստուծոյ այդ լոյսը ի՞նչ պիտի ըլլայ քեզի ի՞նչ օգուտ ունի քանի որ ցերեկն ու գիշերը միեւնոյն են քեզի համար: Լապտերն ու ջանը աչք ունեցողներուն կրնան ծառայել պարապ տեղը ծախք ըրեր ես. — Ամենեւին պատասխանեց կոյրը այս լապտերը ինձի համար չէ ապուշներուն համար է որպէս զի փողոցին մէջ քովէս անցած տաեննին ինձի չղարնուին:»

(*) Համառօտագրութեան նշաններն էին երբեմն երկրեակ (‘), ինչպէս «Յովհ՛! Գրիգորեան» եւ պատի (—), ինչպէս Ա՛, եւայլն: Այս նշանները հիմայ չեն գործածուիր:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն

53. Զբուցազրել այս հատուածը ստորակէտ կամ միջակէտ դնելով պէտք եղած տեղերը:
54. Օրինակել հետեւեալ պատմութիւնը բութ, ստորակէտ կամ միջակէտ դնելով հարկ եղած տեղերը.

Ս Ր Ա Ծ Ա Խ Ո Ւ Թ Ի Ւ Խ

Խրիմի պատերազմին մէջ ճակատամարտէ մը եւտքը երկու վիրաւոր զինուուրներ քավէ քով ինկեր էին ուազմադաշտին մէջ, Մութքը կոփեց եւ ահաւելի ցուրտը ա'լ աւելի սաստկացուց իրենց ցաւերը: Զանացին մէկ քանի խօսք փոխանակել իրարու հրայր բայց իրարու լեզուէ Հասակցան որովհետեւ մէկը ֆրանսացի էր եւ միւսը Ռուսացի մը: Վերջապէս քուներնին տարաւ ափո՞ս հայ գինուորը այլ եւս չըլլուի արթնար:

Առտուն ֆրանսացին երբ աչքերը բացաւ տեսաւ որ վերաբեռն մը ծածկէր էին իր վրայ որ իրը չէ՞՛: Ընկերը անշարժ կը մնար: Այդ վեհանձն թշնամին դգալով որ իր մահը կը մօտենար ընկերուչը փայ նետերը էր իր գլւեսաը որուն ինք այլ եւս պէտք չունէր այսպէս ի գործ գնելով սա վսերմ սկզբունքը «Բարի ըւլանք նոյն իսկ մեր թշնամիներուն նկատմարե»

55. Առօգանութեան նշաններ, ստորակէտ եւ միջակէտ դնել հետեւալ խօսքերուն մէջ.

— Ղեւոնդ երեց որ բնիկ Վանանդացի էր երբ հայերէն գեւերուն գիւտը կ'իմանայ ժամանակ չ'անցըներ խոկոյն թիւզանդին կ'երթայ Կորիւնի հետ եւ հոնկէ ալ իր ընկերները առնելով հայրենիք կը դառնայ ու Աշտիշատի մէջ Ս. Սահակի եւ Մեսրոպի կը յանանն Ս. Գրքին ստոյ եւ հարազատ օրինակները.

— Անչպէս անհուն գետ մը հինաւուրց լեռներուն բարձունքն ծնած գուն կը վազես դարերուն մէջէն ով գեղեցիկ եւ քաղցր լեզու հայկական քու ակունքդ կը կորսուին անցեալին ալեւոր սարերուն տակ խորհրդապօղու:

Շ Ա Ր Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ւ Խ

Ընդարձակելով գրել վերի պատմութիւնը, նկարագրելով պատերազմի դաշտը ձիւնապատ լեռներու մէջտեղը զիւեր ատեն: Մանրամասնութիւններ աւելցնել հայ զինուորին ազնիւ արարք զործադրելու պարագաներուն վրայ, եւ խորհրդածութիւններ ընել այդ մասին:

d. 2 n II

ԿԵՏՎԵՐԸ ԾՈՒՅՈՒՆ

(Ծարունակութիւն)

103. Վերջակետ. — Վերջակէս կը դրուի ամբողջ
և լրացած խռոքէ մը վերջը. «Գետերը զնայուն ճամբա-
ներ են»:

103. Կախման իւլու = Կախման իւլս կը պատ

1. Դիտմամբ կէս ձգուած կամ՝ յանկարծական յուղումով մը ընդհատուած խօսքէ մը վերջը. «Մի՛ մոռնարքէ յու բարեկանի եղած եմ եւ քէ. . . »

2. Գրուածքէ մը բերուած վկայութեան մը մէջ՝
զեղուած բառերու տեղ, ինչպէս Պիւֆօն կարտապը նկա-
ռագրելով կ'ըսէ. «Կարապը հանոյ և անեն ացի... կը
պիրուի, կը գովուի, հիացուե կ'ագրի... բոշրչի ձեւեր,
շնորհայի պարոյր, պերճ և ամուր ափասկուրիւն
ունի... կարապին վրայ անեն ինչ կ'արտամիշ հեշտո-
քին և հիամի:»

3. Խոսքի մը մէջ անտեխնկալ մը պատճառելու համար. «Հողուացեցի ժողովուրդը կրկիսին մեջ հաւաքուած կ'սպասէր որ զայ մը կաև առիւծ մը դուրս եցէ. բայց երեւակացեցէ՞ ամենուն զարմանիքը, երբ տեսան... զանոնիկ մը»:

4. Խօսքի մը վերջը, տարակոյս, վարանում, և այլն
յայտնելու հոմար. «Զեմ զիտեր թէ պիտի յազողի՞ իր
ֆնութեանց մէջ . . .»

104. Φωλιαφίδ. —Φωλιαρήδρ ουαβαζουσπεθκαν
με λαմ μωαρή με λερήστε ληολμερ ληρ φρωαρή, λερρ οιγτ ουα-
ζουσπεθκανε ληαμ μωαρή, φωλιαρηδρ ληεκαν μέγ, ουαζω

իմաստ ունի . «Անիրաւ խօսի մը առջեւ լոելը վա-
սուրին է (եթէ ասկայն հաներ չեւ մարդ), բաց ի այն
պարագային հրբ խօսողը մասնաւոր մեծարակի ար-
ժանի է .» Կրկին փակագիծ կը գործածուի ([]), երբ
արդէն փակագծի մէջ գտնուող նախադասութեան մը
մէջ, ուրիշ փակագծի պէտք րլլաց . «Հերևան Կուտչընը
(1877 Փետրուար 15ին [Ն. Տ. 2 Մարտ] մեռած) զեր-
ման զիտուն մըն է որ զբաղած է հայ հետխօսու-
թեանը .»

105. Զալիերու. — Զալիերս կը դրուի.

1. Առաջ բերուած խօսքի մը սկիզբը և վերջը. ՏԵ-
ՄԻ ԿՐՈՒ. «Անեն տարիի իր հանոյը, իր հրապոյը ունի:»

2. Երբեմն կը գրուի նաև առաջ բերուած խօսքին
իւրաքանչիւր տողին սկիզբը, մասնաւորապէս ուսան-
ւորներու մէջ, ինչպէս.

Գարդիւշ Պատկանեամի Անուաւանց զրին կօրինակեալ հետեւեալ սովերը.

«Արեգակը ծայրականիք լեռան կողին ծագեց»,
«Զինապատր ուրագաւաճով դիսակներին երեցան».

«Այն գեղեցիկ փայտակները ինկան վրաց շնորհում են».

«Փըսեց հիւսիս Արագածուկ արծաթափայլ անվիթեա .

«Ասիր Առհետ ուղարկուած ջայլաւոր առ և առ»
«Առաջական աշխաղցյալ առի տուի ապրեր»

“Ију лијчали кр хију дорстерија нр дарлијаја ахадија...”

106. Անցաւմնե զի՞ծ. — Ապատառ զբար չե
գործածուի լի լիսաւորաբար հետեւեալ պարբագնիւրաւ.

1. Խօսակցութեան մէջ ըստ , պատախանեց , յարեց
բառերուն տեղ , ինչպէս .

«—Ան որ խօսիդ չի զիտեր ի՞նչ պէս և լնի:

«—Պիստ կ յնե, եւ մշիկ ընկ:»

2. Միջանկեալ նախագասութենէ մը առաջ և ետքը երկու ստորներու հետ. «Քրիստովոր Պողոսոս աղյատենաւ, — ինը որ Ամերիկան զտեր իր, — լուած առնեցնե զորս ինի հաւատացուց:»

3. Կորդ մը նախագասութիւններէ առաջ, երբ առնըք զրուած են իր խօսքի յաւելուած մը. «Աալուազիկ հաստաեց թէ ադամանդը ածուիս է, — զաղախար մը զոր Նիուրլն յաւեած իր արդեն:»

107. Ասոնցմէ զատ, ժամանակաւ կը գործածուէր նաև մակակէս (') նշանը չ նախզիրէն առաջ, ինչպէս զատ ՚ի վեր: Հիմայ մակակէտը բոլորովին գործածութենէ ինկած է:

ԹԵՐՑՈՒԱԾ

Զ. Ա. Պ Ե Լ

Զապէլ անունը որ հիմայ մերազգի ընտանիքներու մէջ անուշութեամբ կը յիշուի աւելի անուշ փշտառկներէ առաջ եկած է և թերեւս ուրիշ ազգերէ աւելի մեզի նուիրական եղած կան անոնց մէջ ալ իզապէլ թագուհիներ բայց գուցէ ոչ մէկը այնքան սիրելի եւ պաշտելի եղած է որքան մեր Զապէլը որ ժամանակակից է իր անուանակցին Ս Իզապէլի Ֆրանկոց Լուգովիկ թագաւորին քրոջը որուն կը նմանի նաև իր մաքուր վարքովն ու բարքով Զապէլ առաջինն է իր անունով իր ազգին մէջ առաջին բարձր թագաւորական պատուովը և առաջին գեղեցիկ վարքովը և սրբութեամբը ինչպէս նուև հոչակաւոր եղած է քաղաքական կեանքի դիպուածներով ինչպէս Տիգրանունու մէկ հատիկ է մեր Հայկազն թագուհիներուն մէջ Սպթենիկ կամ Ս Աշխան Արշակունեաց մէջ Կաղբամիտէ և Խոսրովանոյշ Բագրատունեաց

մէջ մուրինեան հարստութեան մէջ ալ մէկ հատիկ . Ե Զապէլ թագուհին մանտուանդ որ բոլոր մեր ազգին պայազաներուն մէջ ինքը միակ թագաւորանդ աշխարհատիկինը եղաւ թագաւորի կին ըլլալով չէ որ թագուհի կոչուեցաւ այլ իր ամուսինն է որ իրմէ թագաւոր կոչուեցաւ իրմէ առաջ օտար պատմիներ կը միշեն և գրամն ալ կը վը կայէ որ երազով անունով Հայոց իշխող թագուհի մը եղած է Քրիստոսի աշխարհ գալու ապարիները իրրեւ քոյր


կամ կին Տիգրանի բայց անունն ու համբաւն իսկ անձանօթ մնացած է իր ազգին:

Հ. ՎԵՐԱՎՈՐ Ա. Լ. ՇԱԱՐ

Լ Ր Ա Հ Ա Գ Ն Ե Ր

56. Օրինակէ այս համուածը, եւ բաթ, ստորակէտ, միշակէտ, վերջակէտ զնել ձարկ եղած տեղերը:

Հ. ՂԵՒՈՆԴ Ա. Լ. ՇԱԱՐ, գրագէտ եւ բանաստեղծ եկեղեցական, ծնած է 1820ին Պոլիս, երկար տարիներ տեսուչ եղած է Վենետիկի Ռաֆայէլեան վարժարանին Քալասունէշ աւելի տպագրուած գիրքեր ունի պատմական, բանասիրական եւ բանաստեղծական, տասնի չափ ալ անտիպ երկեր թէ աշխարհաբար եւ թէ գրաբար: Մեռած է 1901 ին Վենետիկի Ս. Ղազար վանքին մէջ:



57. Հետեւեալ խօսքերուն մէջ զնել առողանութեան, կէտաղրութեան եւ ուղղագրութեան նշաններ.

— Նաբուէոն Ա. Աւստրո Ռուս բանակին յաղթեց Աւստերից մէջ Բրուսիացոց իշնայի մէջ Ռուսերուն կյլոյի եւ Ֆրիտշնակի մէջ,

—Մարկոս Աւրելիոս կըսէ առտուն երբ անկողնէդ ելլելք դժուար գայ քեզի ինքնիւենդ ըսէ տեղէս պիտի ելեմ մարդու պարտականութիւնս կատարելու համար ինչու ուրեմն դժուար երեւայ ինծի այն գործը օրուն համար աշխարհ եկած եմ:

—Շուշան Վարդենի Վարդան Մամիկոնեանի աղջիկը թաղուած է Մետերիի բերդը որ Վրաց իշխաններու ամրոցն էր յետոյ հայերը եկեղեցի մի շինեցին հոն հիմար բանտի փոխուած է:

—Ծառերը եւեկտրականութեան լաւ հաղորդիչներ են, ուստի որուման ատեն զգուշացէք անոնց մօտենալէ:

—Մոլութիւնը թշնամի մըն է որսւն յաղթելու միակ միջոցն է խոյս տալ անկէ:

—Մարդեկ ինդիրները ինչպէս իրերը զանազան կերպով կը տեսնեն, որովհետեւ իւրաքանչիւրը իր շահուն տեսակէտովը կը դիտէ զանոնք:

Շ Ա. Ր Ա. Գ Բ Ո Ւ Թ Ի Ւ Ն

«Կանուխ պառկող եւ կանուխ ելլողը՝ առողջ, հարուստ եւ երջանիկ կ'ըլլայ» Բացատրեցիք այս առածք, մանրամասն պատճառաբանութեամբ։

Ժ Ա. Դ Ա. Ս

Գ Ա Խ Ա Գ Ր Ի Գ Ո Ր Ծ Ա Ծ Ո Ւ Թ Ի Ւ Ն

108. Դիմագիր կը դրուի հետեւեալ պարագաներուն մէջ.

1. Դրուտծքի մը սկիզբը. Կեանիլը պարտականութեանց շարժ մըն է:

2. Վերջակէտէ մը հարքը. «Հաւասիլը մարդու ամենին մեծ ափոփանին է» Երջանիկ են անենի որ հաւասիլը կ'ապրին։

3. Ուսունառներու մէջ, ամէն տողի սկիզբը.

Ո՞հ, ինչո՞ւ զակի՞ն մայր մը բարեխնան
Կարող է Տալ կեանի միայն մեկ անգամ...

Ինչո՞ւ Տալ շունչին՝ Տալ արցունեներու

Զլուաւ Ասուած ուժ մը կենասու։

Խ Ո Ր Է Ն Պ. Ն Ա Ր -Պ Ե Ց

4. Միջակէտէ մը վերջը, երբ ուրիշն խօսքերը կը յիշենք կամ գիրքէ մը վկայութիւն կը բերենք ընդհանրապէս չափերով։ Մարս կ'ըսէր իմձի. «Ամեն բան զոհիկ ընտանիքին երջանելութեան, բաց ի պատիւելու»

5. Գրական որ և է երկի մը (վէպ, քերթուած, ելն.), երաժշտական հեղինակութեան մը, նկարի մը, արձանի մը, նշանաւոր չէնքի մը, յիշտակարանի մը անունը, ինչպէս. Պարունակի Թատրոնը (դրազիր), — Տիկին Տիւսարի Վարժուիին (վեպ), — Պետրո Դուրեանի Լճակը (Ժերուած), — Պեղինիի Քնաւշջիկը (դաշներգ), — Այլազովիսիի Փոքրիկը (Ակար), — Բոլ Տիւպուայի Գրասիրութիւնը (արձան), — Գում Գարուի Մայր

Նկեղեցին (շին), — Բարիզի Յաղքական Կամարը (յիշատակառան):

6. Աստուած բառը և անոր հոմանիշները, ինչպէս Մրադից, Նախախնամանութիւնն, Տէր, ևայլն:

7. Համաստեղութեանց, աստղերու և մոլորակներու անունները, ինչպէս Ցուլ, Կարսակ, Վիշապ, Շնիկ, Փայրածու:

8. Ըսկերութեանն մը, Քլիւպի մը, Չոգենաւի մը, Էտյին անունը, ինչպէս Ազգանուեր Հայունիաց Ընկերութիւնը, Եւրաջի Առեւտրական Քլիւպը, Թիկոր Չողենաւը ևայլն:

9. Անձնուորուած վերացական անունները, ինչպէս Սրդարութիւնը, Նախանձը, ևայլն:

10. Դիցաբանական անուն գարծած հասարակ գոյականները, ինչպէս Երեք Շնորհները, Ինը Մուսանները, ևայլն:

11. Յատուկ անունի մը անրաժան միացած գոյականները, ինչպէս Մել ծով, Արայ Գեղեցիկ, Դաւիթ անյօթը:

12. Բոլոր յատուկ անունները, ինչպէս.

Ա. Դիցաբանական աստուածութեանց անունները, Անահիտ, Մրաւազդ, Արհինն, Ասխրիս, ևայլն:

Բ. Անձերու անունները. Եղիշէ, Կղեռպատրա, Արիստոնէլ:

Գ. Ժողովուրդներու անունները երբ իրբ իր գոյական գործածուին. Հայը, Թուրքը, Ֆրանսացին:

Դ. Աշխարհագրական անունները (Երկիր, Քաղաք, ծով, գետ, լեռ, ևայլն), Եւրոպա, Կ. Պոլիս, Մարմարա, Եփրատ, Մասիս, ևայլն:

109. Պէտք չէ գլխագիր գործածել.

1. Երբ ժողովուրդի մը անունը իրբ ածական գործածուի. հայ բանասեղծ մը, յոյն կիև մը, ևայլն:

2. Երբ յատուկ անունէ մը ածական մը շինուի. Եւրոպական խաղամարդութիւնն, հայրածան սովորութիւնն:

3. Զանազան կրօնքներու կամ ազանդներու անուններ, ինչպէս Քրիստոնեութիւնն, պուտայականութիւնն, հոռմականութիւնն, ևայլն:

4. Դիցաբանութեան մէջ, ջուրերու և անտառներու աստուածութիւնները. Այշեաղներ, Դրիաղներ, փաւոններ, այծանարդեր, ևայլն:

5. Ամբոներու և օրերու անուններ. յունուար, փետրուար, երկուշաբթի, ուրբար, ևայլն:

6. Արե, լուսին, երկիր երբ իրբ հասարակ անուն գործածուին. արելը մարդ մաս, դասինին լոյսը ալօս է:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

ԳԱՅԻԾ. ԵՒ ԱՐԱԴԻԾ

Գայլը որ մը հացկերոյթի էր զացեր

Իր մէկ հարուստ ազգակցին

Հնն կուշտ ու կուռ այնքան իերան խըմեցին

Հում հում այծեր ու գածեր

Որ կոկորդին մէջ ոսկոր մը կեցած էր

Գայլը կոսնար միշտ ինդուկ

Արձակելով խուլ կոծեր

Բայց իր բաղդէն արագիլ մը անմեղուկ

Քովէն կ'անցնի այդ պահուն

Եւ գըթալով անոր վրան

Սուր կըտուցովել իր երկայն

Պուրս կը քաշէ փուն իսկոյն

Ու կափկափով մը սիրուն

Կառաջարկէ որ գայլն իրեն վարձք մը տայ

Վարձք մի կոռնայ գայլն անսիրտ
Սպասնագին ճայնով բիրտ
Խնչեր կըսիս խնչնդ տըղայ
Փառք չըտաս որ վիզդ ամբով
Իմ կոկորդէս գուրս հանեցիր ողջ առողջ
Ապերախտ ես եղեր անմիտ անսառուն
Բզգուշացիր մէյ մ'ալ ճանկըս չիյնաս գունս

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

58. Օրինակել եւ կէտադրութեան, առողանութեան նշաններ եւ գլխազիրներ դնել այս ոսանաւորին մէջ հարկ եղած տեղերը:
59. Գոց ոորվիլ եւ արտասանել այս ոտանաւորը:
60. Գլխազիր դնել հետեւեալ խսպերուն մէջ հարկ եղած տեղերը:
Ժ. գարուն մէջ, պատեցի հայ աղջկ մը, մարիամ քարա-
քաշեան գրած է ակն հոգւոյ անուն գրաք մը որ տպւտօծ է
վենետիկ, երեսունըշնոր տարի տուաջ, օրիորդ մեննիկ (տիկին
թագուհի մելիք ազարեանց) գրած է գարնան մի ասուպ անուն
նորավէպ մը որ հրատարակուած է իպիկ: — օրիորդ կեսարաց-
եան հրատարակած է կիթառ անուն թերթ մը: — տիկին տա-
ռիէ, ֆրանսացի գրագիտուցին թարգմանած է հոմերոսը իր
լեզուին: — տիկին տը մէնթնօն՝ ֆրանսացի գրագիտուցին լու-
գովիկոս ժղ.ի գաւակները գաստիարակած է: — սէկիւռ ֆրան-
սացի կոմուհին տղոյ յարմար վիպակներ գրած է: — տիկին
կատարինէ լիսիցեան տփդիսի մէջ կը հրատարակէ հասկեր անուն
մանկավարժական ամսաթերթ մը: — էլիզապէթ պարէթ պրա-
տնինկ ժղ. գարուն մէջ, անէլիոյ նշանաւոր բանաստեղծու-
հին եղած է: — միկորիսա ազանուր խուլահայ բանաստեղ-
ծուհին մեռաւ 1910 ին: — տիկին տը սէվինեէի նամակները
մայրական սիրոյ հրաշակերտներ են:

61. Հետեւեալ հատուածին մէջէն վերցնել աւելորդ զիսազիրները:

«Ասիան, Եւրոպան մէյ մէկ անկիւն են Աշխարհի մէջ. ծո-
վերը՝ ջուրի կաթիներ են Տիեզերքի մէջ Աթոս լեռը գուղճ մը
հող է ներկայ ժամանակը. լեռ մըն է Յաւիտենականութեան
մէջ: Ամէն բան պատիկ է, յեղյեղուկ, վաղանցուկ: Ամէն ինչ
Հանրային ազբւրէն կը բիս, Վեհագոյն թանէն՝ ուղղակի կամ
եզրակացութեան ճամբով:»

62. Հարկ եղած կէտազրութեան եւ առողանութեան նշաններն ու
զիսազիրները դնել հետեւեալ հատուածին մէջ,

ԽԱԲՈՒՄԻԿ ՆՈՒԷՐ

Գեղեցիկ պարտէզի մը դ-բան վրայ հետեւեալ գրուած էր
այս գետինը կու տամ անոր որ գոհ է իր վիճակէն գործն կար-
գին է ըսաւ ինքնիրեն գեղջուկ մը որ հոնկէ կ'անցնէր ես այս
հոլին տէր պիտի ըլլամ եւ ուրախութեամբ վազեց գնաց պար-
տէզին տիրոջը ներկայացաւ ինչ կ'ուզես հարցուց ան գեղջուկը
տեսնելով ձեր պարտէզը կ'ուզեմ որովհետեւ գոհ եմ իմ վիճա-
կէս կը սիսալիս բարեկամ ան որ իր ջունեցած բանին տէր ըլ-
լալ կ'ուզէ չի կրնար իր վիճակէն գոհ եղած ըլլալ Ճամբադ գնա՛:

Շ Ա Ր Ա Դ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Այս նիւքը գրել դասարանին մէջ ընդարձակելով:

Ժ Բ. Գ Ա. Ս

Տ Ա. Ա. Ա. Գ Ա. Ր Զ Ո Ւ Թ Ի Ւ Ն

ՅԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐ

110. Հին օտար անուններ . — Եղին յատուկ աշնուները , որոնք կը վերաբերին հին ազգերու , հայերէնի վերածուած են ըստ այն հնչմանց զոր հայ տառերը ունէին երբեմն : Հիմ ունենալով լատինական ասուերը , կը զննենք հոս տառադարձուած անունները և որոնց ֆրանսերէն ձեւերը .

Լատին տառ	Հայ տառ	Հայերէն	Ֆրանսերէն
a	ա	Արիստոփան	Aristophane
b	բ	Բաքոս	Bacchuss
c, k, q, կ	կ	Կատոն	Caton
d	դ	Դոմուլէս	Domoslès
e	ե կամ է	Մերոպէ	Mérope
f	ֆ	Աֆրիկէ	Afrique
g	գ	Գոլգոտիա	Golgotha
h	հ	Հիպոկրատ	Hippocrate
i	ի	Իսրայէլ	Israël
j	յ	Յուդիթ	Judith
l	լ կամ դ	{ Ալեքսանդր Պլատոն	Alexandre Platon
m	մ	Մենելաս	Ménélas
n	ն	Նումա	Numa
o	ո կամ ով	Օսիրիս , Ենովք	Osiris, Enoch
p	պ	Պենելոպէ	Pénélope
r	ր կամ ռ	{ Արկադիա Ռափայէլ	Arcadie Raphaël

Լատին տառ	Հայ տառ	Հայերէն	Ֆրանսերէն
s	ս	Յասոն	Jason
t	տ	Տիտոս	Titus
u	ու	Պլատոն	Platon
v	ւ կամ վ	Վեստա , Դավիթ	Vesta , David
x	քս	Քսերքսէս	Xerxes
y	իւ կամ ի	Կիրոս , Կիկլոպ	Cyrus, Cyclobe
z	զ	Զենոն	Zénon
ch	շ	Քրիստոս	Christ
ph	փ	Սոփոկլէս	Sophocle
th	թ	Թալես	Thalès
au	աւ, ով կամ օ	{ Կաւկաս , Կովկաս Պոլսոս	Caucase Paul
eu	եւ	Եւրոպա	Europe
äë	այէ կամ այէ իսրայէլ	Իսրայէլ	Israël
äü	աւու	Սաւուլ	Saul
ai	այի	Թեհայիթ	Thébaïde
oa	ովա	Յոախիմ	Joachim(*)

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

ԳԵՐԱՍԻ ԲԱԳՈՍԸ ԵՒ ՊԱՅԸ

Օր մը , գեռատի Բագոսը որ Սիլէնին աշակերտն էր , մուսաներ կը փնտուէր անտառակի մը մէջ որուն լուսութիւնը թոշուններաւն դայլայլիկն ու ազրիւրներու գրւդականները միայն կ'ազմէին : Արեւուն ձառագայթները չէին կրնար թափանցել անոր խիտ դալարիքին մէջ :

(*) Նոյնպէս աօ կ'ըլլայ այն կամ առ , աօ է կամ ի , օօ իւ կամ ե , օօ ովէ , եւայլն

Սեմելէի որդին, զիքերուն լիզուն սորվելու համար, հինուուրց կաղնիի մը արմին քով նստաւ, որուն բունքն ծնուծ էին ոսկեգարու մարզոցմէն շտաերը: Երեմին պատգամներ ալ տուած էր անիկո, և սխերիմ ժումոնակը չէր համարձակած զայն եղծել իր սայրասուր մանգալով: Այդ վաղնջուց և նուիրական կաղնիին քով փոքրիկ փաւոնայ մը պահուըտած, պատանիին երգերը մտիկ կ'ընէր, և ծաղրածու մպիսով մը Սիլենին կը հազարդէր ոչակերտին սխուները: Իսկայն հայեալզները և անտառին միւռ յաւերժամարսերն ալ կը ինդային: Ծաղկահասակ քննադար վայելչագեղ էր և զուարթ գլուխը պատկաւած բաղեղներով և որթի բարունակներով: Ճակատը խաղողի ողկոյզներով զարդարուած, և բաղեղի փունջ մը կախուած էր ուսէն մինչեւ անութբւ: Դեռասի Բոգոսը հաճոյք կ'զգար իր աստուածութեան նուիրուած տերեւները տեսնելով: Իսկ պայը զօտին վար ծածկուած էր անարկու և խոզանասու մորթովը կորիւնի մը, զոր անտառին մէջ սպաննած էր: Զեռքը բռնած էր ծամածու և սատախիտ գաւազան մը, ու հետեւն կ'երեւար պոչը որով իր կանակը կը ծեծէր: Բայց որովհետեւ Բագոս չէր կրնար հանդուրժել խորամանկ ծաղրածուին որ պատրաստ կեցած էր շտրունակ իր սխուներուն վրայ ծիծաղելու, խոսութեամբ ըստ անոր: «Ի՞նչպէս կը համարձակիս Արամազդին որդին ծաղրել:» Պայը անխոսով պատասխանեց: «Է՛ս, Արամազդի որդին ի՞նչպէս կը համարձակի սխունիլ:»

ԹԵՐԱՎՈՒ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

63. Զրուցազրել այս հատուածը դասարանին մէջ, կէտաղրութեան եւ առզանութեան նշաններ դնելով:

64. Մէյ մէկ նախագասութեանց մէջ զորձածել այս հատուածին հնտեւեալ բառերը.

Գլւանք, աղմեկել, արմ, սիերիմ, սայրասուր, քննադատ, բարունակ, խոզանասեւ, կորիւն, ոստախիտ:

65. Բացասարել վերոգրեալ հատուածին հնտեւեալ բառերը.

Բագոս, Սիլէն, մուսայ, գեք, ոսկեդար, փաւոնայ, նայեադ, յաւերժահարս, պայ, Արամազդ:

66. Բերանացի ըսել թէ այս հատուածին մէջ զանուած յատոկ անուններուն զիբերը ֆրանսական որ տառերուն կը համապատասխնի:

67. Հետեւեալ ֆրանսերէն յատոկ անուններուն հայերէնները նշանակել տառադարձութեամբ.

◀ Mentor, Atlas, Nestor, Memphis, Péloponèse, Hector, Lachédémone, Agamemnon, Priam, Cupidon, Pandore, Triton, Thétis, Narcisse, Iris, Philoctète, Pan, Castor, Hippolyte, Danube, Cicérin, Brutus, Daphnis, Philémon, Apollon, Pygmalion. ▶

68. Հետեւեալ նախագասութեանց մէջ ֆրանսերէն զրուած անունները տառադարձութեան օրէնքով հայերէնի վերածել եւ զրել.

Արամազդ-ի եւ Latonի որդին էր Apollon որ լատ գ-իցտեանութեան՝ պատշամներու, բժշկութեան, բանաստեղծութեան, արուեստներու, երամակներու, օրուան եւ արեւուն աստուածը կը նկատաւէր:

Արամազդի բազմաթիւ զաւակներուն մէջ կը գտնուէին նաեւ Castor եւ Pollux, անբաժան երկուորեակները, Argus, Հարիւրաչեայ լեխանը որուան անունը խորհրդանշան է աշալուրջ հսկութեան, Amphyion, բանաստեղծ ու երաժիշտ գ-իցուհին որ Théobesի պարիսպները կանդնեց, Arès պատերազմի չաստուածը զրս Հռոմայցիք Mars կ'անուանէին:

Շ Ա. Ռ Ա. Գ Ր Ա Խ Թ Ի Ւ Ը

Ֆենքլոնի վերոգրեալ առակը բացատել, եւ ըսել քէ ի՞նչ է անոր իմասն ու բարոյականը:

Ժ Գ . Դ Ա Ա
Տ Ո Ա Գ Ա Ր Ջ Ո Ւ Թ Ի Ւ Ն
(Եարունակութիւն)

111. Վ տառը բառերուն սկիզբը միշտ վե և մէջտելը կամ վերջ - ի կը փոխուի, ինչպէս Vatican, Վատիկան, David, Դավիթ: Բայց երբ բառերուն մէջտելը Վ դայ և ձայնաւորէն ետքը, միշտ վ կը գրուի և բազգրեալ ձայնաւորին հետ չչփոթելու համար. Ovide Ալիյոս:

112. Բ զիրը բառերուն սկիզբը - ի կը փոխուի, ինչպէս Raphael, Ռաֆայէլ, և բառերուն մէջտելն ու վերջը ւ ի ընդգնանրապէս. Socrate, Սոկրատ, Pandore, Փանուր: Իսկ և առաէն առաջ՝ միշտ - ի կը փոխուի. Cornelius, Կուռնելիոս:

113. Շատ անգամ բառերուն սկիզբը, - ին առաջ և կը գրուի. Rome, Հռոմ.

114. Սովորութիւն եղած է շտատեղ և առաը զեղչել առաւագարձութեան մէջ. Constantinople, Կոստանդնուպոլիս, Valens, Վալենս, Վաղէն:

115. Աս և ստ լատին վերջաւորութիւնները ընդհանրապէս յունական ձեւով կը գրուին և ա. Ardigas, Արգաս: Ֆրանսիերէնի մէջ յաճախ այդ վերջաւորութիւնները կը ջնջուին, իսկ հայերէնի մէջ՝ քիչ անգամ. Orphée, Օրփիոս:

116. Պէտք է զիտել թէ ին յատուկ անունները հայերէնի վերածուած ևն ընդհանրապէս յոյն, լատին կամ տառի ձեւերուն հետեւոգութեամբ, որոնցմէ կը տարբերի երբեմն ֆրանսական ձեւը:

117. Նոր օտար անուններ. — Բոլոր այն յատուկ անունները որոնք կը վերաբերին նոր ազգերու, հայերէնի մէջ կը զրուին հայ տառերու արդի հնչմանց, և իւրաքանչիւր ազգի բնիկ արտասահութեան համաձայն, ինչ-

պէս New-York, Նիու-Յօրք, Manchester, Մանչեսթր, Boccacio, Պիտայի, Faust, Ֆաուստ, և այլն:

118. Այս սովորութիւնը մուտ զաած է մեր մէջ վերջին տարիններս, թէև կարգ մը նոր անուններ ալ հին անուններու առաւագարձութեամբ գործածուած ևն յու ձախ, ինչպէս Միլտոն՝ փոխանակ Միլտոն (Milton), Նելսոն՝ փոխանակ Նելտոն (Newton), Կոպերնիկոն՝ փոխանակ Քորենելիֆի (Copernic), և այլն:

119. Օտար հնչումները հաւատարմօրէն արտայայտելու համար զանազանութիւն չի դրուի: Հիմայ բ և ֆ, դ և թ, է և ա, ո և յ, շ և ջ, ւ և ջ, ու և ու, ե և է տառերուն միջեւ, ու անոնք հաւատարապէս կրնան գործածուիլ, սակայն ա և ի յաճախ գործածական են բ, թ, ա, շ, ու, ու, է,

ՀԱՍՏԱՐԱԿ ԱՆՈՒՆՆԵՐ

120. Ճիճ լեզուներու յատուկ բառեր. — Յունուրէնի յատուկ կարգ մը հասարակ անուններ յատուկ անուններու առաւագարձութեան սկզբունքներուն համաձայն հայերէնի վերածուելով, գործածուած են մեր լեզուն մէջ. կաղամար, փուս. մեղեղի, փիլիսոփայ, և այլն:

121. Իսկ շտամ մը պարսկերէն, արաբերէն, ասորերէն բառեր ալ հայացած են զանազան տառերու փոփոխամբ, ինչպէս արենայ, զուր, բարգևան, լունայ, կատու, և այլն (ասորերէնէ):

Ազագ, բալլայ, պատինան (արաբերէնէ):

Հազար, պատուհան, դամշիճ, շտապ (պարսկերէնէ):

122. Նոր լեզուի յատուկ բառեր. — Նոր լեզուներու յատուկ (ֆրանսիերէն, անգլիերէն, գերմաններէն և այլն) հասարակ անունները հայերէնի մէջ կը գրուին ընդհանրապէս ճիշդ այնպէս, ինչպէս կը հնչուին ալդ լեզուներուն մէջ. աշխոլ, ոլցինիօր, պիթրիկ, յաղինօ, լշառն, հայ-լայք, և այն:

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

Պ Պ. Ա. Տ Ո Ւ

Պղտառն յոյն փիլիսոփայ մըն էր որ ծաղկեցաւ Ա-
թէնքի մէջ Քրիստոնէ 430 տարի առաջ։ Աւթը տարի



Կացւոց, ու մհուաւ գրեթէ ութսուն տարեկան, մեծար-
ուելով բոլոր լուսաւորեալ աշխարէն։ Պղատոնի վերագ-
րուած շատ մը զրուածքներ կան, որոնց գլխաւորներէն
է Անկրասայ Զատազովորիսն կոչուած գիրքը, խօսակ-
ցութեան կամ արտամախօսութեան ձեւով գրուած։

Մ Ա Տ Ս Ա Թ Ի Ւ Յ Գ Ա Ր Ա Գ Ա Շ Ե Ս Ա

ՄԱՏԱԹԻՅ ԳԱԼՐԱԴԱՆԵԽԱՆ, ծանօթ հայագէտ եւ բերական,
ովեղարեան հաներէնով թարգմանուած է Լամօնիքի Առակ-
ները, եւ ուրիշ զործեր, ինչպէս նաև հեղինակած՝ կարենոր դա-
սագիրերու ծնած է 1818ին եւ մեռած 1903ին։

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

69. Զրուցագրել այս հասուածը, յետոյ բերանացի ըսել թէ անոր
մէջ զանուած յատոկ անուններուն զիրերը լատինական ո՞ր
տառերուն կը համապատասխաննեն։
70. Հետեւեալ յատուկ անուններուն հայերէնները նշանակել ու
աւելցներով։

Thésée, Olympe, Chypre, Morphée, Tartare, Saturne,
Tantale, Esope, Paul, Sisyphé, Dédale.

71. Հետեւեալ յատուկ անուններուն հայերէնները նշանակել
իրենց վերջի օն ափի փոխեալվ։

Hellate, Phèdre, Italie, Asie, Lythére.

72. Հետեւեալ յատուկ անուններուն հայերէնները նշանակել, իրենց
վերջի օն Էսի փոխեալվ։

Achille, Eschyle, Archimède, Démosthène, Diogène.
Diomède, Euripide.

73. Հայ տառերով գրել հետեւեալ նոր յատուկ անունները, եւ բա-
ցարել անոնց ով կամ ինչ ըլլալը։

Beranger, Bethoven, Franklin, Gambetta, Lohengrin, Massillon, Cervantès, Fénelon, Larochefoncauld, Molière, Leibnitz, Kant, Boileau, Raine, Bonifacio, André Chénier, Cuvier, Beaconsfield, Lamennais, Cook, Eugène Delacroix, François Coppée, Sarah Bernhardt, Le Sage, Goethe, Stokholm, Sandwich, Tolstoï, Adam Smith, Georges Sand, Cambridge, Camoens, Walter Scott, Wagner, Kamtchatka, Robenson Krusoë.

74. Հետեւեալ ֆրանսերէն հասարակ անունները, որոնք յունաբէ-
նէ առնուած են, վիրածել հայերէնի տառագարձութեան
օրէնքներուն համեմատ։

Citron, sybille, méthode, barbare, hérétique, sphinx, zé-
nith, oasis.

Ծ Ա Ր Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ւ Յ

Կարդալ Խոպհեսօն Քոխոցոհ, եւ անոր Եփւըր ամ-
փոփել համառօս շարադրութեան մը մէջ, զոյց տալով
անոր բարոյականը։

Ժ. Դ. Դ. Ս.

ՆՄԱՆԱՋԱՌԱՅՆ, ՀՈՄԱՆԻՇ, ՀԱԼԱԽԱՐԵ
ԵՒ ԲԱԶՄԱՆԻՇ ԲԱՌԵՐ

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Բ

123. Նմանաձայն բառեր. — Նմանաձայն կ'ըսուին այն բառերը որոնք տարրեր իմաստ, տարրեր ուղղագրութիւն ունին, բայց միևնույն կերպով կը հնչուին, ինչպէս յայլ (ռաքի շարժում) և զայլ (գաղան), զող (աւազակ) և զող (ծածկոց) նմանաձայն բառեր են:

124. Հոմանիթո բառեր. — Հոմանիթ կ'ըսուին այն բառերը որոնք միևնույն գաղափարը - կը ներկայացնեն իմաստի շատ փոքրիկ տարրերութիւններով, ինչպէս անտառ, մայրաւոր, ծառատան, պուրակ, բաւուս: Այս հինգ բառերն ալ կը նշանակեն ծառերով լիցուն գետին մը, բայց իրարժէ քիչ շատ տարրեր տարածութեամբ:

125. Հականիթո բառեր. — Հականիթ կ'ըսուին այն բառերը որոնք իրարու հակառակ նշանակութիւն ունին, ինչպէս շիտակ — ծուռ, զիրուրիւն — նիմարուրիւն, խօսիլ — դոկ:

126. Կան կարգ մը բառեր որոնք ան, առ, առ, տէ, տէ, և մասնիկներով հակառակ իմաստ կ'ստանան, ինչպէս համելիս — անհամելիս, օրինաւոր - ապօռէն, յահանայ - չյահանայ, պատեն - դժպատեն - զնահատեղ - սծզնեղ, բարեւեղի - սիւյն:

127. Բազմանիթո բառեր. — Բազմանիթ կ'ըսուին այն բառերը որոնք մէկէ աւելի իմաստ ունին, ինչպէս բարակ (նուրբ նաև որսի շատ), ցանկ (ցոցակ նաև ճիւղերով շինուած որմ):

ԱՐՏԱՍԱՆ ԻԹԻՒՆ

Տ Ա Կ Ա Ր Ծ Ի Կ Ը

Անանուխով, ճիլով հագուեր՝
Կ'երգէ ջաղացքն ու կը դառնայ
Զուրին վըրայ:

Լըւացարար կանանց թակեր
Քարուտ փուլին վըրայ մէկէն
Կ'արձաղանգէն:
Տըւարծիկը՝ աշխոյժ թըռչուն,
Հօն կը դիտէ իր լանջքը կոյս
Զուրին մէջ լոյս:

Վերէն վարէն միշտ անկայուն՝
Կը չարժէ ձետն իւր գիւրաթեք
Օդին մէջ՝ սէգ:
Եւ նըմոնն է թունիկն աղուոր՝
Դպրապետին հագուած համակ
Ու ու ճերմակ,

Ար չափ կուտայ շարժմանց բոլոր
Ժիր ջաղացքին և պարին զիւր
Թակերուն բիւր:

Յոյլ շընորհներն իր գեղանի
Բզմնիզ սիրով կը քաշքըշեն
Իր ետեւէն:

Ծովեղերքէն գաշտ կը տանի
Բմշոտ թաշնիկն ըզմեզ ահա՛,
Եւ խոյս կու առայ:

Աւազին մէջ կը վազվըզէ,
Ու կը թաշի նըման անգին
Մեր ըղձանքին,

Որ միշտ առաջ կ'երթայ մեզմէ,
Եւ երբ կարծենք թէ բռնեցինք,
Այս կու տայ ինք .

ԱՆՏՈՒՅ, ԹԻՇՈՒՄԻԿ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

75. Գոց սորվիլ եւ արտասանել այս ոտանաւորը:
76. Գտնել այս ոտանաւորին մէջ զործածուած հետեւեալ բառերուն հոմանիշները.

Զաղացք, թակ, քարուտ, փուլ, լանջք, անկայուն, ձետ, դեւրաթեք, սէգ, յոյլ, քմշու, ընձանք .
77. Սորչիլ հետեւեան նմանածայն բառերուն իմաստը եւ մէյ մէկ նախադասութեան մէջ զործածել զանոնք .

Բակ (ւահիթ կամ արեւու եւ Փակ (գոց)
(լուսնի շրջանակ) Փոր (որովայն)

Բոր (հիւանդութիւն), Փոյք (հուգ, ջանք)
Բոյք (մեծ մատ)

Բոււս (անասունի սնունդ)

Գամել (պեւեւել), Քամել (զուրը աւնել)
Գերել (գերի ընել), Քերել (մորթը շփել)
Գաւ (ւաւաճանութիւն), Թաւ (խիտ)
Գող (սարսոււ), Թող' (թուլու բային հրայաշա-
Դոյլ չուր կրելու գործիք [գործը]), Թոյլ (դանը աղ, ծոյլ) [Կանը
Դեր (գերասանի մը կատարելիք) թեր (կողմը)]

78. Գտնել հետեւեալ բառերուն հոմանիշները եւ գրել զանոնք.
Սլք, ալահ, աւարել, գթալ, դիւթել, հարուստ, ծոյլ, կա-
թել, կապսյտ, կարմիր, ձոր, կողով, ցաւ, ցուալ, խումբ, մոնչել,
պայծառ, խրճիթ, մառախուուզ:

79. Գտնել հետեւեալ բառերուն հականիշները.

Լայն, գանգաղ, սրամիտ, խաղաղ, տրոստ, քաջ, լոռութիւն,
մերժում, բաղ գրել, ընդլայնել, հեռաւոր, անաբել, անու-

ԱՆՏՈՒՅ, ԹԻՇՈՒՄԻԿ, քրանսացի բանաստեղծ եւ վիպագիր, որ
1833 ին ծնած է Ֆրանսա, Սէն-է. Աւազ նահանգին մէջ:

շահոտ, պարսաւ, պարզութիւն, պարաբար, խոնարհ, աթբաստանելր պայծառ, անօթի, տեսական, ծանր, հպարտ, հսկայ, հաշտութիւն փոթորիկ, լիճ, լեռ, անձնուէր, ծաւայ, բանտարկուլ

80. Հետեւեալ բառերուն իմաստը հակառակ զարծնել ան, ապ, տժ. դժ, տ մասնիկներով ու կրծատութիւներով

Վասահ, վաւթկոտ, գէայուն, մօրուանի, պատուաւոր, շա-
հեկան, պատշաճ, բերբի, հարթ, ժուժկալ, շնորհապարտ, ձե-
ռնչաս, կարող, վարժ, սոլորական, պիտանի, երախտագէտ, խո-
հեմ, շնորհալի, մեղադրել

81. Մէյ մէկ նախադասութեան մէջ զործածել հետեւեալ բազմա-
նիշի բառերը իրենց կրկին նշանակութիւններով զատ զատ .

Այս (չար սպիր եւ ասիկա), բեւեռ (աշխարհի երկու ծայրերը
եւ գամ), մամ (եկեղեցի եւ ժամանակի տեւողութիւն), համ (մեծ-
հայր եւ անասուն), մայր (ծնող եւ թերզօ), մօրի (գաղանի որջ
եւ մորմենի), կուտ (յագեցած եւ կուդ) պար (խումբ եւ ոտքի
խաղ), լութ (ծոյլ եւ անդիմացի պանուական), մարտ (գարնան
ամիս եւ պատերազմ), հազար (տասը անդամ հարկւը եւ բոյս),
սուր (ցած եւ ստորակէտ):

82. Հետեւեալ նախադասութեանց մէջ, կէտէրուն տեղ զնել սա-
նմանաձայն բառերէն յարմարները.

Դէմ, թեմ.—Պէտք չէ... խօսիլ այն անձերգւն զորս կը յար-
գենք: — Եպիսկոպոս մը պարտական է ստէպ այցելել իր... երբա-
նիւր, թիւր.—Քաղաքավարութիւնը կը պահանջէ որ մեր ծը-
նողքին եւ ուսուցիչներուն հետ չփառաբանինք, նոյն խկ եթէ...
կարծիք մը յայտնեն: — Հաւատալ մեր մասին տրուած նոյն
խկ կերդ գովեստաներուն... կու գայ մեր սրտին:

Դեւ, թեւ — Մարդ մը որ գործելու եւ խօսելու ազատու-
թիւն չունի... ը փրթած թռչունի կը նմանի: — Տիմարներն ու յի-
մարներն են միայն որ ... երու կոյութեան կը հաւատան:

Դիակ. թիակ. — Շամիքամ Արա ֆեղեցիկի ... ը պատերազմին
դաշտին մէջէն փնտուել տալով, գտաւ, ու դրաւ իր պալատին
վերնատունը, որպէս զի դեքերը լիկով վերակենցաղեն զայն:

Յարդ, հարք. — Եւրոպական քաղաքներու մէջ փողացները
այնքան ... են, որ կառքերը բնաւ չեն ցնցուիք: — Զիերու ու
կերպը խարսչ ու ... ով կը սանին ձմեռները:

Հօս, հոս. — Պարաբար արօտներու մէջ արածուող ... երն են
որ լաւ կաթ կու տան: — Ծանր ... երը, սրքան աւ քալչը ըլլան,
զ կուտ ցաւ կը պատճառեն:

Հարկ, յարկ. — Միեւնոյն ... տակ սնած ու դաստիարակուած տղաք թնջալէս կրնան թշնամանալ իրարու հետ: — Հանրային շահուն համար ... է զոհենք մեր անձնական շահերն ու սկզբունքներն անդամն:

Յանգ, հանք. — Կ'ըսեն թէ Կիլկիոյ մէջ արժէքաւոր ... երկան, որոնք եթէ շահագործուին, կրնան հարստութեան ազբիւր դառնալ բնակիչներուն: — Ուսանք կը կարծեն թէ բանաստեղծութեան արուեստը ճոխ ... եր գտնել եւ իրարու ներքեւ շարելու մէջ կը կայանայ:

Յամր, համր. — Ով որ... կը քալէ, միշտ կը քալէ. տուանց յոդելու, ալ որ շուտ կը քալէ, շուտ կը յադնի եւ կէս ճամբան կը մնայ: — Էւէն թէլլը խուլ, ... եւ կոյր աղջիկ մըն էր, որ կարդալ, կրել, կարել ու ձեւել սորվեցաւ:

Շ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Ի Ւ Ն

Արձակի վերածել Տուարծիլը, անոր մէջ զտնուած անուններուն, ածականներուն եւ բայերուն հոմանիշները գործածելով, ու բնդարձակելով:

ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹԻՒՆ

ԺԵ. ԴԱ. Ա.

Ա. Բ Ա Ս Բ Ա Ռ Ա Ռ

128. Արմատ բառեր. — Արմատ կամ պարզ կ'ըստին բառերը իրենց նախնական ձևերն մէջ, տուանց ունենալու մասնիկ մը կատ բառ մը իրեն յաւելուած: Արմատ բառեր են դոյ, մամ, ջուր, ևալին:

129. Կան արմատներ որոնք թէ՛ զրարարի և թէ աշխարհաբարի մէջ մինակ չեն գործածուիր, այլ ածանցանց և բարդութեանց մէջ երիւան կու գան. տանջ—տանջանիք—մատանիք—տանջել, զրադ—զրադանիք—զրադուն, զրադիլ, պարիչ—անկարիչ—անկարչուրին—անկարչուսանի, մեղ—մեղիք—չմեղանիք—մեղինալ:

130. Կան արմատներ որոնք իրը տնջատ բառ չեն գործածուիր զրարարի մէջ, այլ աշխարհաբարի կը գործածուին. լին—լինդասուն—լինդելուզել—լինդանուզել, ձեռն—ձեռնուն—ձեռնասուն—ձեռնարկ—ձեռնասուն, ուն—ունելուայ—ունակին—ունանուր:

131. Կան արմատներ ալ որոնք իրը անջատ բառ չեն գործածուիր աշխարհաբարի մէջ, այլ զրարարի մէջ կը գործածուին. լին—լինդասուն—լինդելուզել—լինդանուզել, ձեռն—ձեռնուն—ձեռնասուն—ձեռնարկ—ձեռնասուն, ուն—ունելուայ—ունակին—ունանուր:

132. Բայարմատ. — Բայարմատ կը կոչուին բարու արմատները. սիրելին: արմատը՝ սեր. զրադիին: զրադ. շարժիին: շարժ:

133. Բայանուն: — Բայարմատը պէտք չէ շփոթել բայանուին: հետ որ բայէ շինուած գոյական մըն է:

— Պարձ. Բէր. Դ. Գէլլ. Ա.

մտել՝ մուտք, յաղել՝ յաղուածք, փախչիլ՝ փախուս, մնելել՝ մնելուրիւն, մսմազ՝ մսմուք, աղաչել՝ աղաջանիք, ուսեիլ՝ ուսում, ընթանալ՝ ընթացք, ուտել՝ ուտելիք:

134. Սակայն շատ անգամ բայց արմատը բայց անուն
է միանգամայն. զիւտ, դող, վախ, ծիծաղ, ծեծ, զարկ, և այլն:

135. Արմատներէ կը կազմուին բարդ, ածանց-
եալ, ածանցեալ-բարդ բառեր:

136. Բարդ կ'ըսուին այն բառերը որոնք երկու-
կամ աւելի բառերէ կազմուած են. վրէժիւնից, թերա-
հաւաս, զրասկր:

137. Ածանցեալ կ'ըսուին այն բառերը որոնց
սկիզբը կամ վերջը մասնի՛ մը աւելցած է. անսիրս,
սգէս, բարուրիւն, ցնծում, լուսաւոր:

138. Ածանցեալ-բարդ կ'ըսուին այն բառերը ո-
րոնց մէջ թէ ածանցում և թէ բարդութիւն կայ. վրէժ-
իւնից ական, թերահաւատուրիւն, ամենասգէս:

ԸՆԹԵՐՑՈՒՄԸ

ԴԱՏԱԿՈՒԹԻ ՄԸ ՀՆԱՐԾՄՏԸՆԻԹԻԿՆԸ

Ժամանակաւ Հայ վաճառական մը բազմաթիւ մե-
տաքսի հակեր յանձներ էր արար ուղտաապանի մը, որ
Հալէպէն Պոլիս առնի: Ապրանքին տէրն ալ ետեւէն պիտի
երթար, բայց խեղճ մարդը ծամբայ ելած օրն իսկ տեսդէ
բանուելով, ստիպուեցաւ իշխւանի մը մէջ կանգ առնել:
Կարաւանին առաջնորդը Պոլիս համելով, երբ տեսուոր
վաճառականը մէջաեղ չ'ելի էր, ենթազրեց որ վատնգի մը
զոհ գտցած է, և նենդամիս խորհուրդ մը յլացաւ զոր
իսկոյն զործազրեց:

Ծախեց մետաքսները, և անոնց գինը իւրացնելով,
հրաժարեցաւ ուղտապանութենէ:

Սակայն ճարտար բժիշկի մը խնամքներուն չնորհիւ,
Հայը ապաքիներ էր, և Պոլիս գալով, երկոր ատեն
փնտուելէ յետոյ վաղեմի ուղտապանը, վերջապէս գտաւ
ու իր մետաքսի հակերը պահանջեց անկէ: Անպար-
կեշտ մարդը ուրացաւ ամէն բան, և նոյն իսկ պնդեց
թէ ինք երբեք ուղտապան եղած չէ, և թէ ոչ ոք տե-
սած է զինքը այդ արհեստին մէջ:

Գործը գաատաւորին ասջեւ երաւ, բայց մէջաեղը ա-
պացոյց չգտնուելուն, կարելի չեղաւ որոշում մը տոլ:
Միայն թէ արգարութեան պաշտօնեան, ծերունի զատը
մը, որ վհատող մարդ չէր, հանճարեղ գազափար մը
ունեցաւ: Ճամբեց գտաախտզները, և երբ քիչ մը հե-
ռացան, ետեւէն պոռաց. «Ուղտա՛պան, ուղտա՛պան»:
Արարը մոռնալով այդ պահուն թէ իր արհեստը ուրացեր
էր, բնագդաբար ետին զարձաւ, Եւ գտաաւորը սյսպէս
ապահովուելով անոր նոյնութեան մասին, գտաապար-
տեց զայն վճարելու վաճառականին մետաքսներուն
գինը, և փաւաւոր ծեծ մըն ալ քաշել տուաւ իրեւ
պատիժ իր յանդուղն խարեբայութեան:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

83. Զրուցազրել այս հատուածը, եւ ցոյց տալ բարդ եւ ածանցեալ բառերը:
84. Պատմել այս պատմութիւնը մանրամասնօրէն դասարանին մէջ:
85. Ցոյց տալ հետեւեալներուն մէջէն բայցանունները եւ արմատ
բառերը.

Խոնջ, լքուր, կարգ, խունկ, ծագում, լոյժ, պատկառանք,
գովասանք, քայլ, ընթացք, յոյզ, կոտոր, փշուր, փշրանք, վախ
վեշտ, շարժում, մագել, փախուստ, կորուստ, ելք, մուտք, խուփ,
ծուլու:

68. Բերանացի իրենց պարզ ծեւին վերածել հետեւ եալ բարդ-ա-
ծանցեալ ու ածանցեալ-բարդ բառերը:

Նաւագար, ջրային, կաթնապուր, կարգաւոր, թանձրամ-
տութիւն, խեցեգէն, քարայտակ, երազատեսութիւն, սրտազե-
զում, մանկական, վիրաւոր, փայտաշէն, գրչատուփ, հեռա-
դիտակ:

ՕՐԻՆԱԿ. — Նաւ—վար, ջուր—ային:

87. Բաել թէ հետեւեալ բառերուն մէջէն որո՞նք բարդ են:

Գաւառ, յարմար, բազմամարդ, ծառատունկ, թշուառ, սո-
վամահ, թատերաբեմ, յիմար, վարդատանկ, պարտէղ, ծովափ,
սեղանատուն, գրադարան, սանդուխ, մենամարտ, շոգենաւ,
թշնամի, խաւաքարտ, քարանձաւ, աւել, թերահաւատ, արեւա-
ծագ, թուօտհամար:

88. Բաել թէ հետեւեալ բառերուն մէջէն որո՞նք ածանցեալ են.

Լեռնային, առաջնորդ, կիւղացի, ննջարան, սենեեակ, տնակ,
չերմոց, վառարան, սեղան, թուղթ, տախտակ, կատար, երամ,
բարձիկ, սփռոց, ճամբայ, կռնակ, դռնակ, բազմոց, երկորդ,
անտառ, երկնային, երկրաւոր, լրջօրէն, բեւեռ, արել, խաւար,
խորին, զմայլելի, փառաւոր, գթոս, կրակ, աւազ, խաւար:

Շ Ա. Ր. Ա. Դ. Ր Ո Խ Թ Ւ Խ Ե

Վերոգրեալ պատմութիւնը շարադրել դասարանին
մէջ, խօսակցութիւն մը դնելով վաճառականին եւ
ուղարկանին միջեւ:

Ժ Զ. Դ Պ Ո

ԱՌԲՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՆՈՆ ԵՎ ՅՈԳԱԿԱՍՊ

139. Կորուսան կանոն. — Երբ արմատ բառի
մը վերջին վանկին մէջ է կամ ու գանուխ բազաձայնէ
մը առաջ, բարդութեան կամ ածանցման տուն՝ և ու
գիրերը ընդհանրապէս կը կորսուին. զիծ—զծել, բժիշկ—
բժշկել, ժիր—ժրազրուխ, սիրս—սրսն, ժիուր—ժիուր-
իւն, սուր—սրախիս, հուր—հրեղիել:

140. Բացասիկ են հետեւեալները.

1. Ում վերջացող ածանցեալ բառերէ կազմուած-
բարդութիւններուն ու ածանցումներուն մեծ մասը. ու-
սում—ուսումնեակր, յուզում—յուզումնալից, բուրում—
բուրումնեակրէ: Կան սակայն ում վերջացող քանի մը
ածանցեալ բառեր որոնց մէջ ուն կը կորսուի. խոսում—
խոսումնալից:

2. Հինձ բառէն ածանցուածները կամ բարդուած-
ները. հինձնական, հինձնաւոր, հինձնալիր:

3. Հինձ բառէն ածանցուած կամ բարդուած բառե-
րուն մեծ մասը. հինձերորդ, հինձանեաց, հինձակասիկ:

4. Ի և ու ձայնաւորով սկսուած միավանկներէն ո-
մանք անփոփոխ կը պահեն է և ու գիրեր. իր—իրա-
կան, իշ—իշիկ, ուղս—ուղսազան, ուշ—ուշիմ, կան ու-
րիչներ ալ որոնց է կամ ու գիրերը և է կը փախուին.
իղձ—ողձանելի, ինձ—շնձնուղս, ունց—շնցացի, ունդ—
շնդեղին, և այլն:

5. Կան քանի մը որիշ բարդեր և ածանցեալներ
որոնց մէջ է և ու անջինջ մնացած են բացասարար-
ժիրացր, շուրջանակի, վինահար, թիկնապահ, հինօրեաց,

շինուկ. կորիզաւոր, հիւսխային, յուշաւար, սիրունուրին, սովինաւոր:

6. Օտար բառերէ հայացած բառերու բարդերն ու ածանցեալները. լատինական, մագնիսացած:

141. Երբ բազմավանկ բառի մը վերջին վանկը և, և և կը պարունակէ, բարդութեան և ածանցման ժամանակ անփոփոխ կը մնայ գրաբարի մէջ. պատառ — պատառեղ, ժողով—ժողովեղ, աւեր—աւերեղ, իւկ աշխարհաբարի մէջ գործածական գործած բայցերը ընդհանրապէս և, և և գիրերը կը կորսնցնեն. պատառ, պատուեղ, յասակ—սիկեղ, կոտոր—կոտրեղ, և այլն: Բառեր ալ կան ուրուց մէջ այս ձայնաւորները կը ջնջուին և տարբեր իմաստով կը գործածաբն. ինչպէս հաւանիլ — հաւանիլ, նեղանապ—նեղնապ, վայեկեղ—վայշեղ:

142. Փոփոխման կանոն. — Երբ արմատ բայց մը վերջին վանկին մէջ՝ և, և, ոյ գտնուին բաղաձայնէ մը առաջ, և այդ բաղաձայնին ձայնաւոր գիր յաջորդէ, բորբութեան և ածանցման ատեն՝ հետեւեալ փոփոխութիւնները տեղի կ'ունենան:

1. Ե կը փոխուի էի. գեր—զիրուկ, դիմ—դիմացկուն:

2. Ե՞ս կը փոխուի է ի. անկեսաղ — անկերանց, մասեան — մասեանպիր:

3. Ոյ կը փոխուի ո՞ս ի. բոյս — բուսարան, կոյս — կուսանց:

143. Երբ բառի մը վերջը է՝ կամ է՞ս գտնուի, բարդութեան կամ ածանցման առեն՝ ձայնաւոր գրէ առաջ՝ հետեւեալ փոփոխութիւնները կը կրէ.

1. Ի՞ս կը փոխուի ո՞ս ի. արծու—արծուենի, հազիւ—հազուազիւ:

2. Ե՞ս կը փոխուի է ի. յրիսունեայ — յրիսունեական, պաշտօնեայ—պաշտօնութիւն:

144. Ձայնաւորներու փոփոխման կանոնը աշ-

խարհաբարի յատուկ բառերէ կազմուած ածանցմանց մէջ չի գործադրուիր. կ'ըսուի աղեկութիւն և ոչ՝ աղիկութիւն, մեկանց և ոչ միկանց:

145. Գրաբարի մէջ իրենց ծայրը և ունեցող և աշխարհաբարի մէջ տոանց նի գործածուող բառերուն ծայրի այդ գիրը երեւան կ'ելլէ բարդութեան և ածանցման մէջ. մաս (մասն), մասնաւոր. մաս (մասն), մասնայափ. թեռ (թեռն), թեռնակիր:

146. Բարդութեան և ածանցման ժամանակ + տառը գուրս կը ձգուի, երբ արմատական չէ. մեղ — մեղաւոր—անելեղ: Իսկ անջինչ կը մնայ երբ արմատական է. յաղաֆ—յաղափացի, քոյք — քոյատապ: Բացասիկ են միայն աշխարհաբարի յատուկ հանիք—հանիփացին, խելիք—անխելիք, շնորհիք—անշնորհիք բառերը որոնց + գիրը արմատական չէ, բայց անջինչ կը մնայ:

147. Երբ երկու բառ ու կամ և չաղկապով մը բարդուին, կորուսման և փոփոխման կանոնները չեն յարգուիր. ցիրուցան, տուրեւառ, բուլումուր:

148. Յօդակապ. — Յօդակապ կը կոչուի + ձայնաւորը որ ածանցման և բարդութեան մէջ՝ բառ մը կը կապէ ուրիշ բառի մը կամ մասնիկի մը, երբ այս վերջինը բաղաձայնով սկսած է. յուսաւոր, ատուածալիս: Քանի մը բառերու մէջ իրը յօդակապ գործածուած են նաև և և է, ինչպէս ձալիկեփունջ, հաջուեսուս, արծուելոց, թեկած, և այլն:

149. Իսկ երբ վերջին բառը ձայնաւորով սկսած է, յօդակապ չի գործուիր. բոյնորս, բոյուլ:

150. Կարգ մը բարդ բառեր կան որոնց վերջին բառը թէն բաղաձայնով կ'սկսի, ստկայն յօդակապ չի թուուիր անոնց մէջ. յրիոր, հրթիոն, և այլն:

151. Թէ՛ բարդութեան թէ՛ ածանցման մէջ, երբ առաջին բառը միավանկ չէ, և այդ բառին վերջին

գիրը է է, և երկրորդ բառը բաղաձայնով կ'ուսի, չ'ու է ի կը փախուի ընդհանրապէս և ոյդակապ չի զրուիր. շողի—շողենաւ, տարի—տարեկից: Իսկ երբ առաջին բառը միավանկ է, չ'ու անփոփոխ կը մնայ. ձի—ձիարարնան, սի—միաբան:

152. Կան է վերջացող սակաւաթիւ բառեր որոնց մէջ չ'ու անփոփոխ կը մնայ բարդութեան և ածանցման ատեն, որդիական, շողիական, ձրիակարծ, եայլն: Կան կարդ մը բառեր ալ որոնց մէջ ի ու բոլորովին կը կորսուի ածանցման ժամանակ. բարի—բարուրիւն, յայտնի—յայտնուրիւն, ընտանի—ընտանօրին:

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

ՇԵՓՈՐԻԿԸ



Ժիշ Պլասի հեղինակը շատ խոռու էր կ'ուսն, բայց և այնպէս յետին ծայր զըւարթ: Շեփորիկ մը ունէր միշտ իր ծոցը, ու երբ լսելու պէտք զգար, զայն կը հանէր և ականջին կը տանէր: — Այս է իմ բարերար ապաւէնս, կ'ուսէր շեփորիկը ցոյթ տալով: Երբ տեղ մը երթամ և նոր դէմքեր տեսնեմ, կարծեց որ բանիմաստ մարդիկ պիտի պատճենական մարդիկ են և ապատակի պատճենական մարդիկ են:

գործածեմ. Երբ նայիմ որ յիմար են, իսկոյն շեփորիկս կը պահեմ ու կ'ըսեմ. «Պարոննե՛ր, զրաւ կը դնեմ որ ուշաղրութիւնս կարող չէք գրաւել»:

Արդ կ'ուզե՞ս հանգիստ գտնել և նպատակիդ դիմել անվրդով. Լը Սամի բրածը ըրե՛ մտապէս: Իմ մասիս, երբ չորս կողման կը տեսնեմ պիծակներ որ կը բգան, մժղուկներ որ կը տզգան, ժիմիներ որ կը ժման, շուտ մը մտքիս շեփորիկը կը խցեմ, և արմուղ կրմուղ կը դառնամ. իսկ երբ նայիմ որ խելք սորվելու բան կայ, նոյն իսկ տղեկի մը կողմէ, ինչպէս կ'ըսէ ժան ժաք Ռուսօ, պատասխանի արժանի և բանաւոր վէճի նիւթ, և հետեւապէս լոյս կայ, իսկոյն ոչքս ու ականջս կը բանամ և ուշաղիր մարդ կ'ընեմ:

ՄՍ.ՏԹԼ.ՌՍ ՄԱՄՈՒԹԵԱՆ

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

89. Զրուցազրել այս հատուածը, եւ ըսել թէ անոր մէջ զանուած հետեւեալ բառերէն որո՞նք ածանցեալ եւ որմնք բարդ են:

Շեփորիկ, բարերար, բանիմաստ, ուշաղրութիւն, անվրդով, մտապէս, մժղուկ, ժիմիկ, տղեկ, բանաւոր, ուշաղիր:

90. Որոշել հետեւեալ բառերուն մէջն բարդերն ու ածանցեալները, եւ ըսել թէ անոնցմէ թնչ զիբեր կորսուած են.

Սրատես, թղենի, տղմուտ, ջրվէժ, ինկարան, գրաւոր, ուշաղիտ, քրմապետ, ձկնկիթ, ծածկամիտ, սդաւոր, հրաբուխ, սրտայոց, ժրաւուխ, մնապարծ, հրեզէն, կանխադատ, կրային, դռնակ, նունենի, զգնոց, քրմագոյն, փտահող, բրտանալ, փլատակ:

ՄԱՑԹԼՈՍ ՄԱՄՈՒԹԵԱՆ (1840—1901), նշանաւոր ուսուցիչ, հրատարակագիր եւ գրագետ. 1871 էն մինչեւ իր մահը խմբագրած է Արեւելքան Մամուլ հանդէսը. ունի բազմաթիւ կարեւոր հրատարակութիւններ:

91. Արոշել հետեւեալ բառ երուն մէջէն բարդերն ու ածանցեալ ները, եւ ըսել թէ անոնց մէջ զիրերու ի՞նչ փոփոխումներ տեղի ունեցած են.

Վրիժահամ, մանեկաձեւ, թիկնաթոռ, լուսափայլ, ձիթապըստուլ, գիտակ, հաշուակալ, ատենապետ, գունագեղ, միգամած, վայրկենական, սիրալիր, յուսահատ, օրինաւոր, տիրամայր, թուշաւոր, թուլամորթ, յուլաբար, պատուաւոր, կուռաբար, քալեկաւոր, տիգութիւն, միջանկեալ, գիգուած, հանդիսական, մեհենային, յաւիտենական, վիմագիր:

92. Որոշել հետեւեալ բառ երուն մէջէն և յօդակապով կազմուածները, եւ զանոնի որոնց վերջին ի զիրը և ի փոխուած է.

Դարանակալ, հաշուեյարդար, գինետուն, կազմեփայտ, վրշահար, գրենական, մատենաշար, բարեսէր, լոււատես, շոգեարժ, չարամիա, ու եսպառ, մատնեմատ, բաժնեգին, կարճամիտ, գոտեպինդ, արծուեռուունդ, ճարահատ:

93. Ըսել թէ հետեւեալ ածանցումներուն եւ բարդութեանց մէջ ինչ սխալներ կան, եւ սրբազնել զանոնիք.

Լուրջութիւն, բիծաւոր, կոյրական, սուրածայր, քուրջահաւաք, կէսաւեր, մուրոսել, յոյսատու, լոյսաբեր, ծիրագիր, լոյժել, լուսուիկ, կոյրնալ, մութութիւն, միրգաստան, գուռնփակ, վուժանալ, սիրտաւուչ, միտաւոր, հուրափառ:

94. Գտնել հինգ ածանցեալ բառ որոնց մէջ ուն կարսուած ըլլայ, 95. Գտնել հինգ բարդ բառ որոնց մէջ ի ն կարսուած ըլլայ:

Շ Ս. Բ Ս. Դ Ր Ո Ւ Թ. Ի Ւ Ն

Արձակ շարադրութիւն մը գրել վերոգրեալ նիւթին վրայ եւ խորհրդածութիւններ ընել դատարկախոս մարդոց ընկերութեան մէջ գտնուելու ձանձրոյթը նկարագրելով:

Ժ Է. Դ Ա. Ա

ԲԱՐԳՈՒԹՅՈՒՆ. — ԲԱՐԴ ԵՒ ԿՐԱՆԱԿԱՐ ԲԱՌԵՐ

153. Բարդ բառեր. — Սպարաբար բարդութիւնը երկու բառով կ'ըլլայ. նաւապէս, գրատուն, արագատիպ, բարդու բառէ կազմուած բարդ բառեր ալ. յագրապէս, հեռագրատուն, իսկ աւելի բառերով կազմուածները ճաշակի հակառակ են բոլորովին, ինչպէս յուսավինասպագրութիւն:

154. Բարդութեամբ կը կազմուին գոյականներ, ածականներ, մակրոյներ և բայեր:

155. Բարդութիւնը հետեւեալ ձեւերով կ'ըլլայ. Ա. Երկու բառ առանց յօդակապի միացած, ինչպէս խնկանան, միջիծաղ, ցրիաւ:

Բ. Երկու բառ և յօդակապով միացած, ինչպէս մանացոյց, յուսափայլ: Այս է բարդութեան սովորական ձեւը:

Գ. Երկու բառ և կամ և շաղկապով միացած. Տանուել, վարուցան, եղաւեսական, երիւելրութիւն: Այս ձեւով բարդուածները շատ քիչ են:

Դ. Կան քանի մը բառեր գրաբարի ձեւով բարդուած և չ չ նոխդիրներով, ինչպէս գոյնզոյն, զարիվեր, զիւկնայիսական:

Ե. Տեսնել, դնել, տալ և առոնց նման ուրիշ քանի մը բայերու կազմուած բարդութեանց մէջ՝ այդ բայերուն արմատները կը գործածուին. ինչպէս նախատեսել, մեղադրել, վարձասրել:

156. Բարդ բառերը կը կազմուին զիսաւորաբար.

Ա. Գոյական գոյականի հետ, օձանել, արտարդ:

Բ. Գոյական, ետքը բայրումատ. ձկնորս, դիւանար:

Դ. Ածական, ետքը գորական. յարսիր, մանրազոր:
Դ. Բայարմատ բայարմատի հետ. ասուլիս, եղեւից:

157. Կելինաւոր բառեր. — Կրիմաւոր կը կոչուին
այն բարդ բառերը որոնց մէջ միեւնոյն բառը կրկնուած
է. մարմիկ, արաւոտ, կալարմիր, ծուռումեու:

158. — Կրկնաւոր բառերը երեք տեսակ են.

Ա. Արմատ բառ մը կը կրկնուի իր ձեւով կոմ ձայ-
նաւորին կորուսմամբ. դոդդալ, բախրիել, փախալ,
ծիծիւալ,

Բ. Բառին մէկ վանկը պղտիկ փոփոխութեամբ մը
բառին սկիզբը կը դրուի և տեսակ մը գերազրական ա-
ծոկան կը կազմուի. սեխաւ միամիմակ:

Գ. Նոյն բառը կը կրկնուի նոր ձեւով. ծուռու-
մեու, բայցարեց, խորսուրու:

159. Առաջին ձեւով կազմուած կրկնաւորներուն
մէջ երբեմն այօտակապ կամ և չաղկապ կը դրուի. յա-
րաչար, այլիւայ:

160. Պէտք է դիտել թէ ու տառով վերջացող
միավանկ բառերը երբ կրկնաւոր բառեր կազմեն, առա-
ջին վանկին մէջ ո՞ն է ի որ փոխուի. բրուալ, բարյան:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

ՄԱՆԻՇԱԿԻՆ ԻՂՋԸ

Ծաղիկներու զշխոն, Փլոր
երբ մանիշակն յօրինեց
թիթեանիկին թեւաւոր
նուրբ իրանին լուսայեղձ,
եւ զրբաւ բոյր ինկահաս
Անոր ծոցին մէջ բեհեղ,
Հարցուց ծաղկին ամչկոտ.
«Դեռ թնչ կուզես որ տամ քեզ,

«Ծամի՞ր ծաւի, փուշե՞ր սուր.
Հսէ՛ ազջիկս իմ փափուկ։»
«—Քիչ մը տերե ինձի տո՛ւր,
«Որ զիս պահէ միշտ ծածռկու։»
ՃԵՏԵՌՈՇԱԽԹԻՒՆ

ՀՐԱՑԱՆԳՆԵՐ

96. Գոյ սորվիլ եւ արտասանել այս ոտանաւորը:
97. Գտնել այս ոտանաւորին մ.ջն բարդ եւ ածանցեալ բառերը:
98. Մէմեկ նախադասութեան մէջ զործածել այդ ռասերը:
99. Ըսի թէ ի՞նչ տեսակ բառերով կազմուած են հետեւեալ բարզութիւնները.

Նորավէսյ, գեռասոբզով, այծամարգ, բանթող, գեղթափ,
առաւոտը, գեղագէս, ծաղրաշամ, հիւրնկալ, մշտահաս, վա-
ղամեռ, գիւրահաճ, եռուզեռ, լուսափայ, բարեկամ քաղց-
րածայն, այծաբած, արագ լնթաց, կամապաշտ, լացուկոծ, ծո-
վահէն, հրշէջ, գրագէտ, երգահան, փափկակազմ, գիւրաբեկ,
հաստարմատ, լաւառես, չարաբօս, ելեւմուտք, իսանթակաթ:

ՕՐԻՆԱԿ. — Նորավէսյ, նոր՝ ածական, վէպ՝ գոյական:

100. Որոշել հետեւեալ կրկնաւոր բառերը բառդ բառերէն.

Բարձրաբերձ, կարուծեւ, գեփեղին, կարկառուն, խաժա-
մուժ, ձայնուածան, բարբառիւ, սորսորիւ, ծուռումուռ, ձեփ-
ձերմակ, ցիրուցան, վարուցան, փրփրալց, ծովածոց, թրթուալ,
հրահնել, մրմռալ, գարձդաբիր խորամուխ, խոխնորատ, վէտ-
վէտուն, կէտկիսել, գրագիր, բնաբան, գլւալ, կափկափել,
խարիսարուն, կամակոր, թօթափել, մոմտալ, գաւադիր, ծակծը-
կել, բեռնաբարձ, խովովարի, արաբած, կրկնապատիկ, ծաղ-
կածին:

ՇԱՌԱՅՈՒԹԻՒՆ

Արձակ շարադրութիւն մը գրել այս ոտանաւորին
իմասը բացատրելով. յետոյ ուրիս շարադրութիւն մըն
ալ գրել միեւնոյն ձեւով, եւ ըսկը թէ ի՞նչ պիտի պա-
տասխանէր վարդը, այդ խրզիս ծաղիկը, երէ միեւ-
նոյն հարցումը ըներ Փլորա, ծաղիկներու դիցուիին,
նկատութեան առնելով վարդին տեսքը. նկարագիրը
եւ իր ներկայացուցած խորհրդանշանական զաղա-
փարը, որ սեղ գեղեցիկութիւնն է. եւ իրարու նետ
բաղդատել երկու ծաղիկները :

Ժ Բ. Դ Ա Ս
Ա Ռ Ա Ն Ց Ո Ւ Մ

161. Ածանցում կ'ըլլայ բառի մը սկիզբը կամ վերջը մասնիկ մը աւելցնելով, ինչպէս անկիրք, կրութիւն։

162. Ածանցումով կը կազմուին գոյականներ, ածականներ, բայեր և մակրայներ. ուրախութիւն, շեղուանի, կոսրտել, ազնուօքեն։

163. Երբ մասնիկը բառին սկիզբը կը դրուի, կը կոչուի նախադաս մասնիկ. Երբ բառին վերջը՝ կը դրուի յետայստ մասնիկ։ Կան նուև բայերու յատուկ մասնիկներ որոնք բայերուն մէջտեղը կը դրուին։

164. Նախադաս մասնիկներ. — Նախադաս մասնիկներն ան, առ, չ, ո, թ, ոչ բացասականները բառի մը վրայ աւելնալով, անոր հուկառակը նշանակող ածականներ, երբեմն ալ գոյականներ, մակրայներ ու բայեր կը կազմեն։

Ան	— Անսիրս
Ապ	— Ապօրիմառ
Զ	— Զասուած
Տ	— Տիրս
Դժ	— Դժբախ
Տժ	— Տժղոն

165. Կարգ մը ուրիշ նախադաս մասնիկներ ալ կը ծառայեն ածանցեալ գոյականներ, ածականներ և բայեր կազմելու։

Արս (դուրս) — Արտաքերել
Բաղ (կից) — Բաղդատել

Բաց (դուրս)	— Բացատրել
Գեր (կեր)	— Գերադասել
Դեր (փոխանակ)	— Դերբայ
Ենթ (տակը)	— Ենթակել
Հակ (հակառակ)	— Հակունեալ
Համ (նոյն)	— Համակիս
Մակ (վրայ)	— Մակրայ
Հոմ (նոյն)	— Հոմանիշ
Յար (կից)	— Յարաբերութիւն
Ներ (ներս)	— Ներշնչում
Նաղ (կից)	— Նաղկապ
Նար (կից)	— Նարունակել
Պար (շուրջ)	— Պարագայ
Սոսր (տակը)	— Սոսրացնել
Վեր (նորէն)	— Վերակայիշ
Տար (հետու)	— Տարօրինակ

166. Գոյական կազմող յախադաս մասնիկներ. — Յետագաս մասնիկները կը ծառայեն գոյականներ, ածականներ, մակրայներ կազմելու։

167. Գոյականներ. — Հետեւելյետագաս մասնիկներով կը կազմուին զրեթէ միշտ գործողութեան կամ վիճակի գաղափար տուող գոյականներ.

Ած	— Կոսորած
Անֆ	— Զարւանիք
Ես	— Գովես
Էլ	— Տեսրինեք
Ինֆ	— Նախատինեք
Իւն	— Հենինե
Իվ	— Չարիք
Ոյք	— Աղեւոյք
Ոզ	— Շամկոց

Ուած	— Դիպուած
Ուածք	— Բաղուածք
Ուկ	— Տաղուկ
Ուք	— Այլկապուէ
Ուբիւն	— Քննուքիւն
Ում	— Ուսում
Ուեդ	— Ծնուեդ
Ուսս	— Գաղուսս
Ուրդ	— Խառնուրդ

168. Գործողութիւն մը կատարողի գաղափար առևող մասնիկներ.

Ակ	— Հեջակ
Ան	— Ի խան
Եայ	— Պաշօսիեայ
Իչ	— Ասկերիչ
Նակ	— Խօսնակ
Ուդ	— Ճաւերուդ
Ուն	— Զեռուն
Պան	— Չաղացպան

169. Տեղի գաղափար առևող գործառներ կազմող մասնիկներ.

Իա	— Արարիա
Նոց	— Հաւնոց
Ոց	— Վարժոց
Ստան	— Բուրսաստան
Բան	— Ներշարան

170. Ծագումի գաղափար առևող գայականներ կազմող մասնիկներ.

Ցի	— Լեռնցի
Իկ	— Ռատիկ
Ական	— Ազնուական

171. Գործաղութեան մը արդիւնքի գաղափար առևող գոյականներ. կազմող մասնիկներ.

Ուք	— Մանրուք
Ոյց	— Սառույց

172. Գործիքի գաղափար առևող գոյականներ կազմող մասնիկներ.

Ոյց	— Սղոց
Իչ	— Գրիչ
Ակ	— Դիտակ

173. Իգականի գաղափար առևող գոյականներ կազմող մասնիկներ.

Ունիք	— Իշխանունիքի
Անոյշ	— Դիցանոյշ
Գուխս	— Սանդուխս
Ինի	— Արտինինե

174. Փռքութեան կամ փաղաքշանքի գաղափար առևող գոյականներ կազմող մասնիկներ.

Ակ	— Նաւակ
Եկ	— Տղեկ
Եակ	— Աղեակ
Իկ	— Թոյնիկ
Ուկ	— Գառնուկ

Հ Ա Յ Ե Ր Ց ՈՒ Ա Ծ

ՅԻՄԱՐԻ ՄԸ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆԸ

Բարիզի մէջ, Բըթի Շաթլէի խորովարանը, խոհանոցին գրանը ասջեւ՝ գտարկապրատին մէկը, ձեռքը հացի մը կտոր՝ խորովածին մուխին կը բռնէր, ու մեծ ախորժակով կ'ուտէր։ Խորովածակը ձայն չէր հաներ։ Բայց երբ
— Գուրչ. Քեր. Գ. Գէրտ. Ա.

մարդուկը հացը կերտաւ լմնցուց, խորովածախը անոր օձիւ-
քէն բռնեց և պահանջեց որ իր մուխին գինը վճարէ :

Դատարկասունը կ'ըսէր թէ ինք միսին դպած չէր,
թէ բան մը առած չէր, հետեւաբար պարագ չունէր,
թէ խորոված միսին մուխը զուրսը օղին մէջ կը շոգիս-
նար ու կը կորսուէր արդէն, և թէ երբեք լսուծ չէր որ
խորովածին մուխը կը ծախուէր կոմ կը զնուէր :

Իսկ միւսը կ'առարկէր թէ ինք պարատկան չէր իր
խորովածին մուխովը պարապ պտըտող մարդիկը միու-
ցանելու, ու կը սպառնար իր շամբուլներով աղուոր ծեծ
մը քաշել անոր, եթէ պտհանջած դրամը չվճարէր :

Կոփւը մեծաւ. Բարիզի պանդոյր ժողովուրդը ա-
մէն կողմէն հոն վազեց, անոնց մէջ կը գանուէր նուե-
ձօնլի, խենդուկ Բարիզցի մը որ իր խեղկատակութիւն-
ներով ամէնքը կը զուարձացնէր :

Խորովածախը զայն տեսնելով հարցուց իր մարդու-
ին թէ կ'ուղէ՛ր որ անոր խորհուրդին դիմէին : Միւսը
հաւաննեցու :

Ճօնլի անոնց վէճին պատճառը լսելէ յետոյ, հրա-
մայեց գատարկապորտին որ գրպանէն դրամ մը հանէ :
Մարդուկը հանեց երկուքնոց մը տուաւ : Ճօնլի զայն
տօգին տնդին դարձնելով, լաւ մը զննեց, իրը թէ աես-
նելու համար թէ կեղծ չէր, ձեռքին մէջ կշռեց, վեր-
ջապէս խոհասեղանին վրաւ քանի մը անդամ հնչեցուց :
Յետոյ գատաւորի մը վեհութեամբ հետեւեալ վճիռը ար-
տասանեց. «Դատարանս կը վճռէ որ, իր հացը խորո-
վածին մուխին բռնող ուտող գատարկաշրջիկը վճարած է
իր պարագը խորվածախին՝ իր դրամին հնչիւնովը :
Ուստի գատարանը կը հրամայէ որ բազմութիւնը ցրուի,
և ամէն մարդ իր տեղը գառնույ :

Բարիզցի խենդուկին այս վճիռը այնքան արդար
երեւցաւ ամէնուն, որ ոչ ոք առարկութիւն մը ընել հա-
մարձակեցաւ :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

101. Զրուցազրել այս հատուածը ուշադրութիւն ըներով կէտերուն,
զլիսպիրներուն, տողադարձներուն,
102. Նախադաս մասնիկներով ածանցել հետեւեալ բառերը.
Զայն, շունչ, հաւասար, ձառ, լսաւան, կարգ, անուն, դաշ-
նակ, գիր, պատեհ, երջանիկ, փոյթ ձարակ, սահման, կեդրոն,
հոչակ, արձակ, բացում, քահանայ, կատուած, խումբ, ածում,
նեխել, պատկեր, սեռ, օրին: կ, կազմել, գրել, պատիժ, աղդել:
103. Ցետադաս մասնիկներով գործողութեան կամ վիճակի զա-
դափար տուող ածանցեալ գոյականներ կազմել հետեւեալ
բառերով.
Կեղծ, ծեր, գեղծ, խառն, բարի, խինդ, արձակ, գաղտնի,
լաւ, ժողով, խարշափ, յոյց, մուռնչ, նոր, պատիր, սովոր, մա-
քուր, տիտր:
104. Ցետադաս մասնիկներով գործողութիւն մը կատարողի
զադափար արտայայտող ածանցեալ գոյականներ շինել
հետեւեալ բառերով.
Ժառանչ, գին, կից, սայլ, գէտ, կոչ, սոյլ, կշիռ, նկար, նաւ,
փայլ, առաջ, կառափար, բանտ, հնար, զուտ, կապ, սոյլ, ծոր,
դուռ:
105. **Տեղի զադափար** արտայայտող գոյականներ կազմել հե-
տեւեալ բառերով.
- Ծաղիկ, Հնդիկ, Արար, Պարսիկ, Հիւր, խաղ, միրգ, ձաշ, կոյս,
Հեւանդ, յիմար, փակ, մաստիկ, զէնք, Ցոյն, Հայ, բառ, ծառ,
կրակ, թռչուն, տաղ, թուրք, խոսք, աղօթք:
106. **Խերձականի զադափար** տուող գոյականներ շինել հետեւեալ
բառերով.
Հերձակ, Հայկ, Արմէն, փափուկ, վեհ, կուս, Պերճ, Վարդ,
Չահան, գերասան, Սահակ, տէր, երէց :

Շ Ա Բ Ռ Ա Պ Ա Խ Թ Բ Է Խ Ն

Վերոգրեալ պատմութիւնը գրել դասարանին մէջ,
խօսակցութիւն մը աւելցնելով խորովածախին եւ դա-
տարկաւորիկին միջեւ :

Ժ.Թ. , Գ.Ա.Ս.

Ա. Ծ. Ա. Ն. Ց. Ո. Ւ. Մ.

(Նարունակութիւն)

175. Հետեւեալ մասնիկները իրենց քով նշանակուած գաղափարները արտայայտող զուտկաններ կը կազմին.

Եֆ (բանի մը սահմանուածի գաղափար) խաղաղիք
Ակ (նախատական գաղափար) միջակ
Եղեն (հաւաքական գաղափար) բանջարեղեն
Ենի (տունկի, ծառի գաղափար) մորենի, խնձորենի
Ենի (մորթի կամ միսի գաղափար) ոչխարենի, այծենի
Ի (ծառի գաղափար) կաղնի
Կան (գործողութիւն մը կոտարողի գաղափար) շաղկան
Նոց (արժէքի կամ չափի գաղափար) հինգնոց, վարեց
Ռոց (այլեւայլ գաղափար) ժամուց, դեղնուց,
Զեֆ (վարձքի գաղափար) աւուրչեֆ
Ցու (զիճակի մը սահմանուածի գաղափար) ժիրացու
Ռուր կամ ւոր (ունեցողի գաղափար) վարձուր, զիսաւոր

176. Ա.ծական կազմող յետադաս մասնիկներ.—
Հետեւեալ մասնիկներով ծագումի և վերաբերութեան գաղափար արտայայտող ածականներ կը կազմուին.

Ալին	— Մարդկալին
Եան	— Արևածեան
Եայ	— Ալորեայ
Ական	— Դաւաւական
Ենի	— Հայրենի
Իօր	— Հոգեւոր
Ցի	— Տեղացի

177. Ունեցողի գաղափար արտայայտող ածականներ կազմող մասնիկներ.

Անի	— Խեղանի
Աւես	— Հոսաւես
Եղ	— Հաւեղ
Ի	— Մողի
Կոս	— Ամչկոս
Ուս	— Աղոս
Ուս	— Հրուս
Ցի	— Մացի
Իօր	— Աղեւոր

178. Գործողի գաղափար արտայայտող ածականներ կազմող մասնիկներ.

Ան	— Խման
Իչ	— Հրապուրիչ
Ող	— Զարցարող
Որդ	— Յաջորդ
Ու	— Ազու
Ուկ	— Պարծուկ
Ուն	— Սողուն

179. Իրենց քովը նշանակուած գաղափարները արտայայտող ածականներ կազմող մասնիկներ.

Եղեն, է (նիւթին տեսակը ցոյց առողջ գաղափար)	լուսեղեն, մետասիէ
Ուի (նախատական գաղափար)	մենտի
Գոյն (բաղդատական գաղափար)	մեծագոյն
Կեկ (առաւելութեան գաղափար)	ծանրեկեկ
Աս (զրկումի գաղափար)	զունաս
Գին (սասակութեան գաղափար)	ուժգին
Իկ, ուկ (փաղաքական գաղափար)	փափիկի, զիրուկ

180. Այլեւոյլ գաղափարներ արտայայտող ածա-
կաններ կազմող մասնիկներ.

Ակ	— Խառնակ
Ելի	— Կասկածելի
Ալի	— Խղճալի
Ին	— Ներփին
Ծու	— Շիճու

181. Մակրայներ կազմող հասագասս մասնիկներ.

Ովին	— Դշիովին
Պէս	— Մեծապէս
Բար	— Խոնարհաբար
Կի	— Որոշակի
Ծէն	— Արաքերէն
Օրէն	— Ազնուօրէն
Անց	— Առտուանց

182. Բայերու յատուկ մասնիկներ. — Կան կարգ
մը մասնիկներ որոնք բայերուն մէջ մանելով, գործո-
ղութեան մը կրկնուիլը կամ տեւելը ցոյց կու տան, և
հետեւեալներն են.

Տ. — Կորել — Կորտէլ

Կուս, ու, ուս, ուլրու. — Կոխել — Կոխուսել, փեստել —
փեստել, ցատել — ցատուտել, կամչել — կամչուլուտել,
Շսկ, սկ. — Աւրել — աւրշկել, փետել — փետուկել

Հս. — Պահուիլ — պահուլըիլ:

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

Ա. Պ. Գ. Ա. Յ. Հ. Ա. Շ. Ա. Գ. Է. Տ. Ա. Վ. Ա. Ֆ. Է. Տ. Ա. Ջ.

Յ. Մ. էֆէնափ հաշուագէտ, ազգային երեսփո-
խան, ծնուծ է Խասպիւղ 1840 թուականին: Լսած ըլ-
լալով այն առածը որ կ'ըսէ թէ կանաց բաղողը յի յոգնիր,
բնուու քալել չէր ուզեր՝ բնուու չյոգնելու համար: Երեք
տարիեան եղած էր, և դեռ ելլելու կայնելու ջանք մը
ըրած չէր: Հայրն ու մայրը կը յարգուէին դինքը որ ելլէ
քալէ, և շատ անգամ տնոր բարի նախանձը գրգուելու
համար, կ'ըսէին իրեն.

— Տղա՛ս, տե՛ս ընկերներդ ինչպէս կը քալեն:

— Քալողը ես եմ, բայց ձեզի այնպէս կը թուի թէ
անսնք կը քալեն, կը պատասխանէր տպագայ հաշուագէտը:

— Ծնողքը իրենց գաւկին բռնոծ այս ընթացքին
վրայ ցաւելով, հնարք մը կը խորհէին որով կարելի ըլ-
լալ զինքը քալեցնել: Աւեստարան, խաչտանագիսա,
բժիշկ կարող չեղան ուսք հանել այս տղան որ սենեակին
մէկ անկիւնը նստոծ կը խորհէր:

Բայց գիտուածը որ շատ անգամ մեծ հիւսնդու-
թիւններ բաւժած է, այնպէս ուզեց որ այս տղան հայրը
ստիպուի օր մը սենեակին մէջ տապէ համրել: Արդ, երբ
հայրը տառաօտ մը քսակը գրպանէն հանելով, ոսկիները
կը համրէր, տնզգուշութեամբ անսնցմէ հատ մը ձգեց
գետինը: Տղան սոկիին գետինը իյնալը տեսնելուն պէս,
նստոծ տեղէն մէկէն ի մէկ կանգնեցաւ: «Հրա՛, ք» գո-
չեց հայրը, և սոկի մըն ալ նետեց գետինը: Երկրորդ
սոկին տեսնելուն պէս, քայլ մը առաւ տղան: Երկու
սոկի նորէն նետեց հայրը, երկու քայլ նորէն առաւ
տղան: Զորս սոկի ալ՝ չորս քայլ ալ: Հայրը քսակը նե-
տեց սենեակին մէջանդը, և Յ. սկսաւ քալել: Ահա՝

այսպէս դիպուածով քարել սորվեցաւ մանուկը, և այս է պատճառը այն խօսքին որով կ'ըսեն թէ Յ. Էֆէնտի սուանց ստակի քայլ մը չ'առներ ոչ գրտսենեակին մէջ, և ոչ հրապարակին վրայ:

ԾԱԿՈԲ ՊԱՐՈՆԵԱՆ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

107. **Ակ, եղէն, ենի, ի, կան, նոց, ուց, չէք, ցու, աւոր, ուր** յետաղաս մասնիկներով զոյականներ կազմել հետեւեալ բառերէն, եւ անոնց նշանակութիւնը բացատրել բերանացի.

Դեղձ, կարող, մատ, արջ, տանձ, վեզ, բուրդ, վարձ, ապուր, հող, քաման, գեղին, գատ, թագ, ուլ, թե, գրիչ, խումբ, արծաթ, շինող, գոշ, զրուշ, թշուառ, սպիտակ, փեսայ, գոյժ, վարդ, կաղնի.

108. Յետաղաս մասնիկներով **ծագումի եւ վերտքերուքիան զաղափար** արտայայտող ածականներ կազմել հետեւեալ բառերէն.

Աստուած, քաղաք, Անդլիա, ամիս, հիւսիս, արեւելք, գաւառ, բեւեռ, հսրայէլ, հրէշ, մարմին, մեղք, այր, գիւղ, եթեր, աւելէ, յաւէրժ, թաղ, հանք, նիղակ, մայր, դար:

109. Յետաղաս մասնիկներով **ունեցողի զաղափար** արտայայտող ածականներ կազմել, հետեւեալ բառերէն.

Կասկած, տիգմ, մացառ, պարտք, թօն, եղեան, հիւթ, աւազ, կորով, գալար, տուն, սալարթ, եռանդ, նշան, ծառ, ձարպ, մէդ, վարս, գեղ, հուր, վէմ, խոտ, քար, միրգ, ծաղիկ, շուրջ:

ՅԱԿՈԲ ՊԱՐՈՆԵԱՆ, հոչակաւոր հայ երգիծարան որ մեծ յաջորդթեամբ խմբագրած է Եփրատ, Մեղու, Թատրոն, Միջաղ, Խիկար թերթերը. հրատարակած է Ազգային Զօդեր, Մեծաղաթիւ Մուրացկաններ, Եւայն, ու քանի մը թատերախաղեր ծնած է 1842ին եւ մեռած 1891ին.

110. Յետաղաս մասնիկներով զործալի զաղափար արտայայտող ածականներ կազմել հետեւեալ բառերէն.

Գործ, աւեր, ողբերդ, սէր, օրօր, ձեռնարկ, վէտվէտ, միջին, շողշող, ժպիտ, լաց, նախ, ձախ, փայլ, շարժ:

111. **Եղէն, է, ելի, ալի, ատ, զին, զոյն, իլ, ուկ, կեկ յետաղաս մասնիկներով ածականներ կազմել հետեւեալ բառերէն.**

Գոյն, ծայր, մէջ, խինդ, սիրտ, հեղ, տաք, խինդ, մանր, խոշոր, լայն, հզօր, գեղեցիկ, վեշտ, տրտում, ցաւ, ողբ, խունկ, օտար, հին, նիւթ, ոսկի, մեղմ:

112. Բայերու յատուկ մասնիկներով ածանցել հետեւեալ բայերը.

Քաշել, ձանկել, փակչել, կանչել, պազիլ, երերալ, կպուկ, կպչիլ, խօսիլ, պատուել, սեղմել, փչչել, քակել, փախչիլ:

113. Յետաղաս մասնիկներով մակրայներ կազմել հետեւեալ բառերէն.

Շքեղ, կողմ, մայր, ամբողջ, ուղիղ, սիրտ, բարեկամ, գերազանց, հիմ, Գերմանիա, տէր, վատահ, մօտ, ապահով, վատ, ուժգին, երես, համառօտ, տղայ, կարեկից, Եփրայեցի, առատ, քաջ, Ճշմարիտ, գիշեր, շեշտ, կրկին, ազգ. Անդլիա, բոլոր, այլ, վատուր, ձրի, փոփոխ, յանկարծ, Արաք, թեթեւ, լուրջ:

Շ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Ի Ւ Ն

Արծարասէր եւ շահամոլ անձ մը նկարագրել ձեր լըբոնած կերպովը :



ԱՆՈՒՆ ԿԱՄ ԳՈՅԱԿԱՆ

Բ. Դ. Ռ

ԱՆՈՒՆԵՐՈՒՄ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՒ ԹԻՒՔ

183. Անունը բառ մըն է, որ անձ, անասուն, կամ իր կը ցուցնէ. Դրիզոր, մարդ, ձի, բար: Անունը կը կոչուի նաև գոյական:

184. Անուներու տեսակները. — Երկու տեսակ անուն կոյ, հասարակ և բատուկ:

185. Հասարակ է այն անունը որ կը յարմարի միեւնոյն տեսակէ ամէն անձի, անասունի և իրի. զիշտացի, կատու, զէս:

186. Յատուկ անունը անձի մը, անասունի մը կամ իրի մը մամնաւոր անունն է. Պետրոս, թողի, էրդրում: Յատուկ անուններէն ոմանք կրնան մէկէ աւելի էակի պատկանի, ինչպէս Պետրոս, Ֆրանսացի: Պետրոս յատուկ անուն է, որովհետեւ ամէն մարդ Պետրոս չի կոչուիր. Ֆրանսացի յատուկ անուն է, որովհետեւ աշխարհի բոլոր ժողովուրդները ֆրանսացի չեն կոչուիր:

187. Նիւրական կ'ըսուին այն անունները, զորս կրնանք տեսնել կամ շօշտիել. արեւ, հաց:

188. Վերացական կ'ըսուին այն անունները, որոնք կը ներկայացնեն այնպիսի գաղափարներ, զորս

մտքով միայն կրնանք ըմբոնել, և որոնք ընդհանրապէս յատկութիւն կամ գործողութիւն ցոյց կու տան. կամք, յաղցրութիւն, զարւուս:

189. Հաւայական կը կոչուին այն անունները, որոնք անձերու, անասուններու կամ իրերու հաւաքոյթ մը կը ներկայացնեն. խուժան, հոտ, բազենութիւն:

190. Անուններու բիւք. — Թիւը անուններուն այն յատկութիւնն է, որով ցոյց կը տրուի առարկայի մը մէկ կամ մէկէ աւելի ըլլալը:

191. Թիւը երկուք է. եզակի և յովնակի:

192. Անուն մը եզակի է, երբ ցոյց կու տայ մէկ տուարկոյ միայն. մանկիկ, կատու, տուն:

193. Անուն մը յոքնակի է, երբ ցոյց կու տայ մէկէ աւելի տուարկայ. մանկիկներ, կատուներ, տուներ:

194. Հետեւեալ անունները ընդհանրապէս եզակի կը գործածուին.

1. Մեհատղի անուններ. արծաք, պղիմձ:

2. Վերացական անուններ. պարկեցութիւն, ազանութիւն:

3. Գիտութեան և արուեստի անուններ. աստղագիտութիւն, նիւրացութիւն:

4. Վերացական տուումով գոյականաբար գործածուած ածականներ. զեղեցիկ, ձշմարիս:

5. Գոյականաբար գործածուած աներեւոյթներ. ուժը, իսելլը:

6. Աշխարհի կողմերը. ինչպէս հիւսիս, հարաւ, արևելք, արևելուսի, հիւսիս-արևելքի, հիւսիս-արևելուսի:

195. Յատուկ անունները որոնք ընդհանրապէս եզակի են, կրնան յոքնակի ալ գործածուիլ. երկու կոնյունները գրած են շատ մը վկայել:

196. Միովանկ բառերը եր մասնիկով յոքնակի կ'ըլլան. բուղթեր, տուներ, խօսքեր:

197. Բացասիկ են թոռ, դուռ բառերը, որոնք եր էն առաջ և մը կ'առնեն յոքնակիի մէջ. թոռներ, դուռներ, լեռներ: Այս բացառութեանց պատճուղ այն է որ այդ բառերը գրաբարի մէջ միշտ և ով գործածուած են, ինչպէս թոռն, դուռն, լեռն:

198. Յոքնակիի կազմութեան մէջ՝ կորուսման և փոփոխման կանոնը նկատողութեան չ'առնուիր: Այսպէս, պէտք է գրել կիմներ, ժերեր, տուներ, Յոյներ, թիւներ:

199. Մէկ ու կէս վանկ ունեցող բառերը եր ով յոքնակի կ'ըլլան, երբ կէս վանկը բառին վերջն է. արկդ—արկդեր, սանսր—սանսրեր: Այս կարդի բառերը միշտ նայ տառերով կը վերջանան:

200. Մէկ ու կէս վանկ ունեցող բառերը եր ով յոքնակի կ'ըլլան, երբ կէս վանկը բառին սկիզբն է. դրան—դրաններ, մշակ—մշակներ: Այս բառերուն առաջին մասին մէջ ընդհանրապէս նայ կամ շշական տառեր կը գտնուին:

201. Բազմավանկ բառերը ներ ով յոքնակի կ'ըլլան, երկիրներ, բերաններ, պաշտօնեաներ:

202. Կարգ մը + ով վերջացող բառեր, որոնք գրաբարի մէջ անեղական են, աշխարհաբարի մէջ իր եղակի կը գործածուին, և եր ով կամ ներ ով յոքնակի կ'ըլլան. դիրֆ—դիրֆեր, կրօնիք—կրօնիներ, ընտանիք—ընտանիներ:

203. Ծնող և նախնիք բառերը, որոնք յոքնակի իմաստ ունին, կրկին յոքնակի կ'ըլլան հետեւեալ ձեւով. ծնողներ, նախնիքներ: Կ'ըսենք. Գրիգորին ծնողիը, և Գրիգորին ու Յովիննիկին ծնողները. Թրանացոց նախնիքը, և Թրանացոց ու Իսակցոց նախնիքները:

204. Երբ անձայն յ ով վերջացող գոյականը յոքնակի ըլլայ, յ ն կը ցնցուի. յահանայ—յահանամեր, հաւախածոյ—հաւախածոներ:

205. Գրաբարի ձեւով, այսինքն + ով յոքնակի կրնան ըլլալ:

1. Ցի մասնիկով վերջացող յատուկ և հասարակ անունները. Կեսարացի — Կեսարացին, յաղացացի—յաղացացին:

2. Կամ մասնիկով վերջացող յատուկ և հասարակ անունները. Ղեւտական—Ղեւտականն, պահպանղական—պահպանղականն:

3. Եսմ վերջացող յատուկ և հասարակ անունները. Օսեանեան—Օսեանեանն, սկեպտիկեան — Սկեպտիկեանն: Այս բառերը աղգի մը, կրօնքի մը, ընտանիքի մը, կուսակցութեան մը կամ միջավարի մը պատկանող մարդիկ կը ներկայացնեն ընդհանրապէս:

206. Մաս, ձեռիք, ոսք, այժ, ծունկ բառերը երբ նշանակեն մարդոց անդամները, սա ձեւով ալ յոքնակի կրնան ըլլալ, մասուրներ, ձեռուրներ, ոտուրներ, աշուրներ, ծունկուրներ:

207. Մաս կ'ըլլայ միշտ մասներ, երբ նշանակէ դաշնակի ստեղ:

208. Ոսք կ'ըլլայ միշտ ոսքներ, երբ նշանակէ ոտանաւորի չափ, սեղանի կամ ուրիշ կարտափի ստք, կամ երկարութեան չափ:

209. Ծունկ կ'ըլլայ միշտ ծունկեր, երբ նշանակէ բոյսի մայրան:

210. Ք ով յոքնակի կրնան ըլլալ նաև կարգ մը աղգերու անուններ. Ղպտիք, Հրեայք, Հեղինեք, Պուղկայք, Կեայք:

211. Հետեւեալ կերպով ալ յոքնակի կրնան ըլլալ սա բառերը. Տղայ—Տղաք, կին — կանայք, մարդ — մարդիկ, տղի — տեղուանն, կտոր — կտորուանն:

ԱՐՏԱՍԱՍՆՈՒԹԻՒՆ

ՀՈՎԻԿ ՀԱՅՐԵՆԻ

Ո՞ւր ես հայրենի իմ հովիկս տնուշ...
 Գարունն է եկեր ծաղիկով քնքուշ.
 Արեգ կը յապափ բընութեան տոջե.
 Ա՛խ, Հայոց հովիկ, չես տար մեզ բարե:
 Օտար երկնքի տակ, զուրկ ասաղերէս,
 Երբ գարուն փայլի, ա՛խ, կ'արտասուեմ ես :
 Պանդուխախն համար արև փայլ չունի...
 Ո՞ւր ես, ահ, ո՞ւր ես, հովիկ հայրենի:
 Գարուն՝ որուն ծոց չի շողար ծաղիկ
 Որ բուսոծ ըլլայ Հայուն եղեմիկ,
 Գարուն չէ. Հայուն ձըմեռ կ'երեւի...
 Ո՞ւր ես, ա՛խ, ո՞ւր ես, հովիկ հայրենի:
 Կարօտ ենք քեզ, Մասսի հովիկ,
 Կարօտ՝ ձեր ձայնին Սրմաւրի սօսիք.
 Մոոցա՞ր թէ մենք քեզ կ'ըստասենք զերթ հիւր.
 Ո՞ւր ես, ա՛խ, ո՞ւր ես, հայրենի զեփիւռ,
 Ո՛խ, մեր հայրենի աւերներէն բե՛ր
 Փոշի մը գոնէ զիւցազներէն մեր.
 Բե՛ր անոնց հեծքը խառնէ՛ մերին հետ,
 Ո՞վ հայ սարերու հովիկ կենասուէտ:

ԽՈՐԷՆ ԱՐՔԵՎՈՒՍԿՈՊՈՍ ՆԱՐԴԻՔ

ԽՈՐԷՆ ԱՐՔԵՎՈՒՍԿՈՊՈՍ ՆԱՐԴԻՔ, զրագէտ Եկեղեցական
 ծնած 1831ին, մեռած 1892ին Անի արձակ եւ ոտանաւոր զա-
 նազան երկեր, որոնց մէջ նշանաւոր են Վարդենիք, Քնար Պան-
 դրիսին, Սոււեր Հայկական բերթուածները, նաև Լամառթինի
 Դաւիսակներուն ոտանաւոր թարգմանութիւնը.

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

114. Գոց սորվիլ եւ արտասանել այս ոտանաւորը:
 115. Գանել հետեւեալ զաղափարները բացատրող անունները.
 Կաղինին կանանց պատեանը. — Բանտարկեալ մը ագատելու
 համար տրուած գին. — Պատմական թուականներու գիտութիւ-
 նը. — Տեսարան մը ուր գերասանը տաւանձին կը խօսի. — Եր-
 կնքէն ինկած քարի կտոր. — Հաստատութեան մը տարեկան հա-
 սոյթներու եւ ծախքերու վիճակը. — Վրան գիր գրելու համար
 պատրաստուած ոչխարի մորթ. — Գիրը մը ուր խօսուած է ընդ-
 հանուր գիտութեանց վրայ. — Գիտութիւն որուն առարկան
 Աստուած է. — Պատերազմի առժամեայ դադար. — Երբեւ ե-
 րաշխաւորութիւն վար գրուած անձ մը. — Գիրքի մը կամ ձառի
 մը գլուխը գրուած կարճ մէջքերուուր մը. — Փոքրիկ ծակ որուն
 մէջ մեզուն իր մեղրը կը գնէ. — Մոլոչսի հինգ գիրքերուն ա-
 նունը:

ՕՐԻՆԱԿ. — Կաղինին կանանց կեղեւը կը կոչուի պոպոկի.

116. Ըսել թէ հետեւեալ անունները ո՞ր ամբողջութեանց մաս կը
 կազմեն.

Անիւ	Պոպոկ	Տերեւ
Ճօճանակ	Աստիճան	Վերսակ
Կիսաբոլորակ	Ասիա	Ոստ
Բիբ	Վերտ	Ալիք
Կէս	Ցաւաչաքան	Ղեկ
Էջ	Ծինի	Սայր
Խառնաբան	Պատրոյգ	Զեղուն
Երասիս	Բարունակ	Խռչափող
Կուտ	Նժար	Ստեղ
Շափրակ	Կանթ	Խոփ

ՕՐԻՆԱԿ. — Անիւը կառ.քին մասը կը կազմէ:

117. Հետեւեալ նախադասութեանց մէջ կէտերուն տեղ դնել այն
 ընտանիքին կամ զասաւարգին անունը որուն կը պատկանին
 տարբեր զիրով զրուած բառերը.

Ոսկին արէնէն հազուագիւտ ու ներէն մէկն է, բայց ամէ-
 նէն թանկագինը չէ; — Սոկրատ ունենէն առաքինին
 չանցուած է; — Սախոսութիւնը ուներուն ամէնէն վատն է; —

Փետրուարը ... ներուն ամէնէն կարձն է: — Պետրոս Գուրեան ժթ. գարու հայ ... ներուն ամէնէն շատ սիրուածն է: — Մեղոն ... ներուն ամէնէն օդտակարն է: — Անանասը ... մըն է, եւ զետնակրնները ... մը որ Ամերիկայէն եկած է: — Պատերազմը ժողովուրդներու համար ամէնէն ահռելի ... մըն է քան թէ ժանտախտն ու սովը: — Յակոբ Պարնեան Հայոց ամէնէն մեծ ուն է: — Փիդը ... ներուն ամէնէն մեծն է, պօան: ... ներուն ամէնէն ուժեղը, մրջիւնը ... ներուն ամէնէն աշխատասէրը, եւ արծիւը ... ներուն ամէնէն հզօրն է:

118. Բաել թէ հետեւեալ նիւթերէն որո՞նք կենդանիէ, որո՞նք բոյսէ, որո՞նք հանրէ առաջ կու գան.

Քացախ, կաղ, պատուաստ, սատափ, մետաքս, բուրդ, բամպակ, մեղրամամ, խէժ, մար, կիր, ծխախտ, մարդրիտ, զառիկ, պղպեղ, շաքար, բրինձ, առասան, ջութակին լարը, պանիր, աղամանդ, փղոսկր, կաշի, մուշկ, մադալաթ,

Շ Ա Ր Ա Խ Թ Ր Ո Խ Թ Ւ Խ Ն

Նկարագրել գարեան առաւօս մը, զիւղացւոց աւխտանիք եւ բաղաքացւոց զբաղումները այդ եղանակին մէջ:

Ի Ա . Դ Ա Ս

Ս Ա Ր Ա Խ Թ Ր Ո Խ Թ Ւ Խ Ն

(Շարունակութիւն)

212. Բարդ բառերու յոթնակին. — Երբ բարդ բառի մը վերջին բառը բազմավանկ է, իրբ բազմավանկ բառ միշտ ներ ով յոքնակի կ'ըլլայ. ֆեռորդի — ֆեռորդիներ:

213. Երբ բարդ բառին վերջին բառը միավանկ է, երբեմն եր ով, երբեմն ներ ով յոքնակի կ'ըլլայ հետեւեալ կանոններուն համաձայն.

Ա. Երբ այս կորդի բարդ բառ մը առանց յօդակապի է, միշտ ներ ով յոքնակի կ'ըլլայ. ջրհորներ, ծովափներ:

Բ. Երբ բարդ բառին վերջին մասը բայարժատ է, միշտ ներ ով յոքնակի կ'ըլլայ. երկրաշարժներ (շարժ շարժել բային արժատն է). նաւալարներ (վար վարել բային արժատն է):

Գ. Իսկ երբ բարդ բառին վերջին բառը գոյական է, ալէտք է գոնազանել.

1. Երբ բարդ բառը գոյական է, եր ով յոքնակի կ'ըլլայ. մարտանաւեր, հաշուեսուներ: Բացառութիւն կը կազմեն զիր, պէտ, տուն վերջացող բառերը, որոնք ներ ով յոքնակի կ'ըլլան, ինչպէս զրագիրներ, վարժապեսներ, վերնառուներ. և քանի մը ուրիշ բարդ բառը, ինչպէս սիրանարդ, հրազին, վերջաղոյս որոնք կ'ըլլան սիրանարգներ, հրազիններ, վերջաղոյսներ:

2. Երբ բարդ բառը ածական է և գոյականարար կը գործածուի . Աեր ով յոքնակի կ'ըլլայ . խաջասիրտներ , արամիսներ :

214. Յօհնակի գործածուրինը .—Անորոշ , այսինքն առանց յօդի գոյական մը յոքնակի տեղ կրնայ նաև եզակի գործածուիլ , մանաւանդ թուական և անորոշ ածականներու առջեւ , երբ խօսքին իմաստը ինքնին կը յայտնէ թէ յոքնակի է . Շատ մարդ եկաւ : Քանի հոգի կար հոն : Քանի մը տուն այրեցաւ :

215. Բայց երբ գոյականը որոշ ըլլայ , պէտք է միշտ յոքնակի դնել . Չեր տեսած երկու աղջիկները հոս են : Սա ծառին բոլոր պտուղները բափեցան :

216. Գոյականը թուական ածականէ մը ետքը յոքնակի . կը դրուի նաև գաղափարին ստուտկութիւն տուլու համար . Իր խան հազար ոսկիները չկրցան զիմելը փրկել : Երկու աչերովի տեսայ , երկու ականջներովի շնչի :

217. Զափ և աստիճան ցուցնող բառերը երբեք յոքնակի չեն դրուիր թուական ածականներէն ետքը . Ուրը տարի , տար կանգուն , հինգ դրուշ :

218. Շատ անգամ գոյական մը յոքնակի տեղ՝ եզակի կը դրուի , երբ իր նախընթաց յոքնակի բառէն կամ նախագասութեան իմաստէն յայտնի է յոքնակի . Գաղափարը ունենալը . Բոլոր մայրեւու սիրը այսպիս է : Տղոյ կամբը կոտրելու է :

219. Յոքնակի անուններու քով նմանութեան համար գործածուած գոյականները սովորաբար եզակի կը մնան . Մարգրիտի պիս ձերմակ ակրաներ ունի . Ընկուզի յափ կարկուտի հատիկներ տեղացին :

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

Ն Ա Մ Ա Կ

Ա. Բ Շ Ա. Կ Ի Ռ Հ Փ Բ Ը

Սիրելի հայր ,

Շատ անգամ խօսած եմ քեզի , նամակներուս մէջ , Ընկերներէս մէկուն , Հայկ Գուեանի նկատմամբ որ գաւառացի աղայ մըն է . այսօր ալ պիտի զրեմ քեզ անոր մասին :

Հակառակ մեր երկու քին միջն գանուած մրցակցութեան , ըստ որում միշտ կը ջանանք առաջնութեան պատիւը խլել իրարմէ , կամ թերեւս նոյն իսկ այդ պատճառաւ , մեծ աղափառանք ունինք իրարու նկատմամբ : Ուստի սիրելի ընկերոցս կացութիւնը մեծ ցաւ կը պատճառէ ինծի :

Այս խեղճ տղուն ծնողքը Սղերդ կը գտնուի . ինքը մէկը չունի Պոլսոյ մէջ , և ամտառան արձակուրդին առանձին պիտի մնայ դպրոցը , ինչպէս մնացած է նախորդ տարիները : Տիսուր բան մը չէ միթէ ասիկա , սիրելի հայր , Արդէն գարոցնիս շատ զուարթ տեղ մը չէ , նոյն իսկ երբ ամէնքս հոս հաւաքուած ենք . խորհէ՛ թէ ինչ պիտի ըլլայ միս մինակ մնացողին վիճակը :

Հա՛յրիկս , կը յիշեն անշուշտթէ խօստացած ես վարձատրել զիս , այս տարուան յաւաջդիմութեանս համար . որքան ալ հրապուրիչ ըլլայ ինծի պատրաստած վարձատրութիւնդ , ներէ՛ որ ըսեմ թէ հաճոյք չպիտի պատճառէ ինծի : Մինակ ուրախութիւնը որուն կը տենջամ բոլոր սրտովս այս պահուս , քու արտօնութիւնդ է հետատուն բերելու արձակուրդին հէք պանդուխա ընկերս : Կը նախընարեն , հաւատա՛ , զրկուիլ ամէն զբօստնքէ

և զայն իմ քովս ունենալ : Գուցէ անձն ասիրութիւն մըն ալ կայ այս փափաքիս մէջ , որովհետեւ զիսեմթէ չպիտի կարենամ անխառն հաճոյք մը վայելել քանի միտքս բերեմ ընկերս գպրոցին ամայի սրահներուն մէջ միս մինակ , ախոր և թափառական :

Զմռունամ ըսել թէ Հայկը ոչ միայն իր դասերուն մէջ յաջող աշակերտ մը , այլ և շատ բարեկիրթ տղայ մըն է . ամէնքը կը սիրեն և կը յարգեն զինքը :

Ուրեմն , քու անհուն բարութենէդ կ'ակնկալեմ որ ընդունիս այս ազտչանքս , և կը համբուրեմ զքեղ , սիրելի հայրիկս , սրտադին գորովանքով :

Միշտ հնագանդ զաւակդ
ԱՐԾՈՒԿ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

119. Զրուցագրել այս նամակը:

120. Փոխել այս հստուածին մէջ գործածուած հետեւեալ բառերը , անոնց հոմանիշները դնելով .

Գաւառացի , կը ջանանք , խլել , աղապատանք , կացութիւն , ցաւ , պատճառ , նախորդ , տիտուր , զուտարթ , հաւաքուած , խորհէ՛ , հրապութիչ , հաճոյք , արտօնութիւն , կը նախընտրեմ , անխառն , ամայի , բարեկիրթ , գորովանքով :

121. Յորնակի ընել այս հատուածին մէջ գտնուած բոլոր գոյական-ները բերանացի:

122. Յորնակի ընել հետեւեալ բառերը զրաւոր .

Ծովեղը , երէցկին , հիւսիսայդ , զառիթափ , կրծկալ , գ-քալ , աստուածավախ , շուբեշարժ , շատախօս , տուրեւառ , ասոււ-լս , ելեւէշ , երթեւեկ , կերուիսում , գրածախ , թնդանօթաձիգ , ազգատոհմ , ծովաբոյս , թատերաքեմ , կոփամարտ , յօդացաւ , արժէթուլզ , հօրաքոյս , աղօթագիրք , գաղթավայր , ածխա-հանք , ահուգող , ծեծուփետ , վանահայր , նորավէպ , գանգքա-չեր , վատասիստ , միավանկ , ծրաբեր , լուաբեր , սղաբեր , նկարա-գիր , ձայնագիր , կուտապուն , սառնատուն , աւազ-

կապետ , լեռնաքոյս , բթամատ , յօդակապ , բաժնետոմո , պատ-ուատոմ , այցաքարտ , խաւաքարտ , մեծամիտ , գեղագէտ , ձար-տարապետ , գլխարկ , կաթնտու , կատախումբ , հեռատես :

123. Վատ , ոսէ եւ ծունկի բառերը իրենց տարբեր նշանակու-թիւններով գործածել մէյ մէկ նախադասու թեան մէջ :

124. Ամբողջացնել հետեւեալ խօսքերը մէյ մէկ յարմար գոյական զներով կէտերուն տեղ եզակի կամ յոքնակի , ինչպէս որ պէտք է :

Այս տարի մեր վար , ենշները բնաւ ... չտուին :

Մեր գ-քացւոյն բոլոր .. վճը ինկան :

Օրը եօթը .. միայն կրնամ աշխատիւ :

Բոլոր հանդիսականները . . վեր վերցուցին :

Այս տղաքը .. նման այսեր ունին :

Զեր աղջիկները .. պէս կ'երգեն :

Վարժարանին աշակերտները .. ստացան :

Անցեալ տարի շատ .. առի հիւանդութեանս պատճառաւ :

Արտաշէս թագաւորին գեսայութեանը անձրեւի պէս . . կը տեղար , եւ Սաթենիկի հարսնութեանը՝ կարկուտի պէս . .

125. Հետեւեալ նիւթական անունները վերացական ընել :

Մանուկ , արուեստաւէտ , ծերունի , ուսանող , գարիչ , ուազմիկ , հնարիչ , նարթիկ , գաղթական , ախտաւոր , հաւաքիչ , ժողովական , վաճառորդ , ծնողք , բարեկար , աքսորական . կուտարար , յաղ-թող ուսուցիչ , լուացարար , կաշաւոր , կշուսդ , բնակիչ :

126. Գտնել մետարի , զիտութեան , արինեսափ եւ արուեստիանուն-ներ հինգական հատ եւ մէյ մէկ խօսք շինել անոնցմով :

127. Գտնել պարզ կամ բարդ հաւաքական անուններ բան հատ :

Ճ Ա Ր Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ւ

Նամակ մը գրել վերոգրեալին չափ ընդարձակ , Հայկ Գոռեանին կողմէ իր հօր ծանուցանելու համար քէ Արշակին ծեռողիք հրաւիրած են զիներ իրենց տունը արձակուրդը անցընելու համար : Խորհրդածութիւններ իր զզացած հանոյիքն եւ ընկերոջը ազնիւ սրտին եւ բարութեանը մասին :

Ի Բ. Դ Ա. Ա
Հ Ա Լ Ո Վ. Ո Ւ Մ

220. Անունի մը վերջաւորութեան փոխուելուն հողովում կ'ըստի :

221. Վեց հոլով կայ. ուղղական, հայցական, սեռական, տրակական, գործիական:

ՀՈՍՏՐԱԿ ԱՆՈՒՆԵՐ

222. Հասարակ անուններու հոլովման ընդհանուր կանոնն է.

Եզակիի մեջ Յոքնակիի մեջ

Առդ. Հաց.	Հաց	Հացեր
Սեռ. Տրակ.	Հացի	Հացերու
Բաց.	Հացէ	Հացերէ
Գործ.	Հացով	Հացերով

223. Այսպէս կը հոլովուին գոյականներուն մեծ մասը :

224. Ք վերջացող և գրաբարի մէջ եզակի չունեցող բառերն ալ այս ընդհանուր կանոնին կը հետեւին և կը պահեն իրենց +ն. ինչպէս յաւասf, հաւասf, հաւասf, հաւասfով. Այսպէս կրօնf, փառf, շինուածf, դժոխf, այf, ոսf, ձեռf, շրուեf, ծնողf, եախնիf, եայլն:

225. Ընդհանուր կանոնին համեմատ կը հոլովուն նուե բառերը երբ անջատ կը մնան, ինչպէս Զօրայեանի Ընթերցախիրութիւննել էց մը:

226. Հասարակ անուններու եզակի հոլովման բացառութիւններն են հետեւեալները.

Ա. Ի վերջացող բազմավանկ անուններէն մէկ քա-

նին կ'ըլլան նաև սեռականի և արականի մէջ՝ ոյ. հոգի – հոգույ, եկեղեցի – եկեղեցոյ, և այլն. Ի վերջացող բառերուն ամենամեծ մասը ընդհանուր օրէնքին համեմատ կը հոլովուի, ինչպէս մատնի – մատնի, հայշի – հայշշի, լուցիի – լուցիի, և այլն: Տեղի բառը սեռի մէջ մնաւ չի գործածուիր, բացի տեղի տակ լուցի ունենալ բացատրութիւններէն որոնք տեղ տայ, տեղ ունենալչն տարրեր իմաստ մը կ'արտացայեն :

Բ. Ուրին վերջացող ածանցեալ անունները կ'ըլլան միշտ ուրեան, ուրենէ, ուրեամբ, ինչպէս բարութիւնն է.

Գ. Ում վերջացող ածանցեալ անունները կ'ըլլան նուե ման, մամբ, ինչպէս զեղծում – զեղծման – զեղծում – զեղծմամբ: Իսկ այն բառերը որոնց ում վերջաւորութիւնը արմատական է, ընդհանուր կանոնին համաձայն կը հոլովուին. յրժում – յրժումի, դրում – դրումի:

Դ. Իւ վերջացող գոյականները ընդհանուր կանոնին պէս կը հոլովուին. բացարիկ են թիւ, հաշիւ, պատիւ բառերը որոնք գործիականի մէջ կ'ըլլան բուով, հաշուով, պատուով: Պատիւ սեռականի մէջ կ'ըլլայ նուե պատույ՝ հետեւեալ բացատրութեանց մէջ. պատույ ասեան, պատույ զեգեռն, պատույ խօսf, պատույ խնչիր:

Ե. Ել և աղ վերջացող աներեւութները սեռականի պէջ կ'ըլլան եղու, աղու, ինչպէս երգելու, խնդարու:

Զ. Իւ վերջացող աներեւոյթներուն սեռականը և արականը կ'ըլլայ եղու և չն էի կը փոխուի մրւու հովանեսիրուն մէջ ալ. տրամիլ – տրամել – տրամելի – տրամելով:

Է. Ուղ վերջացող աներեւոյթներէն գրունուլը միայն կը հոլովուի ուն և ի փոխելով. գրունուլ – գրունեալ:

լու—զրօնեղի—զրօնեղով։ Թողովի, յնուշի գործիականները կ'ըլլայ բողջով, յենով։ Մնացեալները չեն հուսվուիր արդի աշխարհաբարի մէջ։

Ը. Ո-պարունակող միավանկ բառեր և վերջին վանկին մէջ ու պարունակող կարգ մը բազմավանկ բառեր կան որոնք բացարիկ սեռականներ և արտիստներ ալ ունին, ինչպէս շուն—շան, աշուն—աշնան, զարուն—զարնան, անուն—անուան, ժողովորդ—ժողովրդեան, մանուկ—մանեկան, մատու—մատրան, դուռ—դրան։ Տուն կ'ըլլայ տունի, երբ նշանակէ քանի մը տող սաւնաւոր կամ արձակ, իսկ կ'ըլլայ տան երբ նշանակէ բնակարան։

Թ. Կարգ մը միավանկ բառեր կան որոնց սեռականն ու արտիստնը կ'ըլլայ ։ Արդ—մարդու, մանչ—մանջու, ձի—ձիու։ Այսպէս կ'ըլլան ընդհանրապէս ծով, կով, թի, էշ, հաւ, նաւ, արջ, պան, զան, այզ։ Սուկանը երբ այս բառերէն բարդ բառեր կադմուին, սովորաբար ընդհանուր կանոնին կը հետեւին։ հիւսիսպայզ—հիւսիսպայզի, շոգենաւ—շոգենաւի։

Պապ երբ նշանակէ մեծ հայր, կ'ըլլայ պապու, իսկ երբ նշանակէ Հառմի քահանայապեար, կ'ըլլայ Պապի։

Շահ երբ նշանակէ վաստակ, կ'ըլլայ շահու, իսկ երբ նշանակէ Պարսկաստանի վեհապեար, կ'ըլլայ Շահի։

Գանձ կ'ըլլայ գանձու երբ նշանակէ հարստութիւն, և զանձի՝ երբ նշանակէ երգ։

Դաս երբ նշանակէ դաստկարգ, կ'ըլլայ դասու, իսկ երբ նշանակէ դասախոսութիւն կամ եկեղեցոյ դաս, կ'ըլլայ դասի։

Մէկ թուական ածականը երբ գոյտկանարար գործածուի, կ'ըլլայ մէկի, իսկ մէկը անորոշ գերանունը կ'ըլլայ մէկուն։

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

Ա. Ծ Խ Ա. Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Մարդս կը ծնի մերկ և տկար, տկար, այս՝ քանչ չատերը կենդանիներէն, որոնք մասամբ գոզցես աւելի նպաստաւորուած են բնութենէն որ զգեցուցած է զանոնք, և տուած է իւրաքանչիւրին զէնքեր անձին պաշտպանութեան համար։

Փիղը ունի իր վրիժակները, առի ծր իր ճիրանները, ցուլը իր եղջիւրները, արծիւը իր մազիները, մեղուն իր խայթոցը, իժը իր թոյնը. բայց մարդը, տկար փիզիգապէս, ունի իր իմացականութիւնը, որով իրեն կը հպտակեցնէ բնութեան զօրութիւնները, կը նուտածէ հակառակումարտ ուժերը, և իր մարմնին ակարութեան օժանդակ տալով զաննք, կ'սպահովէ իր կետնքը, և կ'ստեղծէ իր երջանկութիւնը։ Մարդուս ամէն կարողութիւնները, փիզիգական թէ իմացական, տարրական վիճակի մէջ արրուած են իրեն։ հարկ է որ զարգացնէ զանոնք, և գործածէ իր պիտուքը գոյացնելու։ Հարուստն ու պաքատը, գիտունը թէ աղէտը, գործաւորը թէ գրումտերը, տէրը թէ ծառան հաւասարապէս ստիպուած են աշխատիլ։ ան որ չունի՝ պէտք է որ շահի, և ունեցողը պէտք է ջանայ չկորսնցնել, այլ ընդհակառակը աճեցնել իր ունեցածը. և յետյ ոչ ոք անկարօտ է։ պէտքն ու կարօտութիւնը ամենուրեք են, աղքատութիւնը բազմունքն է, և կը բնակի այնքան հարուստին ապարանքը, որչափ աղքատին խրճիթը. ուկիով հարուստը աղքատ է ինելքով. ուսեալլը պէտք ունի դրամի. մաքով կամ ինչքով ջօրաւորը՝ տկար է մարմնով, և կը կարօտի փիզիգական ջօրութեան։ Բնութիւնը կը պահանջէ որ ամէն ձեռքի մէջ գործիք մը ըլլայ. նուավարը՝ իր թիտկը ունենայ,

մշտկը՝ իր բահը, իրկաթագործը՝ իր մուրճը՝ կօշկակարը
իր հերիւնը, հիւսնը՝
իր ուրագը, երկրա-
չափն ու ճարտարա-
պեռը՝ իրենց կարկինը,
մեքենագործը՝ իր մե-
քենան, բժիշկը՝ իր
ականջափողը, նկո-
րիչը՝ իր վրձինը, ար-
ձանագործը՝ իր գրոցը,
երաժիշտը՝ իր դաշ-
նակը, կինը՝ իր ասելը,
մատենագիրը՝ իր զրի-
չը։ Վաս ու անարժան
է անգործի ձեռքը։
պէտք է որ գօստնայ
ան։ Մարդը արարչութեան թագաւոր կոչած էն. ուրեմն
գործիքն է անոր մականը։

Ա. Յ. Պէտրովի անուան

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

128. Զրուցագրել այս հատուածը.
129. Բացատրել այս հատուածին մէջ գործածուած հետեւեալ
բառերը.

նպաստաւորութէ, վրիժակ, մայիս, ինայթոյ, բահ, մուրճ,
հերիւն, ուրագ, կարկին, ականջափող, գրոց, գօստնակ, մական։
130. Գրաւոր հոլովիլ այս հատուածին մէջ գտնուած այն զոյա-
կանները որոնք ընդհանուր կանոնն կը տարբերին։

Ա. Յ. Պէտրովի անուանը, ուսուցիչ եւ գրագէտ, հիմակիր տնօրէն
Պէտրովեան վարժարանին, ծնած է 1851 ին, կրած է Առաջին Տե-
րեւէ, Մարգիկ եւ Երեւանին։ Ունի բազմաթիւ արձակ և ոստա-
նաւոր զրուածներ հայ հանդէսներու եւ թերթերու մէջ։ Մեռած է
1907 ին։

181. Հետեւեալ խօսքերուն մէջ փակագիծով զրուած բառերը
պէտք եղած հոլովին դարձնել հոլովիման օրէնքներուն համա-
ծայն։

Հուռէտական Հայերը (Պատ) հոգեւոր իշխանութեան կը հը-
պատակին։

Անդինոյ բարձր (գաս) պատկանող տեկին մը պարտական է
բարձր գաստիարակութիւն մը ստանալ։

Պարսից (Ճահ) հակասահմանադրական ձկոտումները պատ-
ճառ եղան իր անկումին։

Տաճկաստանի մէջ, Բարձրագոյն (Դուռա) պաշտօնեաները է-
ֆէնտի կը կոչուին։

(Ժողովուրդ) բնազդը երեւեք չի սիալիր իր բարեկամներուն
եւ թշնամիներուն մասին։

Այս ստանաւորին երկրորդ (տուն) առաջին տողին մէջ Հա-
տածի սիալ մը կայ։

Շատ անգութ պէտք է ըսալ ուրիշները ծաղրելով (զբօննել)
համար։

Բազմութիւն մը խոնուած էր (մատուռ) (գուռա) առջեւ։

Մեր նախնեաց մատենադրութեան մէջ կը գ տնենք (տաղ,
գանձ, շարական) գեղեցիկ նմոյշներ։

(Այս տեղ) սովորութիւնները չեն ներեր որ կիները աղատ
ասպարէզներու մէջ աշխատին։

(Քրատուր) գոյնը գեղին եւ բուրումը ախորժելի է։

Խելացի անձ մը միշտ կը զոգէ իր (ցասում) առաջին թափը
(Հնդկահաւ) պէս վրանաւ՝ ինքզինքը ծաղրելի ընել է ա-
մէնուն առջեւ։

Շ Ա Ր Ա Դ Ր Ա Խ Թ Ի Ւ

Նկարագրել ծոյլ տղան, աշխատակ տղան եւ ապագան։

Ե Գ . Պ Լ Ա
Հ Ա Լ Ո Վ Ո Ւ Մ
(Տարութակութիւն)

‘26 (Տար.) Ժ. Ժամանակ ցուցիով անունները
երեք դասակարգի կը բաժնուին.

1. Ամեսուածն ամեսութիւն կում ամեսու
—ամեսութիւն Այսպէս կը հողովորին ձեռն, երկի, հիմնակ,
ցորեկ զիշեր, իրկլուս, վայր, առուն,

2. Ատել - ատենուահ - ատենի - ատենով, Այսպէս ժախանակ, օր, օրհասարակ, եփիմ, սարի: Տարի կ'ըլլայ տարու երբ նշանակէ մարդու տարիք, ինչպէս բայն տարու: Տարիի բացառութեանը կ'ըլլոյ տարուի հետեւեալ բացառութեան մէջ, տարուի տարի:

3. Ժամ ժամուան կամ ժամու—ժամե—ժամով։ Այսպէս. հեղ, անգամ։ Շաբաթ կ'ըլլայ շաբարուան կամ շաբրու—շաբրուլնե կամ շաբարի—շաբարով։ Առիս — անխուան կամ անխու—անսկ անխով։

Մահ թէպէտ ժամանակ ցոյց չի տար, բայց կ'ըլլայ մահուան կամ մահու:

Four 4'ppm, 7awru;

ԺԱ. Ազգականութեան կտակ դոյց տու ող անուններն ալ երեք դասակարգի կը բաժնուին.

1. Հայր—հօր—հօրենք — հօրենք։ Այսպէս վայր եղրայր, և իրենց բոլոր բարգերը սահմանայր, կիւանայր, նոյն իսկ երբ ազգականութեան կապ ցոյց չեն տար, վահմանայր, զուտեղ այր։ Իւսպին։

Զ. Աղջիկ — աղջկան — աղջիկ — աղջիկով, Այսպէս կրիկ, կիկ:

3. Աեր—սերոց—սերոցնէկ—սերոցնով։ Սյսպէս ա-
սեր, սաշ, սազր, ֆոյր, մօրափոյր, կեսուր, կիև, ընկեր,
ժեր բառերը, որոնց վերջին երկուքը ազգականութիւն
ցոյց չեն տար։

ԺԲ. Կանոնաւոր կերպով չեն հոլովուիր հետեւեալ բառերը:

կայուր—կայուեր—կայուերի—կայուրնի

Ճամբար - ճամբու - ճամբէ - ճամբով. ալսպէս Տղայ :

θην , ηννωσι , ηννωσκ , ηννωση ;

Lien - յեսան - յենսի - յենսով . աւսպէս դուռ :

9ro—arnib—arnib—arnib;

Ukray - ukray - ukray - ukray

*Schr—affinj—anr—affinj :
hsvihp t—sviawhfi svvntum*

աղիք և սպասութիւն բառորդ սովորածը և մրտզակը
մէջ կ'ըլլան նուե խնձրոյ և մասրւնեյ:

Հոգի գործիականի մէջ կ'ըլլայ նաև հոգւով, ինչ-

պէս հոգովի մարտնով, բղյա հոգուվ։
Գլուխ երբ մարդու կամ անասունի զրուխ նշանակէ,
Կ'ըլլոյ զիխու. իսկ երբ նշանակէ ցրի զիսակարգութիւն,
պէս, զազաք կամ երբ բարդ բառ կազմէ. Կ'ըլլոյ զիխ
կամ զրուխի, դրանեազիխ։

Urku k'pumet nukc urkun;

**ՀԱՅՈՒԹԻՒՆ ԱՇԽԱՏԵՎՈՐ ՀՈԼՈՎՄՈՒՅՑ ՄԻՋ
ՓՈՓՈԽՄՈՒՅՑ ԿՈՆԴՈՒ**

227 ζωσαριտկ անուններու կանոնաւոր հոլով-
մանց մէջ, ձայնաւորներու փոփոխման կոնսուլ չի գոր-
ծադրուեիր. պարտէզ—պարտէզի, վայրկեան—վայրկեանի,
արշաղոյս—արշաղոյսի, պաշօննեայ—պաշօննեայի, թիւ—
թիւի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՌՈՒՆՆԵՐՈՒ ՀՈԼՈՎՄԱՆՑ ՄԷՋ
ԿԱՐՈՒՍՄԱՆ ԿԱՆՈՆ

228. Վերջին վանկին մէջ՝ ունեցող անունները
հոլովման մէջ՝ ը չեն կորսնցներ. սաւան—սաւանի—
սաւանի—սաւանով. Բացառիկ են ձակաս—ձակտի, բեր-
րան—բերնի, զաւակ—զաւկի:

229. Ի պարունակող միավանկ բառերը, ինչպէս
նաև վերջին վանկին մէջ է պարունակող բազմավանկ
բառերը ընդհանրապէս է ն կը պահեն հոլովման մէջ. ձիրք—ձիրքի, նիզ—նիզի: Այսպէս խիթ, նիշ, խից, րիզ,
դիրք—դիրքի, կարիճ, աւետիս, խաւիծ, ալին, զոին, խա-
ղալիք, ևայլն: Կան այս կարգի բառեր ալ որոնք կը
կորսնցնեն է ն. զիրք—զրքի, սիրս—սրտի: Այսպէս զիր,
միրք, բաժին, զետին, լուսին, փրկիչ, լուսաւորիչ, եր-
կիր, անելոյին, աղախին:

230. Հոլովման մէջ է ն կը պահեն.

1. Այն միավանկ բառերը որոնք է ով կ'ոկսին.
իժ, իղձ. ևայլն:

2. Այն միավանկ կամ բազմավանկ բառերը որոնց
մէջ է ն միւնոյն բաղաձայններուն միջեւ կը գտնուի:
թիք, ցից, հիւսիս, կտիս:

3. Այն բառերը օտար լեզուէ առնուած են.
ապրիլ, մայսն, զետիթ, մատիս, ևայլն:

4. Ի+ վերջացող բառերը, ալիմ, ընտանիք, ևայլն:

5. Իէ վերջացող բառերուն ամենամեծ մասը. խա-
ղալիկ, ապառիկ, ևայլն:

6. Գոյականաբար գործածուած ածականները. ու-
րիչ, հետարիքիր, նորածին, ևայլն:

7. Երբ բառին մէջ է էն առաջ՝ գոյց. ցրուիչ:
սուին, ևայլն:

8. Երբ բառին մէջ է էն ետքը՝ գոյց. առիւծ.
զոյիւն:

231. Հոլովման մէջ է ն կը կորսնցնեն րոլոր այն
բարդ բառերը որոնք զիր, կիր, կից բայտրմատներով
վերջացած են. մատևագրի, դրշակրի, բղբակցով:

232. Ու պարունակող միավանկ բառերը և վեր-
ջին վանկին մէջ ու պարունակող բազմավանկ բառերը
գրեթէ միշտ ուն կը պահեն հոլովման ատեն. ուս—ուսի,
կարկուտ—կարկուտի:

ՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

Ի Բ Ե Բ Ո Ւ Տ Խ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ը

Տըխուր էր քարր լիշելով կաղնին
Որ ազատ կ'ածի հանգէսով արեւին.
Դիտելով դաշար ժայռեն բարձրադիր
Սարսոսա և խնդուն երբ օդն է կարմիր:

Տըխուր էր կաղնին լիշելով երէն
Որ կը վազվըզէ ժութ անտառներէն,
Ցից գլխով կայտառող զբւարթ և զջերուն
Երկինք նետելով հնչիւն երգերուն:

Տըխուր էր երէն երբ արծիւն յիշէր
Որ կը սրտանաց քի երկինքն ի վեր,
Ծըծելով լոյսը աչքին բիբերով:
Մարդն ալ արխուր էր Աստուած լիշելով:
ՀԱՅՐԻ ԿԲԱԶԱԼԻՒՄ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

132. Զրուցազրել այս ստանաւոր:

133. Գոց սորվիլ եւ արտաստնել ալս ստանաւորը.

ՀԱՅՐԻ ՔՈԶԱԼԵՒՄ, Քրանսացի ժամանակակից բանաստեղծ, որ
ծնած է 1840 ին:

134. Հետեւեալ խօսքերուն մէջ, փակագիծով զրուած բառերը պէտք եղած հոլովին զարձնել հոլովման օրէնքներուն համաձայն.

Մասիս լերան (գլոււի) վրայ միշտ ձիւնեղէն պսակ մը կայ:
Ան որ իր (դաշենք) հաւատարիմ չի մնար, խաբեքայ մըն է:
Պարկեշտ մարդկէ (ապառիկ) բարեկամ չեն:
(Լուսին) երկրէս ունեցած հեռաւարութիւնը շատ փոքր է
քաղդատամբ (արեւ) հեռաւարութեան:

Ս. Գրիգոր (Լուսաւորիչ) գերեզմանը կը գտնուի 0շականի մէջ:
Երջանիկ պէտք է համարուի այն ժողովութը որ իր կեանքին,
(պատիւ, եւ (ինչք) ապահովութիւնը ունի:

135. Բաել թէ հետեւեալ բառերէն որո՞նք կը կորսնցնեն իրենց ին
հոլովման մէջ.

Բջջջ, լատին, մետրապոլիտ, յուլիս, զենիթ, ուտիք, բազնիք,
փթիթ, կոծիծ, կծիճ, նատիբ, լուսաւիտ, հարսնիք, մագնիս, հեր-
միւն, մատնիչ, իր, իզք, ծարիք, թոնիր, հայրենիք, ծաղիկ, ար-
ծուիկ, թնդիւն, կարիւն, անկիրթ, վտիտ, բերա, բոմբիւն, ուե-
տին, գետին զառիկ, անսիրտ, կոպիտ, հտպիտ, թաղիք, գրադիր,
վշտակից, բեռնակիր, ձեռագիր:

136. Բաել թէ հետեւեալ բառերը կը կորսնցնե՞ն իրենց ու ն հո-
լովման մէջ.

Ազրուկ, թմբուկ, փրփուր, կերակուր, շամփիւր, տրտունչ,
կարկուտ, ջրմուզ, հարթուր, գիտուն, մուր, թուր:

Տ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Ի Ւ Յ

Արձակ գրել վերոգրեալ ոտանաւորը, եւ բացաւրե-
անոր իմաստը մանրամասնորեն :

Ի Դ . Դ Ա Յ

Հ Ա Լ Ո Վ Ո Ւ Մ

(Շարունակութիւն)

Հ Ա Ս Ս Բ Ս Ա Կ Ա Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն Ե Ր

232. (Շար.) Ա. Ցիֆ վերջացող յոքնակիները կը
հոլովուին նաև սապէս. յաղախացի, յաղախացոց, յա-
ղախացիներէ, յաղախացիներով: Հայցականը կ'ըլլայ միշտ
յաղախացիներ:

Բ. Կանիֆ վերջացողները կ'ըլլան նաև. միապետա-
կանի, միապետականց, միապետականներէ, միապետա-
կաններով: Հայցականը կ'ըլլայ միշտ միապետականներ:

Գ. Եանիֆ վերջացողները կ'ըլլան նաև. ձախակողմ-
եանի, ձախակողմեանց, ձախակողմեաններէ, ձախակողմ-
եաններով: Հայցականը կ'ըլլայ միշտ ձախակողմեաններ:

Դ. Ուրիւն և ում վերջացող անունները յոքնակի
սեռականի և տրականի մէջ կ'ըլլան նաև հետեւեալ կեր-
պով. սովորութեանց, ուսեանց:

Տղամբ կ'ըլլայ տղոց, տղոցնե, տղոցնով:

Մարդիկ կ'ըլլայ մարդոց, մարդոցնե, մարդոցնով:

Կանայիֆ սեռականի և տրականի մէջ կ'ըլլայ կանանց:

Նախնիիֆ սեռականի և տրականի մէջ կ'ըլլայ նաև
նախնեաց:

233. Հասարակ անուններու քանի մը գրաբար
յոքնակի հոլովմանց ձեւեր կան որոնք անփոփոխ կը
գործածուին նաև աշխարհաբար կարգ մը բացատրու-
թեանց մէջ. կուսանաց վանիֆ, Ծննդոց զիրք, վարդն սլրոց,
կայլն:

—Գործ. Քեր. Գ. Գիլլան. Ա.

ՅԱՏՈՒԿ ԱՆՈՒԽՆԵՐ

234. Յատուկ անուններու եղակի հոլովման բացառութիւններն են:

Ա. Ա. Վերջացող անունները, ըլլան անձի անուն կամ աշխարհագրուկան անուն, ընդհանրապէս օրէնքին համեմատ կը հոլովուին, միայն թէ ու էն ետքը, և կ'առնեն. Եւրոպա, Եւրոպայի, Եւրոպայէ, Եւրոպայով: Այսպէս Մայտա, Գանատա, և այլն:

Բ. Իւ վերջացող անձի անուններն ալ ընդհանուր օրէնքին կը հետեւին, միայն ու էն ետքը, և կ'առնեն. Արախիա, Արախիայի, Արախիայէ, Արախիայով:

Գ. Իւ վերջացող աշխարհագրուկան անունները հետեւեալ կերպով կը հոլովուին. Ովլիխանիա, Ովլիխանիոյ, Ովլիխանիայի, Ովլիխանիայով. Սօփիա, Գոնիա, Եանիսա բացառաբար կ'ըլլամն Սօփիայի, Գոնիայի, Եանիայի:

Դ. Օ վերջացող անունները սապէս կը հոլովուին. Սանրիակօ, Սանրիակրոյի, Սանրիակրոյէ, Սանրիակրոյով:

Ե. Պոլիս վերջացող անունները կ'ըլլան. Կուսանդնուպոլսի, Կուսանդնուպոլսիով:

135. Անկանոն հոլովումներ ունին հետեւեալ յատուկ անունները.

Աստուծ երբ տիեզերքի արարիչը նշանակէ, սապէս կը հոլովուի. Աստուծ, Աստուծոյ, Աստուծնէ, Աստուծնոյ: Իսկ երբ նշանակէ չաստուծ, այն ատեն գլխագիրով չի գրուիր, և ընդհանուր կանոնին համեմատ կը հոլովուի:

Աստուծածին կը հոլովուի սապէս. Աստուծածնայ, Աստուծածնէ, Աստուծածնով. այսպէս նաև Էջմիածին: Աստուծածին երբ նշանակէ Աստուծածմօր տօնը, այն ատեն ընդհանուր կանոնին կը հետեւ. Աստուծածին, Աստուծածինէ, Աստուծածինով:

Խրում կ'ըլլայ խրման սեռականի և տրականի մէջ:

Հայ և Զին կ'ըլլան սեռականի և տրականի մէջ Հայու, Զինու:

236. Սովորաբար գրաբարի ձեւով կը հոլովուին տահմային և կրօնական անունները. Սահմակայ և Մերոպաց տօնը, Մծրեայ հայրապետը, Յովինանեու Կարապետի, Արևաշու վանիքը:

237. Յատուկ անուններու յոքնակի հոլովման բացառութիւններն են:

Ա. Ցի վերջացողները կ'ըլլան. Էրգրումցի, Էրգրումցոց, Էրգրումցիներէ, Էրգրումցիներով:

Բ. Կամի վերջացողները կ'ըլլան. Հովհեականի, Հովհեականաց, Հովհեականներէ, Հովհեականներով:

Գ. Եամի վերջացող յոքնակիները կ'ըլլան. Յակորեամի, Յակորեամաց, Յակորեամներէ, Յակորեամներով:

238. Գրաբարի ձեւով յոքնակի եղաղ ազգերու անունները կ'ըլլան սեռականի և տրականի մէջ. Հայք-Հայոց, Յոյեֆ-Յունաց, Հրեայք-Հրեից, Հեղենելիք-Հեղենաց, Պարսիկ-Պարսկաց — Պասիք — Պարսիք, Մարք-Մարաց, Վիլք-Վրաց, Հեղիկ-Հեղիկաց, Պուղկարք-Պուղկարաց, Ռուսիք-Ռուսաց, Աղուանիք-Աղուանից, և ան:

239. Բոլոր այս անունները հայցականի բացառականի և գործիականի մէջ ընդհանուր օրէնքին կը հետեւին:

240. Օտար յատուկ անուններու եղակի և յոքնակի հոլովման գրաբար ձեւեր կան օրոնք աշխարհաբարի մէջ ալ նոյնութեամբ կը գործածուին. Ազախու ծով, Կասպից ծով, Պարսկական ծով, Աղուանիք-Աղուանից, և ան:

241. Կորուսման և փոփոխման կանոնը գրեթէ բնաւ չի գործադրուիր օտար յատուկ անուններու կանոնաւոր հոլովման մէջ. Պերջին-Պերջինի, Կուր-Կուրի, Յովիսկի-Յովիսկիի:

242. Զատիկ Հոլովման մէջ է ն կը Կորսնցնէ և կ'ըլլայ Զատիկի, Զատիկի, Զատիկով:

Ա. Ք Ծ Ա. Ն Շ Դ Հ

Կառախումբը կը մօտենայ շոգեպինդ։ Աքծանողը իր պաշտօնին զլուխը կեցած է՝ ձեռքը երկաթէ լծակին վրայ։ Գիտէ թէ կառախումբս հոն պիտի կենայ, և սա- կայն պէտք է ճամբան բաց ըլլայ ճեպընթացին ասջե- որ միւս կողմէն կուգայ, և քանի մը բոպէ ետքը, հոնկէ պիտի անցնի։ Գիտէ որ եթէ նշան չտայ, ճեպընթացը պիտի գայ կառախումբին դարնուի, և ջարդուփչուր պիտի ըլլան երկուքն ալ. ուստի աչքերը սեւեռած մօ- տեցող վայրաշարժին վրայ, անոր մօտենալուն կ'սպասէ որ նշան տայ ճամբան փոխելու։

Յանկարծ ձայն մը կը լսէ. «Հայրի՛կ, հայրի՛կ»։ Արշամն է, իր չորս տարեկան փոքրիկ զաւակը որ խըն- դալով խազալով իր քով կը վազէ. յետոյ իր վրայ սուրացող ահագնադորդ կառախումբին շառաչիւնէն ա- հարեկ՝ կանգ կ'առնէ ուղեգիծերուն միջև, գոչելով։ «Հայրի՛կ»։

Վայրաշարժը կը մերձենայ. հազիւ քանի մը մէթը հեռաւորութիւն մնացած է անոր և մանուկին միջև։

Ի՞նչ ընէ հէք հայրը. երեք բոպէ կայ տակաւին. կրնայ իր զաւակը ազատել. սակայն պէտք է լծակը իր ձեռքէն ձգէ, և թողու որ կօրուստի մատնուին եր- կու կառախումբերը որոնց փրկութիւնը իրեն յանձնուած է։

Չվարանեցաւ, և դալկահար կեցաւ լծակին քով յուստհատօրէն պուալով. «Երեսի վրայ պաւակէ՛. մի՛ շարժիր»։ Տղան պաւկեցաւ ու աներեւոյթ եղաւ վայ- րաշարժին ներքև։

Որքան երկար թուեցաւ հէք աքծանողին կառաշա- րին այդ առղանցքը որ իր զանգուածով կը ծածկէր

աղուն մարմինը։ Վերջին մասնակառքը անցաւ. հօրը ճակատը ցուրտ քրտինքով մը ողողուեր էր։ Հազիւ հա- մարձակեցաւ նայիլ այն կողմը. ի՞նչ պիտի տեսնէր արդեօք։

Տղաք ողջ է սակայն, իր փոքրիկ մարմինիկը հողին կպած, հպանցում մը իսկ չէ կրած։

—Արշամս, մէկ տեղդ ցաւեցա՞ւ։

—Ո՛չ, հայրի՛կ. մի՛ վախնար։

Եւ հայրը կ'սկսի տաք տաք արցունք թափել իր զաւկին փարոծ։ Քանի մը բոպէ ետքը, ճեպընթացը կու գոյ կ'անցնի շեգեպինդ, տանելով ուղեւորները ո- րոնք բան մը տեսած չեն, և մտքերնէն իսկ չեն անցըներ թէ իրենց կեանքը կը պարտին այդ խեղճ մարդուն դիւ- ցազնական անձնուիրութեան։

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

137. Հոլովել բերանացի հետեւեալ բառերուն եզակին կամյոք- նակին.

Կովկասցի, հիւանդութիւն, սպառում, ծնողք, ընտանիք, ստոյիկեան, Ծուս, Աղուան, Կորնթացի, Հնդիկ, Մոնթէ-Գարլօ, Զուցերիա, Բարմա, Կալկաթա, սահմանադրական։

138. Ղաել թէ հետեւեալ բառերը կը կորսնցնե՞ն, թէ կը պահե՞ն իրենց ու ն կամ ի ն հոլովման մէջ.

Հըթիւ, Հունտ, քիթ, վիթ, եղունգ, երդիք, կաւեճ, խաւեծ, կազին, ջուխ, վարիչ, փուշ, թուշ, սուտ, խիթ, բիծ, բիժ, բիտ, բիտ, խոց, նուշ, սափրիչ, Կողոպուտ, լպուտ, անուր, ազօթագիրք։

139. Հետեւեալ խօսքերուն մէջ, փակազիծով զրուած բառերը պէտք եղած հոլովին զարձնել հոլովման օրէնքին համածայն։

Բարիզ պիտի երթամ Մարսիլիոյ (Ճամբայ)։

Ովիմզոսի գագաթը ելլեւու համար պէտք է օրերով (լեռ) կողէն վեր մագլցել։

Մեր մէջ շատեր (եղ) միս չեն ուտեր
Զեր առաջարկութիւնները (սէր) կ'ընդունէի, եթէ (մայս) հրաման առաջ լլայի:

(Աղջիկ) մը ամէնէն գեղեցիկ ճիրքը իր անուշ բնաւորութիւնն է:

Աստուածաշունչը կ'սկսի (Ծնունդ) գիրքով:
Միաբանական առաջին ուխտը հաստատուած է Ս. Գրիգոր (Հովսառորիչ) ձեռքով, ինչակեան վանքին հիմնարկութեամբ, որ հիմայ (Գլակ) Ս. Կարապետ կը կոչուի:
(Մարք) ազգը Ասիոյ հին ժողովուրդներէն մէկն է:
(Նախնիք) ուամկօրէնով գրուած են շատ մը գեղեցիկ բանաստեղծութիւններ:

Շ Ա. Բ Ա. Գ Բ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Վերոգրեալ պատմութիւնը զրել դասարանին մէջ,
իիշ մը աւելի ընդարձակելով:

ՀԱՍՏԱՐԱԿ ԱՆՌԵՆՆԵՐՈՒ ՀՈԼՈՎՈՒՄԸ

ԷՆԴՀԱՆՈՒԽԻ ԿԱՆՈՆ

Եղակի	Ցոքնակի	Եղակի	Ցոքնակի
Ո. Հ. Դաշտ	Դաշտեր	Պատկեր	Պատկերներ
Ս. Տ. Դաշտի	Դաշտերու	Պատկերի	Պատկերներու
Բ. Դաշտէ	Դաշտերէ	Պատկերէ	Պատկերներէ
Գ. Դաշտով	Դաշտերով	Պատկերով	Պատկերներով

Բ Ա. Ց Ա. Ռ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ե Ր

Ա.

Ի վերջացող բառեր

Ռոբին վերջացող բառեր

Եղ. Ցոր. Ցոր.

Ո. Հ. Եկեղեցի	Աշխատութիւն	Աշխատութիւններ
Ս. Տ. Եկեղեցոյ	Աշխատութեան	Աշխատութեանց
Բ. Եկեղեցիէ	Աշխատութենէ	Աշխատութիւններէ
Գ. Եկեղեցիով	Աշխատութեամբ	Աշխատութիւններով
Այսպէս. գինի, հոդի, եւլն.	Այսպէս. ծուլութիւն, ուրախութիւն, եւլն.	

Պ.

Ռոմ վերջացող բառեր Ել եւ ալ վերջացող աներեւոյթներ
Եղ. Ցոր. Ցոր.

Ո. Հ. Խոստում	Խոստումներ	Երգել	Հաղաւ
Ս. Տ. Խոստման	Խոստմանց	Երգելու	Հաղալու
Բ. Խոստումէ	Խոստումներէ	Երգելէ	Հաղալէ
Գ. Խոստմամբ	Խոստումներով	Երգելով	Հաղալով
Այսպէս. հիացում, յուզում, ուսում,	Այսպէս. սիրել, կրել, խաւուն.	գալ, սողալ, եւլն.	

Ե.

Ա վերջացող անելոյթներ

Վերջին վանկին մէջ ապարունակող երեք բառեր

Եզ.	Ցոր.	Եզ.
Ո. Հ. Խօսիլ	Լսուիլ	Բերան
Ս. Տ. Խօսելու	Լսուելու	Բերնի
Բ. Խօսելէ	Լսուելէ	Բերնէ
Գ. Խօսելով	Լսուելով	Բերնով

Այսպէս, նայիւ, թառիլ, տպուիլ, եւլն. Այսպէս. ճակատ, դաւակ:

Է.

Վերջին վանկին մէջ ի պարունակող բառեր

Եզ.	Ցոր.	Եզ.
Ո. Հ. Գիրք	Գիրքեր	«Գիրքին պէս, միտք, սիրտ,
Ս. Տ. Գրքի	Գիրքերու	գետին, ծաղիկ, մատենա-
Բ. Գրքէ	Գիրքերէ	գիր, դրօշակիր, թղթակից,
Գ. Գրքով	Գիրքերով	փրկչ, լուսալորիչ, եւայլն.
		«Դաշտախն պէս, իր, եղջ, հիւ-
		սիս, մատիտ, ապրիլ, մա-
		յիս, ընտանիք, հարսնիք,
		հետաքրքիր, ուրիշ, ցրուիչ,
		գոչին, եւայլն.

Ը.

Վերջին վանկին մէջ ու պարունակող կարգ մը բառեր

Եզ.	Ցոր.	Եզ.	Եզ.
Ո. Հ. Տուն	Տուներ	Աշուն	Անտոն
Ս. Տան	Տուներու	Աշնան	Անտուան
Բ. Տունէ	Տուներէ	Աշունէ	Անտոնէ
Գ. Տունով	Տուներով	Աշունով	Անտոնով
Եզ.	Եզ.	Եզ.	Եզ.
Ո. Հ. Մատուռ	Ժողովուրդ	Մանուկ	
Ս. Մատրան	Ժողովորդան	Մանկան	
Բ. Մատուռէ	Ժողովորդէ	Մանուկէ	
Գ. Մատուռով	Ժողովորդով	Մանուկով	

«Տունին պէս, շուն—«Աշուն»ին պէս, գարուն—«Անտոն»ին պէս, մականուն, դերանուն, բայանուն: — «Մատուռ»ին պէս, դուռ:

Թ.

Կարգ մը միավանկ բառեր

Եզ.	Նաւ	Նաւացին պէս, մարդ, մանչ, ձի, ծով, կով, գիր,
Ո. Հ. Նաւու	Նաւելու	դի, թի, էշ, արջ, հաւ, պատ, գահ, պահ,
Ս. Նաւէ	Նաւելէ	այդ, շահ եւ երթեմն ալ դաս, մահ, ժամ,
Բ. Նաւով	Նաւելով	հեղ, մէկ, տարի, արեւ:

Ժ.

Ժամանակ ցուցնող բառեր

Եզ.	Ամառ	Ատեն	Ժամ	[Ժամու
Ո. Հ. Ամառուան	Ամառուան կամ Ատենի	Ժամուաւան կամ	Ժամու	Ժամու
Ս. Ամառու	Ամառունէ	Ատենէ	Ժամէ	Ժամէ
Բ. Ամառուով	Ամառուով	Ատենով	Ժամով	Ժամով
	«Ամառ»ին պէս, ձմեռ, երեկ, հիմակ, ցերեկ, գիշեր, նոյնպէս իրեկուն, վաղը, առտուն:			
	Ատեն»ին պէս, ժամանակ, օր, կէս օր, օրհասարակ, ետինք. նոյնպէս տարի:			
	«Ժամ»ին պէս, հեղ, անդամ, նոյնպէս շաբաթ, ամիս, մահ:			

ԺԱ.

Ժամանութեան կապ ցուցնող բառեր

Եզ.	Հայր	Աղջիկ	Ներ
Ո. Հ. Հօր	Հօր	Աղջիկ	Ներոջ
Ս. Հօրմէ	Հօրմէ	Աղջիկէ	Ներոջմէ
Բ. Հօրմով	Հօրմով	Աղջիկով	Ներոջմով
	«Հայր»ին պէս, մայր, եղբայր, սանամայր, կնքամայր, եւայլն նոյնպէս, վանահայր, վանամայր, լուսեղբայր, եւայլն Աղջիկ»ին պէս, էրիկ, կնիկ:		
	«Ներ»ին պէս, աներ, տալ, քոյր, հօրաքոյր, մօրաքոյր, կեռուր, կին, տագր, նոյնպէս, տէր, տանտէր:		

Ժ.Բ.

Անկանոն հոլովումներ եղակին մէջ

Եզ.	Եզ.	Եզ.
Ո. Հ.	Աէր	Կայսր
Ս. Տ.	Սիրոյ	Կայսեր
Բ.	Աէրէ	Կայսրէ
Գ.	Սիրով	Կայսով

Եզ.	Ցոր.	Եզ.	Ցոր.
Ո. Հ.	Ճամբայ	Ճամբաներ	Տղայ
Ս. Տ.	Ճամբու	Ճամբաներու	Տղու
Բ.	Ճամբէ	Ճամբաներէ	Տղէ
Գ.	Ճամբով	Ճամբաներով	Տղով

Եզ.	Ցոր.	Եզ.	Ցոր.
Ո. Հ.	Լեռ	Լեռներ	Թոռ
Ս. Տ.	Լերան	Լեռներու	Թոռան
Բ.	Լեռնէ	Լեռներէ	Թոռնէ
Գ.	Լեռնով	Լեռներով	Թոռնով

Եզ.	Ցոր.
Ո. Հ.	Եղեր
Ս. Տ.	Եղեր
Բ.	Եղերու
Գ.	Եղերով

Ժ.Գ.

Ցիբ, կանի, եանի վերջացող յոքնակիներ

Ո.	Քաղաքացիք	Բողոքականք	Աջակողմեանք
Հ.	Քաղաքացիներ	Բողոքականներ	Աջակողմեաններ
Ս. Տ.	Քաղաքացոց	Բողոքականց	Աջակողմեանց
Բ.	Քաղաքացիներէ	Բողոքականներէ	Աջակողմեաններէ
Գ.	Քաղաքացիներով	Բողոքականներով	Աջակողմեաններով

Ժ.Գ.

Անկանոն հոլովումներ յոքնակին մէջ

Եզ.	Եզ.	Եզ.
Ո.	Մարդիկ	Կանայք
Հ.	Մարդիկ	Կիներ
Ս. Տ.	Մարդոց	Կանանց
Բ.	Մարդոցէ	Կանանցմէ
Գ.	Մարդոցով	Կանանցմով

ՅԱՏՈՒԿԻ և ՆՈՒՆՆԵՐՈՒ ՀՈԼՈՎՈՒՄԸ

→→→ՓՕ↔↔↔

ՀՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆ

Եզ.	Ցետրոս	Գետրոսներ
Ո. Հ.	Ցետրոս	Գետրոսներ
Ս. Տ.	Ցետրոսի	Գետրոսներու
Բ.	Ցետրոսէ	Գետրոսներէ
Գ.	Ցետրոսով	Գետրոսներով

ԲԱՅՍՈՌՈՒԹԵԽՆԵՐ

Ա. **Բ.**

ԻԱ վերջացող անձի անուններ ԻԱ վերջացող աշխարհագրական
անուններ

Եզ.	Եւդոքսիա	Իտալիա
Ո. Հ.	Եւդոքսիայի	Իտալիոյ
Ս. Տ.	Եւդոքսիայէ	Իտալիայէ
Բ.	Եւդոքսիայով	Իտալիայով

Գ. **Դ.**

Ա. վերջացող անուններ Օ վերջացող անուններ

Եզ.	Եզ.	Եզ.
Ո. Հ.	Աննա	Քանատա
Ս. Տ.	Աննայի	Քանատայի
Բ.	Աննայէ	Քանատայէ
Գ.	Աննայով	Քանատայով

Ե.

ՊՈՂԻՄ վերջացող անուններ

Եզ.	Կոստանդնուպոլիս
Ո. Հ.	Կոստանդնուպոլիս
Ս. Տ.	Կոստանդնուպոլոյ
Բ.	Կոստանդնուպոլէ
Գ.	Կոստանդնուպոլով

Զ.

Անկանոն հոլովումներ Եղակիի մէջ

Ո. Հ.	Աստուած	Աստուածածին	Էջմիածին
Ս. Տ.	Աստուծոյ	Աստուածածնայ	Էջմիածնայ
Բ.	Աստուծուէ	Աստուածածնէ	Էջմիածնէ
Գ.	Աստուծով	Աստուածածնով	Էջմիածնով

Ո. Հ.	Հին	Զատիկ	Խթում
Ս. Տ.	Հայու	Զինու	Զատիկի
Բ.	Հայէ	Զինէ	Զատիկէ
Գ.	Հայով	Զինով	Զատիկով

Է.

Խանք, ցիք, կանք վերջացող բառեր

Ցոր.	Ցոր.	Ցոր.
Օսմանեանք	Պոլսեցիք	Հռոմէականք
Հ. Օսմանեաններ	Պոլսեցիներ	Հռոմէականներ
Ս. Օսմանեանց	Պոլսեցւոց	Հռոմէականնց
Բ. Օսմանեաններէ	Պոլսեցիներէ	Հռոմէականներէ
Գ. Օսմանեաններով	Պոլսեցիներով	Հռոմէականներով

Ը.

Անկանոն հոլովումներ յոքնակիի մէջ

Ո.	Հայք	Յոյնք	Հրեայք	Պարսիկք
Հ.	Հայեր	Յոյներ	Հրեաներ	Պարսիկներ
Ս. Տ.	Հայոց	Յունաց	Հրէից	Պարսկաց
Բ.	Հայերէ	Յոյներէ	Հրեաներէ	Պարսիկներէ
Գ.	Հայերով	Յոյներով	Հրեաներով	Պարսիկներով
Ո.	Հնդիկք	Ազուանք	Պուլմարք	Մարք
Հ.	Հնդիկներ	Ազուաններ	Պուլմարներ	Մարեր
Ս. Տ.	Հնդկաց	Ազուանից	Պուլմարաց	Մարաց
Բ.	Հնդիկներէ	Ազուաններէ	Պուլմարներէ	Մարերէ
Գ.	Հնդիկներով	Ազուաններով	Պուլմարներով	Մարերով

Ի Ե. Դ Ռ Ս

ՀՈԼՈՎՆԵՐՈՒ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆ

243. Ուղղական. — Ուղղական հոլովը կը գործածուի.

1. Իրը ենթակայ, և կը պատասխանէ ո՞վ կամ ի՞նչ բան հարցման, Համեսուրիւնը աղջկան մը զարդն է:

2. Իրը ստորոգելի, և կը պատասխանէ ի՞նչ հարցման. Այս մարդը դեռ տղալ է:

3. Իրը կոչական. Աստուած, ողորմէ ինձի:

4. Իրը բացայացիչ. Մայողից պատմիչը:

5. Իրը ածականի խնդիր. Քսան մեր շայն է. հարիւր օխա ծանր է:

244. Հայցական. — Հայցական հոլովը կը գործածուի.

1. Իրը սեղի խնդիր, և կը պատասխանէ զ՞ո՞վ կամ ի՞նչ բանը հարցման. Բարկուրիւնը տուներ կը բանդի:

2. Իրը բնութեան խնդիր.

Ա. Երբ գէպի տեղ մը շարժում ցոյց կու տայ, և կը պատասխանէ (գէպի ի) ո՞ւր հարցման. Հայրու աւելի օր ըուկալ կ'երթայ: Մեր դրացոյն տղան ծովը ինձկաւ:

Բ. Երբ տեղի մը մէջ գաղարում կը ցուցնէ, և կը պատասխանէ ո՞ւր հարցման. Ես տունը կը կենաւ: Ավրուկիի անտառները զարհուրելի զազաններ կան: Այս աղջկը աչքը ակնոց դրեր է: Մատդ մասնի շիայ:

Գ. Երբ ժամանակ ցոյց կու տայ և կը պատասխանէ երբ հարցման. Ժամը 12ին ատենեներ կը ճաշենի: Ժթ. Դարուն վերջերը մեռաւ Վիրոռո Հիւկո:

3. Իրը ստորոգելի, երբ անուանել, կոչել, կարծել, նիստել, ճանձնալ, լնտել, կարգել, ընել, դնել, և այս

իմաստով գործածուած ուրիշ ներդործական բայի մը
ընկերացած է, և սեռի խնդրին ինչ ըլլալը կը ցուցնէ.
Զինք լոյր անուանեցի. Զինք մարդ կարծեցի. Զինքը
խաղք լրի:

245. Սեռական. — Սեռական հոլովը կը գործածուի.

1. Իրր յատիացույիչ, և կը պատասխանէ որո՞ւն
կամ ի՞նչ բանին հարցմանց. Պատուհանին վարագոյրը
բռնկեցաւ:

2. Իրր ածական.

Ա. Երր կը ցուցնէ տարիի, աստիճան, արժեք. Քանի
տրաւ տրայ մը: Բարձրագոյն կարգի աշակերտներ: Հա-
րիւր ոսկիի մասնի մը:

Բ. Վերջ, ներս, դուրս, առաջ, առջեւ, ժող, եւեւ,
եսի, վեր, վար, տակ, դիմաց վրայ հայլն բառերուն մէջ.
Վերջի տողը, ներսի հայլին, դուրսի սեղանը:

3. Իրր ածականի խնդիր. Տուրքերու հուափիչ,
հաշիւներու յարդարիչ:

246. Տրական. — Տրական հոլովը կը գործածուի
իրր բնուրեան խնդիր, հատեւեալ կերպով.

Ա. Երրեմն շարժում ցոյց կու տայ, և կը պատաս-
խանէ որո՞ւ, ի՞նչ բանի հարցմանց. Ներկցէ՛ անոնց:
Կրակին մօտեցէ՛: Ա. Պատրիարքին խնդրագիր տրուեցաւ:
Լսելու եկեր հր:

Բ. Երրեմն ժամանակի գաղտփար կու տայ, և կը
պատասխանէ ե՛րը հարցման. Մարտին՝ զարումը կ'ալիք:
Կես զիւերին՝ դուրս եղաւ: Ժամը երկութին՝ կ'արթնեան:
Այս անգամը յացողեցաւ: Զինքը տեսնելուս պիս-
ճանչցայ: Անառուան տափին՝ ճամբայ խալեղը դժուար է:
Հայոց տուեարը նորոգուեցաւ ՇԵՐ բուականին:

Գ. Ծախել, ըսել, զնել, զարնել եայլն բայերուն
քով, յատուկ գործածութիւնն մը ունի երրեմն. Ասոր

խնդութիւն կ'ըսեն: Այս զիրը հինգ տրուեի զնեցի:
Սյոյ հազուսիդ զոյնը կանանչի կը զարնէ: Սա տղան
կապիկի կը նենանի:

Դ. Իրր ածականի խնդիր. Վարձատրութեան ար-
ծանի, պատապանութեան կարօ:

Ե. Կան ուրիշ պարագաներ ուլ, որոնցմէ յիշենք
հետեւեալ օրինակները. Այս իրիկուն ձեզի եմ: Աղօքի
կեցեր եին: Հարիւրին հինգ տոկոս կ'սանաւ:

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

ՃԻՏԻՆ ՊԱՐՏՅԱԿ

Սև կոչիէ մեծկակ պայուսակ մըն էր զոր առառ
իրիկուն իր ձեռքը բանած կ'երթար փողոցներէն: Իր
կեանքին տնբաժան ընկերն էր այս տոկուն կաշէ պարզը
որով ամէն իրիկուն իր տան պիտոյքը, հացն ու միսը
կը տանէր, կամ պառւզը՝ իր երկու փոքրիկ զաւակնե-
րուն որոնք զրանը առջեւէն այս խստամալից ու խոստ-
մատպահ պայուսակին շուրջը կը բոլորուէին: Այս մար-
դուն բոլոր յոգնաշան վաստակին ու քրածնաթոր գոր-
ծունէւթիւնը անոր մէջ էր, զանայեան տակառ զոր
կը լեցնէր շարունակ երեսուն տորիներէ ի վեր առանց
յաջողելու: Իր կեանքի պայքարը հոն էր ամբողջ տպ-
րուստի խնդիր, օրուկան հացի խնդիր, որուն արհաւիր-
քովը լի էր միշտ այդ կաշէ պահարանը իր մշտնջենա-
կան պարապութեամբ: Իր ուրախութիւնները և ցաւերն
ալ հոն էին, իր յիշատակներն ալ: Աղէկ օրեր և գէշ
օրեր ունէր այդ տոպքակը, տէրոջը պէս ճակատագիր
մը յարափոփօխ, և անոր պէս հոգի մըն ալ ունէր կար-
ծես, Ո՞վ էր տէրը այս երկուքին մէջ. երեսուն տարի
կտքը, երր ձախորդութիւնը իր երկաթիքէ ըրջապտոյտ

օլակներով կը պ սշտէր զինքը այս մարդը կը հասկնար որ այդ անզգայ առարկակը իր տէրը եղած էր միշտ:

Ո՞հ, եթէ մինակ

ըլլար, ի՞նչ փոյթ. բայց երկու աղջիկ զաւակներ իրենց պատասխութեան ամէն հրապոյրներով, ամէն պատրանքներով իրեն կը նայէին. առջի մանկուհիները չէին հիմակ, այլ խելահաս պատանուհիներ կեանքի վայլքի արգար ու անմեղ ըղձանքներով, ակն կալութիւններով ծարաւին:



Այս զաւակները, իր բոլոր երջանկութիւնը, հիմայ կը ճնշէին զինքը իրենց տասնըշորս տասնըհինգ տարուաղջան անմեղութեան ժպիտովը, որ յանդիմանութիւններով լեցուն կ'երեւար իր հայրական աչքին: Յանցաւորի պէս կը մանէր ներս, զրկանքներու դատապարտուած այս երկու հոգիներուն առջև մեզաւորի նման գլխիկոր՝ կը դառնար տուն, երեսին վրայ միշտ պահելով զուարթութեան կեղծաւոր երեւոյթը, ու այս դիմայլակին տոկ պարտկելով իր ապիկար ու շուարած մարդու կսկիծը:

ԳՐԻԳ.ՈՐ ԶՈՀՐԱ.Պ

ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱ.Պ: ծանօթ գրագէտ, փաստարան եւ պերմախօս երեսփոխան, ծնած 1860ին, հրատարակած է հայ պարբերականներու եւ թերթերու մէջ յօդուածներ եւ նորավէպեր, որոնց մէկ մասը ամփոփած է հատորի մը մէջ Ռուսիան նախացածացած աերունական մը:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

140. Զրուցազրելայս հատուտօր կէտազրութեան նշանները զնելով

141. Բսել թէ հետեւեալ խօսքերուն մէջ տարբեր զիրով գրուած ուղղականներէն որո՞նք իրբեւ ենրակայ, որո՞նք իրբեւ սուրողելի. որո՞նք իրբեւ բացայատիչ, որո՞նք իրբեւ ածականի խնդիր զործածուած են.

Կարապը ջրային թռչուններու ամէնէն սքանչելին է: — Եեզամարկեղը հերկելու գործիք մըն է: — Մեր մարթին վրայ փոքրիկ վտառներ կան որոնք ծակտիք կը կոչուին: — Օդին իշխանը, արծիւր, միշտ արեւուն կը նայի: — Ինչպէս բացը, նոյնպէս ալ հիացումը կը պակսի, երբ չ'աւելնար: — Խիւթիէօ Հերսկոս Գ.ի քաղաքականութիւնը շարունակեց, եւ կուգովիկոս ԺԴ.ինը պատրաստեց: — Սպարտացւոց ամէնէն մեծ վայոն էր իրենց զաւակներուն ստացած վերքերու: — Մեզանի մը սփուոց շինելու համար գոնէ երեք կանգուն լայն կտաւ պէտք է: — Սոնի կը կոչուի այն մարդը որ հարժու օխա կը հրաւ:

142. Բսել թէ հետեւեալ խօսքերուն մէջ տարբեր զիրով գրուած հայցականներէն որո՞նք իր սենի խնդիր, որո՞նք իր բնութեան խնդիր, որո՞նք իր սուրազելի զործածուած են.

Ուշագրութեամբ գիտեցէ՞ք թիթեռնիկին բեւեր, եւ տեսէ՞ք թէ ի՞նչ նուրբ արուեստով յօրինուած են: — Յաճախադէպ երկրաշարժներ կը կործանեն Ամերիկայի հաղաները: — Եթէ կայծակը որ եւ է մետաղի մը վրայէն անցնի, կը հալեցնէ եւ օդին մէջ կը ցնդեցնէ այդ մետաղը: — ԺԸ. դ.արաւն վերջեր, Յովսէփ Արդութեանց Արքեպահուկուպուը Գրիգորուալդովս հայաբնակ հաղաքը հիմնեց Ռուսաստանի մէջ: — Հենաւուրց Քրունիները եռուտանիներու վրայ նստած կը ներկայացնեն պատկերներու մէջ: — Սըբատ Բագրատունի, Հայոց սպայապետը հրաշէկ շամփուրով պակեց Մերուժանի զլուխը: — Գիւերներ կանուխ անկողին մոնել եւ առանցներ կանուխ ելլել՝ գլխաւոր պայամաններն են տղու մը առողջութեան: — Եթէ մեր պարտփերը նոզ մը կատաւնք, դժբախտ կ'ըլլանք: — Տղաք պէտք չէ որ խնջոյք մը կարծեն կեանքք: — Կարձամիտ մարդը, եթէ հարթւը անզամ ալ խաբուի, նորէն փորձառու չ'ըլլար:

143. Որշել հետեւեալ սոտրազրուած բառերուն մէջէն սեռականները եւ տրականները.

Լաւագոյնը լավին թշնամին է: — Գրիգոր Շղթայակիր Պատագուց. Քեր. Գ. Գիր. Ա.

ռիարքը երուսաղէմի վանիին պարտքը վճարելու համար, վիզէն շնթայ անցուցած, տարիներով նպաստ հաւաքեց: — Յուդան Յիսուսը մատնեց երեսուն արձարի: — Երիկուն ճաշը պէտք է թիւթեւ ըլլայ, դիւրաւ մատուելու համար: — Դաբրիէլ Այլազովսքի գորագէտ եպիսկոպոսը, որ Քոյլովի առակները թարգմանած է, Յովհաննէս Սյավազովսքի մեծ նկարչին եղբայրն է: — Որ եւ է գոյն մը աղէկ որուելու համար, պէտք է անեւուն լոյսին դիտել զայն: — Ես կարգի խնդիրները մեր մէջ կարգադրե՞նք: — Ներսէս Շնորհալի, բանաստեղծ կաթողիկոսը, Պահլաւունեաց ցեղին կը պատկանէր: — Դուրսի թշնամիները չեն կրնար լիասել ազգի մը, եթէ ներսէն թշնամի չունենայ: — Յարգանի արժանի չէ այն մարդը որ իր շահը միայն կը մատէ:

Շ. Ա. Բ. Դ. Ռ. Ո. Ւ. Թ. Ի. Ե.

Կարդացէ՛ ուսի ուսով վերոգրեալ հատուածը. Եւ դուք ձեր կողմէն նկարագրեցէ՛ հայր մը որ կը սառապի իր զաւակներուն պէտքերը չկարենալ հոգալուն համար:

Ի Զ. Դ. Ս

ՀՈԼՈՎՆԵՐՈՒ ԳՈՐԾԱՑԱՌՈՒԹԵՒՆ

(Նարունակութիւն)

Հ 47. Բացառական. — Բացառական հոլովը կը գործածուի.

1. Իր ածական, երբ նիւթ կամ տեսակ ցոյց կուտայ. Մուօտակէ վերարկու: Քարէ սանդուխ:

2. Իր բնուրեան խնդիր, երբ պատասխանէ որևէ, ի՞նչ բանէ հորցմանց. Քեզմէ չկացի: Կարդացած զիրքին զոհ են: Տունեն դուրս եղել յեւ ուցեր: Քրիստո Յովհաննէս Մկրտիչն Ակրտուեցաւ: Խաղակէ դարրեր եին: Աշխատութենէ մի՛ ձանձրանար: Պատօննէս հրաժարեցաւ: Բարկութենէն աղեղներ եր: Կարդային այժերը ևկարացան:

3. Իր ածականի խնդիր. Աշք հեռու: Հոգերէ զերծ: Մխիթրարութենէ զուրկ:

4. Իր զոյականի խնդիր. Երենցմէ մեծ մասը ինձի ձայնակցեցաւ: Արուեստագէտներէն ֆիշերը հարուսեղած են:

5. Իր նախադրութեան խնդիր. Իմ ուժես վեր է այս ցախին դիմանապ: «Դուռնեն ներս մե՛ք»:

Հ 48. Տրականի ձեռով և բացառականի իմաստով կը գործածուին երբեմն կարդ մը բառեր. Ընելիքը չգիտեալուն՝ անշարժ սնաց: Սասիկ վախուն շփորեցաւ: Ասիկա միտքերնեւն յեր անցներ: Լաւագոյն է սակայն, շփոթութեան տեղի չսալու համար, բացտուկանի ձեռով գործածել սապէս. Ընելիքը չգիտեալին՝ անշարժ մնաց: Վախէն շփորեցաւ: Ասիկա միտքերնեն յեր անցներ:

Հ 49. Գործիական. — Գործիական հոլովը կը գործածուի.

1. Իրր բնութեան խնդիր, երր կը պատասխանէ իմչնվ հարցման. Մեր կորովով յաջողեցանք: Կողովներով ժողվեցիմ: Գրչով յարեցիմ:

2. Իրր գոյականի խնդիր: Արուեսով րժիշի: Հաւասքով ժրիսոնեայ: Ազգով հայ:

3. Իրր ածականի խնդիր: Վարդերով լեցուն կողով մը: Քաջութեամբ նշանաւոր զօրապես մը:

4. Մակրայի իմաստով, երր կը նշանակէ:

Ա. Ամրողջութիւն. Տունով տեղով մեկնեցան:

Բ. Ժամանակի երկարութիւն. Ամիսներով սպասեցիմ:

Գ. Տեղոյ տարածութիւն. Գևայի երկայնութեամբ տարածուեր էին: Յամայի նամբով պիտի երթանի,

Դ. Որոշ ժամանակ մը. Սողունով օրով՝ ուղին և արծարը արձել չունեին:

Ե. Ժամանակի անպատեհութիւն. Գիշերով ուրեքաս: Մեծ պահի օրով հայ կ'ուտուի:

Զ. Իրր ածական, երր նշանակէ ունեցող. Երկու փեղկով (երկիւղի) դրու: Չորս ուժով (չորդնանի) անառուն: Կարա հասակով (կարանասակ) աղջիկ: Այսպէս ձեւած են ուժով, զինով, համով, խեղօֆ ածականները:

250. Հայցուկան, սհուական, տրական, բացառական և գործիւկան հնութիւնները կը գործածուին նաև իրր նախադրութեան խնդիր, ինչպէս իրրեւ մարդ, քու դիմացդ, ժեզի հնես, ժեզմեն զաս, սրտով մօս,

251. Կոչական.—Կոչական կ'ըսուի այն բառը զոր կ'ուզզենք անձի մը կամ իրի մը, ինչպէս Տէ՛ր, երկինի:

252. Կոչականը որ ուզզականի և հայցականի ձեւը ունի, կրնայ ըլլալ եզակի կամ յոքնակի, ու միշտ կը շեշտուի:

253. Կոչականը առաջին վանկին վրայ կը շեշտուի խօսուկցութեան մէջ. Ե՛ղբայր, դուն զիտես որ հիշանդ եմ: Իսկ երր մինակ գործածուի, մանաւանդ մէկը կանչելու համար, վերջին վանկին վրայ կը շեշտուի. Յակո՞ր, Յակո՞ր, հո՞ս եկուր:

254. Կոչականը չի չհշտուիր, երբ երմէ առաջ շեշտեալ բառ մը ունի, ինչպէս Միրելի՛ եղբայր, Տէ՛ր Ասուած:

255. Կոչականը իր ածականին հետ, եթէ ունի, միշտ երկու ստորակէտով կը բաժնուի նախորդ ու յաջորդ բառերէն, ինչպէս Ողորմէ ինձի, Տէ՛ր Ասուած, եւ մի՛ բողուր զիս:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

ՏԵՐԵՒՆԵՐՈՒՆ ՊԱՐԾ

Կ'անցնին աշնան ցուրտ հովեր,
Ու կը ասնին բանավար
Թոչունները գէպ 'այեր
Տերեւններն ուլ՝ գէպ անտառ:

Դապջ օրե՛ր, սի՛ւգ հեշտաբեր
Անհետացան ընդ երկար.
Պարեցէ՛ք, հէ՛ք տերեւններ,
Վալսեցէ՛ք դուք զերթ յիմար:

Ճամփաներու քովի ի վեր,
Հիւսիսէն կամ հարաւէն,
Տե՛ս, կը վալսեն տերեւններ,
Մահուան պարը կը պարեն:

Հրատիրածին չափ տերեւ
Հովը երբեք չի գտներ:
Դարձէ՛ք, դարձէ՛ք հե. ի հե,
Վալսեցէ՛ք, հէ՛ք տերեւներ:

Ամէն տերեւ վար կ'իյնայ
Կնձնի; թմբի կամ կաղնի,
Ու ամէն մորդ, ծեր, տըզոյ
Մահուան ծոցը կը թաղոի:

Եւ երազներն աշխարհին
Երբեք երկոր չեն տեւեր:
Հետեւեցէ՛ք ձեր պարին,
Վալսեցէ՛ք, հէ՛ք տերեւներ:

ԲՈԼ ԺԻՒՅՅՈՍ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

144. Գոյ սորվիլ եւ արտառանել այս ոտանաւորը:

145. Որոշել թէ հետեւեալ խօսքերուն մէջ ստորագծուած բացառականներէն որո՞նք իրը ածական, որո՞նք իրը բնօւրեան խնդիր, որո՞նք իրը ածականի խնդիր, որո՞նք իրը գոյականի խնդիր գործածուած են.

Պէտք է մարդը իր գործերէն դատել, եւ ոչ խօսերէն: — Ամէն երկրի մէջ գրական մարդոցմէ շատերը անօթի մեռած են: Բնականէն սեւ եղանը աճառով չի ճերմկիր: — Ես մոտիկ ընելէ ձանձրացայ, ան խօսելէ ձանձրացաւ: — Ուսկիէ սիրս մը ունի: Գաճէ արձան մը աւելի կ'արժէ քան բարէ: արձան մը: — Լաւ է անօրութենէ: մեռնիլ քան անսկախի ապրիլ: — Հոռոմայեցիք ոճարագործները թարբէյեան ժայռէն վար կը գահավիժէին: — Այժէ հեռու, սրտ: հեռու, կ'ըսէ հին առած մը: — Սա լեռներէն անդէն նոր աշխարհ մը կայ: — Հոգերէ զերծ աշակերտը ան է որ ժամանակին իր պարտականութենը կը կատարէ: — Այս տարի մեր

ԲՈԼ ԺԻՒՅՅՈՍ, Ֆրանսացի ժամանակակից բանաստեղծ:

ծառերէն հինգը միայն պտուղ տուաւ: — Մարդիկ աւելի իրենց վիշտերէն կը ծարանան քան թէ աշխատանիէն: — Այս տարի մեր չունեն պիտի ելլենք: — Կայէն Աստուծմէ անիծուեցաւ:

146. Հսել թէ հետեւեալ նախագատութեանց մէջ ստորագծուած գործիականները իրեւ ի՞նչ գործածուած են.

Ամէն մարդ իր յանցամենով գժեախտ կ'ըլլայ: — Արամազդ յօնքերը պրասելով, Ումազսը կը գորդէր: — Հին ատենները, ծիռով ու նառով կը ճամբռորդեն եղեր, հիմայ օնդեկառենվ, նիճելանիւով ու ինքնաւրժով: — Հապոկրատ Պերկլէսի օրով մեծ համբաւ կը վայելէր: — Տան մը մէջ, պաշինով մեծով, ամենքն ալ պարտական են հնազանդիլ քաղաքավարութեան օրէնքներուն: — Երամը իր բըժուով շինելու համար, օրերով, սարաբներով կ'աշխատի: — Կիրակի օրով, չի վայլեր առևտութի ելլեւ: — Դեղին վիեռուներով գլամարկս անձրւէն թուջուեցաւ: — Մնունդով խոնարհ մարդիկ շատ անդամ մեծամեծ աստիճաններու հասած են: — Անենեակին բարձրութեամբ հայլի մը գըեր էին: — Թուջունները իրենց բեւերով կը կենան օդին մէջ: — Սմբատ թ. Անի քաղաքը պատեց բարձր պարիսպներով, ու Տրդատ անուն հայ ճարտարապետի մը ձեռնով զարդարեց զայն հոյակապ շիներով: — Վասմշապուհի թագ աւորութեան օրով էր որ գտնուեցաւ հայ գիրերը եւ ծաղկեցաւ Հայոց գրականութիւնը: — Երուանդն այս այսպիսի դաժան մէջ մը ունէր, կ'ըսէն, որ մէկ հայուածիով քարերը կը ձաթեցնէր:

147. Հետեւեալ բառերը իրը կոչական գործածել վարի պատմական խօսքերուն.

Ո՛վ Անտիմթենէս, == պուո՛վ Սիկամբրոս, — Յուդա՛, — Հայո՛ց աշխարհ, — Ո՛վ Աստուած: — Ո՛վ Աղեքսանդր: — Զօրապետներ:

Եթէ Աղեքսանդր ըլլայի, պիտի ուզէի Դիոսէինէս ըլլալ: — Արեւու մի՛ խափաներ: — Համբերուլ ես, վասնգի յաւետենական ես: Համբերելո՞վ կը մատնես զիս: — Խոնարհէ՛ գլուխի, այլէ՛ ինչ որ պաշտեցիր, պաշտէ՛ ինչ որ այրեցիր: — Կ'ողբար զքեզ: — Վերաբերեն կը տեսնեմ գոռոզութիւնդ:

Ց Ս. Թ Պ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Նկարագրել աշունը, տերեւաբափը, բնուրեան դարդուկը, եւ մարդոց տրամադրութիւնները այդ եղանակին: Տղոց, բաղաբացւոց եւ զիւղացւոց մտահոգութիւնները:

Ե Ե. Դ Ա. Ս

ԳՈՅՉԱՆ ԳՈՅՉԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՉԱՍՏՈՒԹԻՒՆ
ԿԱՆՈՆԵՐ

256. Գոյական մը գլխաւորաբար երեք կերպով կրնաց գոյականի մը քով իշնալ. Ա. Իրր բացայացիչ և բացայացեալ, Բ. Իրր յատկացուցիչ և յատկացեալ, Գ. Իրր ածական:

257. Բացայացեիչ եւ բացայացեալ. — Բացայացիչ կ'ըսուի այն գոյականը, որ ուրիշ գոյականի մը ո՛վ կամ ի՞նչ ըլլամբ կը բացատրէ, Աղիմպոս լեռը, Աւետիք Պատրիարքը:

258. Բացայացեիր կը պատասխանէ ո՞ր հարցումն. Ո՞ր լեռը. Աղիմպոս լեռը: Ո՞ր Պատրիարք. Աւետիք Պատրիարք: Աղիմպոս և Աւետիք բացայացեիչ են:

259. Բացայացեալ կ'ըսուի այն գոյականը, որուն ինչ կամ ով ըլլամբ բացայացեիչով մեկնուած է. Աղիմպոս լեռ, Աւետիք Պատրիարք: Լեռ և Պատրիարք բացայացեալ են:

260. Երբ բացայացեիը և բացայացեալը իրարմէ չմնջատուող բառեր են, այսինքն երբ բութով կամ ստորակէտով չեն զտառուիր, բացայացեիը, որ ընդհանուրակէս բացայացեալէն առաջ կը դրուի, ոչ յօդ կ'առնէ, ոչ ալ կը հոլովուի. Նեղոս զետեն անցանք, Կարմիր ծռվուն եղերք հասանք:

261. Երբ բացայացեիը եւ բացայացեալը իրարմէ կ'անջատուին ստորակէտով կամ բութով, վերջը զբուած բառը կամ բառերը բացայացեին: Երբ ըսենք Շեխսիր, Անգլիացի բատրերզակը՝ 52 տարու մեռաւ, Անգլիացի բատրերզակը բացայացեիչ է Շեխսիրին: Իսկ երբ ըսենք Անգլիացի բատրերզակը՝ Շեխսիր՝ 52 տարու

մեռաւ, Շեխսիր բացայացեիչ է Անգլիացի բատրերզակին: Այս պարտգաներուն՝ թէ՛ բացայացեիչը և թէ՛ բացայացեալը կը հոլովուին ընդհանուրակէս, ինչպէս Տանրէի՝ Իտալացի մեծ թերողին՝ արձան մը պիտի կանգնուի, կամ Իտալացի մեծ թերողին՝ Տանրէի՝ արձան մը պիտի կանգնուի:

262. Երկար բացայացեիչները և բացայացեալները պէտք է յարաբերականով զատել, խօսքը չերկութելու և շփոթութեանց տեղի չտալու համար: Փախանակ ըսելու Մեր լեզուն՝ մեր հօրենքն ու մօրենքն մեացած միակ անկրուուս ժառանգութիւնը, մեր զադափարենու անմիջական միջնորդը, պէս է անլրար պահուի. պէտք է ըսել. Պէս է անլրար պահուի մեր լեզուն. որ մեր հօրենքն ու մօրենքն մեացած միակ անկրուուս ժառանգութիւնն է, և եալին:

263. Կարելի է նաև այս պարտգաներուն մէջ անջատման գիծ գործածել բացայացեին առաջ և ետքը, ինչպէս. Մեր լեզուն, — մեր հօրենքն ու մօրենքն մեացած միակ անկրուուս ժառանգութիւնը, մեր զադափարենու անմիջական միջնորդը, — պէս է անլրար պահուի:

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

ԱՄԷՆ ԲԱՆԻ ՄԵԶ ԶԱՓԱՌՈՐՈՌԻԹԻՒՆ

Տգետ և միամիտ գերզուկ մը, օր մը, քաղաք իջնելով, իր բանեցուցած ագարակին տէրոյն տունը գնաց գործի մը վրայ խօսելու համար անոր չես:

Տան աէրը ճաշի վրայ ըլլալով, սեղանատուն տարին մեր գիւղացին օր հոն սկսաւ բացատրել իր ինդիրը, և պէտք եղած հրահանգները ստանալէ յետոյ, մեկնելու միջացին, կանգ առաւ և հարցուց թէ ի՞նչ էր այն ճերմակ փոշին զոր կերակուրներուն վրայ կը ցանէր:

Տան տէրը զարմանալով այդ մարդուն տգիտութեան վրայ, բացատրեց անոր թէ այդ փոշին աղ կը կոչուէր որ կերակուրներուն համ կուտար և մարսովութիւնը կը դիւրացնէր:

Գեղջուկը տեղեկանալէ յետոյ թէ արժան էր այդ նիւթը և թէ ամէն նպարավաճառի քով կը գանուէր, գնաց քանի մը օխա աղ գնեց և շունը իր տունը առաւ:

Պատուիրեց որ անմիջապէս կերակուր բիրեն իրեն, և պատրաստուցաւ ախորմակով ճաշել, գատապարտելով ինքնիրեն հարուստներուն ագահութիւնը որ այդպիսի աժան նիւթ մը տյնքան ինսայողութեամբ կը գործածեն: Ուստի ափ մը աղ լեցուց իր պատասին վրայ և կուլ առաւ:

Հետեւանքը սարսափելի եղաւ. խեղճ մարդը սկսաւ հաղալ, թքնել ու քիթը սերանը ծամածուել, խեղճուկ ձայնով մը օգնութեան կանչելով իր րնտանիքը, որոնք իր քով փութացին և կոկորդը լուալով հազիւ կրցան սփոփել զինքը:

Հետեւեալ առաւուն կանուխ մեր գեղջուկը վերստին քաղաքը եկու, ու շիտակ ագարակատիրոջը տունը վազեց գանգատաելու համար իրեն եղած չարամիտ կատակէն:

Տան տէրը խնդիրը հասկնալէ յետոյ ըստաւ անոր ութիւնը ըստաւ քեզի որ ափերով աղ լեցնես կերակուրիդ վրայ. չաեսա՞ր որքան զգուշութեամբ կը ցանէի հս՝ Գնա՛, տղաս, և միտքդ պահէ թէ լաւագոյն բաներն իսկ երբ չափազանց գործածուին հակառակ արդիւնք կ'արտադրեն»

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

148. Զրուցագրել այս հասուածը:

149. Որո՞ել այս հասուածին զյականներուն մէջէն ուղղականները.

150. Մէյ մէկ յարմար բացայայտիչ զնել հետեւեալ բառերուն.

Աստեղագիտութիւն, մանտարէն, Մօցրդ, Հերոդոս, ցէնը

լոն, Ոսկեբերան, Եղիշէ, Շաթօպրիան, Կիկերոն Ափրիկէ, Տարսոն, մանիշակ, Տիգրիս, թեղօշ, Փիդիաս, Հայկ գիւցազն, Իլիական, Յայսմաւուք, Սալմոս, Զատիկ, Արտաւազե Ա., Տիգրան Երկաթ, Հ. Հեւոնդ Ալիշան, Գրիգոր Նարեկացի:

Օրինելի. - Հայկ դիւցազն, Հ. Արտէն Բագրատունի նշանաւոր դիւցազներգութիւնը. - Տարուն, Կիլիկիոյ մէջ քաղաք:

151. Յարմար զյականներ զնել հետեւեալ մանրավէպին կէտերուն տեղ.

Հ Ե Բ Ր Մ Ծ Խ Ե Խ Ե Ա Ր Ջ Ա Ն Ծ Գ Ո Ւ Ծ Ը

Օր մը, Հերմէսուզելով հասկնալ թէ որքան... կու տան իրեն աշխարհի վրայ, մահկանացուի մը... առաւ, եւ արձանագործի մը... մտաւ: Նախ Արամազդի մէկ . . նշմարեց հոն ձեռքը . . մը ըբանած, եւ . . հարցուց երբ պատասխաննեցին թէ մէկ ոսկի է, մըտքէն ինդաց իր հօրը . . վրայ: «Հապա սա Հերա՞ն, ըստաւ, քանիք կու տաս: - Քիչ մը աւելի» Վերջապէս իր . . եւսնելով, եւ կարծեցին թէ աւելի կ'արժէ, քանի որ . . չաստուածին եւ ուռեհանգակին . . էր, անոր գինն ալ հարցուց, «Եթէ միւս երկուքը գնես, պատասխաննեց..., ասիկա ձրի կու տամ»:

Ընդհանրապէս մեր ենթադրածէն շատ աւելի պակաս կը գընահատեն զմեզ ուրիշները.

152. Որոշելայս հասուածին մէջ ծեր զրած զյականներուն հորվի:

153. Մէյ մէկ նախազառութեանց մէջ զործածել հետեւեալ յատուկ անունները, բացայատիչներ տալով անոնց.

Մովսէս, Վերգիլոս, Հերքիւլէս, Աղթամար, Վաղարշապատ, Կրեսոս, Կէնոպատրա, Սանդուխտ, Շամիրամ, Սոզոմոն, Յոթ, Բագրատունիք, Թորիշէլլի, Արքիմեդէս, Լամարթին, Անահիտ, Աթենաս, Պատուն, Կիպրոս:

154. Զարի եղած յատուկ անունները զնել հետեւեալ նախազառութեանց մէջ.

... գտաւ Հայ գիրերը. - Արշակ Բ. շինեց.. քաղաքը: - .. թարգմանեց Վերգիլիսոսի Ենէկալան գիւցազներգութիւնը գրաւար ոստանաւորի. - . . , հասուածած է Սահակ Մեսրոպեան մրցանակը Հայ գրագիտները քաջալերելու համար: - . . Հիմեց Ուշեմանց Եշխանութիւնը: - . . Ուստաստանը ծաղկեցնելու համար, Հայ գաղթականներ հրաւիրեց ու հասուած զաննոք այլ եւ այլ գաւառաններու մէջ: - Լեւոն Ե. թագաւորը անզաւակ մեռնելով, կիլիկիոյ վրայ թագաւորեցին . . իշխանները:

Ճ Ա Ր Ա Փ Ր Ո Ւ Թ Ի Ե Ն

Գրել «Ամեն բանի մէջ չափաւորութիւն» վերնագրով շարադրութիւնը աւելի մանրամասնութեամբ եւ խօսակցութիւններ զնելով գեղջուկին ու ազարակատիրոջ միջեւ:

Ի Բ . Դ Ա Ս

ԳՈՅՆԱՍՆ ԳՈՅՆԱՍՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՉԱՍԱՅՆՈՒԹԻՒՆ

(Նարունակութիւն)

264. Յատկացոցիչ եւ յատկացեալ .— Յատկացոցիչը անուն մըն է , որ ուրիշ անունի մը որուն ըլլալը կը ցուցնէ . Ծառին ճիւղը . ծառերուն ճիւղերը : Ծառին և ծառերուն յատկացոցիչ են :

265. Յատկացեալը այն բառն է որ յատկացուցիչն կը վերաբերի . Ծառին ճիւղը , ծառերուն ճիւղերը : Ճիւղը և ճիւղերը յատկացեալ են :

266. Յատկացուցիչը կ'րլայ միայն սեռական հոգով , իսկ յատկացեալը անեն հոգով կ'ընայ ըլլալ . Ծառին ճիւղը , ծառին ճիւղին , ծառին ճիւղեն , ծառին ճիւղով :

267. Յատկացուցիչը կը պատոսիանէ որո՞ւն կամ ի՞նչ բանին հարցման :

268. Սեռական և արտական հոլովխերուն ճեւերը նոյն ըլլալով , պէտք է դիտել որ սեռական հոլով յատկացուցիչը միշտ գոյականի մը կը վերաբերի , ինչպէս Ծառին ճիւղը , մինչդեռ տրական հոլովը բայի մը կը վերաբերի . ինչպէս Ծառին մօտենալ :

269. Այս կանոնին բացառութիւն չեն կազմեր ճետեւեալ երկու պարագաները .

Ա . Երբ սեռական հոլովը բանի մը մէկուն վերաբերիւը կը ցուցնէ . Այս զիրթերը բոզս են : Այս նոխագառութեան մէջ՝ բոզս բառը արտակոն չէ ; այլ սեռական , և գեղչումի մը պատճառոււ բարին քոյ ինկած է : Առանց զեղչումի , պիտի ըսէինք . Այս զիրթերը բոզս զիրթերն են :

Բ . Երբ սեռական հոլովը տարիք կը ցուցնէ . Քոյրս

Տասնեւերկու տարու է : Այս պարագային մէջ տարու ոչ թէ սեռական մը կամ արտական մը , այլ սեռականի ճեւով ածական մըն է տարեկան բառին տեղ գործածուած :

270. Աշխարհաբարի մէջ՝ յատկացուցիչը բնդհանրապէս յատկացեալէն առաջ կը դրուի : Եկեղեցւոյն զանգակը , դրան բանալին :

271. Յատկացեալը կրնայ յատկացուցիչէն առաջ դրուիլ հետեւեալ պարագաներուն մէջ .

Ա . Երբ յատկացուցիչն վերջը յարաբերական մը կայ . և կրնայ իմաստի շփոթութիւն առաջ գալ . կը ճանձնայի ձեր դրացւոյն աղջիկը որ մեռաւ , կամ կը ճանձնայի աղջիկը ձեր դրացւոյն որ մեռաւ :

Բ . Ոտանաւորի մէջ յանգի կամ վանկի յարմարութեան համար .

Կրնան նըլկարել լուրը երերին ,

Թիրեռնիկները որ կը դեղերին

Թաւուտերուն մէջ , շուրջը վարդերուն

Զոր զնիար զողով գեղերինեց զարուն :

Գ . Դրաբարէն առնուած քանի մը բացատրութեանց մէջ . Որդի Ասուծոյ , Մրբուրիւն Մրբոց , Փրկիչ աշխարհի , և այլն :

272. Երբ յատկացուցիչը որոշեալ չըլլալով , տռանց յօդի գործածուած է , չատ անգամ կարելի է անոր տեղը զնել նոյն իմաստը ունեցող ածական մը , ինչպէս Մօր սկր , մայրական սկր : Երկինենի կապոյց , երկնային կապոյց :

273. Ածականաբար զործածուած զոյտկանեներ . Գոյականներ կան որոնք միանգամայն տծական են , ինչպէս սուս , մուր , ծակ , շում , ցուրս , հանգիս : — Սուսին վերջը չի զար : Սուս վկայութիւն մի՛ ընելու : Մուր զիշեր եր , գիշերուան մուրին դուրս եղելու : Ծակ անենը չի լեցուիր : Ամանին ծակը պիտի և խցել , և այլն :

274. Կան գոյականներ ալ որոնք իբր ածական կրնան գործածութիւ, ինչպէս հետեւեալ պարագաներուն մէջ .

Ա. Երբ գոյականը ստորոգելի է . Դեռ ծոմ և՛ Հազ եղայ :

Բ. Երբ բանի մը նիւթը կը ցուցնէ . Ուկի շրայ, արծար ժամացոյց :

Գ. Երբ չափ ցոյց կու տայ . Գաւաք մը ցուր, կարիլ մը արցունիք, հինգ օր բանաւրկութիւն :

Դ. Նմանութեամբ . Քար սիրտ, ծաղիկ հասակ, գոհար ցոյ :

Ե. Փոխարեռութեամբ . Կրակուբոց երիտասարդ մը, իրեւ մարդ մը, արիւն բրդին մտած փայտահաւ մը :

275. Ժամանակ ցուցնող գոյականները իրարութայ կ'իյնան իբր ածական և գոյական . Երեկ զիշեր, վաղը իրիլուն, շաբար առտու .

276. Կան գոյականներ ալ որոնք հոլովուելով ածականի իմաստ կ'արտայայտեն, ինչպէս տեսանք հոլովներու գործածութեան առթիւ .

Ա. Սեռական հոլով . Տարի տարու տղայ մը, երկրորդ կարգի աշակերտ, ետեւի պարտէզը :

Բ. Բացառական հոլով . Փայտէ աքոռ, կաշիկ զօտի :

Գ. Գործիական հոլով . Երկու քեւով աշտանակ, յորս ոտքով սեղան, ձերմակ պոչով կատու, անուշ ձայնով դաշնակ :

ԸՆԹ ԵՐՑՈՒԱԾ

Լ Ե Զ Ո Ւ Խ

Լեզուն թարգմանն է մտքին : Անով մեր պէտքերը կը յայտնենք, և ուրիշներուն հետ հաղորդակցութեան կը մտնենք . անով մտրդիկը կը յուզեն կամ կը հանդար-

տեցնեն, մերթ որոտընդոստ պերճախօսութեամբ անոնց եռանդը արծարծելով, և մերթ մեղմ ու սրտագրաւ խօսքերով անոնց կիրքերը մեղմացնելով : Լեզուով է որ արարածը կը հաղորդակցի իր արարչին հետ, և անով է որ կը գոյանան տկարութեան և զօրութեան միջև այն սքանչելի յարաբերութիւնները որոնք ծանրաբերնեալ հոգիս կ'սփոփեն : Մէկ խօսքով, լեզուն մարդկային պէտքերէն մէկն է, և միտքը որչափ մշակուի ու զարգանայ, նոյնչափ ու լեզուն կը կատարելագործուի : Նախնի ժամանակներու մէջ, երբ մարդկութիւնը իր օրբանին մէջ էր, երբ ծանօթութիւնները, գաղտափարները և պէտքերը անձուկ սահմանի մը մէջ կ'ամփոփուէին, մարդ կ'ըմբռնէր միայն ինչ որ կը տեսնէր : Իր պէտքերը կը կոյանային կեանքի տռածջին անհրաժեշտ առարկաներուն մէջ, ուստի գործածութ բառերն ալ իր սահմանաւ որ ծանօթութեանց և պիտոյքներուն կը համարաշախանէին : Բայց ժողովուրդ մը որչափ յառաջդիմէ, նոյն համեմատութեամբ, իր մտքին մէջ՝ նոր գաղտափարներ, նոր լոյսեր կը ցոլտնան, որոնցմէ կը ծնին նոր պէտքեր, նոր բառեր ալ կը գոյանան, որով լեզուն կը ճոխանայ : Լեզուէ մը կրնայ մասսամբ դատուիլ ժողովրդեան մը յառաջդիմութեան աստիճանը :

ՄՐՅՈՒՃԻ ՑԱԽԱՍԹ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

155. Ջրուցազրել այս հատուածը :

156. Մէկ նախադասութեան մէջ գործածել այս հատուածին մէջ գտնուած բոլոր յատկացուցիչները :

Տիկին Սրբուէջի ՏիիՍԱԲ, Հայ գրագիտուիի, ծնած 1842ին Պոլոյ մէջ, իր զիսաւոր երկերն են երեք վէպ, Մայսա, Սիրանոյ, Արաքսիա Գրած է տեսութիւն մը Աշխարհաբար Հայ Լեզուի վրայ եւ զանազան հատուածներ Արեւելեան Մամուլի եւ Մասիսի մէջ Մեռած է 1901ին .

157. Հետեւեալ բառերէն յարմարները յատկացուցիչ ընել վարի յատկացեաններուն.

Յատկացուցիչ. Կատու, ոչխար, տատրակ, առիւծ, շուն, եղ, ձի, հաւ, գորա, ագռաւ, իսող, գայլ, օձ, ազուէս, ծիծեռնակ, մեղու, պաղաղաղ:

Յատկացեալ.—Կռիչք, կաղկանձում, դայլայլիկ, երգ, ըրզդիւն, մլաւիւն, մռնչիւն, մնջիւն, մայիւն, հաջիւն, զռնչիւն, յատաջիւն, վրնջիւն, խանչիւն, կարկաչանք, կռկռանք, ոռնչում, ոռւլում:

ՕՐԻՆԱԿ.—Սգուարին կոթչը:

158. Հետեւեալ բառերէն յարմարները յատկացեալ ընել վարի յատկացուցիչներուն.

Յատկացեալ.—Շշունչ, ճարճատիւն, շկահիւն, ծփուր, մըրմըր, ճայթիւն, գլում, խորդում, ճզփիւն, շառաչիւն, խարշափիւն, շաշիւն, հնչիւն, գոռում, ճռնչիւն, թնդիւն, շչիւն, բոմբիւն:

Յատկացուցիչ.—Ծխնի, զանգակ, գնգակ, թնգանօթ, որոտում, շեփոր, մորակ, տերեն, կոհակ, ջուր, երգեհօն, կառք, հրացան, վտակ, գրօշակ, զէնք, կրակ, հով:

ՕՐԻՆԱԿ.—Հովին ըսունչը:

159. Ածականի վերածել հետեւեալ յատկացուցիչները եւ մէյմէկ զոյական յատկացնել անոնց.

Գիշերուան, մարդու, մահուան, գիւցազնի, ճրեռուան, գիւտնի, տղու, եղզօր, վայրենիի, սատանայի, աշխարհքի, հիւանդի, յիմարի, հարսնիքի, հուլու, դէմքի, ձեռքի, տան, նաւու, դաշտի, սուրբի, հովու, զնուուրի, քահանայի, հրեշտակի, սըրտի, երազի, կեանքի, իշխանի:

ՕՐԻՆԱԿ.—Գիշերային պտոյս, կենսական խնդիր:

160. Գոյականի մը քավ իբրեւ ածական գործածել հետեւեալ գոյականները.

Լոյս, ձիւն, կամար, փղոսկր, վասդ, երկաթ, սափոր մը, ժամ մը, տպարակ մը, երկու բեռ, հինգշշաբթի, պահք, տուփ մը, երկու ասեղ, երեք տող, դդում, շաքար, խաւար, արեն, փոս, մարդրիտ:

161. Բացառական հորովի վերածելով ածականներ շինել հետեւեալ գոյականներէն.

Քար, թուղթ, ատակի, կարկեհան, սուտակի, կոտաւ, տախտակ, յարդ, մետաքս, մարմաշ, ողոր, խոզան, փետուր, լաթ, սատափ, աւազ, կաղնի, քիւրեղ, դերձան, առասան, ժանեակ, թիւթեղ:

162. Հետեւեալ անուններուն բով դնել զոյականներու սեռականներուն շինուած ածականներ.

Տունը, ագարակը, յարկը, մառանը, շունը, աստղը, պատաւ մը, եկեղեցական մը, տարագ մը, քող մը, երախայ մը, արդեւնք, աշխատանք:

ՕՐԻՆԱԿ.—Երկու ժամուան աշխատանք:

163. Հետեւեալ անուններուն բով դնել անուններու զործիականներուն շինուած ածականներ.

Պալատ, մարդ, աղջիկ, հատոր, կառք սենեակ, ջութակ, կարագ, պաշտամ, հաստեայ:

ՕՐԻՆԱԿ.—Թաւիշ կողենվ հատոր:

Շ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Ի Ւ Ն

Վերյուսում մը բնել ձեր առնեին տնտեսութեան դասերեն, եւ մանրամասնորեն նկարագրել թէ ի՞նչպէս կը փափաքիք որ զարդարուած ըլլայ ձեր ննջասենեակը, ի՞նչպէս կարգադրուած ըլլան ձեր ներմակեղենի եւ զգեսեղենի դարանները, եւ թէ ինչ խնամք պէս է տանիք անոնց որպէս զի միւս մաքուր ու կանոնաւոր մնան:

ԳՈՅԱԿԱՆԻՆ ՀՈՒՄԱԽՄԸ

Վիզթորիա՝ Անգլիոյ թագուհին՝ ծնած էր 1819ին, և մեռաւ 1901ին: — Լսէ՛, երկինք, և զուն ժտիկ ըրէ՛, երկի՛ր, այն ծշմարտութիւնները զորս պիտի յայտնեմ: — Սկիպտիկեանք կուրանային այն ամէն բաները որոնց խելքերնին չէր հասներ: — Եէլլէ բանասաեղծին կինն ալ գրագէտ մըն է: — Տղան որ գարոց կ'երթայ, կեռնքի պայքարին մէջ մտած է արգէն: — Ան որ ձեռքը գրիչ ունի, պէտք է օգտակար կերպով գործածէ զայն: —

կան վայրկեաններ ուր կեանքը դրտիստ մը կ'երեւաց
մեղի: — Զարախոս մը կը նկատեմ այն անձը որ հա-
ճայքով մտիկ կ'ընէ չարախօսութիւնները: — Ներեցէք
չարերուն, վասնզի ամէնէն աւելի իրենց անձին կը
վնասեն անոնք: — Կէս օրին այցելութեան երթալը ան-
պաշաճ բան է: — Ալֆանս Տօմէ իր վէպերուն մէջ
նմանած է Տիբրնսի: — Ժաննեակով զարդարուն զգեստ-
ները փափուկ մ'որթով դէմքերու կը վայելին: — Շան-
թարգելով տուները կայծակէն չեն վախնար:

Վայրորդիա	յսկ. ան. եզ. ուղ. ենք. ծնած էրին
Անգլիոյ } Թագուհին	յսկ. ան. եզ. սեռկն. յսկց. թագուհին: { բցյա- նութեակով յսկ. ան. եզ. ուղ. յսկց. Վայրորդիային. / Վայ- րդիային:
Երկի՞ն	հսրկ. ան. եզ. կոչկն.:
Երկի՞ր	հսրկ. ան. եզ. կոչկն.:
հմարտութիւններ	հսրկ. ան. եզ. հյո. սեռի. խնդ. մտիկ ըրէին:
Սկեպտիկեանք	յսկ. ան. յի. ուղ. ենք. կ'ուրանայինին:
բաներ	հսրկ. ան. յի. հյո. սեռի. խնդ. կ'ուրանայինին:
խելթենին	հսրկ. ան. յի. ուղ. ենք. չէր հասներին:
Շէլլէ	յսկ. ան. եզ. ուղ. բցյալ. բանաստեղծին:
բանաստեղծին	հսրկ. ան. եզ. սուկն. յսկց. կինին.
Կինն	հսրկ. ան. եզ. ուղ. ենք. եղած էին:
Գրագէս	հսրկ. ան. եզ. ուղ. ստրոգլի կինին:
Տղան	հսրկ. ան. եզ. ուղ. ենք. մոռած էին:
Դպրոց	հսրկ. ան. եզ. հյո. բնբեն. խնդ. կ'երթային:
Կեանէլի	հսրկ. ան. եզ. սուկն. յսկց. պայրարին:
պայթարին	հսրկ. ան. եզ. սուկն. խնդ. մէջին:
Ճեռքը	հսրկ. ան. եզ. հյո. բնբ. խնդ. ունիին:
Գրիչ	հսրկ. ան. եզ. հյո. սեռի. խնդ. ունիին:
Կերպով	հսրկ. ան. եզ. գրծ. բնբ. խնդ. գործածէին:
Վայրեաններ	հսրկ. ան. յի. ուղ. ենք. կանին:
Կեանը	հսրկ. ան. եզ. ուղ. ենք. կ'երեւային:
Դրախոս	հսրկ. ան. եզ. ուղ. ուղուցելի կեանըըին:
Զարախոս	հսրկ. ան. եզ. հյո. ստրոգելի անձին:
անձը	հսրկ. ան. եզ. հյո. սեռի. խնդ. կը նկատեմին:
չարախօսութիւններ	հսրկ. ան. յի. հյո. սեռի. խնդ. մտիկ կ'ընէին:

շարերուն	հսրկ. ան. յի. տրկ. բնբ. խնդ. ներեցէ՛ին:
անձին	հսրկ. ան. եզ. տրկ. բնբ. խնդ. կը վնասենին:
օրին	հսրկ. ան. եզ. տրկ. բնբ. խնդ. երթալիին:
այցելուրեան	հսրկ. ան. եզ. տրկ. բնբ. խնդ. երթալիին:
երբալը	հսրկ. ան. եզ. ուղ. ենք. է ին:
բան	հսրկ. ան. եզ. ուղ. ստրոգելի երթալիին:
Ալֆօնս }	յսկ. ան. եզ. բցյալ. Տօմէին: } Ենք. էին:
Տօսէ	յսկ. ան. եզ. բցյալ. Սլժօննին: } Ենք. էին:
վէպերուն	հսրկ. ան. յի. տրկ. խնդ. մէջին:
Տիբրնսի	յսկ. ան. եզ. տրկ. բնբ. խնդ. էին:
Ժաննեակով	հսրկ. ան. եզ. գրծ. խնդ. զարդարունին:
զգեստները	հսրկ. ան. յի. ուղ. ենք. կը վայլնին:
մորով	հսրկ. ան. եզ. գրծ. խնդ. փափուկին:
դէմքերու	հսրկ. ան. յի. տրկ. բնբ. խնդ. տուներըին:
Շանքարգելով	հսրկ. ան. եզ. գրծ. խնդ. չեն վախնարին:
տուները	հսրկ. ան. յի. ուղ. ենք. չեն վախնարին:
կայծակէն	հսրկ. ան. եզ. բցու. բնբ. խնդ. չեն վախնարին:

164. Սորվիլ այս լուծումը:

165. Լուծել հետեւեալ հատուածին բոլոր անունները.

Ս Ա . Ք 0

Պարտած ամէն տեղերուս մէջ Մալաթիան մասնա-
ւորապէս զիս յանկուցած էր իր աննման զեղեցկու-
թեամբը: Հոն հաստատուեցայ, ու չառ չանցած գտայ
իմ ուղած աղաքս: Ա'լ ևս էի որ կը կարդացնէի զանոնք,
իրմաց խաղերուն ու մարզանքներուն կ'առաջնորդէի
ժամերով, ու կը խօսէի իրենց երկարօրէն իրենց հայրե-
նիքին վրայ, իրենց կոչումին վրայ, ու գոն էի գործէս,
իրմաց մէջ արթնցող կայծին ատպաւթենէն:

Օր մը, մօտակայ գիւղացիները տղայ մը բերին ինծի
զոր ճամբռւն եղերքը բռներ էին, միս մինսկ քարի մը
վրայ հանգչած ատենը: Կորիւնի պէս բան մըն էր.
գոռու առատ մաղեր ունէր, երկու կողմէն ուռուցիկ

ճակատով, կրակէ աչքերով։ Բան մը չեր գիտեր, վայրի
տունկի պէս մեծցած՝ ազատ բնութեան մէջտեղ։ Մէկ



քոնի շաբաթ ետքը
սկսանք խօսիլ տիեզեր-
քին վրայ, Աստուծոյ
վրայ, Յիսուսի վրայ։
Սն աչքերը մեզի պիշ՝
մաիկ կ'ընէր հասկնա-
լու տենչով մը որ իր
դէմքը կը մթագնէր։
Իր կրկնապատկուած
ուշագրութենէն կը
հասկնայի թէ ամբողջ
ցնցում մը կը կատար-
ուէր իր էտոթեանը մէջ։
— Հոնէ, Սաքօ'.

դուն ալ բան մը ուզէ

Աստուծմէ. ի՞նչ կ'ուզես որ տայ քեզի, հարցուցի օր մը։

Գլուխը ծռեց ու պատասխան չտուաւ։ Ի՞նչ կ'անց-
նէր մտքին տլքերուն մէջ։ Վայրկեաններ անցան։ Կը
թողուի զինքը իր ներքին աշխատութեան հետ։ Յետոյ
մէկէն ի մէկ գլուխը վեր առաւ, իր վասող աչքերը
խնձի յառեց, ու բաւաւ։

— կ'ուզեմ որ խելք տայ ինձի։

ԼԵԽՈՆ ՌԱՋՈՒԵԱՆ

Լեխոն ԲԱՇԱԼԵԱՆ, ծանօթ զրագէտ եւ հրապարակազիք,
ծնած Պոլս 1858ին, գեղեցիկ էջեր հրատարակած է Մասիս հան-
գէվին, ինչպէս զանազան թերթերու մէջ։

Ի Թ. Դ. Պ

Ց Փ Պ

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Բ

277. Յօդ կ'ըսուի այն զիրը կամ մասնիկը, որ
գոյականի մը վերջը զրուելով՝ անոր նշանակութիւնը
կ'որոշէ կամ ընդհանուր իմաստը մասնաւորի կը վերածէ։
Ծաղիկ փրցուցի, ծաղիկը փրցուցի, ծաղիկ մը փրցուցի,
ծաղիկս փրցուցի։

278. Յօդը երեք տեսուկ է. որոշիչ, անորոշ,
յիմորոշ։

279. Արուիչ յօդ.— Որոշիչ յօդ կ'ըսուին և և և
զիրերը. մարդը, սեղուն,

280. Ի կը գործածուի բունի մը վրայ, որուն
վերջին զիրը բազածայն է. սալը, դուռը, սեղանը։

281. Ի ձայնաւորով վերցացաղ բասի մը վրայ
ը կը գործածուի. երբ այդ ու վ վ նշանելով՝ բազածայն
նկատուի. հաւը. րիւը, հայիւը։

282. Ն յօդը կը գործածուի բոսի մը վրայ, ու-
րուն վերջին զիրը ձայնաւոր է. ցորին, սեղուն, յագին։

283. Յ բազածայնով վերցացաղ բասի բառ յն կը ջնջուի և և յօդը կը դրուի, երբ յ ն անձայն է. հական,
հաւայածն։

284. Ն յօդը կը գործածուի նոսե բազածայնով
վերցացաղ բառերուն ծայրը, երբ էտկան բային սահմա-
նական ներկան կամ անկատարր յաջորդէ անոնց, ինչպէս
նոսե ու, ալ, խակ, անզամ շողկապներէն և ի վեր, ի վար
նախադրութիւններէն տոաջ. Իրենի տունն կին։ Դուն
անենեն հինուն ես։ Բարեն անզամ լեզու եղան։ Այդ
աղջիկն ալ իրենն է։ Երեսն ի վեր ի՞նչ կը նայիս, և այլն։

285. Բայց նախորդ բառին և յօդը նի չի փոխւ-
ուիր երբ ա'լ մակրայը յաջորդէ անոր. Խեղճ կինը ա'ն
ձանձացաւ. Տղաքը ա'լ յոգներ էին:

286. Անզամ բառն ալ երբ շաղկապ չէ, իրմէ
առջի բայցին և յօդը նի չի փոխուիր, այլ կ'ըսուի. Այս
աղջիկները անզամ մը որ խաղալ ախին, ա'լ վերջը չեն
քերեր:

287. Ոտանաւորի մէջ և յօդը կրնայ գրուիլ բա-
զաձանով վերջացող բառերու վրայ, երբ իրենցմէ վերջը
եկող բառը և կամ յ բաղաձայնով կ'ակսի, և կամ
ո և է ձայնաւորով.

Խորին արօի մը ժանդուած համբուն
Հանգիստն երկար,
Տևառ իր եղայրն որ յողոյ փայլուն
Դաշտն կը դառնար:

ՈՐՈՇԵԶ ՅՈԳԻՆ. ԳՈՐԾԱԾՄԱԿԹՈՒՅՆՔ

288. Հասարակ անուններու եզակին մէջ. —

Հասարակ անունները երբ որոշեալ են, բնդհանրապէս
որոշիչ յօդ կ'առնեն զրեթէ ամէն հոլովի մէջ. զիրքը
պատեցաւ, զիրքը պատեցի, զիրքին էջերը, զիրքին դի-
մեցի, զիրքին օցտուեցայ. բացատիկ է զարծիականը.
զիրքով զբաղեցայ:

289. Ցուցուկան ածականներու ընկերացող գո-
յականները որոնք միշտ որոշեալ են յօդ կ'առնեն ամէն
հոլովի մէջ. զարծիականէ զատ. Այս մարդը նոր եկաւ,
այն մարդուն զրոխը, այն մարդուն հետեւեցայ, ա'ս
մարդին զոհ եւ, այս մարդով զրոժ չի եւենուիր:

290. Յոքնակի ստացական ածականներու ընկե-
րացող գոյականները, որոնք միշտ որոշեալ են, որոշիչ յօդ

կ'առնեն ամէն հոլովի մէջ, զործիականէն զատ. Մեր
պարտէզը զեղեցիկ է, ձեր պարտէզը շտկեր ի՛, իրենց
պարտէզին դուռը, ձեր պարտէզին համեցայ, մեր պար-
տէզին բաղուած ծայիկներ, ասոնք միայն իրենց պար-
տէզով կը պարծին:

291. Ժամանակ ցուցնող բառերը շատ անգամ
առանց յօդի կը գործածուեն, մանաւանդ երբ անկանոն
կերպով հոլովուին. Երեկ զիշեռուան անձրեւը, այն տար-
ովնեկ ի վեր: Սակայն երբեմն յօդ կ'առնեն, մանաւանդ
երբ ընդհանուր կանոնին համեմատ հոլովուին. Քրիս-
տոսի 1809 բուականին, երկու տարինեն:

292. Ուրիմ և ում վերջացող ածանցեալ բա-
ռերը շատ անգամ յօդ չեն առներ սեռականի և տրա-
կանի մէջ. Մեր ուրախութեան մէջ, ձեր փորձառու-
թեան դիմում կ'ընեն, այդ զգացման մի՛ հաւատաք. այն
յուզենան վայրկեանին: Բայց երբեմն կարելի է յօդ
գնել, երբ գաղտփարի յատակութեան պէտքը պահանջէ. Եր
զգացման մեծութիւնը (երբ իր կը վերաբերի զգաց-
ման), իր զգացման մեծութիւնը (երբ իր կը վերաբերի
զգացման մեծութեան):

293. Երբ յօդ առնող քանի մը բառեր իրարու-
կը յաջորդեն, երբեմն անոնցմէ մէկուն յօդը կը չնցուի
ներդաշնակութեան համար: Փոխանակ բսերու՝ իր արժին
բաղձանին հաւելաւ, կ'ըսենք իր արժի բաղձանին հա-
մելաւա: Փոխանակ բսերու՝ հասարակ անուններուն յով-
նակիին օրէններուն մասին, կ'ըսենք՝ հասարակ անուն-
ներու յովնակիի օրէններուն մասին:

294. Գրքերու անունները և գրքի գլուխներու
վերնագիրները երբեմն առանց յօդի կրնան զործածուիլ,
թէե որոշեալ ըլլան. Գործնական մերականութիւն, Մի-
ջնիւ դարու պատմութիւն:

295. Յօդը կը զեղչուի, երբ ուզենք թուումի

մը առթիւ ազգուութիւն տալ նախագասութեան . Հաւ-
շեր , բաղեր , սազեր լեցուն էին վայրազաւիրին մեջ :

296. Կոչականի մէջ , երբեք որոշիչ յօդ չի դոր-
ծածուիր . Եկի՛ֆ , տղա՛ֆ , կեցիր , ո՞վ մարդ :

297. Եօրը , ուրը , ինը , տար թուական ածա-
կանները երբ գոյականաբար գործածուին , իրենց ծայրի
և գիրը յօդի տեղ կը բռնէ և չի կը փոխուի էտկան բո-
յին սահմանական ներկայէն՝ և ու , ալ , իսկ , անզան
շաղկուպներէն առաջ . Սա երկու թիւերէն սունե և լես-
րածդ րէ յսանել : Եօրն ալ մեկտեղ էին :

298. Կան քանի մը բառեր , ինչպէս աշխարհ ,
երկիմի , եւայն որոնք տունց յօդի կը գործածուին ընդ-
հանուր իմաստով . Աշխարհ պիտի ծափանարէ . Երկիմի
սկանատես պիտի ըլլայ :

299. Մարդ բառը տունց յօդի կը գործածուի
երբ անորոշ դերանուն է . Մարդ կ'ամէնայ իր մտածմանը
հակառակ խօսելու :

300. Երկու երբ գոյականաբար գործածուի կ'ըլ-
լայ երկուի և յօդ կ'առնէ . Երկուիլ մեկտեղ կը խօսէին :

301. Կարգ մը բաղադրեալ բայերու մէջ , բային
ընկերացած գոյականը միշտ առաց յօդի կը մնայ . Վիա-
խուս տալ , հանգիս լինել , վահ ազդեց , ձեռն ձգել ելն :

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

Գ. Ա. Ն. Զ. Ը.

Ա. Ա. Ա. Ա.

Թովմաս ազրար և բարեկամն իր Արտակ
Քաղաքէն զիւզ կը դառնային յամրենթաց .
Թովմաս տեսու պարկ մը ոոկի ոոքին տոկ ,
Ու գրպանել զայն փութաց :

Էնկերն իսկոյն ուրախութեամբ խանդավառ
Գոչեց . «Ի՞նչ բախտ մեզ համար :

«—Մեզ մի՛ ըսեր , ոյս գանձը իմս է միայն ,
Պուաց թովմաս , քանի որ ես գըտայ զայն :»
Արտակ լըռեց , և անբարբառ քայլ տոին ,
Մինչև հասան խորն աննըշոյլ անտառին :
Այստեղ տեսան երկու զինեալ հրոսակներ
Հրացաննին բռնած կայնած տովեներ :
Թովմաս ազրար խելքը գրլիսն թացուցած ,

Հսու գողգոջ ձայնով ցած .

«Ա.ս ի՞նչ փորձանք հասաւ մեզ :
«Մեզ մի՛ ըսեր , գոչեց բնկերն անողոք .
«Քեզի միայն , քանի որ գանձ չունիմ ես :»
Ու ծառերուն տակէն փախաւ արտորնօք :
Մինչդեռ թովմաս հոն միայնակ ու անդէն :
Ոչխարի պէս թողուց որ զինքը խուզեն :
Եւ գողերը կողոպաեցին իր ոսկին :
Արդար պատիժ ազահ մարդու չոր խօսքի :

Յաջողութեան մէջ երբ կ'ըլլաս անձնասէր ,
Դժբախտ օրիդ՝ մէկէն օգուտ մ'ըսպաներ :

Զ. Ա.

Հ Ր Ա Հ Ա Գ Ն Ե Ր

166. Գոց սորվիլ եւ արտասանել այս ոտանաւորը :
167. Նշանակել այս ոտանաւորին մէջ դրուած որոշիչ յօդերը :
168. Հետեւեալ խօսքերը ու դղել փակազդի մէջ նշանակուած հո-
լովներուն եւ յօդի օրէնքներուն համեմատ .

Բնքնահաւանութիւն (ուղ.) ալիքուութիւն (բացու.) կը ծնի : —
Բազրիք (ուղ.) երբեք գլխաւոր մաս (բացու.) կը բաղկանայ իու-
յակ (բացու.) , բուն (բացու.) , պատուանդան (բացու.) : — Հնդիկ
կին (յք. ուղ.) նարգիլակ (սեռ.) պատեան (յք. սեռ.) բնաթել (յք.

բցու.) շինուած ծովզ (յ.ք. Հյց.) կը կրեն իրենց գլեւոս (յ.ք. սեռ.) վրայ; — Մարդ. (սեռ.) արժանիքը (ուղղ.) իր սիրտ ու միտք (սեռ.) յատկութիւն (յ.ք. բցու.) կը չափուի; — Լեռ (յ.ք. սեռ.) գաւաթ (սեռ.) օդ (ուղղ.) միշտ մաքուր է; — Ապարատացի (յ.ք. ուղղ.) իրենց նորածին մանուկ (յ.ք. Հյց.) եւրոպա (սեռ.) մէջ կը լուային — Արքութօ (սեռ.) Օրլանծօ Ֆիւրիօզ (ուղղ.) գիւցազներդական ամէնէն նշանաւոր քերթուած (յ.ք. բյա.) մէկն է; — Տը լէքէ աբբայ (ուղղ.) հաստատեց խուլցամբ (յ.ք. սեռ.) դպրոց (յ.ք. Հյց.) — Թումաս (ուղղ.) տեսաւ պարկ մը ոսկե (Հյց.) ստք (սեռ.) տակ; — Բէռէդ (ուղղ.) շուտ շուտ կը քալէր գլուխ (Հյց.) առած կաթ (սեռ.) աման (Հյց.); — Ասօթութիւն (ուղղ.) աշխատասէր մարդ (սեռ.) դուռ (բցու.) կը նայի, բաց չի կրնար ներս մոմիւլ; — Տիւրան թ. (ուղղ.) երկար տարի (յ.ք. Հյց.) ափեց Ասորի (յ.ք. սեռ.) երկիր (տրակ.); — Խոսրավ թ. (ուղղ.) շինց Թուփն քաղաք (Հյց.) ու զայն մայրաքաղաք (Հյց.) լրաւ; — Հնդկաստան (սեռ.) հայ գաղթականութիւն (ուղղ.) Պարսկաստան (սեռ.) հայ (յ.ք. սեռ.) գաղթականութիւն (սեռ.) մէկ ձիւղ (ուղղ.) է:

169. Որոշել հետեւեալ խօսքերուն մէջ զանուած անուններուն հոլովները.

Բախտէն մերժուած մարդկի յոյսին կը դառնան; — Մէծ արդիւքները շատ անւամ պղտիկ պատճառներէ յաւաշ եկած են; — Ի՞նչ պատիւներ ստացած են մարդկի գեց եցիկ գէնսոններով, եւ սակայն ի՞նչ տառապանքներ կրած են անոնց համար; — Եսքի էս յունական ու բերքութիւնը իր գագաթնակէտին հասցուց; — Բնութիւնը մարդուն գէնք տուած չէր. ինքը զայն շինց; — Ինքնակոչ իմաստասէրները զուրս մարդկի են որ հաւասարութիւն կը քարոզեն տիրապետելու գա ափառով:

170. Հարկ եղած տեղերը սրոշիչ յօդեր զնել հետեւեալ խօսքերուն մէջ.

«Խսկ երանէլներու, բանտարկեաներու եւ բոլոր Հայոց աշխարհը պատերազմներու մէջ ինկողներու կանանց ամենու աւանուններ չեմ կրնար թուել, վասն զի շատերու անուններ չեմ գիտեր; Հինգ հարիւրի չափ անունով ու անձամբ կը ռանցնամ ոչ միայն մեծամեծ կիներէ այլ եւ ամէնէ խոնարհներէ շատեր;»

«Ոմէնք միահամուռ երկնաւոր եռանդով վաւուած նմանեցան անոնց սրոնք հրաժարեցան աշխարհէ; Որսվէտեւ թէ տարեցներ եւ թէ երիտասարդներ միեւնոյն հաւատքի առաքինութիւններ զգեցնեան; Զյշեցնեն բնաւ մայրենի ավատութեան վայուած անուն, այլ իբրեւ այրեր արդէն վարժուած շինական ու վարութեանց բազմատանջ կեանքի, վիշտերու մէջ իրենց համբեցութեամբ գերազանցեցին զանոնք:»

«Ոչ միայն հոգիով միսիթարուած մխացին յաւիտենական յոյսի առներեւոյթ զօրութեամբ, այլ եւ մարմնական ներութեանց տժանր թէու կրթին: Որսվէտեւ թէեւ ամէնք ալ ձեռնատուն սպասուհիներ ունէին, յայտնի չէր թէ ո՞վ էր տիկին եւ ո՞վ էր աւախին: Ամէնք միօրինակ կը հագուէին, եւ երկուք ալ գետնի վրայ կը պառկէին: Ոչ մէկ միւսի անկողին կը ձգէր, վասն զի չէին ուղեր իրենց անկողիններ խոկ իրարիէ զանազանել: Միեւնոյն թուլի գոյն ունէին փսիաթները, եւ ոնարներու բարձեր բոլոր ալ ունէ էին:»

ԵԱՐԱԿԱՆ

ՇԱՌԱԳՐԱԿԱՆ

Վերի ուսնաւորին նիւրին վրայ ձեր կողմէն պատուքին մը հնարեցէ՛ք եւ զրեցէ՛ք զայն ընդարձակ մանրամասնուրեամբ, անձնասիրութեան սգեղութիւնը երեւան հանելով:

Հ. Դ. Ս

ԱՐՋԵՎ ՅՈԳԻՆ ԳՐԹԱՌԱԾՈՒԹԻՒՆ
(Նարունակութիւն)

Յ02. Հասարակ անուններու յոմակիին մէջ. — Աշխարհաբարի մէջ գործածուած գրաբարի ձեւով յոքնակի ուղղականները, սեռականները, արականները երբեք յօդ չեն առներ, նոյն իսկ յատկացուցիչն ետքը. Այն խաղաղիվ, որոնց վրայ խօսեցան: Բոլորականաց ազգապետը Տղոց դասերը: Կանաց իրաւունքը:

Յ03. Բնդիսանուր կանոնին համեմատ հոլովուած բառերու մէջ, ամէն հոլով յօդ կ'առնէ բաց ի գործիականէն. Մեր սիրելուն մէջ, ձեր բարիններին զգածուած, անոնց առաջինութիւնները յիշելով:

Յ04. Գոյականաբարոր գործածուած բոլոր բառերը յօդ կրնան առնել, իբր եղակի կամ իբր յոքնակի.

Ածական. — Գեղեցիկը, բարին, ձշմարիսր բաձարակ չեն:

Դերանուն. — Պայրընի զործերուն մէջ՝ եսն և որ կը ժիւակեն:

Բալ. — Խելքը և ծիւելքը վճասակար ունակութիւններ են:

Դերբայ. — Զիմքը տեսնողը կը հանակի իրեն:

Մակբայ. — Այն՛ այր՝, եւ ո՛յը ո՛չ:

Հաղկապ. — Բայցեր միշտ կակած կուտան ինձի:

Զայնարկութիւն. — Աւաղն ու ո՛հի, եր շատ կը զործածուին, մեֆի տկառութիւն կը յանեն:

Յ05. Յատուկ անուններու եզակիին մէջ. — Յատուկ անունները տւելի քիչ անգամ յօդ կ'առնեն քան թէ

հասարակ անունները, որովհետեւ ինքնին արդէն բաւական որոշեալ են. Մեկենաս կը խացալուկ գրագենները:

Յ06. Յատուկ անունները սովորաբար բնաւ յօդ չեն առներ ուղղականի և գործիականի մէջ. Եզնիկ հայ մատենացիւ մըն է: Գերման գրականութիւնը Կորենը և Շիլերը կը պարծի:

Յ07. Յատուկ անունները միշտ յօդ կ'առնեն հայցականի մէջ, երբ սեսի խնդիր են. Անզիացիվ գրաւեցին թրամավազը:

Յ08. Սեսական, տրական, բացառական հոլովներուն մէջ յատուկ անունները շատ անգամ յօդ չեն առներ. Էշխալի զիւերուն թիւը կը հասնի վեց հարիւրի: Ոչ մեկ նկարիչ կը նմանի Ֆիլոնեկի, որ ոսթերով կը նկարէր թեւ յունենազուն համար: Լեռն Կանքիւրայէ ետքը, Ֆրանս ոչ ո՛վ ունեցաւ որ հաւասարէր անոր պերճախօսութեան:

Յ09. Սեսական, տրական, բացառական հոլովները միշտ յօդ կ'առնեն բնաւանեկան խօսակցութեանց մէջ. Գերողին տունը իմինես մեծ է: Արդինեկին նայի՛: Ես Մարին յեւ վախեար:

Յ10. Ասուած բառը, երբ նշանակէ տիեզերի արարիչը, յօդ չառներ երբեք, նոյն իսկ հայցականի մէջ. Ասուած պաշտել, Ասուածոյ կամբը, Ասուածն վախեալ, Ասուածոյ դիմել:

Յ11. Երբ յատուկ անունէ մը առող յատկացուցիչ մը կամ ածուկան մը գալ, յատուկ անունը, գործիականէ զատ, տաէն հոլովի մէջ յօդ կրնայ առնել, իսրայէլի Ասուածը, իմեկարեր Արարիան, ծաղկափիւռ Փլորան, ինասուն Արենացին, Սինայի Մոլիսը: Այս պարագաներուն մէջ՝ երբ յատուկ անունը գրաբարի ձեռով հոլովուած է, երբեք յօդ չ'առներ. Արմաշու Ասուածածնայ պատկերը: Մեծափարամ Անզիոյ և Տեսկական վիճակը:

312. Ազգերու անունները միշտ հասարակ անուններու պէս յօդ կ'առնեն. Հայլ, Յոյնեն, Կայլն :

313. Երբեմն յատուկ անունները իրենցմէ տուած անբաժան տծական մը կ'ունենան որ իր վրայ կ'առնէ միշտ և յօդը. Մեծն Աղեքանդրի պատերազմները, Սուրբ Սահակ: Այս պարտագային յատուկ անունը երբեք յօդ չառներ, և չ'ըսուիր. Մեծն Աղեքանդրին պատերազմները, Սուրբ Սահակը:

314. Երբ յատուկ անուն մը իրմէ ետքը անբաժան տծական մը ունի, այդ տծականը յօդ կ'առնէ ամէն հոյովի մէջ գործիականէ զատ. Յոք Երանելիին, Յովսիկ Գևորգիկին:

315. Յատուկ անուններու յօհնակիին մէջ. — Այս յոքնակիները ճիշդ հասարակ անուններու յօհնակիներուն կը հետեւին. Երբ ընդհանուր կանոնին համեմատ կը հույսութին յօդ կրնան առնել. Կօնյուններուն գործերը, Պուրազներէն եժը խոկ երբ գրաբարի ձեռով կը հույսութին յօդ չեն առներ. Կարեւեցոց կողմէ: Ակադեմականաց Ժողով, Ս. Հոփիսիսկեանց վաեֆ:

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

ՅԱՂԹԱՀԱՐՈՒԱԾ ՆԱԽԱՆՁ

Նախանձը սոսկալի թոյն մըն է որ կրնայ մարդուս կեանքը գառնացնել և տանջանքներու մատնել: Այսպէս է նաև ցանկութիւնը, և այս երկու չար կիրքերը շատ մօտ են իրարու. Փոքրիկ երանդ մը միայն կայ իրենց միջեւ. ցանկացաղ սիրալ ուրիշին բարիքին տեսնալով կը տառապի, մինչդեռ նախանձուար միշտ սարսափի մէջ է որ իր ունեցած բարիքը կը յափշտակին ձեռքէն:

Երբ նախանձի տռարկան մօր մը սէրն է, զայն կորսնցներու վախը ահոելի տանջանք մըն է, և պէտք է խղճալ այն տղոց վրայ որոնց հոգին այդ սպառիչ անձկութեամբ կը փոթորկի:

Ես ճանչցած եմ փոքրիկ աղջիկ մը, Արսինէն որ գարնուրելի կերպով կը նախանձէր իր զարմիկէն, Սիրոնէն: Այնքան կը նախանձէր, որ ոչ կերակուր կ'ուտէր, ոչ քուն կը քնանար. այնքան կը նախանձէր որ ատելութիւն կ'զգար այդ անմեղ արարածին նկատմամբ որ անզիտակցաբար այդ ահարկու խռովքը յարուցած էր իր հոգւոյն մէջ:

Եւ Սիրան այնքան բարի էր, այնքան հեղանամբոյր, այնքան անուշիկ, և այնքան ալ դմբախտ որ կարելի չէր զինքը ատել . . . Մեռած էին իր ծնողքը իր այն տորիքին մէջ ուր մարդ ամէնէն աւելի պէտք ունի գորովանքի և պոշտամոնթեան, ու ինքը մինակ մնացեր էր աշխարհի վրայ:

Բարեբախտաբար հօրաքոյր մը ունէր, Արսինէին մայրը, Տիկին Փառէնը, որ զիտալով հէք որբուկին վրայ, քովը առաւ զայն:

«Եայէ՛, ըսաւ իր աղջկանը, քուրիկ մը բերինք քեզի. ա՛լ մինակ չպիտի մնասւ:»

Սակայն Արսինէ առաջին վայրկեանէն իսկ ցուրտ ընդունելութիւն մը ըրաւ իր զարմիկին: Ինքը չար չէր, ընդհակառակը, սակայն շատ ինքնուրոյն և շատ ջղուտ կազմուածք մը ունէր: Կը սիրել իր մայրը եռանդագին հրայրքով մը, և միմիայն զայն կը սիրել աշխարհի վրայ: Երկար տարիներէ իվեր մեռած էր իր հոյրը, ու չէր կրնար ըմբանել որ կարելի ըլլայ իրենց փոխադարձ սէրէն փոքրիկ փշրանք մը նուիրել ուրիշին: Ուստի շատ դժբախտ եղաւ տեսնելով օտարի մը մուտքը իրենց կեանքին մէջ:

Տիկին Փառէն ուշադիր գորովանք մը ցոյց կու տար իր փոքրիկ եղբօք աղջկան՝ մոսցնելու համար անոր կրած տառապանքը, և Սիրան որ շատ գուրգուրացող սիրտ մը ունէր, օր ըստ օրէ աւելի կը կապուէր անոր, և ծմբարիտ զաւկի մը տպապատանքովը կը շաղապատէր զայն :

Իրենց սրտազեղման տեսարանը տանջանք մը գարձաւ Արսինէին համար . ամէն սիրալիր բառ չարչանք մը, իւրաքանչիւր գուռանք վէրք մըն էր : Ի զուր մայրը իր աղջկան հետ գլուխը իր ձեռքերուն մէջ կ'առնէր և համբոյրներով կը ծածկէր զայն . չար մտածումները այդ սիրուն ճակախն ներքե գարանած չէին ուզեր հեռանալ : Ի զուր Սիրան ոննուն գորովանքով ու հաճոյակատարութեամբ կը պարուրէր իր զարմիկը . Արսինէ չոր բառով մը կամ բիրտ նայուածքով մը անոր բոլոր փութկոտութիւնները ի դերե կը հանէր, կարծես ըսել ուզելով . «Այդ ճեւերէդ չեմ խաբուիր . գուն գող մըն ես որ մօրս սէրը կը խլես ինձմէ» :

Եւ հրէւային բան մը կ'երեւար իրեն Սիրանին ներկայութիւնը իրենց տանը մէջ : Ահա՝ այսպէս կիրքը կը թիւրէ ամէնէն ուզել զատողութիւնը, այսպէս կը քնազեղձէ ամէնէն փափուկ զգացումները, ու կ'այլափոխէ ամէնէն ազնիւ արարքները :

Որպիսի աղէտքի մը պիտի յանգէր օր մը այս անտրդար, յարածուն տակութիւնը, կարելի չէր գուշակել. ասկայն անակնկալ դէպք մը ահսելի մտանոգութեանց մտանեց Փառէն ընտանիքը, և իրարու կերպարանքը փոխեց :

1865ի վերջն էր : Ասիոյ խորերէն Քօլերայի համաձարակ մը մտաւ Պոլսոյ մէջ, և կայծակի արտգութեամբ տարածուեցաւ ամէն կողմէ Անհամար զոհեր կը տանէր ամէն օր, ահ ու դողի մատնելով բոլոր բնա-

կիչները : Ամբողջ տուներ տմայացան և գերեզմաննոցները լեցուեցան :

Տիկին Փառէնի տունն ալ զարնուեցաւ աղէտքէն . Արսինէն համաձարակէն բռնուելով անկողին ինկաւ : Ծառաները փոխանցումէ վախնալով, ձգեցին փախան, և հեք մայրը Սիրանին հետ տռանձին մնաց հիւանդին քով :

Մայրական սէրը կնոջ մը ուժերը կը տասնտպակէ, կ'ըսեն, սակայն ամէն բան սահման ունի, և Տիկին Փառէն թիւրեւս պարտասէր իր խոնջէնքին բեռան տակ, եթէ փոքրիկ աղջիկը ձեռնտու չըլլար իրեն այս գյնդակ պարագային մէջ : Հակառակ իր մատղաշ տարիքին, Սիրան բնուտ չվախցաւ, և եթէ վախցաւ իսկ, յոյտնի չըրաւ : Կազդուրուած, խթանուած, ելեկտրացած Արսինէն ազատելու կոմքով, գիշեր ցերեկ պատրաստ կը կենար, և իր աղապատանքը միշտ հանձարեղ միջոց մը կը թելագրէր իրեն սփոփելու համար գերախտ հիւանդը : Յուսահատ պայքար մը կը մզուէր մոնուան և այդ երկու անձնուէր արարածներուն միջեւ . և Աստուած օգնեց իրենց փոքրիկ աղջիկը ազատեցաւ :

Իր տառապագին ժամերուն, Արսինէին աչքէն չէր զրիպած այս մեծ անձնութիւռութիւնը որով կը ինսամէր զինքը Սիրան, և ատելութիւնը իր սրտին մէջ տեղի տուած էր երախտազիտութեան խորունկ զգացումի մը :

Օր մը, ամէն վտանգ անցնելէ ետքը, նորաբոյժ հիւանդը կը խօսէր իր զարմիկին հետ որ իր անկողին ծայրը նստած էր իր քով :

—Որքա՞ն բարի եղար ինծի համար, կ'ըսէր անորութեամբ շատ կը սիրես զիս :

—Ամենեւի՛ն, պատասխանեց Սիրան չարածձի ժպիտով, ես հօրաքոյրս կը սիրեմ :

—Ո՞հ, չա՛ր, մայրիկս շա՞տ կը սիրես :

—Գո՞ծ, Քէր, Գ, Գիբ + Ա.

—Անշուշտ, քեզմէ աւելի ես կը սիրեմ զի՞նքը :
—Ի՞նչ կ'ըսես :

—Անշուշտ, ըստ որում դռն չես ուզեր որ անիկա
երկու աղջիկ ունենայ զի՞նքը սիրելու համար :

Արսինէ իրեն արուած գասոր հասկցաւ : Աչքերը ար-
ցունքով թրջուած, իր պահին վրայ սեղմեց Միրանը :

—Իրաւոննք ունիս, սիրելի՛ս, ըստ զայն համբու-
րելով, այսու հետեւ իրկու քոյր պիտի ըլլանք, և միտ-
տեղ պիտի սիրենք մեր մոյրը :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

171. Պատմել տալ այս համուսածը զասարանին մէջ:

172. Աւելորդ որոշի յօդերը վերցնել հետեւեալ խօսքերուն մէջէն.

Հայ պատմաւ իրներ իրաստասէր անունը կու տան Դաւիթ-
Անյալթին:—Ֆրանքլինին կը պարտինք շանթարգելին գիւտը:—
Նեղոսը կ'ար ւսաւորէ Եփիպտոսին հողերը:—Զեթուշիքը քա-
ջասիրտ ժողովուրդ մըն են:—Բոլոր Նելլենքը կ'զրայէին նես-
տորին խոհեմութեանը, Արքիլէսին քաջութեանը եւ Ոգիսեւոնին
իմաստութեանը վրայ:—Հեփեստոսը կը դարբնէր Արամազդին
շանթերը:—Ահա՛ Պիւֆօնին ամենաձեշդ մէկ խորհրդածութեւ-
նը ճերմակ մարդը Եւրոպային մէջ, գեղինը Ասիոյ մէջ, սեւը
Ափրիկէին մէջ, կարմիրը Ամերիկային մէջ միեւնոյն մարդն է իր
կլիմային գոյնովը երան ւաւորուած:—Արշակունի առաջին թա-
գաւորն է Վալարաշակը, եւ վերջինն է Արտաշեսը:—Երջ տեսնենք
որ ծառերը ծելը կ'արձակեն, կը հասկնանք թէ գարունը է:—
Յոռի օրինակը բարի օրինակին չափ օգտակար է:—Օր մը, զար-
մանքով կը հարցնէին շիկաւին թէ ինչպէս կրնար միեւնոյն ու-
շադրութեամբը մոյիկ ընել սոլսակին գեղարուեստական հնչիւն-
ները, եւ թութակին ուր եւ աններդաշնակ աղաղակները: «Մէ-
կը սորվեցնէ ինձ, պատասխանեց, թէ ինչպէս պէտք չէ եր-
գեմ, եւ միւսը՝ թէ ինչպէս պէտք է երգեմ:»

173. Ջրոշիչ յօդ դնել հետեւեալ խօսքերուն մէջ ուր որ հարկ է,
եւ չնչել զայն ուր որ աւելորդ է.

Կենդանի բնութիւն բեզմաւոր է. կաթիւ մը ջուր թագաւո-
րութիւն մըն է որ միջատներուն խուռն բազմութիւն մը կը պա-
րունակէ. ծառի մը տերեւ փոքրիկ աշխարհ մըն է ուր կը բնա-

կին բազմաթիւ անտեսանելի որդիկները. բնագէտներ գտած են
զանազան կարծր քարերուն մէջ աննշմարելի կենդանիներ անըգ-
գալի գտարկութեանցը մէջ պահուըտած:

Գիտունները կ'ըսեն թէ մեր բնակած վայրեր ժամանակաւ
ծածկուած էին ծովու ջուրերովը:—Հայեր ունեցած են իրենց յա-
տուկ գիւցազնական վէպը՝ Թուելեաց երգեր անունովը, որոնց դիւ-
ցազներ են Առկիւժածեւ Մեծ ՄՇեր, Սաստնցի Դաւիթ, Զէնով
Յովանն, Քեռի Թորսս, Ցուան Վիւոյ ու Փոքր ՄՇեր:—Հասա-
կին բարձրութիւն, Ճեւին վայելչութիւն, մարմնոյն ճկութիւն,
դէմքին գեղեցկութիւն, շարժումներուն ազատութիւն ստորա-
դաս են հոգւոյն յատկութիւններէ:—Լը նախընտրենք մարդուն
խելք գէմքէ, քաջութիւն ուժէ, սրտին գդացումներ մարմնոյն
հրապօրներէ:—Միշտ յիշեցն'ք այն առած որ կ'ըսէ. «Համը
եղի՛ր երբ տուած ես. խօսէ երբ բնդունած ես:»

174. Եինել տասը խօսքեր անոնց մէջ գործածելով որոշիչ յօդը,
տրուած զանազան օրէնքներուն համեմատ:

Շ Ա Ր Ա Դ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Գրել պատմութիւն մը վերոգրեալ հատուածին հե-
տեւողութեամբ, երեւան հանելով նախանձու մարդուն
տառապանեները, անոր ազդած զզուաներ, եւ անկէ
յառաջ եկած ժխուր հետեւանեները :

Ա. Ա. Դ. Ս.

Ա. Ն. Ո. Ր. Ո. Շ. Յ. Օ. Փ.

316. Անորոշ յօդն է մը կամ մըն

317. Մը կը գործածուի ամէն անունի առջե ա-
նորոշ իմաստ մը տալու համար անոր, ինչպէս Գիրք մը
տն' ինձի: Կաղամար մը զնեցի: Նոր զաղախար մը
պիսի է յայտնել:

318. Մըն կը գործածուի է ական բային սահմա-
նական ներկային և անկատարին բոլոր գէմքերուն, և
ալ շաղկապին առջե, ինչպէս Ազնիւ անձ մըն էֆ դուի:
Ահարկու տեսարան մըն էր այն: Մեր աշխատութեան
վրայ ուրիշ մըն ալ աւելցաւ: Մեծ անձնաւորութիւն մըն
ալ կրունցուցիմի:

319. Ոտանաւորի մէջ մը ին ըը կրնայ ջնջուիլ,
երբ իրմէ հատքի բառը ձայնաւորով սկսի.

Ջեն մ'այ անցաւ, ձրին մը զլւարք,

Տարի մ'անըսուեր մեր կեանին հանդարաւ:

320. Անորոշ յօդը ընդհանրապէս եղակի գոյա-
կանի քով կը գործածուի, բայց կրնայ դրուիլ նաև բա-
ցառապէս.

1. Յոքնակի գոյականի մը քով. Ես հոն բաներ մը
կը տեսնեմ: Անանձի խօսելու մը շնեցի:

2. Մակրոյաբար գործածուած ածականներու քով.
Աղեկ մը համոզեցի:

3. Զափ կամ քանակութիւն ցոյց տուող մէկ քա-
նի ածականներու քով. Քիչ մը շունչ առնեմ: Շատ մը
պտուղ զնեցի:

321. Թիմորոշ յօդերն են ա, տ,
և կամ ը, և երեք տասակ են.

Ա. Անձնական դիմուրոշ յօդ, որ կը գործածուի իրը
անձնական գերանուն. Ես՝ սուրագրեալս, կամ պարզա-
պէս սուրագրեալս, մեզ՝ Հայերուս, կամ Հայերուս,
դուի Պողոսեղիմ, կամ Պողոսեղիմ: Իրը անձնական
դիմորոշ յօդ կը գործածուի ին միայն ա, բայց ոչ և կամ ն:

Բ. Ցուցական դիմուրոշ յօդ, որ կը գործածուի իրը
ցուցական ածական. Շարրուս մեջ (այսինքն՝ այս շաբ-
թու մէջ), աշխարհիս վրայ (այսինքն՝ այս աշխարհի
վրա), երկրիս ամենին մեծ շինը, ետքին: Իրը ցուցա-
կան դիմորոշ յօդ կը գործածուի միայն ա, բայց ոչ և,
և կամ ը:

Գ. Ասացական դիմուրոշ յօդ, որ կը գործածուի իրը
ստացական ածական. Տունս, տնենի, տունը կամ այզին,
այսինքն՝ իմ տունս, իու տունի, իու տունը կամ իու այզին:

322. Ի, ա, ո, և և էրու չփերջացող եզակի կամ
յոքնակի սեսականներն ու արականները, ինչպէս գոր-
ծիսկանը, որոնք որոշիչ յօդ չեն առներ, դիմորոշ յօդ
կրնան առնել. Զենցովը զրած է (իր ձեռքով). Ակա-
մուրեանը դիմուցին (իր միջամաս թեան):

323. Երբեմն զիմորոշ յօդը յատկացեալի վրայ
կը գրուի փոխանակ յատկացուցիչին վրայ գրուելու.
Ձեռի զաւագանս (փոխանակ՝ ձեռի զաւագանը):
Երբալու տեսնի (փոխանակ՝ երբալու տեսնի):

324. Յատկացուցիչները յատկացեալին դիմորոշ
կամ որոշիչ յօդը իրենց վրայ կ'առնեն երբ յատկացեալը
զեղուած է. այս պարտգալին՝ որոշիչ կամ զիմորոշ յօ-
դէն անմիջապէս տառչ և տառը կը մտնէ. Զենցինս
(փոխանակ ըսկու՝ ձեռի մանենիս), ձեռինի, ձեռինը,
Պետրոսինը, այս տարուանը, մեր ձեռինը, ձեր ձեռինը,
իրենց ձեռինը:

325. Այս ձեւը ունեցող յատկացուցիչները ուղական նկատուելով կրնան հոլովուիլ հասեւեալ ձեւով։

Ո. Հ. Չեռքինը	Չեռքիները	իրենց ձեռքինը
Ա. Տ. Չեռքինին	Չեռքիներուն	իրենց ձեռքինին
Բ. Չեռքինէն	Չեռքիներէն	իրենց ձեռքինէն
Գ. Չեռքինով	Չեռքիներով	իրենց ձեռքինով

իրենց ձեռքիները
իրենց ձեռքիներուն
իրենց ձեռքիներէն
իրենց ձեռքիներով

Այսպէս կը հոգովուի . ձեռփինս , ձեռփիններս , մեր ձեռփինը , մեր ձեռփինները , ձեռփինդ , ձեռփիններդ , ձեր ձեռփինը , ձեր ձեռփինները :

326. Այս ձեւերուն գործածութիւնը շատ անգամ նախադասութիւնը կը ճապարէ , ուստի , այս պարագային , լաւագոյն է բառերը կրկնել : Փոխանակ ըստ Ազարակապեսներուն շունը մշակներունէն մեծ է , լաւագոյն է բառը Ազարակապեսներուն . ունը մշակներուն շունին մեծ է :

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

Ա. Ն Չ Ն Ո Ւ Ի Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Անձնուեիրութիւնը ուրիշներու համար ապրելու դիւցագնութիւնն է : Բոլոր առաքինութեանց մէջ , թերեւս միակ անշահամնողիրն է . միւսները բարեպաշտութիւնն անգամ , շունու ակնկալութեամբ կը կատարուին : Սիրել ընկերը , պատիւէն զատ՝ ամէն բան գոհել անոր , օգնել անոր ամէն պարագայի մէջ , ամէն տեղ , նիւթապէս և բարոյապէս , օգնել , ոչ անտեսութեամբ , այլ տեսակ մը հեշտութիւն զգալով . հաց տալ անոր երբ աղքատ է , խրատ տալ անոր երբ շուարած է , յոյս տալ անոր երբ վհատած է , լոյս տալ անոր երբ տգէտ է , զգալ ինչ որ ան կ'զգայ , սիրել ինչ որ ան կը սիրէ , կատարել ինչ որ

ան կը բազմայ , զոհել ամէն բան ընկերիզ կամ ընկերներուդ և կամ ամբողջ ընկերութեան համար . զոհել հանգստութիւն , զոհել իր ջանկութիւն , զոհել մինչեւ անգամիր կեանքը : Այս ամէնը իրեն պարտք կը սիպէ անձնուերը , և կը փութայ վճարել եստնդով : Խնչ աւելի փսեմ , ինչ աւելի երկնային քան այս զգացումը :



ՄԻԱՅԱ ԶԵՐԱԶ

175. Ոռշել այս ընթերցուածին որոշիչ , անորոշ եւ զիմորոշ յօդերը ;
176. Մէջ մէկ անորոշ կամ որոշիչ յօդ դնել հնտեւեալ խօսքերուն մ.ջ պէտք եղած տեղերը .

Աշխատող մարդու ժամանակը միշտ կարճ կ'երեւայ : Սրտի տէր անձ կ'ընտրէ հիւզակ պարկեշտ կեանքի հետ . անիբատ մարդ ալ կը փափաքի սննենալ ապարանք փոյթ չէ թէ հոն իրեն հետ ապիլին շատ մը մոլութիւններ - ինչ երկար կ'երեւայ գեշեր քուն չունեցու անձի համար - Սոկրատ կ'ըսէր , «Թո՞ղ ունենամ տնակ շատ ճշմարիս բարեկամեերուն» : Այնպիսի կերպով երեսս նայեցաք որ վախցայ : Կը նախընտրեմ քիչ պահանուսում եւ քիչ աւելի համեստութիւն - նատ անդամ գեղեցկութիւն փորձանք է անմելք կանանց քով : Ներեցէք որ կարծիք ալ ես յայտնեմ : Ճշմարիս քոյթ եմ ես իրեն համար : Յաւակնոտ աղջիկ չեմ կընար սիրել , եթէ նոյն իսկ իրս ըլլայ : Ինամբ քով պատրաստուած գործ հաճոյք կը պատճառէ ուղղամիտ մարդոց , եւ նախանձ կ'ազդէ ներդամիտներու :

ՄԻԱՅԱ ԶԵՐԱԶ , հայ զրագէտ , ծնած կ. Պոլիս 1852ին : իր կերն են Գրական Փուդեր , Ազգային Դատարակութիւն , հայոն երկար տարիներ եւրոպա ապած եւ ֆրանսերէն զրուածքներ հրատարակած է :

Յ Օ Դ Ի Ն Լ Ո Ւ Ծ Ո Ւ Մ Ը

Իր տղիտութեամբ համեստ մարդ մը իր դիտութեամբ հպարտ մարդէն աղէկ է : — Քսաներորդ գարուս չըլանը 2000ին վերջը պիտի աւարտի : — Այս թաշկինակը դուն ա՛ռ, գրպանինդ ինձի տուր, — Մենք աշկերտներս՝ որքան ալ յառաջադէմ ըլլանք, գեռ չառ անփորձ ենք : — Քու միտքդ կրնայ զգացմանցս խորը թափանցել, բայց չի կրնար երբեք զանոնք խախտել : — Դուք՝ պղտիկներդ՝ պէտք է աւելի մտիկ բնէք քան թէ խօսիք : — Փախանակ զիստրկնիս զարդարելու, զլուխնիս զարդարենք : — Դիմացի նստարանը քու կդ է, քովինդ ալ իմս է : — Տեղւոյս բնակիչները չառ բնթերցաւեր են : — Կեանքերնուդ մէջ մի՛ մոռնաք թէ ստախոս մարդը կրնայ չառ մը խարդախ գործեր ընել : — Կեանքը պատրանքներու շարք մըն է :

Մարդ մը	մը անօրու յօդ մարդուն :
մարդէն	ն որոշի յօդ :
դարուս	ս ցուցական դիմորու յօդ :
2000ին	ն որոշի յօդ :
վերջը	ը որոշի յօդ :
քակինակը	ը որոշի յօդ :
գրպանինդ	դ սաց. դիմորու յօդ .
աւակերներա	ս անձնական դիմորու յօդ :
միտքի	դ սացական դիմորու յօդ :
զգացմանցս	ս սացական դիմորու յօդ :
խորը	ը որոշի յօդ :
պղտիկներդ	դ անձնական դիմորու յօդ :
զիստրկնիս	ս սացական դիմորու յօդ :
նստարանը	ս սացական դիմորու յօդ :
բնակիչները	ը որոշի յօդ :

բուկինդ	դ սաց. դիմորու յօդ :
իմս	ս սացական դիմորու յօդ :
Տեղւոյս	ս ցուցական դիմորու յօդ :
Կեանիներնուդ	դ սացական դիմորու յօդ :
մարդը	ը որոշի յօդ :
շատ մը	մը անորու յօդ շատին :
Կեանիք	ը որոշի յօդ :
շարք մըն	մըն անորու յօդ շարքին :

177. Սորիիլ ալս լուծումը:

178. Լուծել հետեւեալ ոտանաւորին անուններն ու յօդերը.

Զ Ա Խ Բ Ի Ն Չ Ա Ց Ն Ը

Զըմեռ գիշեր է . կ'անցնիմ փողոցներէն գիւղին ուր Մութը կազմեր է ցուրախն հետ , սև զանգուած մը վայրի . Թանձըր ճնշում մը կ'զգամ մթնոլորտին մէջ թափուր . Ծարաւի ևմ տեսնելու՝ խաւարէն աչքս կ'այրի :

Կեանքի չարժում մը, կայծ մը կը պրադեմ. բայց ի զուր , Ոչինչին մէջ հալեր է յետին նըշոյլը բարի .

Ոչ ծըփանք մը կայ հովի, ոչ շըշուկ, ոչ իսկ սարսուռ . Իմ ոստածայնս ալ ձիւնին փափկաթեան մէջ կը մարի :

Քառսին սև հիմերը գլխուս վըբայ կը փլչին :
Փախչիլ կ'ուզեմ՝ ընդհանուր մեսելութեան մէջ՝ վերջին
Ապլոզը ևս բլլուլու գաղափարէն տհաւոր :

Յետոյ , յանկարծ արծաթէ բարտկ ձայն մը հեռաւոր
Կու զայ ուղեղը փրկել մղձաւանցէն սարսափի :
Ո՞չ, կեանքսա վազքը ջուրին՝ որ աղբիւրէն կը թափի :
ԺԱ.Գ ՍԱ.ՅԱ.ՊԱ.ԼԵ.ՅՈ.Ն

ՃԱ.Ր ՍԱ.ՅԱ.ՊԱ.ԼԵ.ՅՈ.Ն, երիտասարդ բանաստեղծ եւ հրապարակագիր, որ թերթերու մէջ հրատարակած է ոտանաւորներ ու սրամիտ յօդուածներ: Վիպակ մըն ալ հրատարակած է մասնաւոր հատորով մը:

Հ Բ . Դ Ա Ս

Ա. Ծ. Ա. Կ. Ա. Ն

Կ Ա Ն Ո Ւ Ն Ե Ր

327. Ածականը բառ մըն է որ գոյականի մը հետ կը գործածուի անոր մէկ հանդամանքը ցոյց տալու կամ զայն սրոշելու հումար :

328. Ածականները ոչ թիւ ունին ոչ հոլով, և յօդ չին առներ. Փորիկի գրիչը. փորիկի գրչեն, փորիկի գրիչներով, փորիկի գրիչներով :

329. Ածականները երբ առանձին գործածուին, այն առեն գոյականի տեղ կ'անցնին, և անոր բոլոր փոփոխութիւնները կը կրեն, ինչպէս բարին, բարին, բարիները, և այլն :

330. Հինգ ահասկ ածական կայ. որակական, ցուցական, սացական, բուական, անորոշ :

331. Որակական ածական. — Որակական ածականը գոյականի մը որպիսութիւնը կը ցուցնէ. Առաջինի մասդ, աշխատակր տղայ :

332. Որակական ածականը երեք աստիճան ունի. որական, բաղդատական, գերադրական :

333. Դրական աստիճանը՝ առանց բաղդատութեան, առարկային ինչպէս ըլլալը կը ցուցնէ. բարձր, փորի:

334. Բաղդատական աստիճանը երկու առարկաներ իրարու հետ համեմատելով՝ ցոյց կու տայ մէկուն առաւելութիւնը, հաւասարութիւնը կամ նուազութիւնը :

335. Բաղդատականը երեք է.

1. Երբ «առաւելութիւն» նշանակէ, երկու ձեւով կ'ըլլալ. Ա. Գոյն յետզաս մասնիկով, բարձրագոյն,

փորիագոյն: Բ. Աւելի մակրայով. աւելի ծամր, աւելի փորի:

3. Երբ «հաւասարութիւն» նշանակէ, այնքան, նոյնչափ կամ նոյն իմաստը ունեցազ մակրայներով, կամ չափ նախազրութեամբ կը կազմուի. Այս բարը նոյնչափ ծամր է որչափ այդ բարը Այս տունը այդ չափ փորի է:

3. Երբ «նուազութիւն» նշանակէ, նուազ մակրայով կը կազմուի. նուազ ծամր, նուազ փորի:

336. Առաւելութիւն կամ նուազութիւն ցոյց տուող բաղդատականները կը կազմուին նաև պարզապէս բացառական ինդիք առնելով. իրեն զեղեցիկ, յրոշներ ազնիւ :

337. Երբ բաղդատութեան առարկան ածական մը կամ մակրոյ մըն է, աւելի բան կամ աւելի բան քե կործածուի, ինչպէս Այս զիրի աւելի զրուեցուցիչ է կը գործածուի, իր հասակը աւելի կարճ կ'ըսուի բան քե օգտակար. իր հասակը աւելի կարճ կ'ըսուի բան քե օգտակար. Այս պարզապէս չ'ըսուիր երբեք՝ օգտակար աւելի զրուեցուցիչ. երկայն աւելի կարճ :

338. Առաւելագոյն նշանակող բաղդատական գոյն մասնիկը երբեք չի գործածուիր բուն աշխարհաբար ածականներու վրավ, և չ'ըսուիր երբեք. աղիկագոյն, աղուորագոյն, զիշագոյն, պաշիկագոյն, պաղագոյն, ինենդագոյն, և այլն :

339. Բնիշիր ածականին բաղդատականը կ'ըլլայ աւելի բնիշիր կամ ընտրելազո՞ն և ոչ ընտրագոյն:

340. Գերադրական աստիճանը ցոյց կուտայ թէ առարկայ մը իր բոլոր նմաններէն գերազանց կամ ստորին է: Գերադրականը չորս ձե ունի.

1. Ամեն բառով բարդութեամբ. ամենածամր, ամենաբարձր:

2. Ամեն բառին բացառականով. ամենեն ծամր, ամենեն բարձր:

3. Ածականը կրկնելով. աղեկիհն աղեկլը, զէշին զէշը :
4. Կրկնութեան մէջ պիր մը փոխելով. մեր մեր, իսկ իսկ մակ, իսկ իսրավիր :

341. Բուն աշխարհաբար ածականները պէտք չէ ամեն բառով բարդել. լաւագոյն է բուլ ամենին պատիկ քան թէ՝ ամենապահիկ. ամենին զիշ քան՝ ամենապահ, ամենին պաղ քան՝ ամենապաղ, հայրն :

342. Զայնաւորով սկսող ածականները ամեն բառին հետ բարդութեամբ զերադրական բներու չէ. պէտք չէ բուլ. ամենանոյշ, ամենապին, ամենառոյ :

343. Ածականին նշանակութիւնը աստիճան մը կ'աւելնայ կամ կը պակսի ինեկ մասնիկով. մանրկեկ, ծանրկեկ, խոշորկեկ, շատկեկ, բայմկեկ, ևայլն. Մեծ բառին առջե փոխանակ կեկի՞ կակ կը դրուի. մեծկակ :

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

ՊԱՐԻԿԻ ՄԸ ՃԱՄԲՈՐԴԱԽԹԻՒՆԸ

Պառաւ պարիկ մը տեսայ շտտ արխուր,
Վաղելով կ'երթար չեմ գիտեր զէպ' ուր.
Եւ ըսի իրեն. «Ինչո՞ւ կը վազես.
Վայրիկ մը կանգ ա՛ռ. մի՛ լրքեր ըզմեզ»;
«Ո՛չ, թո՛ղ որ մեկնիմ, գաչեց անհամրեր,
«Հոս եկած չէի դարերէ ի վեր.
«Եւ այնքան փոխուած, և այնքան վատթար,
«Այնքան մոլորած կը տեսնեմ. աշխարհ,
«Որ վայրինան մ'առաջ խոյս տալ կը փութամ.
«Իր մասին չունիմ ա՛լ յոյս միսկ տարտամ»;
«Ամէն աղջրկան կու տամ գեղ, զորով,
«Եւ ամէն մանչու քաջութիւն, կորով,
«Ինեւ միտք՝ ծերերուն, հիւանդին՝ դարման».

«Եւ բոլոր աշխարհք մէկ ձայն, մէկ բերան
«Վըրաս կը խնդայ. ամէնքը մէկէն
«Հեգնուու ձայներով ինձ կ'ազաղակեն.

«—Կըրնա՞ս տալ մեղի ոսկի և արծաթ.

«Ուրիշ բան պիտք չէ մեղի ատկէ զատ»;

«Ու այս պիլծ երկրէն կը մեկնիմ ևս շուտ,

«Որ մի գուցէ ծառն, արտերն ու թոււուտ

«Եւ ծաղիկները, մանիչակ, շուշան,

«Վարդի թուփերն ալ կազմելով խուժան,

«Վըրաս յարձակին, խընդրեն նուրբ քօղեր.

«Մանեակներ, և կամ ցողացիկ օղեր.

«Թիթեռնիկներն ալ կառքեր պահանջեն

«Անցնելու համար մարմանզին մէջէն:

«—Ո՛չ, ո՛չ, գոչեցին վարդերը պար պար.

«Որ լըսեր էին իր բողոքն արդար

«Մեր թերթերուն մէջ շաղ ունինք շիթ չիթ

«Զանակէն փայլուն, չողակէն վըճիտ»

«Թիթեռնիկներն ալ աղուոր լուսաթեւ

«Պատասխան տուին շարժումով թեթև.

«—Մեր ճակախն վըրայ ունինք ոսկի շատ.

«Յակինթ բանուած է մեր թեւն ու ճակատ»

Եւ պարիկն յարեց. «Ո՛հա՛ միմիայն

Խոհուն էտկներն աշխարհիս վրան»

Զ. Ա.

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

179. Զբուցազրել այս ոտանաւորը, ուղազրութեան, կէտազրութեան եւ առողանութեան նշանները դնելով:
180. Գոց սորվիլ այս ոտանաւորը եւ արտասանել:
181. Այս ոտանաւորին մէջ գտնուած բոլոր ածականներուն տեղ դնել անոնց համանիշները:

182. Երեքական յարմար ածական դնել հետեւեալ բառ երուն առցեւ.

Գիր, գոթորիկ, գարուն, աշուն, թուղթ, գինի, շղթայ, անդունդ, պատութիւն, ջուր, բարեկար, թշնամի, ուսուցիչ, հեղեղատ, փիղ, անտառ, ժպիտ, թիթեռնիկ, ծաղիկ, պտուղ, բանակ, հարուած, ծիծեռնակ, դէմք, օձ, քիթ, պարտէզ, կոհակ, սեղան, ժայռ, ծով:

183. Երեքական զյոյական յարմարցնել հետեւեալ ածականներուն որոնց մէկը նիւթական ըլլայ, երկուքը՝ վերացական.

Տէպար, տափակ, անաչառ, ողորմելի, աշարկու, միամիտ, հանձարեղ, որոշ, անձնուէր, խիզախ, կեռ, հաւասար, արագ, սահմանադրական, ցրտասարուռ, անխոնչ, երկրաչափական, պատմական, անբասիր, իշխանական, անհուն, միապետական:

184. Յաջոր նախադասութեանց մէջ զանուած զիծերուն տեղ դնել հետեւեալ ածականներէն մէկը.

Ուզդամիտ, ծագրելի, փայլուն, թեթեւ, երկայն, անձնուէր, կարծք, աչափին, սեւ, չոր, նոր, շաշփաղի, ծանր, արագ, առասպելական, նենդամիտ, ինամոտ, վատնդաւոր:

Ծանրաչափը կը բարձրանայ երբ օդք — ըլլայ: Փիզը հակառակ իր — եւ — մարմարյն, — եւ — քալուածք մը ունի: Համբերութիւնը — բարեկամ մըն է որ կ'օգնէ մեզի մեր վիշտերուն ծանութիւնը կրելու: Ֆայլամին հանկիթը — կճեպ մը ունի — ձեւով եւ փղոսկրի պէս — : Ավրիկէն — աշխարհ կը կոչուի, եւ Ամերիկան — աշխարհ: Ցունաստանի պատմութեան մէջ — զըրոյցներ շատ կան Անձեզը — թշնամին մըն է: Պարծենքստ մարդք — կ'ըլլայ — բարեկամը — թշնամին աւելի է: Պէտք է — ըլլաւ ամէնէն դոյլն բաներու մէջ իսկ:

185. Որոշել հետեւեալ նախադասութեանց մէջ այն ածականները որոնք իրբեւ զյոյական գործածուած են.

Սուղ գնուած առարկաները երբեմն ամէնէն աժաններն են: Սեւին սեւ պէտք է ըսեւ, ձերմակին՝ ձերմակ: Մեծ գրադարան մը ունիմ, որուն առաջին գարակին վրայ շարած եմ դպրոցական գիրքեր, երկարդին վրայ գրականներ, երրորդին վրայ պատմականներ, ամէնէն վերը՝ իմաստասիրական երկեր: Մաքուր սփոսց մը եւ մաքուր սպասներ ախորժելի կ'ընեն ամէնէն պարզ կերակուրները: Քննադատութիւնը գիւրին է, բայց արուեստը՝ դժուար: Անի քաղաքը երբեմն նշանաւոր էր իր հոյակապ շէնքերով, ունին կ, Պոլսոյ մէջ, շատ մը կրթական ընկերութիւններ, որոնց

ամէնէն գործօններէն մէկն է Միացեալ Ընկերութիւնը: Գեղեցիկն աւ բարիին չափ ողտակար է, կ'ըսէ՛ վեքդոր-Հիւկո:

186. Շինել հինգ նախադասութիւններ ածականներ գործածելով՝ իրբեւ զյոյական:

Շ Ա. Ր Ա. Դ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Գրել նամակ մը զիւերօրիկ դպրոցականի մը կողմէ իր հօրը որ գործերուն մէջ միծ կորուսներ ըրած է: առաջարկելի իր կողմէ քողուլ վարժարանը, եւ գործի մը մտնել բնանիին ծախմերուն օգնելու համար: Եւ անդուն արտայալյութիւն անձնուելու զգացումներուն:

Լ Գ . Դ Ա Ա

ՈՐՍԱՍԱՍՆ ՍՖՄԱՍՆՆԵՐՈՒՆ ԽՆԴԻՐԸ

Յ 44. Որոկական տծականներուն շատերը ընդհանրապէս խնդիր չեն առներ, ինչպէս ձերմակ, անուշ, են:

Յ 45. Կան սակայն գրական տծականներ որոնք զանազան հոլով խնդիր կ'ուղեն:

Յ 46. Ուղղական հոլով խնդիր կ'առնեն այն ածականները որոնք չափ կամ աստիճան ցոյց կու տան. Հինգ կանգում բարձր, բան տրամ ծանր, երկու մաս երկայն: Հինգ կանգում, բան տրամ, երկու մաս ուղղական խնդիր են բարձր, ծանր, երկայն ածականներուն:

Յ 47. Սեռական հոլով խնդիր կ'առնեն իչ վերջառող ածականները. Ցաւերու անհիշ, աշխարհի փրկիչ:

Յ 48. Տրական հոլով խնդիր կ'առնեն նենան, կարոս, արժանի, ծարաւ, անձանօր, օգտակար, վնասակար, նապաստոր, հականես, կարող, տեղեակ, հնեուս, եալին, ինչպէս նուե եղի վերջառող բոլոր ածականները. Անդրդիրեան օգտակար, տեսնելու արժանի, հացի կարօս, Ասունծոյ պիրելի, ևայլն:

Յ 49. Բացասական հոլով խնդիր կ'առնեն. Տարոր, զերծ, հեռու, անեւս, անեյոյս, ևայլն: Վասնեկ զերծ, այժի հեռու, ապրուսէ զուրկ:

Յ 50. Գործիական հոլով խնդիր կ'առնեն. յի լեցուն, զերուն, Աշանաւոր, ևայլն: Զուրով լեցուն, զիւրեամբ նշանաւոր:

Յ 51. Եալ, ուած կամ ած վերջառող գերբայ ածականներէն ոմանք տրական խնդիր կ'առնեն, ոմանք բացառական և ոմանք գործիական. Ցաւերու զարնուած,

յոյս գրկուած, ընտանիքէն յեալ, երես ինկած, ոգերով բեռնաւորեալ, թրինեով թշուած, ևայլն:

Յ 52. Ածականները խնդիր կ'առնեն նաև դիմորով գոյական մը կամ գոյականաբար գործածուած բառ մը, ինչպէս. Թեւը փրած բոցուն մը, Հսելը դիւրին, շանը դուսար խօս մը: Հողին եղած կին մը: Խելը զիսկն զացած մարդ մը:

Յ 53. Բաղդատական ածականները միշտ բացառական հոլով խնդիր կ'առնեն, երբ առաւելութիւն կամ նուազութիւն կը յայտնեն. Զեզիկ աւելի զեղեցիկ: Քրոջմեկ նուազ ազնիւ:

Յ 54. Գերազգրական ածականները երբեք խնդիր չեն առներ:

Յ 55. Օրակական ածականին գործածութիւնը. — Որակական ածականը գոյտկանէն առաջ կը գրուի ընդհանրապէս, սակայն կրնայ ետքը զրուիլ հետեւեալ պարագաներուն մէջ:

1. Երբ խնդիր ունի, կամ քանի մը բառով բազագրեալ է. Տրայ մը տեսամբ ապրուսէ զուրկ եւ պաշտպանութեան կարօս: Միշոցներ ձեռք առի ֆեղի նապաստոր: Մանեկի մը տեսայ լոյսի պիս ապրուր: Կին մը հինգ զաւկի ժր:

2. Բանասաւեղծական արձակի մէջ ոճի գայելչութեան և ներդաշնակութեան համար. Խելա տեղի մըն եւ մժոյն, տրում մարդ նայուած գործութիւն: Շաղիկ մը յինադ եւ փողիողուն:

3. Առանաւորի մէջ յանդի և վանկի յարմարութեան համար.

Ու զիւրեանց մէջ, օրէ օր,
Կը զարգանայ մանկիկն աղուոր:

Յ 56. Կան կարգ մը ածականներ որոնք իրը գոյական ալ կը գործածախն. Ամառուան տալիք: Գիշերուան ցուրտը:

357. Երբ ածական մը առանձին մնայ, այսինքն առանց գոյականի, գոյականաբար կը գործածուի և կը նայ յօդ առնել, յոքնակի ըլլալ և հոլովուիլ. Կանանց ղեղինին եւ կապոյշին յաղարութիւնն է։ Զարերը երգ չունին։

358. Երբ երկու ածական իրարու վրայ իյնան, վերջինը իրը գոյական կը գործածուի. Երկու վերջին ները Վերջին երկուից։ Կարծեցեալ զիտունը։ Դիտուն կարծեցեալը։

359. Երբ ածական մը սեռական գոյականի մը առջե դրուի, կը նշանակէ նոյն գոյականին այս կամ այն տեսակը. Զուրին տափ չի խնուիր։ Մարդիքին խոշոր յարգի է։ Սոյին անուշը կ'ըլլայ։

360. Ածականները երբ բայի մը վրայ դրուին մակրայ կ'ըլլան. Նոր սկառ կարդալ։ Աղուո՞ կը խօսի։ Սիստ կ'արտասանե։

361. Երբ ածական մը կրկնուի գոյականի մը բով, սասութեան գաղափար կուտայ. Սուր սուր խօսիեր։ Մեծ մեծ խոսունելեր։

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

ՄՏՍՅՅԻՐ ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏԸ

... նկարիչ մը ... փայտակերաի մը վրայ ելած, մայր եկեղեցիի մը գմբէթը զարդարող որմնանկարներէն մէկուն կ'աշխատէր։ ... ը բոլորովին գրաւուած իր ... ով, կը մոռնայ իր գիրքը, կը մոռնայ թէ ... ատիտակի մը վրայ կեցած է, և քանի մը քայլ դէպի եա կ'երթայ իր գործին ... ը զատելու համար։ Արդէն փայտակերաին ծայրը հասած է. եթէ ... մըն ալ առնէ դէպի եա, ըննցած է. դաւիթին ... երուն վրայ իյնա-

լով, պիտի ջախջախուի։ Համ իր մօաը, որմնակիր մը կար որ ... վատնագը տեսաւ, բայց ի՞նչ կրնար ընել։ Եթէ արուեստագէաը կանչէր, իմաց ատր, անիկա իր հայեցողութեամբ համակուած, չպիտի լսէր։ Անոր քով վաղէր, թեւէն բանէ՞ր, քնաշը ջիկ մը արթնցուցած պիտի ըլլար, ... ներջնչում մը ունեցաւ. կայծակին տւելի ... վրձին մը տռաւ, մութ զոյն ներկի մը մէջ թաթիեց, և հրաշակերախն ամէնէն ... գէմքերէն մէկը մաւկոնեց։ Նկարիչը ... անոր վրայ յարձակեցաւ — Զա՛րկ, ազատեցա՛ր, լսաւ...։ Եւ երկու բառ բացարութեամբ նկարչին ... ը երախտագիտութեան փոխուեցաւ։

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

187. Յարմար ածականներ կամ գոյականներ ղնել այս հատուածին մէջ կէտագոր թեան մեները։
188. Մէկ մէկ խնդիր տուլ հետեւեալ ածականներուն վերոյիշեալ օրէնքներուն համեմատ։

Անարժան, հուչակաւոր, փողփողուն, կարճ, լայն, ազատ, ծանր, գիտակից, անկարող, գերազանց, ստորին, զարդարուն, առլցուն, հզօր, տկար, յափրացած, զլուած, ծանրացած, բեռնաւոր, նուազ շահագրգիւ, աւելի հարուստ, աղուոր, պակաս չար, սփոփիչ, երթիչ, յուգեալ, պարփակեալ, շրջապատեալ, ապշամծ, մարած, վիրաւոր, անթափանց, անտարբեր, վշտահար, զարնուած, ակնկառոյց, խոնարհ, ծարաւ, փափաքող, հետեւող, ծառայող, աղքատ, անհասկանալի, համբերող, ծիծալելի, անհամբոյր, անտանելի, քազցր, հակակիր, յարդելի, յուսահատ, գեղազարդ, պանծալի, կարեկեց։

189. Երեք նախարարութիւն շինել, որոնց մէջ հարկ ըլլայ ածականը զոյականէն ետքը ղնել։

Ճ Ա Ր Ա Դ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Երեւակայեցէ՛ մարդ մը փոխադրուած յանկարծ այնպիսի երկրի մը մէջ ուր կարիլ մը զուր չկայ։ Առ-

տուն երբ կ'արքննայ, կ'սկսի մտատնջիլ թէ ինչպես
պիտի լուացուի, ինչպէս կերակուր պիտի պատրաստ։
Յետոյ կը ծարաւնայ։ Նկարագրեցէ՛ք իր նեղութիւնը,
իր տառապանքը։ Յանկարծ երկինքը ամպերով կը ծած-
կուի, փորորիկը կը պայրի, եւ կ'սկսի անձրեւել յոր-
դառաս։ Ըսէ՛ք թէ խեղճ մարդը ի՞նչ միջոցներ ձեռք
կ'առնե կարելի եղածին չափ մեծ քանակութեամբ ջուր
ամբարելու համար։

Լ. Դ. Պ. Ա.

ՅՈՒՅԱԿԱՆ Ա. Վ Ա. Կ Ա. Խ

Կ Ա. Ն Ո Ն Ն Ե Բ

362. Յուցական ածականները ցոյց կու տան այն
անունները որոնց վրայ կը խօսուի։

363. Յուցական ածականներն են. այս, աս, սա,
այդ, ատ, այն, ան։

364. Այս կը գործածուի մեր քով գտնուող բանի
մը համար, այդ՝ մեր խօսակցին քով զանուողին, այն
հետո եղագին համար։

365. Աս, ատ, ան յուցական ածականները հիմայ
ալ զրեթէ բնաւ չեն գործածուիր զրաւոր աշխարհաբարի
մէջ, թէև միշտ կը մնան խօսուած լեզուին մէջ։

366. Յուցական ածականները ետքը եկող անունը
սովորաբար որոշիչ յօդ կ'առնէ։ Այս կաղանար, այդ
կառուն, այն սեղանը։ Բացառիկ են այն բառերը և հո-
լովերը որոշիչ յօդ չեն տաներ, ինչպէս բացատ-
րուած է յօդի զլիխին մէջ։

367. Յուցական ածականը իրարու յաջորդող
գոյականներու առցե կրնայ չկրկնուիլ։ Այս աշխատու-
րինն ու անձնուիրութիւնը։ Այն մարդն ու կինը։

368. Նոյնպէս երբ գոյականի մը մէկէ տւելի
ածականներ կ'ընկերանան, հարկ չկայ յուցականը կրկ-
նել իւրաքանչիւր ածականի տոջե, նոյն իսկ երբ ա-
ծականները տարբեր առարկաններու վերտարեին։ Սա մեծ
էլ պատիկ տուները։ Այս ընդարձակ եւ բերմանալոր դաշ-
տերը։

369. Ստացական ածական. — Ստացական ածա-
կանները բանի մը որուն վերաբերիլ կը յայտնեն, և

Խօսքի մէջ յատկացու ցիշի գեր կը կտառքեն. Իմ տունս,
քու Տեսրակը, իր զիսարկը:

370. Ստացական ածականները անձնական դե-
րանուններուն սեսականներէն կը կազմուին. անոնց դի-
մորու յօդերը զեղչելով, և հետեւելովներն են.

Եզակի Յովնակի

Ա. դիմք	իմ	Մեր
Բ. »	Քու	Չեր
Գ. »	իր	իրենց

371. Ան և անոնց անձնական դերանուններուն
սեսականները, անոր և անոնց, կրնան իր և իրենց
ստացական ածականներուն աեզ գործածուի իրրե յատ-
կացուցիչ, ինչպէս Անոր խօսուածիլ հանելի չի ինձի (իր
խօսուածիլ հանելի չի ինձի): Անոնց զիրթերը չսացանի
(իրենց զիրթերը չսացանի):

372. Միայն պէտք է դիմել որ երբ խօսքին մէջ
երկու հասա երրորդ գլուխի անձ կայ, զիստու որ գեր կա-
տարող անձին համար՝ իր, իրենց կը գործածուի, իսկ
երկորդականին համար՝ անոր, անոնց. Մարս զիտեր որ
իր խօսերը մեծ ազդեցուրիւն պիտի լնիին իր յրոշը՝ և
անոր աղջկան վրայ:

373. Իմ, յու, իր եզակի ստացական ածական-
ներուն կցուած անունները ա, թ, ն, կոմ և դիմորուց յօ-
դերը կ'առանեն. Իմ կարս, յու ասեղի, իր մատնոցը:

374. Մեր, ձեր, իրենց յօքնակի ստացական ա-
ծականներուն կցուած անունները և որոշիչ յօդը կ'առ-
նեն. Մեր դերաները, ձեր ակնոցը, իրենց սակելը, նոյն-
պէս անոր գրիմները, անոնց Տեսրակները: Բացասիկ հն
այն բառերը և հորավները որոնք որոշիչ յօդ չեն առներ,
ինչպէս բացատրուած է 30Դի զլու իրին մէջ:

375. Իմ, յու, իր ստացական ածականները ընդ-
հանրապէս զանց կընենք, և անոնց աեղ՝ ա, թ, ն կոմ

և դիմորու յօդերը միայն կը գնինք գոյականներուն
վրայ. Դերձամն, ասեղի մատնոցը և Բայց երբ անուն-
ները աւարբեր դէմք ունին, այն տան հարի կ'ըլլայ ա-
մէնուն առջեւ ածականները նշանակել. Իմ ասեղս բա-
րակ չէ, բայց քու դերձամն հաս և: Իմ աջ թես կը
ցափ, քու ալ ձափ:

376. Յոքնակի ստացական ածական առնող գո-
յական մը կրնայ յօքւակի բլուլ երկու կերպով.

1. Պարզ յովնակին, որ պարզապէս յօքնակի է ստա-
ցովին անսակէտով. Մեր Տեսրակները, ձեր հաւակը:

2. Կրկին յովնակին, որ թէ՛ ստացովին և թէ ստաց-
ուոծին անսակէտով յօքնակի է. Մեր Տեսրակները, ձեր
հաւակները:

377. Մեր, ձեր, իրենց ստացական ածականներն
ալ կրնան զեղչուիլ հետեւեալ օրէնքով.

Երբ զոյականը բազմավանկ է նիս, նիդ, նիմ մաս-
նիկներն մէկը կը զրուի. Գաւար-նիս, զալիք-նիդ,
զաւարներ-նիս, զաւարներ-նիդ, զաւարներ-նին.

Երբ զոյականը միավանկ է, պէտք է զանազանել.

1. Պարզ յովնակին, որ կը կազմուի երնիս, երնիդ,
երնին (մէր տունը), սուն-երնիդ (ձեր տունը), սուն-
երնին (իրենց տունը):

2. Երկին յովնակին, որ կը կազմուի նիս, նիդ, նիմ
մասնիկները աւելցնելով զոյականին վրայ. Տուներ-նիս
(մէր տուները), սուներ-նիդ (ձեր տուները), սուներ-նին
(իրենց տուները):

378. Նիս, նիդ, նիմ մասնիկներուն ծայրը գրտ-
նուած ա, թ, ն տառերը զիմարոց յօդ են, իսկ նի յօք-
նակի շնորհ մասնիկ մըն է, որ առանձին ալ կը գոր-
ծածուէր երբեմն նախնեաց սամկօրէնին մէջ:

379. Գոյականները թէ ստացական ածականով

**և թէ՛ միայն դիմորոշ յօդով կամ նիս, նիդ, նին մաս-
սիկներով կրնան հողովովիլ. Իմ զիրս, իմ զրժիս, իմ
գրիս, զիրժերնուս, և այլն:**

380. Պէտք է զիտել որ միավանկ բառերուն
պարզ յոքնակին և կրկին յոքնակին նոյն ձեւը ունին,
երբ ըսենք տուն-երնիս (մեր տունը), և տուներ-երնիս (մեր
տուները):

381. Այուղներ, մատուցներ, ոտուղներ յոքնա-
կիները ստացականով բացառաբար կ'ըլլան աչուրին,
մատուրին, ոտուղնիս, այուղներնիս, մատուղներնիս,
ոտուղներնիս, և այլն:

382. Նիս, նիդ, նին և երնիս, երնիդ, երնին
մասնիկներով կազմուած ձեւերը արդի աշխարհաբարին
մէջ շատ չեն գործածուիր, մանաւանդ երբ հողովուած
են: Լաւագոյն է ըսել. Մեր պարտէգներուն պահապան-
ները, յան պարտէգներնուս պահապանները: Ստկայն եր-
բեմն, երկարաբանութենէ խուսափելու համար, սա ձե-
ւերը կը գործածուին. Զենքերնիս ձեռնոց դրած, զրոխ-
նիս զիխարկ՝ ներկայ գտնուեցանի այս արարողութեան:

383. Ստացական տծականը իրարու յոջորդով
գոյականներու առջև կրնայ չկրկնուիլ. Եր յաջուրիննե
ու անձնուիրինը: Նոյնաչս երբ գոյականը մէկէ տ-
ւելի տծականներու ընկերանայ, հարկ չկայ ստացականը
կրկնել իւրաքանչիւր տծականի առջե, նոյն իսկ երբ
անձնք տարրեր առարկաներ նշանակեն. Մեր մեծ և
փոփոք տուները, և այլն:

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

ՔԵԱԹԻՊԵԱՆ ԵԽ ՍՊԱՐԹԱԼԵԱՆ

Երկուքն ու նոյն տարիքին մէջ անտկնկալ կերպով
մարեցան: Նոյն տարիքին և զրիթէ նոյն տարիքին մէջ

զրաւեցան երկուքն այ, Յովհաննէս Քեաթիպեան և
Յակոբ Սպարթալեան: Ամէնուն համար տքնիլ և ամէ-
նուն լրթունքով օրէնուիլ՝ այս եղաւ ձակատագիրը, այս

էր կոչումը այն եր-

կու չքնազ ամձե-

րուն ալ: Գթու-

թիւնը, երկնային

գթութիւնն էր ա-

նոնց տիրականն և

անբաժան առափի-

նութիւնը. որբերու

և կարօսեալներու

և առնասարակ տա-

ռապեալներու հա-

մար արտասուքով

լեցուն էին անոնց

աչքերը, և սկինե-

րով լեցուն՝ անոնց

քսակները. լայց

մանաւանդ մարմնոյ ցաւերով տուապեալներու կրնանք

ըսել՝ նուրիուած էին այդ երկու բարեգութ ազգային-

ներուն կեանքը: Յակոբ Սպարթալեան կարծես հա-

րսութիւն դիզեց միայն հոյակապ հիւանդանոց մը կա-

ռուցանելու համար, և Յովհաննէս Քեաթիպեան կար-

ծես գիտութիւն համբերեց միայն, — գթութեան աղ-

իրիւրը արդէն ունենալով իր մէջ, — արծաթապաշտ հի-

ւանդները տպափիներու, և իր ճարտարութեան արդար-

վարձքը անարծաթ հիւանդներու ոգեպահիկին յատկա-

ցնելու համար:

ԵՊԻՍ. ՏԵՄԵՐՃԵՊԱՇԵԱՆ

Եղիս ՏէՄԻՐՃԵՊԱՇԵԱՆ, ծանօթ հրապարակագիր և զրագէտ,
որ հրատարակուած է այլ եւ այլ երկասիրութիւններ բազմաթիւ նիւ-
թերու վրայ. Մեռած է 1908ին:



Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

190. Հետեւեալ խօսքիրուն մէջէն զերցնել ստացուկան ածական-նորը եւ անոնց փօխարէն՝ զոյսկաններուն վրայ դնել ս, ո, ո և զիմորոշ յօդերն ու նիս, նիդ, նին, եւնիս, եւնիդ, եւ-նին մասնիկները.

Ուզ, ե՛նք մէր թերս թիւները: — Զանացէ՛ք արժանի ըլլալ ձեր ծնողքին սիրոյն: — Եւ, ւծը ապնուտական կերպարանք մը ու-նի. իր սրունքներուն բարձրութիւնը: աւ կը համեմատի իր մարմ-նոյն երկայնութեան: — Մէր, ործերուն յաջողութիւնը շատ ան-գամ մէր մտքի արթնութենէն կախում ունի: — Մ'եր կը իրենց գետցածէն աւելին կ'ոււշն ծաբել: — Մ'ենք մէր կիրքերուն յալ-թի՛նք, որպէս զի անոնք յալդեն մեզի: — Դուք, եր զաւակնե-րուն ոչ միտյն մայրո, այլ անոնց գաստիարակը եղաք: — Վեր քարձրացէ՛ք ձեր թշնութենորէն, եթէ կ'ուզէք զանոնք արշնեւ: — Զանացէ՛ք ձեր առաջաւթեան հու տանիլ վասնզի առո ջու-թիւնը: Հանձարի եւ զե եցկութեան նման երկան յատկու-թիւն մըն է: — Ձեր գեղեցկութիւնը բնամելէ աւելի, սիրտերնիդ մշակեցէ՛ք. վասն զի առանց բարութեան գեղեցկութիւնը առանց հոտի վարդ մըն է:

191. Հետեւեալ նախադաս թեանց մէջ ցոյ ցական եւ ստա-ցական ածականն րուն ըն երացող զոյականներուն վրայ դնել յարձար դիմորշ կամ անորոշ յօւներ կամ զեղչել ու փոխել անյարձարները.

Քաղաքավարւթիւնը մ'եզի հետ ապրող անձեր մ'եզմէ եւ իր անձէն գոյշ ձգելու արուեստն է: — Այդ խօսքերով չես կրնար զիս համազել: — Պատուաւոր մարդ մ'իշտ իր խօսքի տէր է: — Զանա՛քու ուսուցիչներու համականքի արժանանալ, քու աշխատու-թեամբ ու բարի վարքով լը: — Կեղծաւորը միշտ իր մոտածումի հա-կառակը կը խօսի: — Եսաւ իր անդրանկութեան իրաւունք ծախեց Յակոբի: — Անցեալ շաբաթ օր հիւմանդացայ, այն օրէ ի վեր ան-կողին էի:

192. **Անօր** ստաւականը դնել հետեւեալ նախադասութեանց մէջ հարկ եղած աւորի իր ստացականը զ'զիւով.

Այս մարդը պաշտպանեց իր քոյքը եւ իր (քրոջը) պատիւը: — Նորընտիք ակադեմուկան մը ֆրանտայի մէջ, մ'իշտ գովեստով կը խօսի իր նախարդէն եւ լը նախարդին երկերան վրայ: — Ամէն մարդ՝ պարտական է օւնել իր հայրենակիցներուն, եւ կարեկցի

իր (հայրենակիցներու) ցաւերուն: — Քաղաքավալար մարդը կը մտանայ իր անձը, իր խօսակցին անձին եւ իր (խօսակցին) արժա-նիքներուն վրայ խօսելու համար: — Այս տղան հնազանդ է իր հօ-րը կամըքին եւ. իր (հօրը) հրամաններուն:

Շ Ս. Թ Ս. Դ. Բ Ո Խ Փ Ի Խ Ն

Նկարագրել տղայ մը որ իր մօրը մեկ յանձնարա-րութիւնը կատարելու համար մօսակայ զիւղ մը կ'եր-քայ Յուլք ձմեռ է, եւ զիտինը ձիւնով ծածկուած (նկարագրել): Տղան փօխանակ անմիջապէս մօրը զոր-ծովի զբաղերը, իր ընկերներուն նետ խաղի կ'զբաղի (նկարագրել խաղերը): Յետոյ միտքը կու զայ իր պար-ականութիւնը: Բայց իրիկուն է արդեն. ձիւմը կ'սկսի նկարագրել խաղերը: Տղան կը մոլորի: Եր ստրափը, Վե-սեղալ վերստին: Տղան կը մոլորի: Եր ստրափը, Վե-սեղալ վերստին ընդարձակ զած, ձիւներուն վրայ կ'իյ-ջազէս ցուրտէն ընդարձակ զած, ձիւներուն վրայ կ'իյ-ջազէս զինունի բունի մէջ: Ծնողքը մտատանջ, կ'ելլեն նայ խորունկ բունի մէջ: Կը զսնեն, կ'առնեն տուն կը տանին: զինուն վիճունը, խորհրդածութիւնները եւ առաջադ-րութիւնը:

I. b. Գ. Ա. Ա

Թ. ՈՒ. Կ. Ա. Ա. Ֆ. Ա. Ա. Ա. Ա.

384. Թուական ածական կ'րսուին այն բառերը
որոնք անունի մը յամի համ և յամիերորդ ըլլալը կը
ցուցնեն, ինչպէս տար, յամիերորդ, հիմական:

385. Թուական ածականները երեք տեսակ են.
բացարձակ, դասական, բաշխական:

386. Բացարձակ են այն թուական ածականները
որոնք անունի մը քանի հատ ըլլալը ցոյց կուտան, ինչ-
պէս Մէկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, եօրը, ուրը,
յի՞ը, տար, տամալուկ, տամերկու, տամերեք, տամերու,
տամերինեց, տամերվեց, տամերօրը. տամերուրը, տամերինը,
տամ, երեսուն, յառասուն, յիսուն, վարսուն, եօրանա-
սուն, ուրսուն, իննարուն, հարիւր, հազար, բիւր, մի-
ջինն, երկիխոն, երիխոն, բառիխոն, հինգիխոն, վեցիխոն,
եօրիխոն, և այլն:

387. Դասական են աճունք որ անունի մը քանի-
երորդ ըլլալը ցոյց կու տան: Դասական ածականները կը
կազմուին բացարձակներուն վրայ երորդ մասնիկը աւել-
ցներով, ինչպէս հիմներորդ, վեցերորդ, յամերորդ, հա-
րիւրերորդ, և այլն:

388. Մէկին դասականը ակելերորդ չ'ըլլար, այլ
առաջին: Նոյնպէս բացառիկ կերպով կը չինուին երկ-
րորդ, երրորդ, չորրորդ դասականները:

389. Եօրը, յի՞ը, տար բացարձակներուն և զի-
րը երրորդ մասնիկին առջեն կը փոխուի և ի, ինչպէս եօր-
երորդ, յի՞ներորդ, տամերորդ: Ուրը կ'ըլլայ ուրերորդ,
որովհետեւ գրաբարի մէջ կը գրուի միշտ ուր:

390. Եօր դասական ածական մը կազմուած է

քանի մը թիւերով, վերջինը միայն կ'առնէ եռորդ մաս-
նիկը. չըսուիր վեցերորդ հազարերորդ, այլ վեցհազարերորդ:

391. Դասական թուականները կրնան նշանակ-
ուիլ նաև հայ այբուբենով միշտ գլխագիր, ինչպէս
Ա. առաջին, Բ երկրորդ, Գ երրորդ, Դ յուրրորդ, Ե հին-
գերորդ, Զ վեցերորդ, Է եօրելերորդ, Ը ութերորդ, Թ ին-
նելերորդ, Ժ տասելերորդ, ԺԱ տամելելերորդ, ԺԲ տամե-
կուերորդ, ԺԳ տամելելերորդ, ԺԴ տամելյուերորդ, ԺԵ
տամելինելերորդ, ԺԶ տամելյուլերորդ, ԺԷ տամելյուլե-
րորդ, ԺԸ տամելյուլյուլերորդ, ԺԾ տամելյուլյուլյուլե-
րորդ, Կ կամ ԳՌ երեխնազարերորդ, և այլն:

392. Բաշխական են աճունք որոնք դասականնին
քանիական համ բաշխուած ըլլալը կը ցուցնեն, ինչպէս.
Եօրնական աշակեր կայ ամեն դասարակի մեջ:

393. Բաշխական թուականները կը կազմուին
ական մասնիկով կամ թիւին կրկնութեամբ, ինչպէս մեյ-
մեկ, երկերկու, երեք երեք, չորս չորս, հինգ հինգ, վեց
վեց, եօրեական, ուրեական, յիննական, տամական:

394. Սասնյմէ զատ կան նաև կոտորակային
թուականներ, որոնք կը կազմուին որդ մասնիկով, և կը
նշանակին ամբողջի մը մէկ մասը, ինչպէս մեկ յառորդ,
չորս վեցորդ, երկու հարիւրորդ, այսինքն չորսին մէկ
մասը, վեցին չորս մասը, հարիւրին երկու մասը:

395. Եակ մասնիկով կը կազմուին կարգ մը
թուականներ որոնք ցոյց կուտան թիւերէ կազմուած
ամբողջութիւն մը, ինչպէս երկուսամեակ մը բաշկինակ,
յառեակ մը ուսանաւոր, երբեակ նիզալցութիւն:

396. Անորոշ ածական. — Անորոշ ածականները տարտամ և անորոշ իմաստ մը կուտան գոյականին, ինչպէս միւս զիրը:

397. Անորոշ ածականները հետեւեալներն են.

Առեն, բոլոր — յանի մը, մեկ յանի, ինչ ինչ, — առեն մեկ, իւրաքանչյուր, ամենիւր, — նոյն, միեւնյն, իսկեւիսկ, — ուրիշ, — ոչ մեկ, — որ եւ ե, — այսինչ, այնինչ, — այսպիսի, այդպիսի, այնպիսի, ասանկ, ասանկ, անանկ, — այսան, այդան, այնան, արչափի, այդչափի, արչափի, որչափի, որչան, որչափի, — ո՞ր, ի՞նչ, յանի՞ ինչպիս, յանի՞ յանի՞, եալն:

Ասոնցմէ ամէնքն ող հարցական ձեւով կրնան գործածութիւ, բայց մասնաւորապէս հետեւեալները հարցական կը կոչուին, որչափ, որչան, ո՞ր, ի՞նչ, յանի՞ ի՞նչպիս:

398. Ստացական, ցուցական, բուական եւ անորոշ ածականներուն գրծածութիւնը. — Ստացական, ցուցական, թուական և անորոշ ածականները միշտ գոյականէն և որակական ածականէն առաջ կը գրուին. Իմ զեղեցիկ տունս, այս յար տղան, երկու ծոյլ աշակերտ, բոլոր բարսկ վարագոյրները:

399. Ստացական և ցուցական ածականները անորոշ ածականներէն առաջ կը գրուին ընդհանրապէս. Եթ բոլոր դիտողութիւնները, այդ առեն շաածներդ:

400. Ստացական ածականները ցուցականներէն առաջ կը գործածուին ընդհանրապէս. Մեր այս զիրը, իր այդ վարմութեք:

401. Սակայն սոսանաւորի մէջ, կարելի է անոնց եղեղը փոխել յանգի և վանկի յարմարութեան համար.

Թէ լրայի դիւցազն հրզօր,
Իշխան մը մեծ, բեղուն հանձար
Կը վառի հոգիս բոլոր
Հայրենիքն ի սուրբ տաճար:

— Հիմայ որ չես դիւցազն, եղնւկ.
Ոչ աղ իշխան, ոչ աղ հանձար,
Գոնք մոմ մը վառի իւղանուկ
Հայրենիքն ի սուրբ տաճար:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

Ե Պ. Ե Գ. Ն Ե Ա Յ Գ Ր Զ Ո Վ.

Եղեգնեայ գրչով երգեցի փառքեր,
— Քեզի ընծայ, իմ հայրենիք —
Սոսեաց անտառէն էի զայն կը տրեր...
— Քեզի ընծայ, հին հայրէնիք —



Եղեգնեայ գրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող՝ լոյս ելանէր;
Եղեգնեայ գրչով երգեցի կարօտ.
— Զեզի ընծայ, հայ պանդուխաներ —

Յն տարաշխարհիկ բոյսի մ'էր ծըղօտ...
 — Զեզի ընծայ, հէ՛ք պանդուխաներ —
 Եղեգնեայ գրչով երգեցի հարսեր.
 Բնդ եղեգան փող՝ ողբ ելանէր,
 Եղեգնեայ գրչով երգեցի արիւն.
 — Զեզի ընծայ, սուրի զոհե՛ր —
 Ան ծլած էր մոխրի մէջ իրրև կընիւն...
 — Զեզի ընծայ, կրակի զոհե՛ր —
 Եղեգնեայ գրչով որբ տունս երգեցի.
 — Քեզի ընծայ, հա՛յր ալեհեր —
 Յամքած աղքելուէն մեր զայն յօտեցի...
 — Քեզի ընծայ, մա՛յր կարեւէր —
 Եղեգնեայ գրչով օձոխս երգեցի.
 Բնդ եղեգան փող՝ ծուխ ելանէր:
ՊԱՆԹԷԼ ՎԱՐՈԽՖԱՆ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

193. Արձակի վերածել այս ոտանաւորը, գրաբարի ծեւերը փոխելով եւ պարզ աշխարհաբարի վերածելով:
 194. Դոց սորվիլ եւ արտասանել այս ոտանաւորը:
 195. Հետազայ խօսքերուն մէջ թուանշանով գրուած թիւերը գրով գրել.

Երկրագունուիս շրջապատն է 10,000 փարսախ կամ 40,000 քիլոմէտր: — Ամէն շրջանակ 360 աստիճանի կը բաժնուի: — Ամէն միջատ 6 ոսք ունի: — 3 Ենորհքները, 3 Պարկաները, 3 Ընդղաները եւ 9 Մուսաները դիցաբանութեան մէջ կարեւոր տեղ բանուծեն: — Լաֆոնթէն 100 աշեայ մարդ կ'անուանէ տան մը տէրը: — Փետրուարը ընդհանրապէս 28 օր է, բայց 4 տարին անդամ մը, այսինքն ամէն նահանջ տարի, 29 օր է: — Տարուան մէջ կայ 4 եւանակ, 12 ամիս, 52 շաբաթ եւ 365 օր: — 7 ամիսներուն մէջ կայ 31 օր, եւ 4 ամիսներուն մէջ՝ 30 օր: — Մէկ լիտր զտուած ջուրը 100 կրամ կը հշռէ:

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈԽԺԱՆ, բանաստեղծ եւ գրագէտ, ծնած Սեբաստիոն Բրզնիք զիւղը 1884ին: Հրատարակած է ոտանաւորներու երեք հատորներ՝ Զարդը, Սարսուներ եւ Յեղին Սիրը:

196. Հայ զիւազիրներով գրել հետեւեալ խօսքերուն մէջ գըտնուած թուականները.

Կիւթէնպէրկ տպագրութիւնը հնարած է 15րդ դարուն: — Վենետիկի Ծերակոյու Միթթարեան Միթթանութեան նուիրած է Ս. Ղազարու կզզին 1717ին: — Եղնիկ Կողբացիի եղծ Ս.ղանդոց գիրքը տպուած է առաջին անդամ 1762ին: — Եկտի-Գուլէի Ազգային Հեւանդանոցը շինուած է 1832ին: — 1066ի ատենները Անդմացւոց Կաղանդը գեկոտեմբեր 25ին էր:

197. Կարդալ, յետոյ պարզ թուանշաններով գրել հետեւեալ հազիւազիրներով գրուած թիւերը.

ԺԴ, ՌԿԲ, ՏՃԱ, ԻԵ, ՄԼԻ, ՌԶ, ՌՊԻԹ, ՀԲ, ՑԲ, ՆԹ, ՈԿԶ, ԶԴ, ՌՃԶ, ՑԿ:

198. Հետեւեալ հատուածին մէջ թուանշանով գրուած բոլոր թիւերը գիրով գրել.

«Հայոց զօրավարը ինկած էր մեծ պատերազմին մէջ, եւ գըլւիս մը չկար այլեւս որուն վրայ վստահելով, գունդ մը կազմուէր մնացեալ զինուորները հաւաքելով: Թէպէտ մեռնողներէն աւելի բազմաթիւ էին կենդանի մնացողները, սակայն անոնք ալ ասդին անդին ցրուեցան:»

«Ա.Հա անունները այն քաջ նահատակներուն որոնք մեռան այնտեղ, Քաջն Վարդան Մամիկոնեան 133 զինուորներով, կորսիլին Խորէն Խորսուունի 19 հոգիով, քաջարին Սրտակ Պալունի 57 մարդոցով, զարմանակին Տաճառ Գնթունի 19 զօր քով, իրասուուն Ղայակակ Դիմաքսեան 22 հոգիով, Հրաշակերտն Ներսէ Քաջերունի 7 անձերով, դեռահասակն Վահան Գնունի 3 զինուորներով, արդարն Արտէն Ընծայունի 7 այրերով, յառաջադէմ Գարեգին Սրուանձներանց իր 2 եղբայրներուն եւ 18 զինուորներու հետո:»

«Այս 287 նահատակներէն զատ, ինկան նաեւ անոնց հետ մեծաւեծ նախարարներ, թէ արքունի տունէն, թէ Սըրերունեաց եւ թէ բոլոր նախարարներու տուններէն 740 հոգի, որոնք իրենց անունը արձանագրեցին կեանքը գ-պրութեան մէջ այդ մեծ պատերազմին օրը, եւ ամէնքը մէկտեղ եղան 1036 կաներ:»

ԵԳԻՉԵ

ԵԳԻՉԵ, Ս. Մեսրոպյա աշակերտներէն է եւ Վարդան Մամիկոնեանի ատենազիպիր, որ Ասկեղպարու նշանաւոր թարզմանիշներէն Մատենազիպիր, որ Ասկեղպարու նշանաւոր թարզմանիշներէն մէկը եղած է: Գրած է: Վարդանց պատերազմին պատմութիւնը, Միանձանց ձառ, Մեկնութիւնն Արարածոց, Մեկնութիւն Յեսուայ եւ Դաւիթի:

199. Պէտք եղած ցուցական եւ անորոշ ածականները դնել հետևեալ խօսքերուն մէջ, զիծերուն տեղ.

— բան տեղ մը պէտք է ունենայ եւ — գործ ժամանակ մը — տան մէջ ուր տանտիկին մը կայ: Խելացի. մարդը երկու անգամ չի սխալիք — կէտին վրայ: — գեղը կընայ մէկուն օդտակար: Եւ մէկուն մխառակար ըլլալ: — կարծիքը կը յայտնեն — բժիշկներ: Ամերիկայի մէջ կան — ժողովութիւնը ազնիւ սրտի մը համար: — անձերը որ մեր թերութիւնները կ'արդարացնեն, վաս շողոքուդներ են:

Շ Ս. Ր Ա. Գ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն Ե

Գերյիշում մը ընել ձեր ազգային պատմութեան դասերեն. կարդալ եղիշեն. բացատրել Վարդանանց պատրազմին պատճառը եւ նախատակը. նկարագրել պատրազմին զլիսաւոր զիծերը. բազն Վարդանայ դիւցազնութիւնը, իր յաղբանակը եւ նախատակութիւնը:

Ա Յ Ա Կ Ա Ն Ի Ն Լ Ո Ւ Ո Ւ Մ Ը

Մաքով տկար մարդիկ միշտ ուրիշներուն վրայ թերութիւն կը գտնեն: — Իր կիրքերուն յաղթող մարզը մեծ դժուարութեանց ալ կրնոյ յաղթել: — Բարձրաբերձ լեռները յուներժական ձիւնով ծածկուած են: — Թուշունները իրենց ուրախութիւնը երգովնին կ'արտայայտեն: — Ի՞նչ սիրս ունիք որ կը դիմոնաք այդ տառապանքներուն: — Ամէն օր ելէ մէյմէկ զնդուսել գտնէք գետնէն, կ'ըսէ ֆրանքին, տարիէ մը երկու դրուշ կ'ունենաք: — Ոճրագործին բարձը փուշերավ լեցունէ: — Ի մաստուն մարզը իր ժամանակն ու խօսքերը իննայողութեամբ կը գործածէ: — Համրի մը լեզուն ստախօսի մը լեզուէն նախունեածարէ: — Եթէ ընկերու եօթանասունը եօթներորդ անգամ մնանչէ, եօթանասունը եօթներորդ անգամ ներէ՝ իրեն:

Մտնվ	հաւկ. ան. եզ. գրծ. խնդ. տկարին:
ևկար	որակ. ածական մարդիկին(*):
իր	սաց. ած. կիրքերունին:
կիրքերուն	հարկ. ան. յի. տրկ. խնդ. յաղթողին:
յաղրող	որկ. ած. մարդին:
մեծ	որկ. ած. զժուարութեանցին:
Բարձրաքերձ	որկ. ած. լեռներին:
յաւերժական	հարկ. ան. եզ. գրծ. խնդ. ծածկուածին:
ձիւնով	որկ. ած. սուրզ լեռներին:
ծածկուած	սաց. ած. ուրախութիւնին:
իրենց	անրէ. ած. միրտին:
ինչ	ցուց. ած. տառապանքներունին:
այդ	անրէ. ած. օրինի:
Ամէն	բժիշկ. բւակ. ած. զնդասեղին:
մէյ մէկ	բցցկ. բւկն. ած. զրուշին:
երկու	հարկ. ան. յի. գրծ. խնդ. լեցունին:
փուշերով	որկ. ած. սուրզելի բարձին:
լեզուն	որկ. ած. մարդին:
նմասուն	սցին. ած. ժամանակին:
իր	հարկ. ան. եզ. բցուկ. խնդ. նախամեծարին:
լեզուէն	որկ. ած. սուրզելի լեզունին:
նախամեծար	բցցկ. բւկն. ած. անզատին:
եօթանասուներեօր	դակն. բւկն. ած. անզատին:
եօթանասուներեօրներող	

200. Սորվիլ այս լուծումը.

201. Լուծել հետեւեալ հատուածին անունները, յօդերը եւ ածականները.

Եթէ տմէն բան իրօք աշխարհի մէջ ունայն է, Զգուշացի՛ր դուն նորէն լալկանի դէմք առնելէ. Սրհամարհէ՛ անողորմ ծակատագիրն, և անոր Վայրագութեան, դէմ հանէ՛ վեհ բարութիւն մը տղուոր:

(*) Խնդիր ունեցող ածականները, ինչպէս մտնով ևկար, բաղդրեալ ածական ալ կը կոչուին:

Ողբալ զուր է, և վաս է: բայց և խոյս տո՛ւր շընական
Ու զըռեհիկ ծաղրանքէն: Ազնիւ ու քաջ տրտմութեան
Քօղ մը յըստակ լաւագոյն պատմումանն է հոգիին:
Ելդէ չըկայ նըպատակ աշխարհիս մէջ տհագին,
Քու կեանքդ իրեն ունենայ թո՛ղ նըպատակ մը պայծառ:
Մի՛ կըքիր բնոււ, ուրիշէն երբեք նեցուկ մի՛ յուսար:
Հոգիդ պէտք է քեզ բաւէ: Արդար եղի՛ր ու տրի:
Առանց վարձքի սպասելու, թո՛ղ ճիզդ անդուլ մաքառի:
Զարին դէմ իսկ՝ երբ չունիս յոյս իր ուժին յազթելու,
Եղի՛ր ազնիւ աւելի քան անդութ կարգն իրերու:
ԱՐԵԱԿ ԶԵՊԱՆԵԱՆ

ԱՐԵԱԿ ԶԵՊԱՆԵԱՆ, ծանօթ գրագէտ, բանաստեղծ եւ հրա-
պարակագիր. ծնած է Պոլիս 1872ին. բացի վէպերէ եւ թերթը-
ուածներէ, հրատարակած է բանասիրական ու գրական զանազան
ուսումնասիրութիւններ զատ հատորներով, ինչպէս նաև իր Անա-
հիս ամսաթերթին մէջ:

Լ. Զ. Դ. Ա. Ս

Գ. Ե. Բ. Ա. Ն. Ո. Խ. Ն

Կ. Ա. Ն. Ո. Ն. Ե. Բ

402. Դերանունը բոռ մըն է, որ անունի մը
տեղը կը գրուի զայն չկրկնելու համար. Երբ ձշմարտո-
րիւնը սուրեան հետ կը մերի, վերջապիս կ'զգեսնի զայն:
Զանձոյըը հիւանդութիւն մըն է, որուն դարևանը աշխա-
սանին է: Մեր երանդութիւնը կը կրկնապատկենի, երբ ու-
րիշներն ալ մասնակից ընենի անոր: Երե աղքաքը իր ցա-
ւերը ունի հարուստ ալ իրենները չունի՞: Այս նախա-
դասութեանց մէջ՝ զայն, որուն, անոր, իրենները բառե-
րը գերանուն են, վասն զի սուրբիւն, հիւանդութիւն,
երջանկութիւն, ցաւ բառերուն տեղ գրուած են:

403. Դերանունը անունի պէս կրնայ ըլլալ են-
թակայ, սենի խնդիր, յատկացուցիչ, սուրոգեղի, բնուրեան
խնդիր, և այլն:

404. Դերանունը ունի թիւ, հողով և դիմք:

405. Դէմքը երեք է: առաջին, երկրորդ, երրորդ:
Առաջին դէմքը խօսողը ցոյց կու տայ Ես կը գրես:
Երկրորդ դէմքը՝ ցոյց կու տայ զայն որու կը խօս-
ուի. Դուն կը գրես:

Երրորդ դէմքը՝ ցոյց կու տայ զայն որու վրայ կը
խօսուի. Ինք կամ ան կը գրէ:

406. Դերանունները հինգ ահսակ են. Անձնա-
կան, Ցուցական, Սացական, Յարաքերական և Անորոշ:

407. Անձնական Դերանուն. — Անձնական դե-
րանունները կը ներկայացնեն անձեւն ու անոնց դէմ-

քերը, և հետեւեալներն են: Ես, դուն, ինչ կամ ան կամ անիկա, մենի, դուք, իրենի կամ անոնի:

408. Անձնական են նաև իրար, զիրար, մեկզինեկ, փոխադարձ գերանունները:

409. Ինչ կցուելով զինի հայցականին կը կազմէ նաև յատուկ բառ մը, որ զիմորոշ յօդերուն հետ կը գործածուի. ինչզինիս (ես զիս), ինչզինիդ (դուն զքեզ), ինչզինիլ (ինք զինքը):

410. Բոլոր այս գերանունները իրենց յատուկ հոլովումները ունին, ինչպէս կ'երեւայ հոլովմանց պատկերին մէջ:

411. Մեկզինեկ, իրար, զիրար, ինչզինիս, ինչզինիդ, ինչզինիլ ուղղական չունի:

412. Անձնական գերանունները բայցին առջելնդնանրապէս չեն կրկնուիր, ուլ զօրութեամբ կ'իմացուին. Եկայ, տեսայ և յաղթեցի, փոխանակ ըսելու ես եկայ, ես տեսայ և ես յաղթեցի:

413. Կան պարագաներ սակայն, ուր հարկ է գերանունը դնել.

Ա. Երբ բայերուն զէմքը կը փոխուի. Դուն պիտի նուազես, ես պիտի երգել:

Բ. Երբ անձն ու դէմքը որոց կերպով շեշտել կ'ուղարկնք. Ես եմ որ զիեկ կ'ամրաւանեմ: Դուն պիտի պաշտպանէի ինչզինինդ:

414. Ինչ, ան, անիկա գերանունները կրնան հաւասարապէս իրարու տեղ գործածուիլ. միայն պէտք է դիմուել թէ երբ խօսքին մէջ՝ Գ. զէմքի երկու տարրեր անձ կայ, միշտ գլխաւոր անձին համար ինչ կը գործածուի, և երկրորդական անձին համար ան կամ անիկա. Դրիգոր եկաւ Յովհաննէսին ինս. ինք (Դրիգոր) զոհ չէր անկէ (Յովհաննէսէն): Դրիգոր եկաւ Յովհաննէսին ինս. անոր ինս (Յովհաննէսին) խօսեցաւ ինք (Դրիգոր):

415. Յուցական Գերանուն. — Յուցական գերանունը կը ծառայէ ցոյց տալու այն անձերը և իրերը, որոնց տեղը դրուած է:

416. Յուցական գերանուններն են. այս, այդ, այն, աս, աև, ան, աս, ասիկա, ատիկա, անիկա, ատոնի, անոնի, որոնցմէ տուածին եօթը բառերը ցուցական ածականներ են առանց գոյականի՝ այսինքն առանձին գործածուած:

417. Այս յիշուած առարկայի մը կոմ գողափարի մը համար կը գործածուի. սա յիշուելիք առարկայի մը, ինչպէս Երկ' ուրիշին ինչ որ կ'ուղեւ որ թեզի ընեն. այս և Աւետարանի բարոյականը: — Քրիսու սա պատուերը կու տայ մեզի. Մի՛ ընէֆ ուրիշին ինչ որ յիշ ուղեւ որ ձեզի ընեն:

418. Յուցական գերանունները կը հոլովուին յետագայ պատկերին համեմատ:

419. Երբ ան ցուցական գերանունը իրը անձնական գործածենք, անձնական գերանուններու հոլովման համաձայն՝ հայցականի մէջ և կ'առնէ, և կ'ըլլայ զայն, զանիկա, զանոնի:

420. Պատական Գերանուն. — Ստացական գերանունները ստացական ածականներէն, այսինքն անձնական գերանուններուն սեռականներէն կը շինուին, անոնց վրայ աւելցնելով ա, ո, չ կամ ը զիմորոշ յօդերը, և բանի մը որոն ըլլալը կը ցուցնեն. Իմս, իւիմս, — յուկդ, յուկինդ, — իրը, իրենը, մերը, մերինը, — ձերը, ձերինը, — իրենցը, ևայն:

421. Ստացական գերանուններն ալ թիւ և հոլով ունին, աևս հոլովմանց պատկերին մէջ:

ՈՂ ՈՂ ՈՒՄ ՄԸ

Առաւօտէն մինչև իրիկուն երկինք բացաւ իր սահանքները . որոտումը գոռաց և արթնցուց հովտին արձագանգները : Երկինքին ոլորաներէն ակնախափղ փայլակներ կը սւանային՝ ակօսերով ամպերը : Գետը իր հըսկայաբերձ ալիքներուն վրայ թաւալիով կը տանէր կարսուներ , արմատախիլ ծառերու բուներ , գոմէշներ , ձիեր , խառնելով իր մահասարսու և հանդիսաւոր շառաջինը մրդիկին մանչիւններուն և անասուններուն թախծոտ բառաւաշման :

Յանկարծ , հին կամրջակին ներքեւ , ահազին առւն մը , որ խախուտ էր արդէն , սարսեցաւ իր հիման վրայ , իր պատերէն կտոր մը փրթաւ ինկու , երեւան հանելով սենեակ մը , ուր տժգոյն ու նիհար երիտասարդ մը հակած էր իր պառաւ մօրը մահուան անկողնին վրայ :

«Փախի՞ր , զաւակս» , կը գոչէր անչուչտ հէք հոգեվար կինը : Բայց ան գրկեց իր մայրը և ջանաց իր հետ փախցնել զայն : Սակայն չկրցաւ յաջողիլ , և հոն ուժաթափ մնաց : Միեւնոյն վայրկեանին , չէնքը փլաւ ամբողջովին , և երկու քը միասին , իրարու փարած , անդնդասոյզ եղան : Մայրը ա'լ երեւան չելաւ . իսկ տղան , դիպուածին մէկ անգութ խաղովը , ինկաւ երկու ծունկերը տախատակի կտորի մը մէջ բռնուած , ու ճնշուած մնացած այն տեղ :

Մէկ քանի վեհանձն մարդիկ կամուրջին վրայ վազեցին , և չու ան մը նետեցին իրեն , «շուտ , շուտ բռնէ» պոռալով : Բայց ի զուր :

Հէք աղան տեսաւ զանոնք . բազուկը վեր վերցուց , իրեն երկնցած չուանը պիտի բռնէր , երբ ճակատը ուժ-

գին բախեցաւ կամրջակին սրածայր անկիւնին . արիւնը պին բախեցաւ կամրջակին սրածայր չէր ու զեր մեւնիլ . օդակսաւ հոսիլ , և սակայն ինքը չէր ու զեր մեւնիլ . նութիւնը մօտ էր . . . : Զղաձգօրէն երկու ձեռքերով բռնեց կամրջակին սիւնին անկիւնը . բռակէ մը եւս , ու բռնեց կամրջակին սիւնին անկիւնը . կոհակը եկաւ առաւ տարաւ պիտի ազատէր : Ա.փառ'ս , կոհակը եկաւ առաւ տարաւ զայն , ինչպէս հովը կը տանի թեթև փետուր մը :

Տկար ձիչ մը , երկու կարկամ բազու կներ , արիւնթաթու գլուխ մը որ դէպ ի ետև կը նետուէր ուժգնութէն . ահա՛ խոսսափուկ քատմնիլի տեսիլքը որ սարսարէն . առաջակեց ներկաները :

Ա.դ դժբախտներէն ետքը , գետը ուրիշ զոհեր ու կուլ տուաւ , յետոյ իր հունին մէջ քաշուեցաւ յանկարծ , կուլ գլուխ մէջ քաղաքը փլատակներու , փրփուրներու և տիղթունու կոյախ մը ներքեւ :

Հետեւեալ օրը , երկինքը պայծառ էր . դժբախտ երթիտասարդին դիակը գտան աղէտաւոր գերանին փաթթուածարդին մէջ դիակը գտան աղէտաւոր գերանին փաթթուած , մատաղատունկ ուռիւնիի մը սարուալ դորիկը գերընձիւղեր էր :

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

202. Զրուցագրել այս հատուածը , զնելով կէտադրութեան , առողջանութեան եւ ուղղագրութեան նշանները :
203. Հսել թէ հետեւեալ խօսրերուն մէջ զերանունները ինչ բարու տեղ զրուած են .

Սպարտայի մէկ օրէնքը կը արամագրէր որ երիտասարդները ոտք ելլեն ծերերուն առջեւ , եւ լուն անոնց խօսած տաեն : — Հայ հարսերը՝ գաւառներու մէջ՝ չեն խօսիս տարիներով իբրենց մէծերուն առջեւ , եւ գլխու շարժուամներով միայն կը պատասխան անոնց : — Եթէ ուռենի մը գլխիվայր տնկենք , անոր տասխանեն անոնց : — Եթէ ուռենի մը գլխիվայր տնկենք , ճիւղերը արմատի՝ եւ արմատները ճիւղերու կը վերածուեն : — Հաւը , որ բնապէս շատ վախկոս է , արծիւի մը պէս քաջասակտ կը գառնայ երբ հարկ ըլլայ եր վառեակները պաշտպանեւ : — Կը գառնայ երբ հարկ ըլլայ եր վառեակները պաշտպանեւ : — Հայր Արսէն Բագրատունի նշանաւոր բանստեղդ մըն է , որ Հայր Արսէն Բագրատունի պաշտպանեւութիւն մը , Հայկ Գիւցազ Հեղինակած է հոյակապ դիւցազներգութիւն մը , Հայկ Գիւցազ

նը, նաեւ թարդմանած կարդ մը նշանաւոր երկեր: — Մարդեկ
կան որ շատ կը խոստանան եւ քիչ կը կատարեն, կան ալ որ
քիչ կը խոստանան, բայց կը կատարեն ինչ որ խոստացած են: —
Սիրեցէ՛ք կեանքքը, վասն զի բարի է անոր համար որ ուղիղ ձար-
բէն կ'երթայ, որ կ'աշխատի անվշատ, եւ աշխատութեան մէջ
կը գտնէ ոփոփանքը իր վեշտերուն:

204. Հետեւեալ խօսքերուն մէջ աւելորդ զրուած բառերուն տեղ
դնել յարմար դերանուններ.

Արտոյաները կը շինեն իրենց բոյները ցորեններուն մէջ, երբ
ցորենները կանանց են: — Մոլութեան յաղթելու համար պէտք է
փափչիլ մոլութենէ: — Մարդուն համբաւը ծաղիկ մըն է. թեթեւ
շունչ մը կրնայ համբաւը համբեցնել: — Ճշմարտութեւնը վերջա-
պէս կը յաղթէ այն խոչնդուններուն, զոր ճշմարտութեան առջեւ
կը հանեն: — Նողոքորդը ամբարտաւանները կը ոփրէ, շողոքորդը
հազարումէլ գովիծուներ կը կարդայ ամբարտաւաններուն, եւ
շողոքորդը կ'ապրի ի վնաս ամբարտաւաններուն:

205. Զայն կամ զինքը զերանունները դնել հետեւեալ խօսք-
րուն մէջ պէտք եղած տեղերը.

Ճշմարտապէս քաջասիրտ մարդու կը յարգուի նոյն իսկ իր
հակառակորդներէն. թերեւս կ'ատեն, ... բայց կը յարգեն ալ: —
Դժբախտ անձ մը երբ տեսնէք, մի՛ խուսափիք, սփոփեցէք: ... —
Երբ անիբաւութիւնը մը կրէք մէկէն, մի՛ փոխարինէք. ջանացէ՛ք
մունաւ: ...: — Վասահութիւնը պէտք է շահիլ կարելի չէ սոխառ-
զական բնել: ...: — Սիրեւուն երկրէն հեռաւառութիւնն է 38 մէլիոն
փարոսի. աստեղագէտները չափած են: ...: — Ինչ չարիք ալ որ
պատահի մեզի, պէտք չէ գանդատինք Աստուծոյ գէմ, այլ
պէտք է միշտ օրհնենք: ...: — Անոնք որ խոնարհ անցեալ մը ունե-
ցած են, պէտք է միշտ յիշեն: ...: — Գիտունները որքան ալ ջանան
մարդուն կեանքք երկարել, չին կարող մահուընէ փրկել: ... —
Հոմերոս այն բանաստեղծն է որուն վրայ վրայամծ են բոլոր դա-
րերը, եւ բոլոր հանձանները փառաւարած են: ...:

Շ Ա Ր Ա Գ Բ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Նարադութիւն մը զրել վերոգրեալ հատուածին հե-
տեւողութեամբ մեծ հրդեհ մը նկարագրելով, եւ անոր
մէջ պատմել սրառուչ դէպէ մը:

Լ Ե Ռ Ա Գ Բ Ո Ւ Թ

Պ Ե Ր Ա Գ Բ Ո Ւ Թ

(Նարունակութիւն)

422. Յարաբերական Պերամուն. — Յարաբերա-
կան զերանուն որ բառն է, և իրմէ առաջ յիշուած
անուն մը կամ զերանուն մը կը ցոցնէ. այդ անունը
անուն մը կամ զերանուն կ'ըսուի յարաբերակ. Զմայլիի և այն
կամ զերանունը կ'ըսուի յարաբերակ. Զմայլիի և այն
դաշնակ են իրարու հետ:

423. Յարաբերական գերանունը ունի թիւ, հո-
լով, և երեք գէմքի համար ալ կրնայ գործածուիլ. Ե՞ւ
որ զձեզ կը յարգի, հիմայ կ'արհանարիել: Դում՝ որ
զիմքը կ'արհանարիել, հիմայ կը յարգես: Ա.ն՝ որ զձեզ
կը յարգեր, հիմայ կ'արհանարիել:

424. Յարաբերական զերանունը կը հոլովուի.
աես պատկեր էջ 215:

425. Յարաբերական զերանունը միշտ յարաբեր-
եալէն յետագաս է, իսկ բայէն կամ ինդիրէն նախա-
եալէն յուռուք մըն է, որուն միջոցաւ բոլոր դուռ-
դաս. Ռակին յուռուք մըն է, որուն միջոցաւ բոլոր դուռ-
դաս եերը կը բացուին:

426. Յարաբերականը ընդհանրապէս յարաբեր-
եալին քով կը գրուի, սակայն ի հարկին կրնայ անկէ
եալին քով կը գրուի, սակայն ի հարկին կրնայ անկէ
եալին քով կը գրուի, սակայն ի հարկին կրնայ անկէ:

427. Յարաբերական զերանունին եզակին շատ
անգամ յօքնակիի աել ալ կրնայ գործածուիլ ուղղական
և հայցական հոլովակերուն մէջ, երբ յարաբերակին կից
և հայցական հոլովակերուն մէջ, երբ յարաբերակին կից
վաղը. Այն բարիքները զոր այսօր կ'ընենի, վաղը երջա-
լուայ. Այն բարիքները զոր այսօր կ'ընենի, իսկ երբ յարաբերակին անջատ-
նիկ պիտի ընենի զեեզ: Իսկ երբ յարաբերակին

ուստ է ընդհանրապէս յոքնակի կը գործածուի. Այն անուններուն վրայ չեմ զմայլիր բնաւ, զորս ամեն օր կը ժեսնեմ:

428. Յարարերեալը միշտ զոյտկան անուն մըն է կամ գերանուն մը, բայց երբեմն ալ տմբողջ խօսք մը կրնոյ ըլլալ: Այս պարագային՝ փոխանակ որ յարաբերական/ն՝ լաւագոյն է գործածել ինչ որ. Կեանի մեջ յաջողելու համար պէտք է միւս կեղծել, ինչ որ երբէ չեմ կրցած ընկել:

429. Անորոշ Գերանունները տարատամ և անորոշ անձեռ և իրեր կը ներկայացնեն:

430. Անորոշ գերանունները ընդհանուրապէս անորոշ տմականներն են, իրենց վրայ որոշիչ ու անորոշ յօդով մը, ինչպէս բոլոր (ածական), մարդիկ բոլորը (գերանուն), շատ (ածական) մարդիկ շատ մը (գերանուն):

431. Անորոշ գերանուններուն ամենամեծ մասը կը հոլովուի գոյտկաններուն հոլովման ընդհանուր օրէնքին համաձայն, և ոմանք յոքնակի ալ ունին, ինչպէս ուրիշը, ուրիշին, ուրիշին, ուրիշով, ուրիշները, ևայն:

432. Զարտու զի հոլովումներ ունին ամենը, մեկը, ո՞վ, ո՞րը, ունանի, որո՞նի. տես պատկեր էջ 215:

433. Հետեւեալ անորոշ գերանունները յոքնակի չունին:

Մեկը, ամեն ով, ամեն մարդ, մարդ, ամեն մեկը, իւրամանջերը, իւրամանջիւր, ով, ամձնները, ոչ ով, ոչ ջինչ, ուրիշ մը, նոյնը, միեւնոյնը, նոյն ինչն: — Բան մը, ամեն բան, ամեն ինչ, այս ինչը, այն ինչը: — Այսափիր աղջափիր, աղճափիր, այսափիր, այդիսափիր, այնիսափիր: — Ինչ որ, ո՞րչափիր, ո՞րդիսափիր, շատ մը, մաս մը, մեկ մասը:

434. Իսկ հետեւեալները ընդհանուր օրէնքին համաձայն յոքնակի կ'ըլլան:

Շատը, յիշը, ուրիշը, այսպիսին, այդպիսին, այնպիսին, ասանելը, ասանելը, անանելը, ով որ, ո՞վ, ի՞նչ, ի՞նչ բան, յանի, յանին, ո՞րը, ի՞նչը, ո՞րպիսին, մեկ յանին:

435. Ոչ մեկը յոքնակի մէջ կ'ըլլայ ոչ մեկերնին, միւսը կ'ըլլայ միւսները:

436. Ոմանին, մեկը եւ միւսը, ամենը, ամենինը, բոլորը յոքնակի բայց կ'ուզեն. Բոլորն ալ մեկնեցան: Ոմենին ալ հոն էին: Միայն բացառաբար կրնայ ըսուիլ. Մենին այս է:

437. Անորոշ գերանունները թէ՛ բացառական և թէ՛ սեռական հոլով խնդիր կ'առնեն. Բանուրներուն տատերը վիրառուեցան: Կանանց մեծ մասը շատախօս է: Զեզմէ ոչ մեկուն խօսին կը հաւատան: Մեզմէ բանիներ յուսախար եղան:

438. Քանի մը անորոշ գերանուններ, ինչպէս ունանի, մաս մը, մեկը, ևայն միայն բացառական հոլով խնդիր կ'առնեն. Զեզմէ ունանի յաջողեցան: Այդ պտուղներնեն մաս մը իրիկուան պանեցիք: Աշակերտներեն մեկը մասնեց իր Տերը:

439. Անորոշ գերանունները երբեմն ալ փոխանակ կամ բացառական խնդիր առնելու՝ ստացուական գերանունի ձեւով՝ զիմորոշ յօդ կ'առնեն. (Դուք) անենքդ ալ անիրաւ իք: Շատերնիս (մեզմէ շատերը) հոն պիտի ևնանի: Անեն մեկերնին (անոնցմէ ամէն մէկը) այդ մեկ պայուսակ ունեին ձեռքերնին (իրենց ձեռքը):

440. Ծատ անգամ անորոշ գերանունները կամ ինչ մը, մաս մը, ևայն բառերը զանց կ'ըլլուուին, և անոնց բացառական խնդիրը կը մնայ բային քով, ինչպէս ունեցածեդ (քիչ մը) սուր աղյափին: Այս թերթերեն (մաս մը) եւ ալ ունին: Այս կերակուրեն (քիչ մը) չի՞ն առներ:

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

Ռ Ո Ւ Ս Ի Ն Ե Ա Ն

Ծուսինեան քիչ կարգացեր՝ շատ խորհրդածեր էր. ընդհանուր սկզբանքներ ունէր որոնց յարած էր, ինչպէս կը յարի մարդ իր հաւատքին: Իր միաքը ընդունակ էր միայն բացարձակը ըմբռնելու. ամէն խնդիր ինքնուրոյն կը նկատէր. առանց ուշ զնելու անոր ուրիշ խնդիրներու հետ ունեցած առընչութեան: Ծուսինեան չէր կրնար հասկնալ թէ բանականութեան ուղածին պէս չի կրնար ձեւակերպիլ ամէն բան, և թէ կարելի չէ պարզութեան վերածել ինչ որ խառն է: Եւ ասիկա թերես իր մաքին մէկ գեղեցիկ պատրանքը կարենար համարուիլ, եթէ միանգամայն անձնական բան մը ի յայտ չբերէր իր բնաւորութեան մէջ: Արդարե անձ մընէր ան ինքիր վրայ կեղրոնացած. ինքնին կ'ապրէր. դուրսէն աղգեցութիւն չէր ընդունիր, և միայն իր աղգեցութիւնը գործածելու համար, երբեմն հաղորդակցութեան կը թէ ինչ որ աղէկ է իրեն համար կրնայ ուրիշներու համար աղէկ չըլլալ, և առաջին ու վերջին պայմանը



ԴՐԴՈՅ ՕՏԵԱՆ

մանէր իրարու և անձերու հետ: Զէր կրնար համազուկիլ ինչ որ աղէկ է իրեն համար կրնայ ուրիշներու համար աղէկ չըլլալ, և առաջին ու վերջին պայմանը

այն էր ամէնուն հետ որ իրեն համակերպէին: Վերջապէս ամէն բան իր անձնական յարմարութեանցը վերածելու անյաղթիլի տրամադրութիւն մը ունէր:

ԳՐԻԳՈՐ ՕՏԵԱՆ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

206. Գրել այս հատուածը նետեւեալ բաւերուն տեղ, անոնց հոմանիշները զնելով.

Կարդալ, խորհրդածել, յարիլ, հաւատք, ընդունակ, բացարձակ, ըմբռնել, ինքնուրոյն, ինդիր, առընչութիւն, բանականութիւն, ձեւակերպիլ, պատրանք, և յայտ բերել, աղգեցութիւն, վերածել, անյաղթելի տրամադրութիւն:

207. Բացատրել հետեւեալ առածները դերանուններ գործածելով.

Աստործ ձեւքը կը մուրայ:—Ուշ եկո՛ւր, անուշ եկո՛ւր:—Թաւալու քարը մամուռ չի բռներ:—Գող՝ սիրաը դող:—Քիչ բեռցի՛ր, շուտ գարձիր:—Կատուն ունի հաց ու պանիր, գեշերը քունը չի տանիք:—Անցուկը մուցուկ կ'ըլլայ:—Աչքէ հեռու՝ սրտէ հեռու:—Գլորեր է պատկը, գտեր է խփիկը:—Գնա՛ մեռիր, եկո՛ւր սիրեմ:—Էշն ինչ գիտ նաւշը, կ'երթայ կ'ուտէ փուշը:

ՕՐԻՆԱԿ, — Անզործ ձեռիք կը մուրայ:—Ով որ չտփասիր, աղքամ, քուառ եւ ուրիշն կարօ կ'ըլլայ:

208. Մէյ մէկ խօսք շինել, գործածելով անոնց մէջ տասը անորոշ զերանուններ:

Շ Ա Ր Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ւ

Նարադրութիւն միք գրել ուժի ուժով կարդալով Ռուսինեանի վրայ գրուած հատուածը. եւ բան քէ ինչ անպատճենութիւններ կրնան յառաջ գալ այդ նկարագրին եւ անձի մը հետ հաղորդակցելով:

Գրիգոր ՕՏԵԱՆ, նշանաւոր գրագէտ, ունի բազմաթիւ գեղեցիկ գրական էջեր հայ պարբերականներու մէջ. ծնած է 1834ին եւ մասսա 1887ին:

ԴԵՐԱՆՈՒՆԻՆ ԼՈՒԺՈՒՄԸ

Ուրիշներուն վիշտը սփռիելով, գթասիրս մարդը
ինք ալ կը սփռփռւի: — Խայտաները իրենց բոյները ծա-
ռերուն ոստերուն վրայ կը չինեն, իսկ ծիծենակները
իրենցը պատերն ի վար կը կախեն: — Ահանասէրը ոչ ոք
կը սիրէ: — Ով որ ճշմարտութիւնը զիտէ, պէտք է ա-
մէնուն ըսէ: — Քաղցր բնաւորութիւնը սոսաքինութիւն
մըն է, առանց որու անհնար է հաձելի բլլալ: — Մե-
ծերը իրենց բեռը ունին, պղարիներն ալ՝ իրենցը: — Ա-
մէնէն մեծ հաճոյքը ուրիշին հաճոյք պատճառեն է: —
Հսէ՛ ինծի ո՞վ է ընկերդ, ըսեմ քեզի թէ ո՞վ ես: —
Վատահութիւնը կը շահի մարդ, բայց չի կրնար բռնի
ձեռք ձգել զայն: — Ուրիշին թերութիւնները քննադա-
տելէ առաջ, նախ քուկիներդ սրբազրէ: — Աթենաս,
որ Աթէնքի պաշտպան դիցուհին էր, Հոռմի ալ պաշտ-
պանեց: — Գէշ զիրքերը թոյն մը կը ձգեն իրենցմէ
ետքը, որ մեր հոգին կ'ապականէ և մեր ճաշակը կը
թիւրէ: — Խելացի մարդը իր սիստանքներուն պատճառը
ինքինքին կը հարցնէ, տիւժարը՝ ուրիշներուն կը հարցնէ:

Ուրիշներուն
ինք
իրենցը
ոչ ոք
Ով որ
ամէնուն
որու
իրենցը
ուրիշին
զայն
Ուրիշին

անց, դրն, յօք, սուկն, յտկց, վիշտին:
անձ, դրն, եզ, ուղ, ենք, կը սփռփռւիին:
սցկն, դրն, յօք, հյց, սեռի խնդիր կը կախենին:
անց, դրն, եզ, հյց, սեռի խնդիր կը սիրէին:
անց, դրն, եզ, ուղ, ենք, բսէին:
յօք, դրն, եզ, տրկ, բնը, խնդիր բսէին:
սց, դրն, յօք, հյց, սեռի խնդիր ունինին:
անց, դրն, եզ, տրկ, բնը, խնդիր պատճառելին:
ցուց, դրն, եզ, հյց, սեռի խնդիր ծեռք ձգելին:
անց, դրն, եզ, սուկն, յտկց, թերութիւններուն:

բու կիներդ սցկն, դրն, յօք, սեռի խնդիր սրբազրէին:
որ յրն, եզ, ուղ, ենք, էրին:
իրենցմէ անձ, դրն, յօք, բցովկ, խնդ, ետքրին:
իմէզինէրին անձ, վիշտը, յր, եզ, տրկ, բնը, խնդիր կը հարցնէին:
ուրիշներուն անց, դրն, յօք, տրկ, բնը, խնդիր կը հարցնէին,

209. Սորպիլ այս լուծումը:

210. Լուծել հետեւեալ հատուածին անունները, ածականները,
դերանունները.

Զի մը շոգեկառքին գիծերուն վրայ վայրաշարժ մը
տեսաւ որ սաստիկ արագութեամբ կը վազէր, բոցափայլ
փետուրի նման ծուխի յորձանքներ արձակելով իր ետե-
ւէն: — Ո՞վ դժոխային մեքենայ, ըսաւ անոր, ի զուր
կը ջանաս իմ ցեղիս համբաւը նսեմացնել. մեր փառքը
անմահ է, մինչդեռ դուն, քիչ տաենէն, կառատան մը
անկիւնը պիտի նետուիս մնաս ցեխի և փոշիի տակ ծած-
կուած. քու յազթանուկդ տեւտկան չպիտի ըլլայ: Կ'ու-
զես ինծի հետ մրցիլ: «Մրցինք,» պատասխանեց վայ-
րաշարժը, համբերութիւնը հատանելով. ու մեկնեցան: Մեքենան կը թաւալի, կը թաւալի անդադար անջրպեաը
լավելով, ձին կը սուրբայ գաշտին մէջէն իր թեթև ուժ-
բակներով հազիւ հապանցելով հոզին: Այլ ափսո՞ս. իր
յոյսը ցնորք է համակ: Քրտնաթօր, ոգեսպառ, չնչատ,
կ'իյնայ դիտապասա, մինչ իր մրցակիցը իր ճամբան կը
շարունակէ անխոսվ:

Սովորամոլութիւնը ի զուր կը ջանայ ընդդիմանալ
յառաջդիմութեան ընթացքին ան կը յառաջանայ միշտ
յամը, այլ անյողզողդ, առաթթուր կոխելով անցնելով սո-
վորամոլութեան և սովորամոլներուն դիտկներուն վրայէն:

ՀՈԼՈՎՈՒՄ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐՈՒ

ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ

Ա. ԳԼԽԻ **Բ. ԳԼԽԻ**

Եղ.	Յոր.	Եղ.	Յոր.
Ա. Ես	Մենք	Դուն	Դուք
Հ. Զիս	Զմեղ	Զըեղ	Զձեղ
Ս. Իմա, իմինս	Մերը, ձերինը	Քուկդ, քուկինդ	Զերը, ձերինը
Տ. Ինձ, ինձի	Մեզ,	մեզի	Ֆեզ,
Բ. Ինձմէ, ինչ	Մեզմէ,	մնչ	Քեզմէ,
Գ. Ինձմով	Մեզմով	Քեզմով	Զեզմով

Գ. ԳԼԽԻ

Ո. Ինք	Իրենք	Ան, անիկա	Անոնք
Հ. Զինք	Զիրենք	Զայն, զանիկա	Զանոնք
Ս. Իրը, իրենը	Իրենցը	Անորը	Անոնցը
Տ. Իրեն	Իրենց	Անոր	Անոնց
Բ. Իրմէ	Իրենցմէ	Անկէ	Անոնցմէ
Գ. Իրմով	Իրենցմով	Անով	Անոնցմով

ՓՈԽԱԴԱՐՁ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ

Ո.	—
Հ.	Մէկգմէկ
Ս.	Մէկգմէկու
Բ.	Մէկգմէկու
Գ.	Մէկգմէկով

ԻՆՔ ԴԵՐԱՆՈՒՆԻՆԻՆ ԿՐԿՆԱԿ ՀՈԼՈՎՈՒՄԸ

Ա. ԳԼԽԻ

Ո.	—
Հ.	Ինքպինքս
Ս.	Ինքպինքիս
Բ.	Ինքպինքէս
Գ.	Ինքպինքովս

Բ. ԳԼԽԻ

Ո.	—
Հ.	Ինքպինքդ
Ս.	Ինքպինքիդ
Բ.	Ինքպինքէդ
Գ.	Ինքպինքովդ

Գ. ԳԼԽԻ

Ո.	—
Հ.	Ինքպինքնին
Ս.	Ինքպինքնին
Բ.	Ինքպինքնէն
Գ.	Ինքպինքովնին

ՑՈՒՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ

Ա. ՅԱՐ

Եղ.	—
Հ.	Այս, աս, ասիկա
Ս.	Ասոր
Բ.	Ասկէ
Գ.	Ասով

Յոր.

Ասոնք

Ասոնց

Ասոնցմէ

Ասոնցմով

Այդ

Ո . Հ . Այդ , ատ , ատիկա	Ատոնք
Ս . Տ . Ատոր	Ատոնց
Բ . Ատկէ	Ատոնցմէ
Գ . Ատուլ	Ատոնցմով

Այն

Ո . Հ . Այն , ան , անիկա	Անոնք
Ս . Տ . Անոր	Անոնց
Բ . Անկէ	Անոնցմէ
Գ . Անուլ	Անոնցմով

ԱՏԱՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒԽՆԵՐ

Ա. Թէմբ

Եզ.	Յոր.
Ո . Հ . Իմս , իմինս	Իմիններս
Ս . Տ . Իմինիս	Իմիններուս
Բ . Իմինէս	Իմիններէս
Գ . Իմինովս	Իմիններովս
Ո . Հ . Մերը , մերինը	Մերինները
Ս . Տ . Մերինին	Մերիններուն
Բ . Մերինէն	Մերիններէն
Գ . Մերինով	Մերիններով

Բ. Թէմբ

Ո . Հ . Քուկդ , քուկինդ	Քուկիններդ
Ս . Տ . Քուկինիդ	Քուկիններուդ
Բ . Քուկինէդ	Քուկիններէդ
Գ . Քուկինովդ	Քուկիններովդ
Ո . Հ . Զերը , ձերինը	Ձերինները
Ս . Տ . Ձերինին	Ձերիններուն
Բ . Ձերինէն	Ձերիններէն
Գ . Ձերինով	Ձերիններով

Գ. Թէմբ.

Ո . Հ . Իրը , իրենը	Իրենները
Ս . Տ . Իրենին	Իրեններուն
Բ . Իրենէն	Իրեններէն
Գ . Իրենով	Իրեններով
Ո . Հ . Իրենցը	Իրենցինները
Ս . Տ . Իրենցինին	Իրենցիններուն
Բ . Իրենցինէն	Իրենցիններէն
Գ . Իրենցինով	Իրենցիններով

ՅԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒԽՆԵՐ

Եզ. Յոր.

Ո . Որ	Որոնք
Հ . Զոր	Զորս
Ս . Որուն	Որոնց
Տ . Որու	Որոնց
Բ . Որմէ	Որոնցմէ
Գ . Որով	Որոնցմով

ԱՆՈՐՈՇ ԴԵՐԱՆՈՒԽՆԵՐՈՒ ԲԱՑԱՌՈՒԻԿ ՀՈԼՈՎՈՒՄՆԵՐԸ

Ո . Հ . Ո՞վ , զ՞վ	Ո՞վը	Մէկը
Ս . Տ . Որո՞ւ	Որո՞ւն	Մէկուն
Բ . Որմէ՞՞	Որմէ՞՞	Մէկէն
Գ . Որո՞վ	Որո՞վ	Մէկով
Ո . Հ . Ամէնը	Ամանք	Որո՞նք
Ս . Տ . Ամէնուն	Ամանց	Որո՞նց
Բ . Ամէնէն	Ամանցմէ	Որո՞նցմէ
Գ . Ամէնով	Ամանցմով	Որո՞նցմո՞վ



(*) Այս ձեւերը շատ գործածական չեն:

ՄՄ Հայագիտական գրադարան



MAL015890

